


Ա. Մ. ԾՈՑԻԿԵԱՆ

# ՀԱՅԿԱԿԱՆ Փ



ՏՊԱՐԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
ՓՐԱՎԻՏՏԵԽ  
1918

19 NOV 2011  
2011

891.99  
5-89

Ս. Մ. ԾՈՑԻԿԵԱՆ

# ՀԱՅԿԱԿԱՆՔ



ՏՊՐԱՆ  
“ԵՐԵՑԱՍՍՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ի  
ՓՐԱՎԻՏԵՆ  
1916

35248

14.05.2013

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հայ զինուորին բաժինը      Դատապարտեալի մը վախճանը  
Երազ մը                                  Արմիկ  
Գերազոյն բաղձանք              Սովորական պատմութիւն  
Ինքնապահանութիւն            Թուրքեր կը զուարեանան



2418-60

# ՀԱՅԿԱԿԱՆ Ք

ՀԱՅ ԶԻՆՈՒԹՅԻՆ ԲԱԺԻՆԸ

ԳԼՈՒԽ ԱՐԱՋԻՆ

ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի ձմեռը, ըստ սովորականին, սաստիկ եղած էր 1914 թուին ալ: Սառնամանիքները, ճիշդ ժամանակին, պատած էին երկրին ամեն կողմը: Զիւնն ու ցուրտը, սակայն, չին խանգարած ընթացքը նուս և թուրք պատերազմին, որ զրեթէ նոր սկսած էր: Խել մը ծանր ընդհարումներ արդէն տեղի ունեցած էին նուսերուն և թուրքերուն միջև, երբ որ այս վերջինները յարմար դատեցին փոքրիկ դադար մը առնել: Անոնց նպատակն էր, նոր ծրագրով ու ուժով նետուիլ պայքարի ասպարէզ: Եւ լերան մը ետևի կողմը փոռուղ դաշտի մը մէջ տեղաւորուեցան անոնք այս անգամ:

Վրաններէն մէկը, որուն ներքեւ կը պատսպարուէին խումբ մը զինուորներ, համեմատաբար միւսներուն, բաւական բարձր դիրք ունեցող վայրի մը վրայ հաստատուած էր: Դրեթէ լերան լանջերուն մօտ: Այսպէս որ այդ տեղի ցուրտն աւելի սաստիկ

Էր։ Զինուորներն իրենց վրանին առջև վառած կը-  
րակնին վերանորոգեցին հաւաքուած փայտերով։  
Ու մինչ, փայտերը վառուելով կը ճարճատէին, և  
ծուխ ու բոց կ'արձակէին, զինուորներուն երեկոյ-  
եան ճաշը բաժնուեցաւ։ Ռուրէն ևս որ այդ զօրա-  
խմբին մէջ կը գտնուէր, մօտեցաւ մեծ կաթսային,  
իր տաք ապուրն ստանալու համար։ Անիկա տեսաւ  
թէ՝ Թուրքը ընկերներուն առատ առատ կուտային,  
իսկ երբ կարգը իրեն եկաւ, իր պնակին կէսը մի-  
այն լեցուցին։ Ատիկա անսովոր բան մը չէր Ռու-  
րէնի համար։ Լուեց ։ Իրեն կարկառուած կտոր մը  
հացն ալ առաւ և քաշուեցաւ իր տեղը։

Իր անբաւական ճաշը շուտ մը լմնցնելով, Ռու-  
րէն գնաց վառուած կրակին քով կկցեցաւ։ Ստա-  
ցած սնունդին կը համապատասխանէր նաև սնոր  
կրած հագուստը։ Մասնաւորապէս վրայի վերար-  
կուն, այլևս մաշուած, և տեղ տեղ ծակծկուած  
ըլլալով, իր գերք կատարելէն դադրած էր։ Ահա  
թէ ինչո՞ւ Ռուրէն շատ և թերես ամենէն աւելի,  
ցուրտ կը զգար։

Թուրքը զինուորները հետզհետէ կուգային ու կը  
բոլորուէին կրակին շուրջը։ Անոնք իրենց պետին  
լաւ տեղ մը ընծայելէ ետք, իրենք ալ սկսան, ըստ  
յարժարութեան, տեղաւորուիլ, և տաքնու։ Ռու-  
րէն գոն էր, որ զինքը շարքէն զուրս չէին ձգեր։  
Բայց, ահաւասիկ հասան ուրիշ Թուրք զինուորներ  
ալ։ Եւ շարքն աւելի խտացաւ։ Ամենէն ետք եկաւ  
ճաշը նոր լմնցուցած Թուրք մը, որ իրեն համար  
տեղ չի գտնելով, զանգատ ըրաւ խումբի պետին։  
Այս վերջինը խումբին վրայ ակնարկ մը ձգեց։ Ու  
Ռուրէնը տեսնելով, հրամայեց անոր խիսա ձայ-  
նով մը։

— Էյ, ինծի նայէ, զուն ելիր, ու այդ տեղու  
նոր եկող զինուորին տուր։

Ռուրէն անմիջապէս ելաւ։ Եւ անոր տեղը գը-  
րաւեց Թուրք զինուորը։

Հայ զինուորը, քիչ մը ասդին անդին գնաց։  
Յետոյ ոտքերը արագ արագ զարկաւ սաոցապատ  
գետնին, և թերեն ալ, քանիցս, կուրծքին վրայ  
ծալլեց ու տարածեց։ Սակայն այդ մարմնամար-  
զական փորձերը մեծ արշիւնք մը չընծայեցին։  
Անիկա, ուրիշ ժամանակէ աւելի, շատ կը մսէր  
այդ իրիկուն։ Ռւստի ուղեց ջանք մը ընել լաւ  
տաքնալու, նախ քան ցուրտ վրանին տակ քաշ-  
ուին ու պառկիլը։ Եւ որովհետև նկատած էր, թէ  
կրակին շուրջը գտնուողներէն մէկ քանին երկուա-  
կան հոգու տեղ բռնած էին, գնաց խմբապետին  
քով, և զինուորական բարեկը տալէ ետք, յարգական  
ձեռվ մը խնդրեց անկէ։

— Կ'աղաչեմ, հաճեցէք ըսել սա լայն լայն  
դիրքով տեղաւորուած մեր ընկերներուն, որ ինծի  
անկիւն մը տան։ Ես ալ տաքնամ քիչ մը։

— Եթէ չի տաքնաս, կը սատկի՞ս։

— Տէր իմ, շատ կը մսիմ այս իրիկուն։

— Քովէս անդին գնա, ու զիս մի բարկացներ։

— Շնո՞րհ։

— Դեռ պիտի ցաւցնե՞ս գլուխս։ Կորսուէ՛,  
կ'ըսեմ քեզի։ Եթէ ուրիշ անգամ ալ զիս ասանկ  
նեղացնես, իրաւ որ քեզ, իրբե ապստամբ, Զին-  
ուորական Ստեանին յանձնելով, հրացանի բռնել  
պիտի տամ։ Դուն քու աչքերովդ տեսար արդէն  
անցեալ օր, թէ ինչ վախճան ունեցան քու նման-  
ներէդ մէկ քանին։ Հասկցա՞ր իմաս, անպիտա՞ն  
Հայ։ Մենք արդէն շատ լաւ գիտենք, թէ ձեր ըրած

այս զինուորական ծառայութիւնը կեղծ ու պատիր բան մըն է։ Պարագան որ ներկայանայ, Հայերով լեցուն անհաւատ Մօսկոֆի բանակին կողմը պիտի անցնիք, ու իրրե կամաւոր զինուոր, հրացաննիդ մեզի պիտի ուղղէք։ Զեր ազգը իր արմատէն չորցընելու է, դաւաճաններ զձեզ։

Դոհունակութեան ընդհանուր մրմունջ մը անցաւ խումբին մէջէն։ Խսկ Ռուբէն, լուռ ու մունջ, տխուր ու արտում, և գլուխը կախած, արդէն ետքաշուած էր, իր բաժինն առած Սակայն, զարմանալի բան, անդիէն, Թուրը զինուորներէն մէկը կանգնեցաւ, և ընկերաբար, հրաւիրեց Հայը, որ անցնի իր տեղը, Ռուբէն, թէև այլես չէր ալ ուզեր կրակին մօտենալ, բայց որպէսզի Թուրը ընկերոջ մը ըրած աղնիւ առաջարկը յարգած ըլլայ, չնորհակալ եղաւ անկէ, և գնաց որ անոր տեղը զրաւէ։ Միայն թէ հազիւ ծունկը ընդյառաջած էր անիկա, երբ անոր տեղ տուող զինուորը, ետևէն ամուր մը հրեց զայն։ Ռուբէն ինկաւ ուղղակի կրակին վրայ, և հազիւ հազ ինքզինքն ազատեց, պզտիկ այրուցքներ ունենալով, Խումբին մէջ դաժան ծիծաղ մը տարածուեցաւ։ Հէք Հայը թէ զինքը հրողին, և թէ՛ իր վրայ խնդացողներուն դէմ զգացած ցաւն ու վիրաւորանքը չի կրնալով տանիլ, գոչեց։

— Բայց, ընկերներ, միթէ կը վայլէ՞ որ ասանկ անսրտօրէն կը վարուիք ինծի հետ։

Անիկա, դառնութեամբ լեցուած, ուղղուեցաւ դէպի վրանց։ Ու հազիւ ոտքը վրանէն ներս դրած էր, երբ որ անոր ետևէն հասաւ խմբին պետք, Սա՝ ապտակեց Հայը, և բարկաճայթ ձայնով մը պոռաց անոր երեսին։

— Ի՞նչ ըսիր. ի՞նչ խօսքեր ըրիր...

Եւ զինուորականը, տուած ապտակովը չի կը ռնալով խաղաղեցնել իր մէջ բռնկած կիրքն ու ատելութիւնը, ուժգին աքացի մըն ալ տուաւ Ռուբէնի իրանին, յարելով։

— Դուն եկուր ու անգամ մըն ալ ատանկ անարգական խօսքեր ուղղէ Աստուծոյ ճշմարիտ հաւատացեալներուն, և տե՛ս, թէ ինչպէս քեզ իմ ձեռքովս իսկ պիտի սատկեցնեմ, անհաւա՛տ շուն։

Փոթորիկ մը պայթած էր Ռուբէնի կրծքին ներքեւ։ Անոր մարմինն ամբողջ կը դողար, Բայց անիկա խածաւ իր շրթունքը։ Զանաց համբերել։ Եւ անչչուկ գնաց, ինկաւ անկիւն մը։

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

### ԱԼԻԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

Ռազմաբեմին վասօղաբոյր և ծխալից մթնոլորտը կը դղրդար ահազին շոփնդներով։ Թնդանօթներու որոտներն ու հրացաններու պայթիւնները ականջ կը խլացնէին։ Ասոնց կը միանային երիվարաց վրնջիւնները, զանազան կառաց ճոխնչներն ու սուլումները, շարժուն զօրաց բազմատեսակ աղաղակները, և զօրապետներու գոռումներն ու գոչումները։ Տիրող ընդհանուր ահեղ մխորին մէջ լսելի կ'ըլլային նաև ինկող վիրաւորներու արձակած կսկծագին վայնասունները, և հոգեվարքներու հոնդիւնները։

Հայաստանի հողին վրայ իրարու դէմ ելլող Ռուսական ու Թրքական զօրաբանակները ամենակատաղի ճակատամարտ մը կը մղէին այդ օրը։

Մէկ կողմէն զինուորները, գոյութեան ինդրէն, արեան տեսքէն, և յաղթութեան փառահեղ երազներէն գինովցած, գերազրգիռ ու մոլեգնած, կը խոյանային իրարու վրայ: Վիրաւորներու ու բապաննուածներու մարմիններով զետինները կը ծածկուէին: Դիակներուն հետ վիրաւոր ողջերն ալ, զօրաց ստքերուն և ձիանց սմբակներուն ներքե կը ճզմուէին ու կը ջախջախու էին: Միւս կողմէն ալ Հայ զիւղերն ու դաշտերը ոտից կոխան Կ'ըլլային, կը փճանային: Խսկ այն պարազային, երբ Թուրք զօրքերը կէտի մը վրայ յաղթուելով ետ մղուէին, նահանջէին, վայը եկած էր անոնց ճամբուն վրայ գանուող վայրերու Հայութեան: Այդ զօրքերն իրենց պարտութեան ամրող վրէժն ու ցասումը կը թափէին խեղճ, անմեղ ու անպայտան Հայերու գլխուն, Այլես սպաննութեանց, բռնաբարումներու, աւորառութեանց և այլ ամեն տեսակ վայրագ խժդութիւններու ո՛չ չափը կար ու ո՛չ սահմանը:

Պատերազմադաշտին մէկ կողմը, խորտ ու բորտ վայրի մը, և տեսակ մը բնական խրամատներու մէջ, զիրք բռնած էր Թօրքական զօրաց խումբ մը: Զինուորները կուրծքի վրայ պառկած, գեսնին վրայ սողալով, և հրացանածքութեամբ յառաջ զընացած էին: Ասոնց մէջ էր նսե Ռուրէն, Հյու ու հնազանդ, անվեհեր ու անձնուէր զինուոր մը Օսմ. բանակին մէջ: Այդպէս էին նաև այդ բանակին ծառայող բոլոր Հայ զինուորները: Ռուրէն Պալքանեան պատերազմին ալ մասնակցած, և կարեոր յաղթական ընդարումներու մէջ քաժին ունեցած էր: Ռուրէնի նման քաջ Հայ զինուորներն էին որ Պալքանեան կոուի միջոցին, հակառակ անամօթ Բիէռ Լօթիի

կողմէ անիրաւաբար անոնց երեսին նետուած պահկոտ նապաստակներց անուանարկութեան, Օսմանեան զինուորական բարձրագոյն իշխանութեան յարգանքին ու գովասանքին արժանացան: Ռուրէն եփած, և հմուտ վարպետ մը դարձած էր պատերազմի արհեստին մէջ: Այնպէս որ, այս անգամ, ամենայն պաղարինութեամբ, և ճարտար նշանառութեամբ մը այլես կը գործածէր իր հրացանը:

Միայն պարազայ մը կար, որ զինքը յաճախ կը մտատանջէր, երազկոտ ու մելամաղձոտ կը դարձընէր, և անորոշ խղճահարական տագնապներու կ'ենթարկէր: Պալքանեան մարտի ընթացքին, թէ քրիստոնեայ, բայց օտար աղզերու դէմ եղած էր գլխաւորաբար իր գործը: Այն ատեն, իր հրացանովը կրակած, սուինովը ծակուծ, և սուրովը հարուած էր ո՛չ-Հայը: Սակայն, ներկայ պատերս զմին մէջ, ստիպուած էր, իր իսկ սրիւնսկից եղբօր դէմ մարտնչիլ: Անիկա զիտէր, թէ Ռուսաց բանակին մէջ կային բազմաթիւ ուսւահպատակ Հայեր: Ահա թէ ինչո՞ւ, ամեն անգամ որ հրացանը կը պարպէր, սրտի ծանր ճնշում մը կը գգար, խորհելով թէ գուցէ թաւալգլոր զետնին վրայ ինչ կող իր հարուածեալը ազգակից մըն էր:

Իր հոգին ճմլող այս մտածումը, սակայն, իրեն չէր թելաղրեր երբէք դասալիք ըլլալու գաղափարը: Մինչդեռ Ռուրէն, առանց այդ պատճառին ալ, եթէ զինուորութենէ փախչէր, իրաւունք ունէր, վասն զի Թուրքերը շատ գէշ կը վարուէին իրեն հետ: Թուրքերը նոյն կերպով կը վերաբերուէին նշան թէ՛ ռազմաճակատին վրայ կոուող և թէ՛ բանակին մէջ զանազան ծառայութիւններ ընող բոլոր Հայ զինուորներուն հանդէպ: Խորական ու ան-

արդար կանոններ որդեգրած էին արդէն Հայ զինուորներուն նկատմամբ, Յետոյ, երբէք առիթ չէին փախցներ, իբր ծանր յանցանք ու դաւաճանութիւն, անոնց երեսին նետելու Ռուսաց բանակին մէջ գոյութիւն ունեցող Ռուսահայ զինուորներու ու կամաւորներու պարագան, Բնաւ չէին ուզեր խորհիլ, թէ Տաճկահայերն ի՞նչ պատասխան առութիւն կրնային ունենալ Ռուսահայոց շարժման մասին: Բայց միայն խտիրն ու զանազան տեսակ վիրաւորանքները չէին Հայ զինուորներուն ցաւերը: Անոնք որ զինուորութեան գործերու մէջ աշխառու քաջավարութիւն մը չէին ցոյց տար, և կամ կասկածելի կը նկատուէին, յոյժ վտանգաւոր, մանաւանդ սարսափներով լցուն դիրքերու առջև կը դրուէին: Թուրքերը, վերջին ժամանակներ, սկսած էին նաև անոնցմէ շատերը զինաթափ ընել և զըրասաներու նման գործածել: Ծանր բեռներ կրել կուտալին անոնց: Ճամբաներու շինութեան ու խրամներու պեղման գործերու մէջ կը զնիին զանոնք: Միտում մը կար, առհասարակ, զինաթափ եղած այդ Հայերը տաժանակիր աշխատութիւններով մաշեցնելու ու ոչնչացնելու, Ոմանք հնար մը գտնելով, խոյս կուտային ու կ'ազատուէին: Ուրիշներ փախչելու պատեհառութիւն զուրկ, և իրենց կրած անպատում տառապանքներէն ընկճուած, կը յուսահատէին ու անձնասպան կ'ըլլային: Զինուորական իշխանութիւնը, նոյն իսկ, շատ անգամ, ոչինչ պատճառներով, չստուգուած կասկածներով, լոկ այլ և այլ պատրուակներով ու սոււտ ամբաստանութիւններով, անմեղ Հայ զինուորներ, անողորմարար, երացանի կը բռնէր: Ռուրէն, այս բոլոր անարժան իրողութեանց հանդէպ մեծ յու-

զում ու զայրոյթ կը զգար, կը տագնապէր: Այսուհանդերձ, զօրաւոր բողոք մը չէր բարձրացներ, գիտնալով թէ անօգուտ էր: Իր վարժանց ու արտայայտութեանց մէջ, վերին աստիճանի զգուշաւոր կը մնար: Ինքզինք կը սեղմէր, կը զսպէր: Պաշարիւնութիւնը չէր կորսնցներ: Մէկ խօսքով՝ դիցազնական համբերութեամբ մը, հաւատարմութեան շաղէն մազաչափ չէր շեղեր:

Ի՞նչ նպատակի համար էր, որ Ռուրէն, գիտակից ու զարգացած երիտասարդ մը, յանձն կ'առնէր այդ կարգի ծանր զոհողութիւն մը: Ասոր պատասխանը շատ որոշ էր: Անիկա պարզապէս կը հետեւէր ազգային բարձր շահի մը պաշտպանմանը, ինչպէս նաև նուիրական պարտականութեան մը կատարմանը: Նախ և առաջ, անոր փափաքն էր, որ Հայ զինուորին ազնիւ, վեհանձն և արիական ու հաւատարմական ոգին միշտ իր բարձրութեանը վրայ մնար Թուրք զօրապետներու, և ամբողջ զինուորական աշխարհի ղեկավարներուն առջև: Ապա, անիկա այնպէս հաւատացած էր, որ եթէ Հայ զօրքերը հակառակ քայլեր առնէին, երկրին մէջ ըլնակող իրենց ազգակիցները պիտի տուժուէին սաստիապէս: Թերեւս աննախընթաց մեծ աղէտ մը յառաջ գար, Եւ դժբաղդ Հայ ժողովուրդը, որ արդէն կը չարչարուէր ամեն տեսակ հալածանքներու ու բանութեանց երեսէն, գուցէ բնաջնջումի դատապարտուէր:

Ահա այսպէս, Ռուրէն, ուրիշ Հայ զինուորներու նման, պարտականութեան խաչին բեւեռուած, կը կրէր ամեն վիշտ ու տանջանք, սպասելով փրկարար դիպուածներու ու բարի վերջաւորութեան մը:

## ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ ԵՂԲԱՑԲՆ ԵՂԲՈՐ ԴԻՄ

Ռուբէն, իր խումքի շարքին մէջ, զետինը, փորի վրայ պառկած, և գլուխը բարձր, հրացանին փողն ուղղեց, վերստին հարուածելու համար թըշնամին։ Ու իր ընկերներուն հետ, ինքն ալ պարպեց հրացանը։ Թըքական այդ խմբին դէմ զըսնուող Ռուսական ջոկատը խախուտ դիրքի մը մէջ ըլլալ կը թուէր։ Նոյնիսկ Թուրքերու վերջին հըրացանաձգութենէն ետք, Ռուսերը տեսակ մը զարտուածի ու շուարած թիր ու ցան եղողի երեւոյթ մը ցոյց տուին։ Թուրքերը այդ պարագան նպաստաւոր համարելով, օգտակիլ ուղեցին անկէ, և յառաջ նետուեցան։ Նպատակնին էր, ի քթել ական, թշնամիներուն վրայ յարձակիլ, զաննը բոլորովին յանկարծակիի բերել, և իրենց տուիններով ու հրացաններու կոթերովը գետին փառել բուրը։ Գրոհը սակայն, զոր տուին Թուրքերը, Ռուբէնի դատողութեամբ վտանգաւոր էր, անխորուուրդ քայլ մը, վասնզի թշնամիներու ցուցադրան յաղթահարեալի երևոյթն անոր կասկածելի կը թուէր։ Բայց և այնպէս, անիկա, իբրև կարգապահ զինուոր, հնազանդելով Թուրք պետի հրամանին, հետեւեցաւ իր ընկերներուն։

Սակայն ահա Ռուսերը մէկէն ի մէկ ետ դարձան, ամեն կողմէ բոլորեցան, և խիստ մօտէն կրակ բացին իրենց վրայ քալող Թուրքերուն վըրայ։ Այս վերջինները, իրենցմէ քանի մը վիրաւոր ու սպանեալ թողուցին տեղոյն վրայ, փախուստի

մատնուեցան, և ցրուեցան այլ և այլ կողմեր, հետապնդուելով Ռուս զինուորներէն։ Վիրաւոր ինկողներէն մէկն ալ Ռուբէնն էր։ Գնդակ մը անոր ձախ ուսոսկորը ջախջախած էր։ Եւ սակայն զայն վիրաւորողը, որ թիկնեղ զինուոր մըն էր, մօտեցաւ իր զոհին, անոր Հայ լլլալը հասկցաւ, բանի որ Ռուբէն, զգացած ցաւէն, հայերէն լեզուաւ զանազան բացագանչութիւններ կ'արձակէր։ Ռուբէն, զինքը հարուածող թշնամւոյն մօտենալը նշմարելով, ճիգ մը ըրաւ կանգնելու, և իր անձը պաշտպանելու։ Բայց միայն գլուխը կրցաւ քիչ մը բարձրացնել գետնէն, աջ թևին օգնութեամբ։ Աւելին ընելու ոյժ չունեց։ Եւ ինքզինք իր ճակատագրին յանձննեց։

Մերձեցող թշնամին, որ Հայ մըն էր, ճեռքին հրացանը իսկոյն դրաւ մէկ կողմ, ծունկի եկաւ Ռուբէնի աոջե, և իր բուռն յուզումէն դողդղացող ձայնով մը գուչց։

— Դուն Հայ ես եղեր, ուրեմն։

Սիրտ ու քաջալերութիւն ստացաւ Ռուբէն, այս անակնկալ բարի հանդիպումէն։ Անիկա իբ Ճեռքն երկնցուց դէպի Ռուսահայը, և քաղցրութեամբ պատասխանեց անոր։

— Եղբայր մը։

Ռուսահայը Ռուբէնի Ճեռքը սեղմեց ջերմօրէն։ Ապա, զգուշութեամբ, անոր վէրբը բննեց, ու մըմընջեց ցաւագին շեշտով մը։

— Վայ իմ գլխուսւ ինչո՞ւ թշնամիի երևոյթին տակ գտնուող ազգակիցս չի նշմարեցի։

— Հանդարտ եղիր։ Ես ալ նոյնը պիտի ընէի քեզ, առանց զիտնալու։

— Խիղծ վրդովուած է։ Հոգիս կը փշաքաղ-

ուի. Սաստիկ կը տառապիմ։ Պիտի ներես ինծի։  
— Աիրով ու գորովով լեցուած է սիրտս քեզ  
հանդէպ։

— Ուրեմն կը ներես ինծի։ Ո՛րքան բարի ես։  
Աւաղ, այս ի՞նչ անիծեալ պատերազմ էր, որ Հա-  
յը Հայուն դէմ հանեց։ Ասկէ զատ մենք, Ռուսա-  
հայերս, մեր արիւնը կը թափենք Հայաստանի  
փրկութեանը համար, մինչ այն տեղ, դժբախտ  
Տաճկահայ եղբայրները կը կեղեցուին, կը հալած-  
ուին ու կը տանջուին շարունակ։ Եւ ո՞րքան աւե-  
լի սոսկալի պիտի ըլլայ հետևանքը, եթէ շուտով  
չի պարտուի դահիճ Թուրքը։

— Երևակայէ, հետևաբար, հոգեկան տուայ-  
տանքը Տաճկահայ զինուորին, որ ո՛չ միայն եղօ-  
րը դէմ ելած է, այլ նաև Թուրքին, Հայուն այդ  
դարաւոր, մահացու թշնամիին յաղթութեանը հա-  
մար կը կռուի ու իր կեանքը կը նուիրէ. . . .

— Կ'ըմբնեմ։ Թող Աստուած միխթարէ Տաճ-  
կահայ զինուորը, որ կրկին նահատակ մըն է։

Թոպէ մը, ծանր տպաւորութեան տակ ընկ-  
ճուած և մտածկոտ, մնաց Ռուսահայ եղբայրը։ Ու  
երբ որ սթափեցաւ, աչքերը դարձուց շուրջը, և  
անհանգիստ շարժում մը ընկելով, յարեց։

— Ես միանալու եմ իս ընկերներուս։ Այս  
տեղ աւելի երկար մնալս լաւ չէ՝ երկուքիս համար  
ալ հաւասարապէս։

— Այո՛, գնա՛ այլես։ Շատ շնորհակալ եմ  
քեզմէ, զիս սփոփելուդ համար։

— Մնաս բարեաւ, ուրեմն, բարի եղբայր։

— Երթաս բարով, իս սիրելիս։ Տէրը հետդ,

Անոնք համբուրուեցան իրարու հետ, եղբայ-  
րական ջերմ ու սուրբ սիրով։ Ռուսահայը, մէկ

կողմ դրած հրացանն առնելով, վազեց դէպի իր  
ընկերները։ Խսկ Ռուբէն, Ռուսահայ եղբօր բաժա-  
նումէն ետք, վէրբին ազդած սաստիկ տանջանքին  
զատ նաև անհուն տիրութիւն մը զգաց։ Շուրջը  
դիտեց, ու տեսաւ, թէ քիչ առաջ իրեն հետ վի-  
րաւոր վար ինկող Թուրքերէ մէկ քանին մեռած  
էին արդէն։ Մտածեց, թէ թերեւս ինքն ալ պիտի  
մեռնէր անոնց պէս։ Աւ անոր աչքերը լեցուեցան  
արցունքով։ Անիկա յիշեց հայրենեաց զիրկը թո-  
ղած իր հոգեհատոր սիրելիները։ Երեակայեց, որ  
անոնք, անշուշտ այդ պահուն հաւաքուած, իր  
վրայ կը խօսէին, կուլային, և իրեն համար ա-  
ղօթք կ'ընէին։

Ու ինքն ալ աղօթքեց իրեն համար, նայուած-  
քը դէպ երկինք ուղղած, շնչելով.

— Տէր, զթա՛ վրաս, և զիս արժանացուր բա-  
րի վախճանի մը։

Այդ միջոցին, յանկարծ նշմարեց Թորքական  
տարբեր զօրախումբ. մր, որ իր գտնուած վայրին  
ուղղութեամբ գէպ յառաջ կ'արշաւէր։ Ռուբէն  
ահաբեկ ցնցուեցաւ, կատաղի ու ամենի ալլք  
մըն էր, որ իր վրայէն պիտի անցնէր։ Մինչ դեռ  
ինք անկարող էր անոր առջեւն խուսափի, նետուիլի  
մէկ կողմ, և ազատ մնալ կոխկատ-  
ւելէ։ Անոր յուսահատութիւնն ու սարսափը խիստ  
մեծ էր։ Վրան տագնապ եկաւ։ Աչքերը մթագ-  
նեցան, գոցուեցան։ Ու անիկա, ինքինք  
կորսնցուց, և փոռուեցաւ իր արեամբ ներկուած  
ձիւներուն վրայ։

## ԳԼՈՒԽ ԶՈՐՌՈՐԴ

### Ի Բ Ի Ե Խ Վ Ա Բ Ջ Ք

Սայլով մը, ուրիշ վիրաւոր զինուորներու հետ,  
Ռուբէն փոխադրուած էր կարնոյ զինուորական  
հիւանդանոցներէն մէկը։ Այն սրահին մէջ, ուր  
պառկած էր Ռուբէն, կային երկու աւելի ծանր  
վիրաւոր Հայ զինուորներ։

Դժբախտարար, խարութեան ողին կը տիրէր  
նաև հիւանդանոցին մէջ։ Թուրք վիրաւորները կը  
նայուէին աւելի խնամքով։ Խոկ Հայերն ի զուր  
կակնկալէին իրենց շուրջը գտնուողներէն հոգա-  
տար և մինիթարական վերաբերում մը։ Ընդհակա-  
ռակը, անոնք իրենց մատուցած անձնուէր ծառա-  
յութեան փոխարէն, իրը վարձք, կը գտնէին կոչտ  
ու անսիրտ ընդունելութիւն մը։ Ու քանի օրերն  
անցան, այնքան ալ անոնց կացութիւնն աւելի  
դառնացաւ։ Ռուբէն, ի բնէ ուժեղ, հակառակ  
իր շուրջը ափրող աննպաստ պայմաններուն, կը ր-  
ցաւ շուտով ոտքի ելել, թէև վէրքը չէր բուժ-  
ուած։ Ուստի անիկա սկսաւ երբեմն երթալ իր  
գտնուած սրահին մէջ պառկող միւս Հայ զինուոր-  
ներուն քով։ Անոնք, բնականարար, իրենց մայրե-  
նի լեզուովը կը խօսակցէին իրարու հետ։ Եւ ահա  
վերակացուն, օր մը, խսպառ արգիլեց անոնց հա-  
յերէն խօսիւը։ Ուրիշ օր մըն ալ հրամայեց Ռու-  
բէնին, որ այլես իր ազգակից վիրաւորներուն  
քով չերթայ։

Առաւօտ մը, սակայն, Ռուբէն նկատեց, թէ  
սրահին մէջ գտնուող իր երկու Հայ ընկերներէն

մէկը չի կար։ Շատ ախրեցաւ, խորհելով որ անի-  
կա մեռած էր։ Անիկա աւելի խռովեցաւ, երբ որ  
մեռնողին մօտակայ միւս Հայ զինուորը, խորհր-  
դաւոր ձեւերով, և սոսկումի արտայատութիւննե-  
րով, նշմարներ մը ըրաւ իրեն։ Արդեօք ի՞նչ պա-  
տահած էր, Ռուբէն հարց տւաւ ինքն իրեն։ Եւ  
չի կրցաւ գտնել իսկական պատասխանը այդ հար-  
ցումին։

Տրտմաթախիծ մտածումներով լարուած, օրն  
իրիկուն ըրաւ։ Ու ջղագրգութենէն, չի կրցաւ.  
քնանալ սովորական ժամուն։ Եւ մինչ անքնու-  
թենէն անհանգիստ, կողեր ցաւցնող մահճակալին  
վրայ ասդին ու անդին կը գառնար, մէկէն ի մէկ  
տարօրինակ ու խիստ ուշագրաւ երկոյթի մը  
հանդիսատես եղաւ։ Թէկ սրահին մէջ կէս մթու-  
թիւն մը կը տիրէր, բայց անիկա կրցաւ նկատել  
մանրամասնօրէն, ինչ որ տեղի կունենար քիչ մը  
անդին, այն անկիւնը ուր պառկած էր իր ազգա-  
կիցը։ Հիւանդապահը Հայ վիրաւորին քով կանգ-  
նած, և ձեռքին մէկ փոքրիկ գաւաթը անոր կար-  
կառած, կը ստիպէր որ զայն առնէր։ Ու Հայը կը  
մերժէր իրեն առաջարկուած զեղն ընդունիլ։ Հի-  
ւանդապահը տեսնելով, որ չի յաջողիր իր ուղածն  
ընել տալու հիւանդին, դուրս գնաց, ու քիչ ետքը  
վերաբարձաւ, հետն ունենալով ուրիշ հիւանդապահ  
մը ու վերակացուն։ Այն ատեն, վերակացուն, ան-  
միջապէս, վիրաւորին թեւերը մահճակալին վրայ  
սեղմեց, նորեկ հիւանդապահը անոր բերսն, բա-  
ցաւ բռնօրէն, և միւսը իր ձեռքի գաւաթին պա-  
րունակութիւնը պարացեց խեղճին կոկորդէն ի վար։  
Հայը աղաղակներ արձակեց։ Վերակացուն, քանի  
մը անզամ ուժգնօրէն զարկաւ և խստիւ պատուի-

բեց անոր, որ չի համարձակի ուրիշներուն քունն ու հանգիստը խռովել: Հէք մարդը քիչ մը ժամանակ խեղուկ հառաջներ և խուլ խորդումներ հասնելով ցնցուեցաւ: գալարուեցաւ, տանջուեցաւ: Ապա, հետզհետէ անիկա հանդարտեցաւ, ու լըսեց: Ի վերջոյ, բոլորովին անշարժ փռուեցաւ: Վերակացուն ու հիւանդապահները գնացին: Քանի մը վայրկեան ետք, երկու հուժկու ծառաներ մը տան ներս սրահէն, պատգարակ մը բոնած: Եւ Հայուն մարմինը, իր սաւանին մէջ փաթթելով, դրին պատգարակին վրայ և դուրս տարին:

Սյս բոլորը, Ռուրէնին նախ ահոելի մղձաւանջ մը թուեցաւ: Անիկա իր աչքերը շփեց: Սրթուն էր: Ու վերստին տեսաւ, որ իր ազգակցին մահճակալը պարապ էր: Հասկցաւ ամեն բան: Միւսին նման այդ գժբախտն ալ թունաւորած էին: Այն առտուան անոր ըրած նշարներն այլևս լուսաբանութեան չէին կարօտեր: Մինչև այն ժամանակ, ինչպէս իրեն, նոյնպէս երկու Հայ զինուորներուն, խմելու դեղ տուած չէին: Վերջէն թունաւորուողը, ուրեմն, առաջինին եղերական վախճանը ի նկատի ունենալով, ինքզինք ազատել ջանացած էր: Բայց չէր յաջողած:

Թուրք բանակին մէջ մտնելէն ի վեր, հեղուէն ու հաւատարմաբար երկրին պաշտպանութեան համար պայքարող ու զոհուող Հայ զինուորներուն նկատմամբ ի գործ դրուած անհամար անիրաւութիւններ և անգթութիւններ տեսած էր: Սակայն, չէր կրնար երեւակայել այս թունաւորման պարագայէն աւելի հրէշային արարք մը: Եւ կը զգար թէ իր համբերատար ոգին կ'ընդվզէր անոր դէմ:

Սարսափին ու վիշտը զայն կը խենդացնէին:

Անիկա, գիշերն համբուն, չի կրցաւ աչքերուն կոպերը իրարու կցել, քնանալի ձիւաղային տեսարաններ կը պատկերանային շարունակ անոր առջև: Այդ հիւանդանոցը ալես անոր կը թուէր զըժոխք մը, մարդկային սպանդանոց մը: Վերջապէս առաւօտ եղաւ: Ու երբ որ սովորական ժամուն, հիւանդանոցին բժիշկները հիւանդներուն առջևն կ'անցնէին, կանգ առին Ռուրէնի քով: Անոնք Հայ վիրաւորը զիտեցին, և բաներ մը խօսեցան երենց մէջ: Ռուրէն, առիթէն օգտուելով, փափաքեցաւ իր վիճակի մասին տեղեկութիւն մը ստանալ: Ու հարցուց անոնց:


— Արդեօք Յ՞րբ պիտի լաւանամ:

— Ինչ պիտի ընես, բսաւ թուրք բժիշկներէն մէկը զամանօրէն: Կ'ուզես որ անմիջապէս զարմանուիս, ու երթաս Ռուրսաց բանակին կամաւո՞ր գրուիս, ինքնավար Հայաստանի սիրոյն համար....:

— Տէր իմ, ի՞նչ խօսքեր են ատոնք:

— Անհոգ եղիր, վրայ բերաւ ուրիշ բժիշկ մը: Մենք արդէն որոշած ենք քեզի տալ զօրաւոր դեղ մը: Երբ որ զայն խմես, քու սպասածէդ ալ աւելի շուտ պիտի առողջանաս....:

Բժիշկները հետացան: Ռուրէն անոնց ըրած խօսքերուն բուն իմաստն ու նշանակութիւնը ըմբռնեց: Պարզ էր, որ զինքն ալ պիտի թունաւորէին: Ու սարսուեցաւ, թէւ անակնկալ մը չէր ատիկա իրեն համար: Այն ատեն սկսաւ փրկութեան հնարք մը որոնել: Գիտէր թէ թոյնը միշտ զիշերները կուտային: Շատ խորհեցաւ, և վերջապէս որոշեց փախչիլ հիւանդանոցէն, թունաւորման ժամանակը դեռ չի հասած: Ուրիշ միջոց չի կար: Թէկ վիրաւորքի ամբայդունէր կրնար ինքզինք ուսուցիչ գուլութուն:



գուրս նետել այդ մահաբոյր վայրէն։ Յանդուզն փորձ մըն էր ատիկա։ Մայրայեղ ճիգ մը Վստահ էր, որ եթէ բռնուէր, ողջ թողելու չէին զինքը։ Բայց արդէն հոն մնալով ալ պիտի մահանար, չարաչար տանջուելով։ Աւստի սպասեց զիշերու ան մութին։ Հիւանդանոցի յատակագծին վրայ գաղափար ունէր։ Եթէ զերծ անէր այդ ահաւոր ծուղակն, լիսյոյ էր թէ պիտի կարենար գանել ապահով օթևան մը։

Մութը վրայ հասաւ։ Եւ սրահին հիւանդապահ Ռուբէնին մօտենալով յայտարարեց։

— Մեր պատուական բժիշկներու որոշման համաձայն, քիչ մը ետքը քեզի աղուոր, կազդուրիչ դեղ մը պիտի տամ որ խմես...։ Պատրաստուէ։

Հիւանդապապահը քովէն երթալուն, Ռուբէն շարժեցաւ։ Վայրկեանները սուղ էին։ Անիկա, ամեն գիշեր, քնանալէ առաջ, սովորաբար, անդամ մը դուրս կ'երթար սրահէն։ Անմիջապէս վար իջաւ մահակալէն և քայլերն ուղղեց դէպի դուրս։ Սրահին մէկ գռնէն անդին կ'երկարաձգուէր նրանցք մը, որուն ծայրը, զէմ առ դէմ կը գտնուէին լուացարանն ու բաղնիքը, Ռուբէն նախ մտաւ լուացարանը։ Յետոյ, շուրջը դիտելով, անցաւ բաղնիքին կողմը։ Հապա եթէ հոն մարդ կար, Եւ իրօք ալ ձայներ կը լսուէին ներսէն։ Բայց փախուստի միակ ճամրսն անկէ էր, Հետևաբար, համարձակօրէն, դիմոց բաղնիքին նախասենեակը։ Մարդիկը բարեբաղդաբար, բաղնետան ներքին տաք սրահին մէջն էին։ Իսկ նախասենեակին մէկ կողմը դուռ մը կար, ներսէն գոցուած։ Զգուշութեամբ բացաւ դուռը։ Փայտերու դէզի մը քովէն սահեցաւ ստուերի պէս, և փոքրիկ պարտէզի մը մէջ գտաւ ինքզինք։

Մունկի գալոլ, ձիւներուն վրայէն յառաջացաւ արագօրէն։ Ու երբ որ ծայրի քարեպատին հասաւ, շուլուելով ելաւ վեր, ու միւս կողմէն վար իջաւ։ Անիկա արդէն կը գտնուէր մութ և ամայի փողոցի մը մէջ, որուն մէկ կողմէն սկսաւ քալել։ Անմիջապէս անհետացաւ։

## ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

### ՀԱՅ ԵՐԴԻՔԻ ՏԱԿ

Երկու ժամ ետք, Հայու մը տան հիւրն էր Ռուբէն։ Եւ տաք անկողնի մը մէջ հանգիստ պառկած, անհուն հրճուանքով զինքը շրջապատողները կը դիտէր։ Անիկա խօսքեր չէր կրնար գտնել իր երախաագիտութիւնը յայտնելու տան տիրոջ, որ զինքը պահպանած էր։

— Դուն իմ բարեբարս ես, կ'ըսէր ան, ազատաբարս, երկրորդ ծնողս։ Վեզ երկինք հանեց իմ ճամբուս վրայ։ Ներսէս ձայն մը, Աստուծոյ ձայնը, ապահովեց զիս, թէ դուն Հայ ես։ Ու համարձակ քեզի յօտեցայ, վիճակս յայտնեցի։ Իսկ դուն, բարի Հայ, բարի հայր, յանձն առիր քու կեանքդ վտանգել ու ինծի պաշտպան հանդիսանալ։ Եթէ ոչ դրսերը, անօթևան թափառելով, դարձեալ հըրէշներուն ձեռքը պիտի ինայի։

Եւ ալեոր տան տէրը, Ռուբէնի վէրքը կապելով կը պատասխանէր։

— Տպաս, ես պարզ պարտականութիւն մը կատարեցի, քեզ մեր տունը բերելով։ Բայց էապէս, ատով ինծի ու սա մեր խեղճ կնկան հաճոյք

մը պատճառեցի: Քեզ կը նկատենք իրրև մեր զինուուոր զաւակը, որ այս պահուս թուրք բանակին մէջ, ո՞վ գիտէ ինչ վիճակներու ենթակայ է: Մեր նեցուկը, տան սիւնը, հոդինուս և սրտերնուս հատորը, ո՞ղջ է թէ մեռած: այդ ալ չենք զիտեր: Քու պատճած բաներդ, անոր մասին ունեցած յոյսերնիս կը ջլատեն: ի՞նչ ըսենք: Աստուծոյ օգնութիւնը հասնի իրեն: Մաղթենք նաև, որ Աստուած բոլոր Հայ զինուորներն ալ անտես լընէ: Հիմա քեզի նայինք, տղաս, որ մեր այս տիսոր տանը մէջ միմիթակական կեանք մը բեր/ր:

— Օրհնեալ ըլլայ Ասատուած, աւելցուց ծերունի տան տիրունին՝ իր յորդահոս արցունքը սրբելով, որ քեզ զրկեց մեղի: Օրհնեալ ըլլաս դուն ոլ, որդի, որ սրտերնուս ծանր ցաւը կը թեթեցնես: Անանկ կը կարծեմ, թէ իմ որդիս է որ եկեր, ինկեր է տնէն ներս, հալածուած ու վիրաւոր: Զէ՞ որ գուն ալ Հայ մօր մը զաւակն ես:

— Ա՛լ հերիք է, յարեց անոր ամուսինը, Ռուբէնի վերքը կապելու զործողութիւնը լնեցուցած: Հիմա զնա՛, լաւ ապուր մը պատրաստէ սա մեր տղեկին: Անիկա տաքուկ բան մը խմելու է, որ քիչ մը կազդուրուի:

Տան տիրունին զնաց ապուրը պատրաստելու: Այն ատեն Ռուբէն, իր ասպնջականին խնդրեց, որ անկողնին քովը նստի: Ու երբ որ անիկա նստաւ, Ռուբէն, լուրջ եղանակով մը, յայտնեց անոր.

— Գիտե՞ս, իմ բարի հայրս, ես չեմ կրնար երկար ատեն մնալ այս տանը մէջ: Շուտով պէտք է որ հեռանամ ձեզմէ:

— Կ'աղաչեմ, տղաս, տատանկ խօսքեր մի՛ ըներ: Մեր սիրաբ թունդ մի՛ հաներ: Ո՞ւր: Քեզ

չենք թողուր որ ասկէ հունա երթաս: Ելք որ լաւ մը առողջանաս, այն ատեն մենք ալ չենք ուզեր, որ մեր այս տիսոր տանը մէջ մնաս ու նեղուիս: Անշուշտ, քու ծնողքդ ալ կ'ուզենք քու ներկայութիւնդ վայելել:

— Ծնողը չունիմ: Մեռած են անոնք: Իմ ծընողքս գուք էք այժմ: Միայն թէ հայրենիքիս մէջ ունիմ մեծ եղբայր մը ու քոյր մը, երկուքն ալ ամուսնացած, տուն տեղ եղած: Անոնք իրաւ է թէ ինձի համար հոգի կուտան, ու ես ալ զիրենք շատ կը սիրեմ ու կարօտցած եմ, բայց պէտք է որ առ այժմ զրկուին իմ ներկայութենէս: Լաւ չէ, որ ճիշտ ճիմա երթամ իրենց քով: Ես պիտի ջանաս միջոց մը գտնել, եթէ հնար է, իրենց հաղորդելու համար իմ առողջութեանս լուրը: Արդ, հայրիկ, ինչպէս սիրելեացս, նոյնպէս ձեզի համար, իմ ներկայութիւնս վատանգաւոր է:

— Վատանգի, Բայց ես լաւագոյն կը համարիմ նոյն իսկ վատանգուիլ, քան թէ քեզ թողուլ որ այսպիսի վիճակով մը զուրս ելլես այս տնէն:

— Հիմա, որ յուզումերս ու տագնապներս անցած են, և կրնամ լրջօրէն խորհիլ ու հեռատեսօրէն դատել, այս է մտածում: ա՛լ չի մնալ հոս: Ես, պէտք է որ այս զիշեր իսկ ձեզ տամ իմ հրաժանաւ, և երթամ հեռու տեղ մը:

— Ի՞նչ կ'ըսես, Ռուբէն:

— Վատանգի, գիտեմ, թէ իմ փախուստս անհետեանք պիտի չի մնայ: Հաւանօրէն այս քաղաքին բոլոր Հայ տուները պիտի խուզարկեն, զիս գտնելու նպատակաւ: Եթէ զիս չի գտնեն ուեէ տեղ, ոչ լու նպատակաւ: Եթէ զիս չի գտնեն ուեէ տեղ, ոչ ոք պատասխանատու չըլլար ինձ համար, և մէկուն ոք պատասխանատու չըլլար ինձ համար, իսկ եթէ զիս չարիք չի հասնիր իմ պատճառովս: Իսկ եթէ զիս

տան մը մէջ ձեռք ձգեն, իմ կեանքիս պէս այդ տանն ալ մուխը կը մարեն: Նոյն իսկ, զիցուք թէ կերպով մը տնեցիներու գլխուն փորձանք մը չի գայ, չէ՞ որ ամեն պարագայի, իմ կեանքս վտանդի ենթակայէ. բանի այս քաղաքին մէջ կը զտնւիմ:

Ծերունին, վայրկեան մը մտածեց: Սպա, զըլուխն օրօրելով, մրմնջեց յուշիկ.

— Իու կեանքդ վտանգուելու պարագան, զիս կը հրաժարեցնէ իմ զգացումներէս: Աւա՛զ, իրաւունք ունիս: Բայէ ինծի ուրեմն, զաւակս, թէ դէպի ո՞ր կողմ մտադիր ես մեկնելու:

— Զեմ զիտեր, Քեզի պիտի հարցնեմ: Քու խորհուրդիդ պիտի զիմեմ:

— Շատ հեռուները չես կընար երթալ անշուշտ նախ որ տկար ես, օդը ցուրտ է, և յետոյ ճամբաներն ալ այնքան ապահով չեն: Կարծեմ թէ ամենէն լաւը մօտ զիւլ մը ուղղուիդ է: Անանկ չէ՞:

— Վայրական խրատէդ շատ շնորհակալ եմ:

— Սպասէ՞: Յարմար տեղ մը գտայ: Ու ես ինքս, անձամբ, քեզ հոն պիտի առաջնորդեմ, կարձ ու դիւրին, կողմնակի ճամբաներէ:

— Բայց ինչո՞ւ գուն հետս գաս, յոգնիս:

— Ես յոգնիլ չեմ զիտեր, Ասկէ զատ խիզնս չի թողուր որ քեզ առանձին ճամբեմ:

Քիչ մը եաք, ախորժանամ ապուրը խմած, վերաւորը, խաղաղ ու հանգիստ, կը քնանար անկողնին մէջ: Ուուրէնի թախանձանաց համաձայն, արուած որոշումն այն էր, որ առտուան կողմ ճամբայ պիտի իյնային: Ուստի, բարի ծերունիները բնաւ չի պառկեցան այդ զիշերը: Ու ջերմեռանդ սրտով խնդրեցին Աստուծէ, որ վիրաւորին փրկութիւն շնորհէր:

Լուսաղէմին, ինքնին արթնցաւ Ռուբէն: Ելու անկողինէն: Տան տիրոջ հաստը մէկ վերարկուն և տափատը հագաւ: Տաքուկ ապուր մըն ալ խմեց: Ու հրաժեշտ առաւ տան տիրուհին, անոր ձեռքն համբուրելով բանիցս, իրարու վրայ, ի նշան իուրին երախտագիտութեան: Ծերունի կինն ալ, արտասուալից աշքերով, Ռուբէնի ճակատը պազաւ: Եւ հեղձամզձուկ ձայնով մը մաղթեց անոր.

— Աստուծոյ աչն ու աջը քեզ միշտ պահապան, աղաս:

Եւ Ռուբէն ու ծերունին ճամբայ ինկան:

## ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

### Ն Ո Ր Կ Ե Ա Ն Ք

— Լուսանկարս ուզած էիր Ահաւասիկ բերքայն, փափսքի գոհացում տալու համար:

— Յաւիտենական քաղցր յիշատակ:

— Երանի էր թէ շուտով խոռվեալ հոգիդ խաղաղէր, որպէսզի ապաքինումդ կատարեալ ըլլար:

— Անխախտ հաւատքս է, թէ այդ բարեմազթանքները ինծի պիտի վերադարձնեն իմ նախկին թառըները ինծի պիտի վերադարձնեն անոնք ազնիւ ու բարի առողջութիւնս, քանի որ անոնք ազնիւ ու բարի սրտէ մը կը բղխին: Շնորհակալ եմ: Վեւ ներկաւ յութիւնդ իմ առողջութիւնս է արդէն, և ժպիտդ կեանքս: Թոյլ կուտա՞ս, որ ձեռքդ համբուրեմ:

Եւ Ռուբէն, ընկողմանած տեղէն ուղղուելով, խօսակից օրիորդ Եփրատի ձեռքը տարաւ իր շըրթունքներուն, Երբ որ երիտասարդին կրակոտ շըրթունքը դպաւ իր ձեռքին, Եփրատ սրտի ուժգին

տրոփիւն մը ունեցաւ։ Տժգունեցաւ։ Աչքերը գոցեց։ Իր մէջ եռացող բուռն զգացումներէն տարուեցաւ։ Թևեր առաւ, սուրաց և թառեցաւ անարատ հաճոյքներով ու անպարազրելի գեղեցկութիւններով լեցուն անծանօթ աշխարհի մը ոլորտներուն մէջ։

Տակաւին երազանքի մէջ, աչքերը գոց, ամբողջութեամբ դողդոջուն, կանգնած էր Եփրատ, երբ որ Ռուբէն հարցուց անոր.

— Պիտի ուզէի՞ր, որ քեզմէ բաժնուէի։

Այս հարցումին վրայ Եփրատ ցնցուեցաւ Բայց անիկա ու եէ ջանք չըրաւ իր յուզումն ու մտածումը սքօղելու։ Եւ շնչեց։

— Ո՞չ։ Սակայն եթէ դուն այդպէս կը կամիս. . .

— Ե՞ս Ստիպուած։ Զիս հիւրընկալող պատուական մարդոց բարեացակամութիւնը չեմ կրնար չարաչար գործածել, աւելի երկար մնալով այս տանը մէջ։ Արդէն վէրքս բնաւ չի նեղեր զիս այլես։ Յետոյ. . .

— Յետոյ։

— Պէտք է որ մեկնիմ օր առաջ։

— Դէպի ո՞ւր։ Զէ՞ որ այս երկրին մէջ վըտանգն ամենուրեք է քեզ համար։

— Ճշմարիտ է։

— Ռուբէմն։

— Կովկաս պիտի երթամ։

— Նպատա՞կ։

— Կամաւորներու խմբերուն միանալու։ Այս որոշման յանգեցայ ի վերջոյ։ Մեղք որ Հայ ժողովուրդին պէս Հայ զինուորն ալ այնքան զոհողութիւններ ըրաւ այդ չարանենգ, ապերախս ու վայրագ թուրբերուն նկատմամբ։ Այլևս պարզ է, թէ

մենք հլու ու անձնուէր հպատակ մը ըլլանք և կամ իրենց գաղանութեանց գէմ մեր կեանքը պաշտպանենք, միենոյն է, մեզ պիտի հալածեն։ Ուրեմն իւրաքանչիւր Հայ անհատի նուիրական պարտականութիւնն է ոյժ տալ Արարատի այն կողմն սկսած ազգային ճիզին, ազատուելու համար, եթէ հնար է, ճանկերէն մեծ ճիւղդին, որ այլևս հակած է դէպի կորստեան անգունդը, և մեր ազգն ալ իր հետ կը քաշկուաէ։

— Իրաւունք ունիս։

— Ծանր ու դառն զոհողութիւն մըն է ինձ համար, քեզմէ հեռանալը, Բայց յանձն պիտի առնեմ զայն, քանի որ գերագոյն պարտականութիւն մը ունիմ կատարելիք։ Պիտի երթամ, քու երկնային յիշատակդ դուրգուրանօք սրտիս խորը պահելով։ Եթէ ողջ մնացի, կոռուի վախճանին, պիտի գամ քեզ գտնելու։ Ինձի պիտի սպասե՞ս, Եփրատ։

Եփրատ չի կրցաւ իր արցունքը զպել։ Զղաւձիգ շարժումով մը, ծունկի վրայ եկաւ Ռուբէնի անկողնին քով։ Ու թևերը դէպի յառաջ երկնցուցած, յուզումնալից ձայնով մը գոչեց։

— Քուկդ եմ յաւիտեան։

Ռուբէն զրկեց Եփրատը։ Երկու երիտասարդները, շրթունք շրթունքի, մնացին պահ մը։ Ու երբ որ անոնք բաժնուեցան իրարմէ, երկուբէն ալ գեղեցիկ դէմքերը բոսորի գոյն մը ստացած էին։ Կը կայծկատային։ Այն ատեն Եփրատ, պաղատական ձեռվ մը, առաջարկեց Ռուբէնին։

— Զի՞ս ալ տար հետգ։

— Ո՞ւր, սիրելի հրեշտակ։

— Հոն, ուր դուն պիտի երթաս։

— Քաղցր հայաշխարհ մը կովկասը, այո՛։ Բայց

անկէ անդի՞ն, Եփրատ, իմ անգին գանձու, զիտե՞ս  
թէ ո՞րքան տաժանքոտ է այդ ճամբան։ Անիկա  
Գողգոթայ մըն է։ Հոն կը սպասէ խաչելութիւն  
մը, որմէ ետքն է միայն որ պիտի ճառագայթէ  
յոյսը մեծ երջանկութեան։ Դուն կրնա՞ս այդ ծանր  
խաչը տանիլ, քնքոյշ էակ։

— Ինչո՞ւ չէ։ Միթէ Հայուհիները այդքան  
տկա՞ր են, Ո՞չ։ Դէթ ես վստահ եմ իմ վրաս։ Ար-  
դէն չէ՝ որ այս երկրին մէջ ևս խաչ մը կը կրենք  
ու այն ալ անօգուտ կերպով։ Ընդհակառակը այդ  
խաչը բոլորովին թեթև ու զիւրատար պիտի ըլլայ  
ինձ համար։ Քանի որ Կրնայ արդիւնք մը ընծայել,  
և քեզի հետ կրելու եմ զայն։

— Կը նշանակէ, թէ միայն զգացումով չէ,  
որ պաշտելի սիրադ կը միացնես իմ սրտիս, այլ  
նաև գաղափարով։

— Այն սկ օրէն ի վեր, երբ աշխարհի վրայ  
որբ ըլլալս զգացի, մեծ ատելութիւն մը սկսայ  
անուցանել իմ մէջա՛ զիս որբացնող Թուրքերուն  
հանդէպ։ Մեծ կոտորածին չարաչար սպաննուած  
հօրս, և իր կրած վշտէն ու սարսափներէն, զիս  
ծնելէ անմիջապէս ետք հող իջնող մօրս սրտապա-  
տառ պատկերը բնաւ չի հեռանար երկակայու-  
թեանս առջեէն։

— Հէ՛ք Եփրատ։

— Բայց, ո՞րքան որ լացի իմ նահատակուած  
ծնողաց վրայ, այնքան աւելի մեծաւ վրէժինդ-  
րութեան զգացումներս մեր ամբողջ ազգին անո-  
ղորմ թշնամիներուն դէմ։ Սակայն, ի՞նչ կրնայի  
ընել, համբերելէ զատ։ Ուստի, որբանոցի մը մէջ  
քիչ մը ուսում ստանալէ ետք, ինքզինքս նուիրեցի  
զիւղական Հայ։ Երեխայոց կրթութեանը զործին։

— Կուրծքիդ մէջ ի՞նչ ահազին փոթորիկ մըն  
է որ կը յորձանապտութիւն, մինչդեռ արտաքին  
երեսոյթդ այնքան խաղաղ է։

— Հոգեկան հաճոյըը, սակայն, զոր վայելեցի  
այդ ասպարէզին մէջ ցարդ, այլես անրաւական  
կը թուի ինձ։ Իմ զգացումներս թոփչք առին այն  
ատենէն սկսած, երբ որ քեզ տեսայ առաջին ան-  
գամ, Դուն իմ առջե զործունէութեան աւելի լայն  
աշխարհն մը կը բանաս այժմ, որուն ընծայած մը-  
խիթարութիւնն ալ շատ մեծ է։ Արդ, ես պատրաստ  
եմ քեզ ու քու այդ զործունէութեանդ հետեւելու,  
Ռուբէն, իմ բոլոր հոգւովս ու սրտովս։

— Թէ քու ընկերակցութիւնդ ինձ համար ո՞ր-  
քան անսահման երջանկութիւն մըն է, կրնաս մա-  
կարերել զիւրութեամբ։ Բայց, Եփրատ, Դուն ի՞նչ  
կերպով պիտի արժեցնես կեանքդ զաշտի մը վրայ,  
ուր մարտի փողը կը հնչէ միայն, և մարդիկ զի-  
րար կը փողոտեն։

— Մեր հայրենեաց սիրոյն համար ինկող Հայ  
եղբայրներուս վէրքերը կապելով, ու զանոնք ըս-  
փոփելով։

— Երկնային բարութեամբ լեցուն, և սնվե-  
հեր հրեշտակ։

Ու գարձեալ, իրարու փարելով, համբուրուեցան  
անոնք, այս անգամ աւելի երկարօրէն։

Ճիշդ այդ միջոցին տան տէրը, գիւղին քա-  
հանան, ներս մտաւ։ Անիկա իր սովորական ժպի-  
տովն ու զուարթութեամբը զիմեց երիտասարդն է-  
րուն, և ըստ անոնց։

— Իմ սիրելի զաւակներս, կը տեսնեմ, թէ  
հիմա այլես աւելի լաւ կը նուազէք Ճեր սիրոյ  
քնարը։

— Բարի՛ տէր հայր, մրմնջեցին Եփրատ և Ռուբէն ի միասին, յարդալից ու մտերմական եղանակով մը :

— Զարմանալի՛ բան: Ի՞նչ կայ: Միթէ իրարմէ աւելի յարմա՞րը պիտի գտնէք կը սխալիք, եկէք ուրեմն, զաւակներս, որ ձեզ արտասանեմ հանդիսաւորապէս: «Առեալ զձեռն Եւայիշն, ու դուք Ա. Ճեցէք և բազմացարուք և յցէք զերկիր»: Մեր պաշտելի Խրիմեան Հայրիկի պատուէրն ալ այս էր արդէն:

Սակայն, Ռուբէն և Եփրատ նշանուեցան միայն: Եւ ուխտ ըրին նշանադրութիւննին օրհնող տէր հօր առջև, ամուսնանալ ա՛յն ժամանակ, իրը որ իրենց ընտրած պարտականութեան ճամբուն մէջ ցանկալի կայանի մը կը հասնին:

## ԳԼՈՒԽ ԵՕԹԵՐՈՐԴ ԴէՊի ՆՊԱՏԱԿ

Մինակ չէին Ռուբէն և Եփրատ, երբ որ մեկնեցան գիւղէն զէպի կովկաս: Նոյն զիւղէն երկու երիտասարդներ ևս կ'ընկերանային անոնց, իրեն կամաւորցուներ: Եփրատ տղու հագուստ կը կրէր: Տեսնողը, զայն գեղեցիկ երիտասարդ մը կը կարծէր: Չի ճանչցողը, չէր կրնար զիտնալ, թէ անիկա աղջիկ մըն է: Այնքան յաջող էր անոր ծպտումը: Ամենն ալ զինուած էին: Իրենց հետ ունէին նաև ուտեստի բաւականաչափ պաշար մը:

Ճամբուն յատակագիծն անոնց ծանօթ էր: Ամենն ալ, ուժով երիտասարդներ, առ ոչինչ կը

զրէին ձիւնն ու բուքը, ցուրտն ու սառնամանիքը, և իրենց յոզնութիւնն ու պատահած բոլոր զժուարութիւնները: Ռուբէն միայն, թէն իր վիրաւոր վիճակէն ապաքինած, բայց նոյն ատեն ուժով քամուած ըլլալով, առաջին օրերը քիչ մը աւելի պէտք կ'ունենար հանգիստի: Սակայն հետզհնատէ ան ալ զօրացաւ: Եփրատի ընկերակցութիւնը ամենամեծ զօրավիգն էր անոր համար: Ամեն անգամ որ Եփրատի ժպիտը կը տեսնէր, միշտ նոր ոյժ ու կորով կը ստանար: Եւ ինքն էր, որ կը սկսէր իր ընկերներուն քաջալերական ներշնչումներ ընել:

Այդ փոքրիկ խմբակը ո՛րքան ոգեսոր տրամադրութեամբ լեցուած յառաջ կ'ընթանար: Կը թււէր թէ անոնք երջանիկ աշխարհ մը կ'երթային: Մեծ էր անոնց զգացած հաճոյքը, քանի որ ինքնինքնին կը գտնէին նուիրական նողատակի մը իրագործմանն առաջնորդող ճամբուն մէջ: Գեղեցիկ երազներով ու վառ յոյսերով լեցուած, կը խայտային: Եփրատ հրամանատարն էր այդ փոքրիկ խմբակին: Անոր տուած հրահանգովը կը շարժէր անիկա: Եթէ Ռուբէն կը սիրէր զայն անսահմանօրէն, միւսներն ալ ջերմ ու խորին յարգանք մը կը տածէին անոր նկատմամբ: Անոնք Եփրատն իրենց ըոյըը կը համարէին, և զայն կը կոչէին ԱՅՆ Եփրատո:

Կովկասի մեծ ճամբուն եղերաց վրայ, անոնք հանգիպեցան Հայ փախստական զաղթականներու մեծ կարաւանի մը: Պատերազմի հետեւանքով աւելուած ու դժոխք դարձած իրենց բնավայրերը թողելով, անոնք կ'երթային կովկաս, ուր կը յուսային ապաստան գտնել: Բայց այդ հէք թշուառ-

Ները մեծ մասիթարութիւն մը զգացին, երբ որ չորս երիտասարդներէն դիմաւորուեցան: Լոյս իջաւ անոնց աչքերը: Անոնք այնպէս հաւատացին, թէ երկինք կը զրկէր զանոնք, որպէսզի իրենց թև ու թիկունք ըլլային, ու առաջնորդ հանդիսանային մինչև չուկէտ:

Եփրատ, տակարն կովկաս ու ռազմաբեմ չի հասած, և առանց Կարմիր Խաչի նշանակը վրան կրելու, գթութեան քոյր մը եղաւ արդէն խմբին մէջ գտնուող տառապեալ հիւանդներուն ու տկարներուն հայար: Ռուբէնի փորձառութիւններն ու Խորհուրդները շատ կը նպաստէին անոր յաջող գործունէութեանը: Խմբին մէջ, արդարեւ, Ռուբէն բժիշկ մըն էր, իսկ Եփրատ հիւանդապահուհի մը: Այսպէս երկու խօսեցեալները, ճամարիտ նախախընամութիւն մը հանդիսացան շատ մը եղկելիներու, որոնք, առանց անոնց, դատապարտուած պիտի ըլլային ճամբան մնալու:

Առանց ուեէ վտանգի, խումբը հասաւ կովկաս: Իսկ չորս երիտասարդները գաղթականներէն բաժնըւելով, ուղղակի ուղեկորուեցան Թիֆլիզ: Ու երբ որ անոնք ժամանեցին կովկասի մայրաքաղաքը, երկու երիտասարդները դիմեցին Հայկական զինուորական մարմնոյն: Զոյգ նշանածններն ալ իշկանեցին պանդոկ մը: Եփրատ, տարիներու ընթացքին իր մատուցած անվարձ ու անձնուէր ուսուցչական ծառայութեան փոխարէն, գիւղացիներէն երբեմն ստացած էր փոքրիկ նուէլներ: Եւ այդ նուէրներէն անիկա գոյացուցած էր շատ համեստուկ գումարիկ մը: Ենթակայ պարագային անոր ունեցած այդ փոքրիկ գումարը մեծապէս օգտակար կը հանդիսանար, անոնց ընծայելով անկախ

կեանք մը: Անոնք, պարկեշտ, խոստմնապահ ու նկարազրի տէր խօսեցեալներ, երկու առանձին սենեակներու մէջ բնակեցան:

Յաջորդ օրը, Եփրատ իրեն և Ռուբէնի համար, մէյ մէկ պարզ հագուստ գնեց: Ու անոնք գնաղին, ներկայացան ուր որ հարկ էր, յայտնենելով իրենց նպատակն ու փափաքը: Անոնց առաջարկը նպաստաւոր ընդունելութիւն գտաւ: Բայց պէտք եղաւ որ երկու շաբաթի չափ սպասեն: Ռուբէն, հաւաքուող կամաւորական նոր իմրէի մը անուանց դանկին մէջ արձանագրուեցաւ: Եփրատ ալ, այդ ժամանակի ընթացքին, պաշտօնական հիւանդապահութեան քանի մը գործնական դասեր պիտի առնէր:

Ուստի անոնք, գոյն այդ կարգադրութենէն, չանացին օգտուել ներկայացած պատեն առիթէն, և իրենց ունեցած ազատ ժամանակներէն: Հայ աշխարհի գասական գլխաւոր մէկ կեղրոնին մէջ, անոնք կը նսանէին ընդարձակ ծաղկաստանի մը շուրջ գարձող թեաւորիկներու: Անյագ հետաքրքրութեամբ մը կը դիտէին ամեն ինչ, և կը հիանային: Ուրքան տարբերութիւն Ռուսահայ և ծանկահայ կեանքերու մէջ: Անոնք մասնաւորապէս այցելեցին վանքի տաճարը, Շուշանիկի բանտը, Խոջևանքը, Հայոց կուսանոցը, մեծ դպրոցները, Գրադանները, ընթերցարանները, Խմբագրատունները, ակումբները, և ազգային բոլոր աչքառու հիմնարկութիւնները: Գիշեր մը, քանի մը մըտաւորական նորասատաց բարեկամներու հետ, Հայոց թատրոն գնացին: Կիրակի առտու մը քառաձայն պատարագ լսեցին: Օր մը քաղաքին թանգարանները պտըտեցան: Ուրիշ օր մը տնկարա-

նական պարտէզը աչքէ անցուցին։ Իրիկուն մըն  
ալ իրենց բարեկամներուն կողմէ թէյի հրաւիրուե-  
ցան։ Եւ ի՞նչ քաղցր ու գեղեցիկ, և յաւէտ յի-  
շատակելի խօսակցութիւններ կովկասահսյ եղբարց  
ու քոյրերու հետ։ Անոնք, արդէն, այնքան կարճ  
միջոցի մը մէջ, ինքնաբերաբար, և ամենայն դիւ-  
րութեամբ, նուսահայ սիրելի բարբառին ընտելա-  
ցած, որոշեցին որ այնուհետեւ միշտ զայն գործա-  
ծեն, ուր որ ալ ըլլային։ Եւ, իրեւ փորձ այդ  
բարբառի իւրացման, անոնք մէյ մէկ յօդուած հը-  
րատարակեցին կովկասահայ երկու գլխաւոր օրա-  
թերթերուն մէջ, նիւթ ունենալով ազգային ընդ-  
հանուր համերաշխութեան գաղափարը։

Ու օր մըն ալ անոնք մեկնեցան թիֆլիզէն,  
դէպի գործունէութեան դաշտ։ Ո՞րքան ուրախ  
էին, Անոնց կուրծքերն ուռեցած էին յորդահոս  
զգացումներու լայնածաւալ հոսանքներէն։ Երբ որ  
մանաւանդ, հասան ուազմարեմ, անոնց այնպէս  
թուեցաւ, թէ երկինքի ամպերուն վրայ կը կոխէ-  
ին։ Կը կարծէին, թէ գեղանոյշ երազի մը մէջ  
կ'ապրէին։ Եւ գործի սկսան ամենաբուռն սիրով  
ու անօրինակ եռանդով։ Կը խորհէին, որ եթէ  
նոյն իսկ այդ ճամբուն մէջ վախճանաբեր վտանգը  
զիրենք դիմաւորէր, իրենք, իրենց նպատակին  
արդէն հասած, երջանկացած պիտի ըլլային։ Հա-  
ւատացած էին, որ այդ սրբազնագոյն ջանքին մէջ  
իյնալը մշտնջենապէս կանգնիլ կը նշակէր։ Մահը՝  
կեանք։

## ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ

### ԳԵՂԵՑԻԿ ՕԲ

Փրկութեան արեւ ծագած էր Հայ աշխարհի  
մէկ կեղրոնին մէջ։ Դարերէ ի վեր տիրող բռնա-  
կալութեան, սև մահուան ու աւերի աղջամուղջը  
փարատուած էր այն տեղ։ Առաջին անգամ ըլլալով,  
Հայաստանի սիրտը կը խայտար այդ օր խնդալից։  
Վասպուրականը ոտքի կանգնած էր։ Վան պար-  
զած էր ազատազրութեան մեծ զրօն։ Հայ խաչը  
կ'երեար Հայոց ձեռամբ զրաւուած քաղաքին ամ-  
րութեանցը վրայ։ Աւերակներու մէջէն կեանքը կը  
սկսէր վերընձիւղիլ, բեզմաւորիլ։ Հին, քաջ Հայ-  
կազանց ոգիները կը սաւառնէին ամեն կողմ։ Մեծ  
ազատապաշտն Խրիմեան Հայրիկ, իր աշակերտին,  
Սրուանձտեանցի հետ, գերեզմանէն ելլելով, կու-  
գար պսակելու Հայոց քաջերը, և օրհնելու Հայ-  
կական ազատութեան տօնազրօշը։ Ապա, զոյդ հայ-  
րենասէր մեծ բանաստեղծները, ցնծազին, կ'ար-  
փաթեեն դէպի վարագ, որուն բարձանցը վրայ,  
քանդակագործ քաջ Եղիշէին նման կը լափին, կը  
ձևեն, կը զրեն ու կը լուսազրօշմեն։ Վանայժմ։

Եւ ահա, Հայ կամաւորներու խմբերը, պատե-  
րազմավայրէն փութալով, կը հասնին ի Վան։ Ա-  
նոնք կ'ընթանային արծուէգրօշակիր բանակին առ-  
ջևէն, պատահական դէպքերու ու անակնկալներու  
դիմագրաւելու, և իրենց եղբայրներու տարած  
յաղթութեան տեականութեանը ապահովման զօ-  
րավիզ հանդիսանալու նպատակաւ։ Քաղաքին  
դռները կը բացուին։ Ներս կը մտնեն Հայ կամա-

**Առքները:** Արծրունեաց աշխարհի քաջերը, հայրեն-  
եաց սիրոյն համար զոհուելու պատրաստ և արփա-  
սիրտ մարտիկները կ'ընդունին զրկաբաց, Պատ-  
նէներուն, խրամներուն, հրկիզուած ու քանդուած  
բռնակալաբնակ պալատներուն, թշնամւոյն վայ-  
րաշրջուած թնդանօթներուն, Հայ թաղերու տու-  
ներուն վրայ, և ամենուրեք, կը ծածանին աղդա-  
յին գրօշակները: Այդեստաններու գարնանազարդ  
ծառերուն վրայ, թոչունները թառած, կ'երգեն:  
Փողոցներուն մէջ, երտժշտական խմբերը, քայ-  
լերգներ կը հնչեցնեն: Ժողովուրդը ամեն դիէ  
դուրս թափուած, խնդադին աղաղակներ կը բարձ-  
րացնէ: Կին թէ մարդ, մեծ թէ պզտիկ, ամենն ալ  
փրկութեան սուրբ գործին մասնակցած, երջանիկ,  
այդ յաղթական տօնակատարութեան պահուն, ան-  
վերջ ՀԿեցցէններ ու հայրենասիրական երգեր ու-  
նէին իրենց շրմունքներուն վրայ: Այս ու այն  
կողմ, ուրկէ կ'անցնէին կամաւորներու խումբերը,  
կանգնուած էին յաղթական կամարներ: Գետիննե-  
րը վարդեր ու երփներփեան ծաղիկներ փոռւած է-  
ին: Վասպուրականի երիտասարդներ ու օրիորդ-  
ներ, կարմիրներ ու ճերմակներ հագած, իրենց օգ-  
նութեան եկող արիւնակից հարազատներուն պա-  
տիւներ ու մեծարանքներ կ'ընծայէին: Իսկ կա-  
մաւորները, իրենց յարգանք նուրիողներուն առջե  
կը խոնարհէին, անոնց կ'ուղղէին պերճաբան գով-  
քեր, և զանոնք, իրբե ճշմարիտ հերոսներ ճանչ-  
նալով, կը պանծացնէին, կը փառաւորէին:

Եփրատ և Ռուբէն, համոնող խումբերուն մէջ  
կը գտնուէին: Անոնք անցած էին մահուան վտանգ-  
ներով լեցուն փոթորիկներու մէջէին: Բայց, այսօր,  
ողջ և առողջ, անքոյթ նաւահանգստի մը վրայ

ոտք կը դնէին: Ռուբէն, իր խումբին մէջ, յայտնի  
դէմք մըն էր: Մղուած կոիւներու միջոցին, անի-  
կա աչքառու դերեր կատարած էր: Եւ իրբե վար-  
ձատրութիւն իր քաջազործութեանց, պատուուած  
էր Ս. Դէրգեան շքանշանով: Եփրատ ևս իրբե  
առողջապահական կամաւոր զինուոր, անձնութիրօբէն  
կուուած էր ախտին ու ցաւին դէմ, որոնք ընկճել  
կը ջանային իր վիրաւոր եղբայրները: Երկուքն ալ  
իրենց գործունէութեան ասպարէզէն հեռանալու  
նպատակ չունէին, մինչև որ պատերազմը համնէր  
իր վախճանին: Եւ սակայն, երբ խորհեցան, թէ  
աղատուած վանի մէջ ալ շատ գործ, և գործող-  
ներու մեծ կարիք կայ, քայլերնին ուղղեցին դէպի  
այն կողմը:

Առաջին օրն և եթ, Ռուբէն մտաւ քաղաքը  
պահպանող խումբերուն մէջ: Ու իր շրջանակին  
պետ ընրատուեցաւ: Իսկ Եփրատ, տեղուոյն վիրա-  
ւորներուն և հիւանդներուն սկսաւ ծառայել: Ա-  
նոնք, իրենց աշալուրջ, եռանդուն և բոլորանուէր  
գործունէութեամբ, ամենակարճ ժամանակի մը  
ընթացքին, զիրենք շրջապատողներու սիրելի եղ-  
բայրն ու պաշտելի քոյլը դարձան: Բաղաքին Հայ-  
կական կառավարութեան շրջանակներու բարձր  
գնահատումներուն ալ արժանացան անոնք:

Իրերը այս վիճակին մէջ էին, երբ որ գեղե-  
ցիկ օր մըն ալ Եփրատ և Ռուբէն որոշեցին ամուս-  
նակալ: Անոնց խղճի զգացումներն այլևս թոյլ  
տուած էին այդ քայլն առնելու: Իրենց երազներուն  
կատարեալ իրականացումը դեռ չէին ողջունած  
թէւ, բայց գէթ հասած էին բաղձակի կէտի մը,  
պարտակատարման ճամբուն մէջ: Միենոյն ժամա-  
նակ, յուսալից էին ապագային վրայ: Անաց որ ա-


մուսնութիւնը երբէք պիտի չի խանգարէր իրենց  
ազգանուէր գործունէութիւնը։ Սիրոյ հրեշտակին  
հետ, ծառայութեան ոգին միշտ անոնց մէջն էր,  
ու պիտի մնար։ Այս ուխտովն էր, որ անոնք մօ-  
տեցան։ Աստուծոյ սուրբ սեղանին, մէկդսէկու  
կեանքի լծակից ընկերներ դարձնող հանդիսաւոր  
խոստութն ընելու։

Երբ որ այդ ամենուն սիրելի Հայ զինուորն  
ու զինուորուհին, մտան եկեղեցի պսակուելու, զի-  
րենք դիմաւորող խուռներամ բազմութեան մը  
համդիպեցան այն տեղ։ Ներկաները զրեթէ բոլորն  
աև, զինուորներ էին ու զօրապետներ։ Զինուոր մը  
նաև զանոնք պսակող քահանան։

Պսակի խորհուրդը լրացաւ։ Ու եկեղեցին  
մէջ սկսան ճառերը, չնորհաւորանքնելն ու բա-  
րեմաղթանքները։ Ամենն ալ եղբայրական սիրոյ,  
և ոգեոր զգացմանց շեշտերով առ լցուն։ Ռուբէն  
ու Եփրատ, իրենց կեանքի այդ բազդաւոր վայր-  
կեանին, յիշելով պահ մը այն բոլոր տառապանք-  
ներն ու վտանգները, զորս արիաբար կրած, ան-  
ցուղած էին, յուզուեցան։ Անոնք իրարու նայե-  
ցան, նշանակալից ակնարկով մը։ Անոնց մեծ ոըր-  
տերն ու վիհ հոգիները, ամպի նման կը զոռային։  
Երջանկութեան զգացումը, զանոնք կը զգլիսէր։  
Այլ անոնք փոխան ցնծութեան արտայայտանքի,  
լորկ հառաջեցին, ու արտասուեցին։

Վերջապէս, ընկերներ ու բարեկամներ, ի նը-  
շան սիրոյ և յարգանաց, օրուան թագաւորն ու  
թագուհին իրենց ուսերուն վրայ բարձրացուցած,  
զորս հանեցին եկեղեցին։ Ապա, մեծ թափօր մը  
կազմեցին, և երգերով ու նուազածութեամբ, զա-  
նոնք առաջնորդեցին մինչև անոնց բնակարանը։

Այդ նորապսակ թագաւորն ու թագուհին, սա-  
կայն, իրեւ կարգապահ զինուորներ, յաջորդ առա-  
ւոտուն իսկ գնացին, և զլուխ կանգնեցան իրենց  
սուանձնած հանրօգուտ գործին։



## Ե Ռ Ա Զ Մ Լ

Երազ մը թուեցաւ Եսթերին, ինչ որ պատահ  
հեցաւ իրեն և իր սիրելիներու զլխուն։ Անոր ա-  
մուսինը, Միսաք, ահազին զոհողութիւններ լրած  
էր, զինուորազգրութենէ ազատուելու համար։ Ու  
դեռ նոր հանգստացած էին այդ կողմէ։ Ատոր  
շոջորդող կոտորածի վախն ալ հազիւ անցուցած  
էին։ Եւ ահա՛ ուրիշ նոր չարիք մը։ Մեծ դըժ-  
բաղդութիւն մը։ Ժանտատեսիլ թուրք պաշտօն-  
եաներ եկան օրին մէկը, ու Եսթերնց բանագա-  
տեցին, որ ունեցած բոլոր ինչքերնին թողուն, և  
դուրս ելլեն իրենց անէն։ Անկարող եղան չկա-  
տարել արձակուած անօրէն հրամանը։ Եթէ անէն  
դուրս չելլէին, պիտի սպաննուէին։ Եսթեր և Մի-  
սաք, երիտասարդ ամուսինները, իրենց զոյգ մը  
փոքրիկ, հրեշտակի պէս գեղեցիկ զաւակները զըր-  
կերնին առած, արտասուալից աչքերով, հեռացան  
տնէն։ Տրուած հրամանն այնպէս էր, որ անոնք  
քաղաքէն ալ գուրս պիտի ելլէին, ու իրարմէ բաժ-  
նուէին։ Սակայն, անոնք սիայնակ չէին իրենց այդ  
անօրինակ թշւառութեանը մէջ։ Անոնց վիճակակից  
էին նոյն քաղաքի բոլոր Հայերը։

Այսպէս, այդ քաղաքին անմեղ ու անճար Հայ

բնակիչներն իրենց բոյներէն խլուեցան, զրկուեցան յանկարծօրէն, Ու երբ որ բաղաքին սահմաններէն դուրս ելան, այն տեղ պարզուեցաւ ակնկալուած սրտաճմլիկ տեսարանը, Սկսեցին բոլոր տղամարդերն իրենց ընտանիքներէն զատել: Այսինքն առաջնէին, զաւակներ ու հայրեր, իրարմէ կը հեռացնէին, Այն ատեն, ընդհանուր մեծ ողբ մընէր, որ բարձրացաւ ամեն կողմէ: Համայնական այդ դառն ու աղեխարչ հեծեծանաց ձայներն աշխարհ կը թնդացնէին, որոնց հանդէպ, սակայն, անողոք ու անողորմ կը մնային բաժանումը հրամայող պաշտօնականներուն սրտերը, Քիչ մը համարձակութիւն ունեցողները, որոնք կը ջանային իրարմէ չի զատուիլ, կը գանակոծուէին, Աւելի ընդդիմացողները, ծանր հարուածներէ վիրաւոր, գետին կ'ինային, Ուրիշներ ալ կը խոզիսողուէին: Կը թուէր, թէ վերջին դատաստանի օրն էր, որ վրայ հասած էր: Վերջապէս, բռնական բաժանման գործողութիւնը լրացաւ: Ու անջատուած սիրելիներու երկու մեծ խմբերը ճամբայ ինկան հետիւան:

Միայն այդ քաղաքին Հայութիւնը չէր, որ անողորմաբար քուեցաւ, այլ նաև կիլիկիոյ ու Հայաստանի բնիկ Հայ ժողովուրդը: Ազգին համար ամենամեծ աղէտ մը եղաւ այդ ընդհանուր տեղափոխութիւնը: Այս ահաւոր դէպքը տեղի ունեցաւ այն ատեն, երբ որ նոր, համաշխարհային պատերազմին հետեանքով, հէք Հայերն անպաշտպան մնացին բոլորովին: Անոնք իրենց ծնած, մեծցած ու դարաւոր յիշատակներով լի նուիրական հայրենիքն ձեռնունայն վտարուեցան դուրս, որպէս օտարականներ: Տեղահանուածներու ետեն կը

շաշէր անդիմադրելի բռնութեան խարազանը և կը հասնէր մահուան սպառնալիքը: Թուրք կառավարութիւնը, Հայոց աշխարհն առանց Հայութ թողելու, և մահմետական անօթի գաղթականներով զայն լեցնելու գժոխային գաղափար մը կ'իրականացնէր: Յզացում Գերման հանճարեղ մտքի: Թուրքին ալ հին երազը: Ներկայացած պատեհառիթը հազուագիւտ: Երբ որ Հայաստանի և Կիլիկիոյ քաղաքներուն ու գիւղերուն մէջ Հայ չի մնար, Հայկական ինքնավարութեան խնդիրը կը վերնար:

Իսրայէլացիները, երբ որ Եզիպառսէն դուրս ելան, թէև Փարաւանէն հալածուեցան պահ մը, բայց իրենց աչքին առջև ունէին զրախտանման Աւետեաց երկիրը: Այս նոր Իսրայէլի զժրաղղող զաւակները, սակայն, իրենց բնիկ հայրենիքն արտաքսուած, կը քշուէին դէպի անծանօթ ու անըստոյգ հանգրուաններ: Արբահամու ժաւանգորդներն իրեկ կարապետ և առաջնորդ ունէին երկնային լուսոյ սիւնը, հովուապետն Մովսէս, և զիրենք ամեն փորձանքէ պահպանող Տապանակ Ուխտին: Հայկազնեան քրիստոնեայ ցեղին սոյն գառնանման հոյլերը ըրջապատուած էին մարդածև գաղաններով: Հրէանները բոլորն ի միասին կ'երթալին, և իրենց դառն ու դժուարին պարագաներուն, իրարու արդառն ու գժուարին պարագաներուն ցունք կը սրբէին: Մինչդեռ Հայ ընտանիքներուն ցունք կը սրբէին: Այս մնացած Հայ ընտանիքներուն կը գլէր, կը գերազանցել ըմբեր տարասահմանումը կը գլէր, կը գերազանցել կական գերեվարումներն ալ:

Հայերը, թրքական իշխանութիւններէն ու ժողովուրդէն շատ հարստահարուած, կեղեքուած, կողոպտուած ու ջարդուած էին: Բայց իրրե իր մէջ զօրաւոր կենսունակութիւն ունեցող ցեղի մը զաւակները, իրենց աշխատող, և ստեղծագործող ձեռքերուն շնորհիւ դարձեալ ապրած, և գոյութիւննին միշտ պահպանած էին: Մասամբ միսիթարութիւն կը դգային, որ գէթ իրենք բոլորն ի միասին կ'ըմպէին իրենց անպատում դառնութեանց յորդալի բաժակը Յոյս տածած էին, թէ բարձրացող նոր մեծ փոթորիկն ալ պիտի անցնի վերջապէս, և իրեն աւելի բնականոն ու լաւագոյն վիճակի մը մէջ պիտի մտնէն: Հաւատացած էին, թէ իրենց արդար դատը պիտի շահին, ճշմարտութիւնը պիտի յաղթանակէ, և իրենք հանգիստ շունչ մը պիտի առնեն: Այլ հիմա՞ Եւ ո՛չ մէկ սփոփանք: Ո՛չ ալ ուեէ որոշ յոյս: Ո՞ւր Կ'երթային: Ո՞ր տեղ կանգ պիտի առնէին ու հանգչեցնէին իրենց թշուառ զըւլուխը: Իրենց սիրելիները պիտի վերագտնէին: Օր մը հայրենիք վերագառնալու երջանիկ բախտին պիտի արժանանայի՞ն: Ոչ ինչ գիտէին անոնք:

Կանանց ու երեխաներու կարաւանը, որու մէջ էր Եսթեր, յառաջ կ'ընթանար անդադար, ահարեւ կած թռչուններու տարմի մը նման: Քալել չի կը ցողները կը ծեծուէին, և երբեմն ալ կը սպաննուէին: Ու մահառիթ խժգութիւններն, երթալով յաճախադէպ կը դառնային: Շատեր, այլև չի տառապելու համար, ինքնին մահը կը վնասուէին: Զարչարիչները, նաև իրենց գերիներէն ուղածնին, առուրդի դնելով, կը վաճառէին տեղ տեղ թուրքամբուներու, և դրամ կը շահէին: Տակաւ, հէք

անտէրներու սնունդի խնդիրն ալ դժուարացաւ: Բաբեխնամ կառավարութիւնը, միայն քանի մը օր, անոնց սե հաց չնորհաբաշխած էր: Անոնք արդէն խուզարկուած էին քանիցու: Եւ անոնց թազցուցած զրամերը, և ուկենուռ ու գոհարեղին զարդերն ամբողջ, յափշտակուած էին: Ա՛լ բան մը չունէին, որուն գնովը հաց ձեռք ձգէին, հոգեպահ ըլլային: Ուստի զիմեցին խոտակերութեան, նատանգամ, պասուքէ ևս կը տոչորէին: Ու հիւանդութիւններն սկսան տարածուիլ անոնց մէջ: Ազութիւններն սկսան տարածուիլ անոնց մէջ: Անոնցմէ շատեր կը մահանային, ճամբան կը մնային:

Օր մը, մեծ գետի մը առջև հասան: Միայն նրկու խոշոր լաստեր կային: Մէկով, կարաւանը քշող ոստիկան զինուորներուն ձիերը անցուեցան անդին: Միւսին մէջ ալ, լեցուցին գերեվարեալներէն մաս մը: Ամենն ալ ոտքի վրայ: Տեղ չի կար: Երերալը վասնգաւոր: Քանի մը ոստիկան զինուորներ կային լաստին կեղրոնք: Ասոնցմէ մէկը, որներ կային լաստին կեղրոնք: Ասոնցմէ մէկը, վարիլ ուզեց քովը կանգնած աղջկան մը, որ խուփարիլ ուրիշ միջոց չի գտնելով, նստաւ, և դէմքը սափելու ուրիշ միջոց չի գտնելով, նստաւ, և դէմքը ծածկեց: Հրէշը, քովի կիները տմարդորէն անդին հրեց, ու ծոեցաւ գէպի աղջիկը, Եւ ահա, այս մզումին պատճառաւ, լաստին ծայրէն երկու մայութիւններն զարի մանուկներովը, ինկան ջուրը: Երե իրենց զրկի մանուկներովը, ինկան հաճոյք զզալով, Սրաւորները, այս տեսարանէն հաճոյք զզալով, Դիւային քրքիչներ արձակեցին: Լաստերը վերադան երեք անգամ: Աստին կեցող ոստիկան դարձան երեք անգամ: Որոշեցին ալ չի սպասել զինուորք ձանձրացան, և որոշեցին ալ չի սպասել Հետևարար, վերջին անգամն ըլլալով, մնացող ներու մէջէն գեղեցիկները զատեցին, և զետեղեներու ցին լաստերուն վրայ: Յետոյ, իրենց սուրերը

մերկացնելով, աւելցածները գետը թափեցին։ Ու հեռացան։

Լաստերուն վրայ գտնուող անդօրները, իրենց կոկիծն, ինչ ընեւնին չէին գիտեր։ Ազօթք կ'ըսէր ին, անէծք կը կարդային, ողբեր ու սոսկումի բացազանչութիւններ կ'արձակէին, գետին վրայ պարզուող տեսարանին հանդէպ։ Սադայէները, տիրական, անոնց ձայները կը մարէին։ Այս անդամ ալ, նախորդներուն պէս, խաղեր կատարուեցան լաստերուն վրայ։ Եւ Հայուհեաց պատուոյն թշնամիները, դարձեալ զուարձացան, որովհետեւ, իրենց դժումնաւոր շարժումներով, նոր զիափներ աւելցուցած էին ջրերուն երեսը։ Երիտասարդուհիներու վասնդն ու չարչարանքը, մասնաւորապէս, անասնաբարոյ վարիչները, անոնց շուրջը կը յածէին շարունակ, զիշեր ու ցորեկ, Անհաւասար ոգորումներ տեղի կ'ունենային։ Հայուհիներն իրենց պատիւը, ամեն զնով, պահպանել կը ճգնէին։ Քանի, քանի երիտասարդ կիներ ու աղջիկներ, ինքզինքնին ջուրը ձգեցին և կամ բարձրավանդակներէ վար նետեցին։ Ու անոնք այդպէս մեռան, և փրկուեցան։ Հետապնդումներէ տանշ ջուող մըն ալ գեղեցիկ Եսթերը։

Անգամ մը, սակայն, Եսթերին ամենէն աւելի շատ հետամտողը, հնար մը գտաւ իր նպատակին համանելու։ Անիկա, Եսթերի գրկին կաթնկեր մանուկը յափշտակեց, ու կարաւանէն քիչ մը հեռացաւ։ Եսթեր, իր մանկան առևանդիչին ետէն վազեց, ինքնիրմէ ելած։ Ու չի նկատեց, որ իր միւս փոքրիկ զաւակն ալ, իրեն կը հետեւ լալով,

կանչուըոտելով։ Ոստիկանը սպառնաց Եսթերին, թէ իր յափշտակած երեխային զլուխը պիտի ջախջախէր, եթէ անիկա...։ Եսթեր շատ ջանքեր թափեց, իր մանուկը ձեռք ձգելու համար։ Զի յաջողեցաւ, ի վերջոյ, անագորոյն թուրքը, իրօք, փոքրիկը զարկաւ գետնին, և իր մոյկին կրունկովը ջախջախէց անոր զլուխը։ Ու դարձաւ միւս երեխային։ Մայրը, գէթ այս վերջինն ազատելու համար, յառաջ նետուեցաւ, Գրկեց զայն։ Արիւնուուշտ դահիճը, սուրբ քաշեց, և յայտարարեց Եսթերին, որ յանձնուեի իրեն։ Ի զուր։ Ու միւս փոքրիկն ալ նահատակւեցաւ։ Այն ատեն Եսթեր կանզնեցաւ, խիզախ շարժումով մը խլեց սուրբ մանկասպան հրէշին, և անոր վրայ յարձակեցաւ։

Ոստիկան զինուորը, յանկարծակիի եկաւ։ Բայց ինքզինք չի կորսնցուց, հարուածէն խուսափեցաւ անմիջապէս, և սկսաւ վազել ընդ յառաջ։ Եսթեր ալ անոր ետեւէն։ Հայ կնոջ առջևէն վախչող զինուորականը, սակայն, քիչ յետոյ, որոշ զիտաւորութեամբ մը, իր ուղղութիւնը փոխեց։ Ետ դառնալով, կլոր շրջան մը ըրաւ Եսթեր անոր մօտենալով, գլուխ հարուածելու վրայ էր արդէն։ Եւ անալու և զայն հարուածելու վրայ էր արդէն։ Եւ ահա, ճիւաղը, գետնէն վերթուղ զլուխը ջախջախուած մանկան դիակը, և զայն նետեց ուղղակի Եսթերի երեսին։ Եսթեր ինկաւ վար, Անոր ճանապարհութեամբ մը, և գէմքն արիւնուուցաւ կատն եկաւ քարի մը, և գէմքն արիւնուուցաւ Հէք մայրը սուրբ նետեց մէկ կողմ, և իսկոյն իր մանկան դիակը զրկեց զուրգուրանօք, ու ապա զայն տարաւ շրթունքներուն, կաթոգին սիրով։ Մինչ այդ, քանի մը սոտիկան զինուորներ հասած էին։ Վրէժմնորութեամբ բոցավառ սոտիրը, սուրբ 4

առած, ծռեցաւ, որ Հայուհին փողոտէ: Սակայն, իր ընկերները չի թողուցին: Զայն այդպէս շուտ մը սպաննեն անխոհեմութիւն համարեցին: Անիկա թող ողջ մնայ, ըսին, որ տանջուելով մեռնի:

Կարաւանը, այսպէս, մէկ և կէս ամիս ճամբորդելէ ետք, կանգ առաւ վերջապէս տեղ մը: Հուսկ կայանը վտարանդիներուն, որոնց հազիւ կէսը մնացած էր: Քշուները քշուողներուն ազդարարեցին, որ եթէ այդ տեղէն փախչելու փորձ մը ընէին, շրջականները սպասող պահապաններէն պիտի կոտորուէին: Տարագրեալները, անսփոփ սփոփանքի հառաջանքներ արձակեցին, տեսնելով որ այլևս զիրենք հալածող չի կար: Բայց, անապատային վայրի մը մէջ ձգած էին զիրենք: Անպատըսպար էին: Տեղւոյն օդը սաստիկ տաք էր, և ապառողջ: Արևին կիզիչ ճառագայթները շեշտակի կ'իջնէին անոնց գագաթներուն վրայ: Բոլորովին տարբեր կլիմայի մը տակ կը գտնուէին: Բնա՛ւ խըմելու ջուր: Միայն ապականնեալ քանի մը ճահիճներ կային: Անոնց ջուրէն խմողները կը հիւանդանային: Ուտուելիք յարմար խոտեր ալ գոյութիւն չունէին: Անոնք, երեխն, իրենց շուրջը կը տեսնէին թուխ ու սկորակ մորթերով վայրենի մարդիկ: Լէկիչներ, կողոպտիչներ, դիակապուտներ: Ասոնք ալ նոր սարսափ մը տարաշարհիկներուն:

Եսթեր, բոլոր բանավարներուն պէս հիւծուած, մաշուած էր: Իր զաւակներու եղերական վախճանէն յետոյ, խելագարի երևոյթ մըն ալ ունէր անիկա: Զէր խօսեր: Երազկոտ էր: Զէր ալ նայեր շուրջը, ուր կը տիրէր մահ տարաժամ: Հիւանդ-

ները, անդարսան, կը մեռնէին: Գիշեր մը հոգեվար գետին փռուեցաւ նաև Եսթեր: Բայց, յանկարծ, հրճուալից աղաղակ մը արձակեց: Անիկա ինքզինք գտած էր հայրենիքը, իր տանը մէջ: Առաւօտ է: Միսաքին քովնստած, կը պատմէ, թէ գիշերը արհաւրալից երազ մը տեսած էր: Դեւեր, զիրենք իրարմէ բաժնած, տանջալից մահուան մատնած, և իրենց զաւակները խողխողած էն: Սակայն, երջանիկ է այլես, քանի որ ատիկա երազ մըն է, և ո՛չ իրականութիւն: Անիկա, իր ամուսինն ու զաւակները կը զրկէ ջղապինդ թափով մը, և կը համբուրէ անվերջ, մինչև իրիկուն: Ու համբոյրներով ալ կը քնանայ, խաղաղ ու անխոռվ: Անոր այդ հանգիստ նինջը մահն էր: Եւնախ քան մահը տեսածը, յաւիտենական քա՛ղը երազ մը:



## ԳԵՐԱԳՈՅՆ ԲԱՂՋԱՆԻ

Բղնունեաց գաւառի այն Հայ գիւղը, որ 1914ի  
Ռուս և Թուրք պատերազմը սկսելէն ետք, ձմբան  
օր մը, յարձակման ենթարկւեցաւ Թուրքերու ու  
Քիւրտերու կողմէ, անպաշտպան վիճակ մը ունէր։  
Տասնեակ մը կորովի հայորդիներ կային միայն այն  
տեղ, ինքնապաշտպանութեան համար կազմ ու  
պատրաստ եւ անոնք, իրենց առաջնորդ ունենա-  
լով Տրդատ Պահլաւունեանը, հսկայահասակ քաջ  
մը, անհաւասար ու կատաղի կոիւ մղեցին ահա-  
գին թիւ մը կազմող թշնամիներուն դէմ, Բայց  
յարձակողները, ի վերջոյ, զանոնք նեղը ձգեցին,  
հետապնդեցին ու շրջապատեցին գաշտավայրի մը  
մէջ։ Մինչ, նոյն պահուն, արիւնարբուներու ու-  
րիշ մաս մըն ալ գիւղին մուխը կը մարէր, տու-  
ները կ'այրէր, և անոր բնակչութիւնը կը բնաւ  
ջնջէր։

Առիւծասիրտն Տրդատ, մարտակից իր ընկեր-  
ները կորանցնելէ ետք, ինքը միայնակ, քանի մը  
Թուրք և Քիւրտ գետինը փռեց։ Նոյն իսկ յաջո-  
ղեցաւ անվնաս փախչի, զգալով որ այլև անկա-  
րելի էր, և անիմաստ դիմադրելը, կոռուիլը։ Բայց  
ետեւ հասնող բազմաթիւ գնդակներէն մէկը, դը-  
պաւ անոր։ Եւ Տրդատ, որ այդ պահուն ձորի մը

զառիթափին նեղ եղերքէն կը վազէր յառաջ, դանդաչեց, ինկաւ, ու գլորուեցաւ վար: Խորունկ ձորին ափանցը վրայ, մեծ քարի մը առջև էր, ուր փոռւեցաւ ու մնաց: Թուրքերը, վերէն դիտելով, որ անիկա չի շարժիր այլես, մեռած կարծեցին զայն, ու թողին, հեռացան:

\* \*

Մեռած կարծեցին զայն, ու թողին, հեռացան թշնամիները թէւ, սակայն Տրդատ կը շնչէր: Եւ անիկա, քիչ ետքը, ինքզինք գտնելով, բացաւ իր աչքերը: Միայն թէ այնքան արիւն կորսնցուցած ու տկարացած էր, որ դժուարութեամբ կրցաւ շարժիլ առաջին անգամ, ձիւնսպատ գետնին վրայ: Անոր կողը ծակուած էր: Բարեբախտաբար, մարմնոյն մէջը չէր մնացած գնդակը: Վէրքին ցաւն անտանելի էր, խելայեղիչ: Բայց ատկէ աւելի բուռն ու կսկծալի էր այն մտածումը, թէ իր հայրենի գիւղը դահիճներուն ոտից կոխան եղած էր: Արդեօք իր սիրելիներն ինչ եղած էին: Անիկա յստակ կերպով յիշեց, թէ ինչպէս կոռւած միջոցին կը լուէր մորթոտուող մարդոց, կանանց ու երեխայոց խեղդուկ ճիշերը:

Ու այն ատեն, վշտագին թափով մը ձեռքը զարկաւ իր ճակատին: Հառաչեց հոգւոյն խորէն, և ձորին ջրերը սարսուեցնող զայրագին աղաղակներ բարձրացուց: Այսպէս, օրն իրիկուն ըրաւ: Մութը կոխելուն, նկատեց, թէ վերէն մարդիկ կ'անցնէին, և ձիւնագունդեր կը գլորուէին դէպի վար: Որոշապէս լսեց, թէ այդ անցորդները հայերէն լեզուաւ կը խօսէին իրարու հետ: Ուստի համարձակութիւն ստացաւ ձայն տալու անոնց: Եւ անոնք, երբ որ

վարէն հասնող ձայնը լսեցին, առաջին անգամ վախցան, և շուարման մատնուելով, կանգ առին: Յետոյ, սակայն, շուտ մը միամտեցան, և պատասխան տուին իրենց ձայնողին, ճանչնալով անոր ով ըլլաւը:

\* \*

Անոր ով ըլլալը հասկնալով, մեծ գոհունակութիւն մը զգացին անցորդ Հայերը: Անոնք, բոլորն ալ, համագիւղացի Տրդատ Պահլաւունեանի, երբէք չէին կարծած, թէ անիկա ողջ մնացած է: Մարդոցմէ, կիներէ ու երեխաներէ բաղկացած այդ խումբին մէջ էր նաև Տրդատի ծերունի հայրը: Այդ թշւառները, որ կոտորածի ժամանակ ասդին անդին պահուըտելով, հրաշիւք իմն ազատուած էին, հիմա, գիշերուան մութէն օգտուելով, կը փախչէին: Անոնցմէ երկու հօգի, ճամբէն վար իշան, և վիրաւորին օգնելով, վեր հանեցին զայն: Երբ որ Տրդատ իմացաւ հօրմէն, թէ իր մայրը, կինն ու զաւակներն սպաննուած էին, զգացած ծայրայեղ կակիծէն խելագարելու աստիճանին հասաւ: Ուզեց յառաջ խոյանալ, գանել եղեռնագործները, ու վրէժ լուծել անոնցմէ: Բայց տեսաւ, թէ վիրաւոր ու տկար էր: Ուստի, իր զառնապարհակ բաւոր ու արտերը: Գիտէին, թէ մահը կը թագաւորէն ակսաւ քալել:

Վերապրող այդ հէք արարածները, որոնք անեղ տազնապներ կրած, սիրելիներ կորսնցուցած և աղքատացած էին բոլորովին, ա'լ իրենց ետեւը չէին այսեր: Սյեւս անոնց աչքին չի կային իրենց գիւղըն ու արտերը: Գիտէին, թէ մահը կը թագաւորէր այն տեղ, կը խորհէին թէ Հայաստան երկրին

ամեն կողմն ալ կը տիրէր հուրն ու սուրը ։ Եւ  
մասնումը պատած էր զիրենք, Ո՞ւր պիտի երթա-  
յին, որ կեանքերնին փրկէին, ազատ ազրէին։  
Ուստի, իբրև իբենց զլիսաւորը, անոնք խորհուրդ  
հարգուցին Ծրդատին այդ մասին։ Իսկ Ծրդատ, որ  
արդէն երկիցս այցելած էր կովկաս, և հիմա ալ  
կը փափաքէր դարձեալ հոն երթալ, առաջարկեց  
իր ընկերներուն, որ եթէ կ'ուզէին, իբեն թող հե-  
տեւէին։ Եւ փախստականները, սիրայօժար, իբենց  
քայլերն ուղղեցին դէպի կովկաս, հետապնդուելով  
սարսափի ուրուականէն։

\* \*

Հետապնդուելով սարսափի ուրուականէն միշտ,  
գիշեր ու ցորեկ յառաջ զնացին անոնք ։ Քալեցին  
ձիւներուն մէջէն, դիմադրեցին ցուրտին ու սա-  
ռեցուցիչ բուփին։ Մեծերը, յաճախ, աղէխորով  
տակտուր ձայներով, կը ճշէին անդաջար։ Անոնց  
հատաւ։ Ա՛լ ուտելիք բան մը չունեցան տնոնք։  
Համատարած սառնամանիքներն ալ, ծածկած էին  
գետնի բոյսերը։ Եւ ահա, փոքրիկներէն երկուրը,  
զայուեցան ու շիջեցան։ Բայց անոնց սգաւոր ծը-  
տահատորներու անչափած մարմնիկներէն։ Ու  
մէջ, Ծրդատի հայրն ալ խոնջասպառ, սովատանջ  
Փախստականները, այս դժնդակ պայմաննե-

րուն մէջ, իրենց ճամբան կը շարունակէին, երբ  
որ հանդիպեցան դեռատի Հայուհիի մը։ Անոր մա-  
զերը ցան ու ցիր, հագուստները պատառուած, և  
ոտքերը բոպիկ էին։ Անիկա խելագարուած էր  
վիշտէն, ամուսնոյն չարաչար սպաննուիլը տեսնե-  
լով։ Փախստականք իրենց հետ առին զայն։ Հա-  
սան գետակի մը առջև, որուն միւս կողմը պիտի  
անցնէին։ Մտան ջուրը, ու անցան, ահազին դըժ-  
ւարութեամբ։ Բայց խելագար երիտասարդուէին,  
գետակին մէջ տեղը հսկնելուն, ուրախ ձայնով մը  
գոչեց, թէ իր ամուսինը ալեաց վրայ կանգնած,  
զինք կը կանչէ, և ինք կ'երթայ անոր գիրկն իյ-  
նալու։ Ու անիկա, արդարեւ, ինքզինք Ջրերուն  
յանձնեց, և խնդալով ու երգելով, գնաց սիանա-  
լու իր սիրելիին։ . . .

\* \*

Գնաց միանալու իր սիրելիին . . . հէք թշուառ  
այրին, ու այդպէս անիկա ազատուեցաւ իր սկ  
ցաւէն։ Փախստականները, երբոր տեսան անոր  
խեղդուած մարմնոյն ջրերէ քըուիլը, նոր վիշտ  
մըն ալ ունեցան։ Հառաչեցին ու արտասուեցին։  
Ուրիշ ի՞նչ կրնային ընել։ Ամեն ոք հազիւ կրնար  
Ուրիշ ի՞նչ կրնային ընել։ Եւ թրջուած, մեռելի նը-  
միայն ինքնիրեն օգնել։ Եւ թրջուած, զարձեալ քալեցին։  
ման տժգոյն, ու զողբշտալով, զարձեալ քալեցին։  
Սակայն, այդ հալածականները, իրենց մէջ ունե-  
ցած վերջին ուժերնին ալ տակաւ կորսնցուցին։  
Ու անոնք սկսան բոլորովին ընկծուիլ իրենց վա-  
խէն, վիշտէն, յոգնութենէն, ցուրտէն ու անօ-  
թութենէն։ Մինչդեռ գիտէին, թէ տակաւին բա-  
թութենէն։ Մինչդեռ գիտէին, թէ տակաւին բա-  
թութենէն։ Մինչդեռ գիտէին, թէ տակաւին բա-

Ահա թէ ինչո՞ւ, անոնք, ի վերջոյ, որ մըն ալ,  
կանգ առին, այլևս չի կրցան յառաջ երթալ։ Ա-  
նոնց աչքելը յուսահատութեան սկ խաւարը պա-  
տած էր։ Անոնք երկինքի ողորմութեան բոլոր դըռ-  
ները իրենց համար գոցուած կը համարէին։ Տրդատ,  
իր վերքին ցաւն ու սգատխուր մտածումները մէկ  
դի դրած, կը ջանար քաջալերել բոլորն ալ, որ  
ճիշ մը ըսնեն, ճամբան չի մնան։ Եւ մինչ, այդ  
տագնապալից վիճակին մէջ, անոնք կը գալար-  
ուէին, մէկ ալ նկատեցին սարսափահար, որ լեռ-  
նադաշտի մը բարձուքէն դէպի վար կ'իջնէին խել  
մը ձիաւոր մարդիկ, աբծիւներու պէս թևերնին  
բացած։

☆ ☆  
☆

Արծիւներու պէս թևերնին բացած, լեռնա-  
դաշտէն գէպի վար սուրացող հեծեալները, երբ  
քիչ մը մօտեցան, սկսան հայերէն լեզուաւ երգել  
ու ձայնել, որ չի վախնան իրենցմէն Ո՞վ հրաշք:  
Անոնք հայ կամաւորներ էին, որ պահապան հը-  
րեակներու պէս արագօրէն կը թոչէին, կուգա-  
յին, օգնութիւն հասցնելու իրենց թշուառ փա-  
խըստական եղբայրներուն ու քոյրերուն: Այն ա-  
տեն տեղի ունեցաւ փառաւոր ու սրտաշարժ տե-  
սարան մը: Ամեն ցաւ ու հեծութիւն, և տկարու-  
թիւն ու յուսահատութիւն փարատեցան այդ մի-  
ջոցին տառապեալներու մէջէն: Անոնց լրթունքնե-  
րէն օրհնութեան խօսքեր թռան, սփոփանաց հա-  
ռաչան քներ բարձրացան, ու աչքերէն ուրախու-  
թեան արցունքներ հոսեցան.

Երկնառաք քաջ Հայ եղբայրները, իրենց բիւրիցս թշուառ ազգակիցները ջերմագինս ողջագու-

ըելէ ետք, զանոնք լաւ օրերու յոյսերով տողորեցին, սրտապնդեցին, և կերակրեցին։ Անոնք, կիսամեռ վիճակի մը հասած փոքրիկներն ու մեծ հիւանդներն ալ, իրենց ձիանց վրայ առին, բրդէ հաստ վերարկուներով փաթթեցին։ Ու ճամրայինկան, բոլորն ի միասին։ Յարմարագոյն ճամրաներով ու դիւրատար պայմաններով, զաղթականները շուտ մը առաջնորդուեցան Կովկաս։ Ու երբ որ անոնք սահմանէն ներս մտան, խոնարհեցան, և ապահով երկրին հողը ջերմեռանդօրէն համբուրեցին, իբրև ճշմարիտ որբութիւն։

4

իրեւ ճշմարիտ սրբութիւն, համբուրեցին  
Կովկասի հողը, ազատ հայալիսարհը, որ զիրենք  
կ'ընդունէր գրկաբաց, և ապաստան կուտար ի-  
րենց, Այդ փախստական գաղթականները Կովկասի  
մէջ գտան իրենց նման բիւրաւորներ, որք հասած  
էին սարսափներով ու աղէտներով լեցուն Հայաս-  
տան երկրին այլ և այլ կողմերէն Անոնք, Տրդա-  
տի հետ, ճամբան շարունակելով. ժամանեցին Ե-  
րևան։ Ու տեղաւորուեցան, գաղթականաց յա-  
տուկ ապաստանարանի մը մէջ, Բայթ, Տրդատի  
համար մասնաւորապէս, որ իր հսկայ մարմնոյն  
մէջ կը կրէր նաև հօկայ զգացումներ, կատարեալ  
մէջ կը կրէր նաև հօկայ զգացումներ, կատարեալ  
ողբերգութիւն մը եղաւ ապաստանարանի կեանքը,  
որուն ենթարկւած էր ակամայ։ Անիկա ապաստա-  
ռարանին մէջ մնալով հանդերձ, որ ընդ մէջ ալ  
կ'երթար հիւանդանոց, վէրքին դարման ընդունե-  
լու համար։

Կը տառապէր Տրդատ, նախ անոր հասար, ու  
հասարակաց օգնութեամբ կ'ապրէր. Ալդ տիսուր

վիճակը, իրեն համար կը նկատէր բարոյական մահ մը, թետոյ շատ անմխիթար էր, որ հակառակ տըւած զի՞նական որոշման, վէրքը չի բուժուելուն պատճառաւ, չէր կրնար վայրկեան առաջ կածաւորներու խումբերուն միանալ, և կոսուիլ իր սիրելիներն ու ազգակիցները խողխողող թուրքերուն ու Քիւրաքերուն դէմ: Անոր միակ գեղեցկագոյն երազն էր այլես, հայրենեաց պաշտպանութեան սուրբ գործին մասնակցիլը, և ազգին փրկութեանը ի նպաստ իր անձը տրամադրելը: Գերազոյն բաղձանքն երթալ իյնալը, այդ մեծ պարտականութեան ճամբռուն մէջ:

Մեծ պարտականութեան ճամբուն մէջ մանելու անոր նուիրական փափաքը վերջապէս կատարուելու վրայ էր, Վէրքը կը բուժուէր արագաբար. Անոր կը թուէր միենայն ժամանակ, թէ իր կորսնցուցած ուժերը կը վերստանար հետզհետէ. Ու զարնան առաւօտ մըն ալ, չի կրցաւ ինքզինք զապել այլես, և իր ապրած տիսուր յարկի գոնէն դուրս ելաւ, անգամ մըն ալ անկէ ներս չի մտնելու պայմանաւ, իմացեր էր, որ այդ օրերէ է՛ իր սին կամ աւորներ կը հաւաքուէին, խումբ կազմելով ռազմավայր փութալու նպատակաւ. Ուստի անիկա անմիջապէս մեկնեցաւ Երևան քաղէն զէսպի Էջմիածին. Ա...

Հրազդան գետի կամուրջն անցնելէ ետք, սա-  
կայն, անիկա բարակ անձրևի մը բռնուեցաւ: Կա-  
րևորութիւն չի տուաւ. Ու երբ Զուարթնոցի ա-  
ւերակներուն առջև հասաւ, անձրևէն լաւ մը

Թրջուած էր Բայց նոյն ատեն քրտինքներու մէջ  
կը լողոր: Հորիսիմէի ու Շողակաթի վանքերուն  
քովէն անցած ժամանակ, երկիւղածութեամբ խա-  
չակնքեց երեսը: Վաղարշապատի մէջ կը գտնուէր  
արդէն: Անոր ուղեկից ընկերը մատնանշեց էջմիած-  
նի մուտքը: Պահլաւունեան ներս մտաւ, Տրդա-  
թագաւորի դռնէն: Տաճարին մէջ աղօթք մը ըրաւ:  
Ապա Վեհարան բարձրացաւ, Վեհափառ Հայրապե-  
տի օրհնութիւնն ստանալու համար: Նորին Սուլի  
Օծութիւնը օրէնեց, սփոփեց ու քաջալերեց զայն:  
Թեթևած հոգւով, Տրդատ դուրս ելաւ Վեհա-  
րանէն:

\* \* \*

Տրդատ դուրս ելաւ Վեհաբանէն, թեթևցած  
ո՞չ միայն հոգւով, այլ նաև մարմնով։ Զայն առաջ-  
նորդեցին կամաւորներուն քով։ Արդէն բաւական  
թուով հայրենասէր երիտասարդներ հաւաքուած  
էին, ըստ տրուած որոշման, յաջորդ օրը, երեկոյ-  
եան կողմ, խումբը ճամբայ պիտի իյնար էջմիա-  
ծինէն դէպի ռազմաթատր, Ս. Կաթողիկոսի օրհ-  
նութիւնը ստանալով հանդիսաւորապէս։ Անիկա-  
փափաքեցաւ պտոյտ մը կատարել վանքին շուրջը։  
Երկու Վեհերու, Աշտարակեցիի և Հայոց Հայրեկիի  
գերեզմաններն այցելեց, պաշտումի զգացմամբ  
լեցուած։ Յետոյ պարիսպէն դուրս ելելով, Գա-  
յիանէի վանքը գնաց, անտառէն անցաւ, ու հա-  
յանէի սաւ Ներսէսեան լճին եզերք։ Այն տեղ ման եկող  
սաւ գալուստ կամական մը, անոր ցոյթ տուաւ  
դիւրահալորդ վանական մը, անոր ցոյթ տուաւ  
Արագածը, Արան ու Մասիսը։ Տրդատի աչքերը  
երկար ժամանակ, չի կրցան բաժնուիլ մեծափառ  
Մասեաթ ալեղարդ կատարէն։

Մինչև որ մութը տիրեց, Տրդատ մնաց լճին  
գեղեցիկ ափանցը վրայ, ու երազեց շարունակ։  
Ապա ուղղուեցաւ իր օթևանը։ Քիչ մը բան կերաւ,  
թէև ախորժակ չունէր, իր ընկերներուն հետ իրենց  
նոր կեանքի նուիրական յոյսերուն ու ակնկալու-  
թիւններուն վրայ խօսակցութիւններ ունեցաւ, և  
յետոյ պառկեցաւ։ Սակայն, Տրդատ, զոր տեսնող-  
ները Խոչոր Մարդ կ'անուանէին, առաւօտուն չի  
կրցաւ ելլել պառկած տեղէն։ Ի՞նչ պատահած էր  
անոր, Պաղ առած էր անիկա, նախորդ օրը, Երե-  
ւանէն իջմիածին ուղղուած ժամանակ, անձրէն  
չի պատսպարուելուն պատճառաւ։ Այդ բացարձակ  
իրողութեան վերահսու եղաւ Տրդատ։ Մինչդեռ,  
երբէք չէր կրնար երևակայել արդպիսի տարօրինակ  
պարագայ մը։ Զարմացաւ։

☆ ☆  
☆

Զարմացա՛ւ, ու չա՛տ զարմացաւ Պահլաւուն-  
եան, պատահած դիպուածին վրայ։ Կեանքին մէջ  
ո՛րքան աւելի սաստիկ անձրեներու բռնուած, ու  
թրջուած էր, բայց բան մը չէր եղած։ Մինչև իր  
այդ հասակը, քառամներորդ տարին արդէն թեա-  
կոխած, օր մը օրանց մէջքը գետնին գալը չէր  
յիշեր։ Տկարութեան ու հիւանդութեան վրայ գա-  
ղափար չունէր։ Միայն վիրաւորուելէն ետքն էր,  
որ զգետնուեցաւ պահ մը, և ապա պէտք ունեցաւ  
դարմանումի։ Անիկա տեսաւ, թէ ամբողջ մարմինը  
կրակներու մէջ է։ Կուրծքը, ուռեցած, կը հեւար։  
Սակայն, կը դիտէր իր շուրջը զարձած ամեն բան։  
կ'ըմբռանէր իր կացութիւնը։ Խելքը գլուխն էր։  
Նոյն օրը, երեկոյեան կողմ, պիտի մեկնէին

կամաւորները։ Իր այդ վիճակով, ի՞նչպէս պիտի  
կարենար ընկերացին անոնց։ Այս հարցումին դը-  
րական պատասխան մը չէր գտներ։ Ու աւելի ևս  
կը տագնապէր, զգալով թէ բոպէ մը առաջ իր մեծ  
փափաքին հասնելու միսիթարութենէն զրկուած էր։  
Այդ զրկանքը շատ ծանր կերպով ազդեց անոր  
վրայ։ Զի կրցաւ այլևս համբերել։ Ուզեց յաղթել,  
դէմը ցցուած անակնակալ արգելքին։ Եւ բուռն ջանք  
մը գործնց, ոտքի ելլելու։ Կանգնեցաւ։ Բայց ան-  
կարող էր քալելու։ Ի՞նչ ընէր, որ անմիջական  
բժշկութիւն գտնէր։ Յոյսի մը տպաւինեցաւ։ Ուր-  
դշշկութիւն գտնէր։ Չոյսի մը տպաւինեցաւ։ Ուր-  
դշշկութալ աղօթել կուսաւորչաշէն տաճարին մէջ,  
Միաձնի իջման սեղանին առջև։

☆ ☆  
☆

Միածնի իջման սեղանին առջև ազօթելով ան-  
միջական բժշկութիւն գտնելու յոյսն ու հաւատքը  
այնքան զօրաւոր էր անոր մէջ, որ անիկա շարժե-  
ցաւ, ունէ կերպով իր որոշումը գործադրելու հա-  
մար: Զէր կընար քալել, սակայն, ոտքերը բռնօրէն  
յառաջ քշելով, դուրս ելաւ օթևանէն, ուր միայ-  
նակ էր այդ պահուն: Խնկաւ, ելաւ, գետիններու  
վրայ քաշկատուեցաւ, ու վերջապէս հասաւ եկե-  
ղի: Առաւետեան ժամերգութիւնը նոր աւարտած  
էր: Անիկա յառաջացաւ մինչև իցման տեղը, ուր  
Քրիստոս իր ոսկեմուրճը զարկած էր գեանին: Ու  
այն տեղ, սեղանի պատուանդանին փարելով, տա-  
րածուեցաւ: Ամբողջ վեղարաւորները, ձեմարան-  
ցիներն ու ազօթող կամաւորները, շրջապատեցին  
զայն:

շընէին բոլորն իրարու, զարմանքով։ Անոնք Տըրդատին ալ կ'ուղղէին հարցումներ, ու պատասխան մը չէին ստանար։ Անոր շրթները կ'երերային թէև, բայց ձայնը չէր լսուեր, Աչքերը գող էին։ Եւ ահա սպիտակափառ մօրուքով Սրբեպիսկոպոս մը, ծըռելով, իր ձեռքն հայրաբար դրաւ անոր ճակտին։ Կարեկցօրէն գլուխը ցնցեց։ Եւ բարի Արհին հրաման ըրաւ, որ հիւանդն անմիջապէս տանին դարձանելու։ Պատգարակով մը զայն փոխադրեցին հիւանդանոց։ Լաւ ուշադրութիւն դարձուցին անոր վրայ։ Բայց բժշկական միջոցներն օգուտ մը չընծայեցին։

\* \*

Բժշկական միջոցներն օգուտ մը չընծայեցին, որովհետեւ Հայ Տիտանին առողջութիւնը լրջօրէն խանգարուած էր։ Ունեցած վէրքը, և կրած բուսն տափնապներն ու մաշանքները զայն շատ տիկարացուցած էին։ Ապա թէ ոչ ի՞նչպէս, մեծ փոթորիկներու կուրծք տուող հաստարուն կազնին, անձրեւ մը պիտի ազդուէր։ Անոր ջերմութեան աստիճանը, չափազանց բարձրացաւ։ Եւ անիկա, ուշքը վրան, թէ զառանցանքներու մէջ, միշտ իր կորսնցուցած սիրելիները կ'ոգեկոչէր, և անօրէններուն դէմ երթալու, կոռւելու խօսքեր կ'ընէր։ Անոր վիճակն անյոյս էր։ Բժիշկները, ձեռնթափ, ետ քաշուած էին։ Ակներեւ էր, թէ ծովլն ազատուողը, առուակին մէջ պիտի խեղդուէր։

Սակայն, այդպէս չեղաւ։ Նախախնամութեան ձեռքը հպեցաւ անոր։ Ու անիկա, ի զարմանս աւմենուն, դարձաւ դէպի կեանք։ Տակաւ առողջութիւնը վերագտաւ։ Օր մըն ալ, ոտքի ելլելով,

սկսաւ փոքրիկ պտոյտներ ընել։ Երբ որ գուրս ելաւ հիւանգանոցէն, ուղղակի գնաց մայր տաճար, ու գոհութեան աղօթք մը մատոյց։ Լաւ մը կազդուրուած էր արդէն, որ ատեն պատերազմի ղաշտը գնացող Հայ կամաւորներու նոր խումբ մը այցելեց էջմիածին։ Ա՛լ վստահ էր Տրդատ, թէ այս անգամ անվլրէպ պիտի յաջողէր ի կատար ածել իր քաղցր ու սրբազն ուխար։ Յուսախաբ չեղաւ։ Ու երկնային մխիթարութեան ճառագայթներով ողողուեցաւ իր սիրտը, երբ որ անիկա, կամաւորներուն հետ ճամբայ իյնալով, զիմեց դէպի նպատակ։



## ԱՐԵՒԱՎԱԾՊԱՆՈՒԹԻՒՆ



Արսէն Տէրեան, Հայաստանի կարևոր մէկ քաղաքէն մէջ հաստատուած հարուստ վաճառական մըն էր. Անիկա շատ սիրուած ու յարգուած էր տեղւոյն հայ ժողովուրդէն, համեստ, բարեսիրտ ու ասաուածավախ մարդ մը ըլլալուն համարո թէւ ծեր, բայց աշխոյժ ու եռանդոտ էր. Իր հարսութիւնը ժառանգած էր հօրմէն: Ու ազահ չըլլալով, երբեք ջանացած չէր ունեցածն աւելի բազմապատերի ջանացածն աւելի բազմապատերի պատուաւոր առետրական մըն կել: Պարկեշտ ու պատուաւոր առետրական մըն էր: Շահածին մէկ մասը կը յատկացնէր իր չափաւոր ծախսերու հոգացմանը, և մնացած կ'ընծայէր բարի գործերու. Ամեն կարգի կարօտելոց կը հասնէր:

Բողոքականներէն նուազ երախտապարտ չէին տեղւոյն լուսաւորչականները Արսէն Տէրեանին: Եկեղեցաւէր և լայնախոն Աւետարանական ազգային մը ըլլալով, առանց յարանուանական խորի, իր եկեղեցիէն զատ կ'օգնէր նաև Առաքելականին: Նոյն եկեղեցեաց դպրոցներուն ալ, տարեկան կարեւոր նպաստ մը կը նուիրէր հաւասարապէս: Շընորհիւ այդ պատուական անձին, տեղւոյն ազգա-

յին ու հասարակական գործերն յաջող ու նախանձելի ընթացք մը ունէին։ Անիկա Հայ հատուածաներուն միջև գոյութիւն ունեցող միութեան մեծ զօրավիգն էր։ Փոխադարձ սիրոյ և համերաշխ գործունէութեան օղակն ու ողին

Մեծ, ճիւղաւորուած ընտանիքի մը պեսն էր ծերունին Տէրեան։ Երեք աղջիկ ունէր ամուսնացած։ Թոռներու տէր պապիկ մը։ Անոր մեծ տղան սպաննուած էր 1896ի կոտորածին։ Խոկ փոքր որդին, կրտսերը, ամուսնութեան տարիքի մը հասած էր արդէն։ Եւ անիկա պիտի ամուսնանար, հօրը հաւանութեամբ, Լուսաւորչական աղջկան մը հետ, զոր կը սիրէր։ Սակայն, նշանառութէն քիչ ժամանակ առաջ, ծագած էր թուրք և Ռուս նոր պատերազմը։ Տէրեան իր զաւկին խորհուրդ տուած էր, որ քիչ մը համբերէ, մինչև որ անցնին գէշ օրերը և իրենք հանգիստ սիրտ ունենան, և լաւ տրամադրութիւն։

Զաւկին ամուսնութիւնը, գէթ քիչ մը ժամանակ յետաձգելու մասին Տէրեանի ունեցած պատճառները զօրաւոր էին։ Անիկա կը փափաքէր, որ իր տղան ամեն կերպ երջանիկ ըլլար։ Մինչդեռ իր վիճակը, ապահով ու հաստատուն հանգամանք մը կրելէն այլևս բաւական հեռու էր, և հետզիետէ, աւելի ևս կը հեռանար, քանի պատերազմը կար և կը շարունակուէր։ Ո՞չ միայն շու ՞ը գլանուող կարօտութիւնները ծովացած էին, այլ նաև կառավարական հարկերը ծանրացած ու բազմապատկուած։ Մինչ գեռ ո՞չ առետուր կար, և ո՞չ

ալ վաստակ։ Անոր հարսառութեան հիմն սկսած էր խախտիլ։

Պատերազմին հետեանքով անդործ մնացածներու, և զինուորագրուողներու աննեցուկ ընտանիքներու ի նպաստ, շարունակ դրամ կուտարուել կուտար, կրցածին չափ, առատօրէն։ Այլապէս անոր խիզը հանգիստ չէր կրնար ըլլալ։ Իր որդւոյն զինուորագրութեան փոխարժէքը ո՞չ թէ մէկ, այլ տասն անգամ վճարած էր։ Ու վերջն ալ, տըզան բռնած, տարած էին զինուորուն Նոյնն ըլլած էին նաև անոր փեսաներուն։ Եւ անոնց ընտանիքներն ալ խեղճացած էին։ Այնպէս որ այլ ևս հիմա կը շուարէր զգայնասիրտն Տէրեան, թէ իր սեփական միջոցներու նուազմամբը, ո՞ր մէկ պարտականութեանը պիտի հասնէր։

Բոնազրաւութները, սակայն, զորս կը կատարէր կառավարութիւնը, ամեն տեսակ կեղեքումէ աւելի կործանարար ու անհանգուրծելի էին։ Բացարձակ կողոպառում մը։ Քանի քանի անգամ, Տէրեանի վաճառատունը մտնելով, կառքերով ապրանք առած, տարած էին։ Բանակին պէտքերուն համարէ, կը ըսէին, լև կը կրէին։ Տէրեան ուզած էր վաճառատունը զոց պահել այլես, բայց բռնադատած էին զայն, որ բանայ, Եւ անիկա չարին հակառակ չի կենալու վարդապետութեան հաւատարիմ, եղած անվախճան ու անօրէն պահանջները կը կատարէր։ Արդէն, հակառակողները, ապրանքներուն հետ, իրենց հոգին ալ կը կորսնցնէին։

Օր մըն ալ, վերջապէս, կառավարութեան

մարդիկն եկան, և ինչ որ գտան անոր վաճառաւա-  
տան մէջ, հաւաքեցին, գրաւեցին: Այն ատեն,  
Տէրեան, գոցեց ամբողջովին դատարկուած իր մեծ  
վաճառատունը: Բայց վաճառատունէն ետք, անոր  
բնակարանէն ալ ներս մտան յելուզակները: Տան  
պաշարեղէնները, և թանկագին, ու առհասարակ  
աշքի իրնող առարկաները փոխադրեցին կառավա-  
րութեան ապարանքը: Այդ բոլոր գոյքերը, ո-  
րոնց մէջ կային նոյն իսկ կանացի զգեստներ, ար-  
դուղարդեր, ինել մը կարասիներ, և զինուորնե-  
րուն բոլորովին անյարմար իրեր, բանակին հա-  
մար էին....

Քիչ մը պատրաստ դրամ ունէր Տէրեան: Բայց  
ան ալ շուտով հատաւո Անոր առնելիքներն ևս  
ոչնչացան: Ու այսպէս, անիկա, կատարելապէս  
կործանեցաւ, Քաղաքին ամբողջ Հայութեան պէս,  
ան ալ կարօտութեան մէջ ինկաւ: Սկսաւ, շատ  
դժուարաւ, խեղճ ապրուստ մը ճարել: Սակայն,  
փիլիսոփիայօրէն խորհելով, ինքզինք չի տանջեց:  
Քրիստոնէաբար համբերեց: Իր կինն ալ համոզեց,  
որ համբերութեամբ տանի հասնող այդ ծանր դժո-  
րախտութիւնը: Անիկա, միենոյն ժամանակ, չէր  
դարձեր փառք տալէ Աստուծոյ: Եւ կ'աղօթէր շա-  
րունակ, իր ազգին փրկութեանը և անդորրու-  
թեանը համար:

Գլխաւոր մտատանջութիւն մը եթէ ունէր,  
այն ալ իր զաւկէն ու փեսաներէն բնա՛ւ լուր չառ-  
նելն էր: Զէր գիտեր, որ անոնք ո՞ղջ էին, թէ  
մեռած: Այդ մասին քանից դիմեց կառավարու-  
թեան: Շատ աղաչեց ու պաղատեցաւ կառավա-

րիչին, որ իր զաւկին ու փեսաներուն վրայ տե-  
ղեկութիւն մը ուզէր հրամանատարէն այն զօրա-  
բաժնին, որուն մէջ կը գտնուէին անոնք: Ի զուր է  
իր գրած բոլոր նամակներն ալ, մնացին անպա-  
տասիսան: Բայց, որ մը, յանկարծ, անակնկալ կեր-  
պով, նամակ մը ստացաւ իր մէկ փեսայէն: Բօ-  
թաբեր զիր: Հէք ծերունիի որդին ու մէկ փեսան  
սպաննուած էին:

Անիծեալ պատերազմին պատճառաւ իր տունը  
կործանելը իրեն մեծ ցաւ մը ըրած չէր բնաւ, ո-  
րովհետեւ լոկ նիւթական վնաս մըն էր ատիկա:  
Անձի կորուստ չի կար Բայց, երբ որ իր երկու  
սիրելեաց պատերազմադաշտին վրայ իյնալու գոյժն  
ստացաւ, զգացած բուռն վշտի ծանրութեան ներ-  
կա, պահ մը տատանեցաւ: Քիչ մնաց, որ տկա-  
քե, պահ մը տատանեցաւ: Քիչ մնաց, որ զաւակն ու փեսան  
կացնող պարագան այն էր, որ զաւակն ու փեսան  
ուրիշ հաղարաւոր Հայ կտրիծներու պէս ինկած,  
ուրիշ հաղարաւոր Հայ կտրիծներու պէս ինկած,  
զոհուած էին անարդար և ազգակործան փաստի  
ու համար: Պիտի միսիթարուէր, եթէ անոնց զոհ-  
ուելով օգուտ մը յառաջ գար:

Այնու այենայնիւ, իր հոգւոյն զառն կոկիծը  
տարաւ արիաբար: Խորհեցաւ, թէ իր ցեղն ամբողջ  
նոյն կարգի ցաւերով կը տուայտէր: Ընդհանուր  
փորձութեանց ժամանակներ էին: Հարկ էր տոկալ  
այդ վշտին ալ: Հիմա անիկա, իր կեանքը կը բաղ-  
ադ վշտին ալ: Յոթի վիճակին, ու ինքզինք անկէ աւելի  
դատէր Յոթի վիճակին, ու ինքզինք անկէ աւելի  
բախտաւոր կը գտնէր: Դեռ, Աստուծած, երկնային  
ողորմութեան ամեն դուռ փակած չէր իրեն համար:  
զը հաւատաբ, թէ անօրէնները վերջապէս պիտի

պատժուէին, և աշխարհի վրայ, վաղ կամ անագան, պիտի թագաւորէին իրաւունքը, ծշմարտութիւնն ու խաղաղոթիւնը։ Այդ յոյսով տոգորուած, անիկա կը հայրերէը։

Սուրբ Գիվը ձեռքէն վար չէր ձգեր բնաւ, իր տառապանքները մեղմող ներշնչումներ կը ըստանար անկէ : Նորանոր բարոյական, անգին գոհարներ կը գտնէր միշտ այդ երկնային անսպառ գանձարանին մէջ, Ու անոնցմով մրայն ինքզինք միսիթարելը բաւական չէր համարեր, կ'երթար, կը մտնէր կուսաւորչական թէ Բողոքական թշուառ Հայ ընտանիքներու մէջ, և ամենուրեք սփոփանքի ճառագայթ մը կը թողուր, Աստուածային բանիւ, վշտահարներն ու անյօյս սրտերը կը քաջալերէր, նոյն ատեն, բերնին պատառ հացն ալ կուտար աւելի անօթիին, և չունեցած տեղէն, ճար մը ընելով, մերկը կը հագուեցնէր :

Առաւետ մը, իր հետ քիչ մը կաթ և հաց առաւ, ու ըստ սովորականին, տարաւ թշուառ ընտանիքի մը երեխային, որ հիւանդացած էր անընդաղըկութենէ: Հիւանդին երիտասարդ մայրը, վախճանած քահանայի մը աղջիկը, որուն ամուսինը զինուոր տարած էին, զուցէ յուսահատութենէն կորնչը իր զաւկին հետ, եթէ Տէրեան օգնութեան չի հասնէր: Հէք կինը, այդ զորովագութ հօր մը զգացումներով զիրենք պահպանող բարի ծերունիին հանդէպ իր տածած խորին երախտագիտութիւնն ու սրտագին սէրը չէր գիտեր թէ ի'նչպէս յայտնէր: Այդ առտուն, մինչ Տէրեան դեռ հիւանդին քով կը գոնուէր, տան զուոր բայիսեցին:

Դուռը բանալով, տիսուր անակնկալի մը հան-  
դիպեցան։ Այցելուները, բռնագրաւիչ քանի մը  
ոստիկան զինուորներ էին։ Անոնք զիջանած էին,  
այդ աղքատիկ տնակն ալ մտնելու, և ձեռքերնին  
անցածը գրաւելու, բանակին կարիքներուն յատ-  
կացուելու հայար։ Քանի մը վայրկեանի մէջ, տը-  
նակին ամեն անկիւնը գտնուող խեղճ ու կրակ և  
անարժէք առարկաները հաւաքեցին։ Ուրիշ բան  
չի մնաց, եթէ ոչ միայն անկողին մը, որուն մէջ  
պառկած էր հիւանդ փոքրիկը։ Ոստիկան զինուոր-  
ներն անոր մօտեցան։ Տէրեան շատ աղաչեց, որ  
գէթ հիւանդին անկողինը թողուն։ Անգութներն  
անողոք մնացին։

Ոստիկան զինուբը ներու գլխաւորը, տասնապետ  
մը, կողոպւտաներն իր ստորադասեալներուն տա-  
լով, ճամբու դրաւ զանոնք: Յետոյ դարձաւ տան  
տիրուհին, և անամօթ առաջարկ մը ըրաւ անորու-  
կինը, շիկնած և զայրացած, առանց ուեէ պատաս-  
խան տալու, ջղապինդ թափով մը սեղմեց հիւանդ  
տղեկն իր կուրծքին վրայ: Թուրքը յառաջացաւ,  
և ուզեց որ իր գործին արգելք եղող երեխան անդին  
նետէ: Մայրն ընդդիմացաւ: Տէրեան մտաւ ոստի-  
կան զինուբը և Հայուհին մէջտեղը, ու ջանաց  
չարիքին առջևն առնել: Բռնաւորը բարկացաւ, և  
Տէրեանը հրեց, ձգեց գետին: Ապա խոյացաւ հէք  
ան գաշտպան կնոջ վրայ:

Հայուհին, զաւակը մէկ կողմ զրաւ, և սկսութչնամւոյն գէմ մարտնչիլ, պաշտպանելով ինք-  
զինք: Տէրեան, ինկած տեղէն ելլելով, օգնութեան  
զասաւ անոր: Տասնագետ ոստիկան զինւորը ուղ-

բը քաշեց, որպէսզի հարուածէ ծերունին: Բայց  
այս վերջինը, թուրքի թկին զարկաւ ամուր մը:  
Սուրը անդին նետուեցաւ: Այն տաեն, իր սուրէն  
զըկուղը, ատրճանակն հանեց, և դարձաւ դէպի  
Տէրեանը: Անիկա, կրակելու վրայ էր արդէն: Եւ  
ահա, տան տիրուհին, անոր ետքի կողմէն, արագ  
շարժումով մը ձեռքն երկնցուց, և խլեց ատըր-  
ճանակը: Ապա, անիկա, անդին ցատքելով, հրա-  
զէնին փողը ուղղեց դէպի թուրքը:

Յանկարծակիի եկաւ տասնապետը։ Իր ատըլ-  
ձանակը, կնոջ մը ձեռքն անցած և իրեն ուղղուած  
էր։ Վախին հետ, ամօթ ալ կը զգար, Վրան կա-  
տաղութիւն կուգար։ Բայց, բոնադատուած, կը  
սանձահարէր ինքինք։ Տէրեան, միջամտելու միտ-  
քով, յառաջ անցաւ։ Զեռքը բարձրացուց, և խընդ-  
րեց իր ազգակցուէիէն, որ ատրճանակը վար առնէ։  
Տան տիրուէին, յարգեց բարի ծերունիին կամքը։  
Բայց, սաստիկ յուղումէն կը դողդղար, կը փա-  
փաքէր, և որոշած էր իր վրայ յարձակող ու բա-  
րերարին կեանքին սպառնացող դիշատիչին դիակը  
փռել գետինը, հետևանքը ինչ որ ալ բլլար։ Ու  
չի կրցաւ յաջողիլ։

Նախ, արիւնհեղութենէ խորշելուն պատճառաւ, հարուածին առջևն առաւ Տէրեան: Յետոյ, ուրիշ շարժառիթ մըն ալ զայն մղեց այդ արգելական միջամտութեան: Անիկա, հեռատես մարդ, խորհած էր խսկոյն, թէ սպաննութեան մը պարագային, շատ մեծ չարիքներ կրնային յառաջ զալով միայն այդ Հայուհիին ու իրեն, այլ նաև քաղաքին ամբողջ Հայ ազգաբնակչութեան զիլսուն:

Մնաց որ թշնամին զինաթափ եղած էր, և հետեւ  
ւարար, ուսէ վնաս չէր կարող հասցնել. Ուստի  
հարկ տեսաւ, որ պատշաճ կերպով մը ճամբռու դը-  
նէր այլ ևս թուրքը, անոր զրդուուած չար զգա-  
ցումները կարելի եղածին չափ խաղաղեցութած:

— Անշուշտ գիտես, հայրենակից, ըստ անոր  
Տէրեան՝ խաղաղ ու քաղցր ձայնով մը, թէ քու  
ունեցած անվայել ընթացքիդ արդիւնքն է այս  
վիճակի; Առիկա չես կընար չի խոստովանիլ, Զէ՞  
Վիճակի; Առիկա չես կընար չի խոստովանիլ,

— Իրաւ է... պատասխանց զապել, և  
ջանալով իր ներքին մեծ ատելութիւնը զապել, և  
բարի ու խոնարհ երկոյթ մը ցոյց տալ:

— Եթէ դուն ըլլայիր այս պատռւառը զարուիմ տեղս, միթէ տարբեր կերպով պիտի վարուէքիր :

— Ո՞չ ու անտարակոյս, ո՞չ ու

— Աւրեմն, մեզի դէմ ոխ մի պահով, Ահա սուրբ Ատրճանակը յետոյ կը դրկեմ։

անմիջապէս զրկեց երեխան, և անոր մայրն ալ առնելով, տարաւ իր տունու:

Վերջին պատերազմը պայթելէն ետք, թուրք  
քերն իրենց հայաջինջ ծրագրի գործադրմանը հա-  
մար շատ կերպերու ղիմնեցին։ Ատոնցմէ մէկն ալ,  
զէնք փնտռելու համար, կասկածելի նկատուած  
Հայերու տներէն ներս մտնելը, և անոնց մէջ խու-  
զարկութիւն կատարելն էր։ Բայց ատիկա լոկ պա-  
տըրուակ մըն էր յաճախ, վասնզի անոնք, տանը  
մէջ զէնք գտնէին թէ ոչ, անոր տէրը կը ձերբա-  
կալէին, իբրև կառավարութեան կողմէ յանցաւոր  
ճանչցուած անձ մը։ Այսպէս, օր մըն ալ եկան,  
մտան Տէրեանի տունը։ Խուզարկուներու առաջ-  
նորդներէն մէկն ալ ծանօթ տասնապետ ոստիկան  
զինուորը։ Սոսկալի ժպիտը, նորէն, դէմքին վրայ,

— Բարի լոյս, քաջ ծերունի, գոչեց անիկա  
հեղնածիծաղ, Այս ո՞րքան շատ աղուոր կնիկներ  
կան հոռա:

— Արդեօք ի՞նչ ծառայութիւն կրնամ մատուցանել ձեզ, հարցուց Տէրեան լոջօնէն :

— 0°, 0°, զիս սկաննել ուզող շուտիկ հերո-  
սուհին ալ հոս է եղեր։ Աղուս՛ր կնիկ, դուն իմ  
ատրճանակս բանի մուտքավ.

— հայութեալ առ տաս քովդ պահցիր, հայ,  
— հանչ կ'ուզէք, կրկնեց Տէրեան :

— Ծառ բաներ։ Զորօրինակ, սա սիրուն քա-  
ծերը։ Բայց, նախ պահած զէնքերդ ըեր։

Տէրեան յայտնեց, թէ ինքը զէնք չունէր բը-  
նաւ։ Բայց անոնք տունը խսդարկեցին։

տես հետամուտ էին գիտնալու, թէ արդիօք լինչ  
թանկագին իրեղէններ կային գաղտնի պահուած։  
Սակայն և այնպէս, տամնապետը, սրահ մտնելուն,  
Տէրեանի առջև կանգնեցաւ, և հրամաեց անոր։

= Ալլես երեա՞ն հանէ զէ՞նքերդ

— զամանակ, որ ունեցէ պահած չիմ:

— Աշուալիս, ուստի այս է այս գործը:

— Սուտ կը լասմա, իշխան թեան  
Եւ չար բռնաւորը մասնաւոր ատելութեան  
թափով մը, ապատակեց զայն Յետոյ, զգետնեց,  
ու սկսաւ ոտքերով հարուածել ճշմարտախօս,  
արդար ծերունին Տիկին Տէրեան, անոր աղջիկ-  
ները, և հիւանդ երեխային մայրը, իրար անցան:

Կառավարութեան բարձրաստիճան պաշտօն-  
եան, ալդ միջոցին առաջ անցաւ, և ըստ.

— ԱՌ ժամանակն է, որ մեկնինք, ոյս առ  
գամ հայրը ձերբակալեցէք, որ տանինք բանտ: Ա-  
նիկա մեր բարեխնամ կառավարութեան դէմ զա-  
ւաճանած է: Անոր գործած զաւերուն փաստա-  
թղթերը, որ դէզեր կը կազմեն, մեր վսեմապատիւ-  
կառավարչին քով կը գտնեին:

— Իրա՞ւ, բացագանչեց տասնապեսը զի՞ւշը  
շարժելով։ Այս նենդաւորէն ամեն բան կը սպասուի  
առաջարկ կատարել եղեր բոլոր Հա-

— Անիկա միշտ կը քարող ունեմ ու  
յերուն, որ ապստամբին Օսմանեան բազմել ախտ  
կառավարութեան դէմ:

Մինչ կը խօսէր կառավարութեան պաշտօնեան,  
սրածին պատէն կախուած պատկեր մը նշմարեց:  
Մօտեցաւ անոր: Եւ սկսաւ դիտել զայն, երկարո-  
րէն, հետաքննական նայուած քով մը, ու գեինե-  
րուն ծայրերը կրծոտելով: Վերջապէս, նշանակա-

Եց, երկար, ոնդաձայն մը հանեց, զլուխն օբօբելով: Մեծ գիւտ մը ըրած էք: Այն ատեն, դարձաւ Տէրեանին, որ գետնին վրայ կ'երերար տքալով, և հարցուց անոր:

- Այս ի՞նչ պատկեր է, եղեռնադործ :
- Ատիկա հայր Արքահամու և իսահակաց  
պատկերն է, կերկերածայն պատասխանեց Տէրեան :
- Պապանձէ՛, ուրացող Մէնք աւանակ ենք :

Պատկերը վար առաւ պաշտօնեան : Եւ ապչա-  
հար իրեն նայող թուրքերուն մօտենալով, անոնց  
բացատրեց պատկերին նշանակութիւնը :

— Տեսէք, եղբայրներս, ըստ անիկա իր  
ունկնդիրներուն՝ բազմահմուտ զիտնականի մը  
արտայայտանքով, թէ սա իժ Հայերը ո՛րքան յան-  
դուզն են իրենց թրքատեցութեան զգացումներուն  
մէջ: Այս ճերմակ մօրուքաւոր մարդը, չքանալիք  
Հայութիւնն է, որ դանակը ձեռքը, կ'ուզէ մոր-  
թել երիտասարդ թրքութիւնը, և զայն խարոյիկի  
մատնել, մոխիր դարձնել: Բայց Հայերն իրենք  
մոխիր պիտի դառնան, Վերջին ժամերնին հնչած է:  
— Մա՞ս կատ Հայերուն, առապահն ուսար,

Սպառնական, կատաղի աղաղակներէն ետք, սու-  
րերը մերկացան: Եւ ոստիկան զինուորներ վազեցին  
դէպի Տէրեանը, որպէսզի յօշոտեն զայն: Սակայն,  
պաշտօնեան կեցուց զանոնք, և ծանոյց անոնց.  
— Պէտք է որ զայն տանինք: Այսպէս հրա-  
մայած է մեր տէրը: Իսկ տան մէջ գտնուած բա-  
ները, յետոյ դուք կրնաք առնել, վայելել, և աղօթք  
ընել մեր զեհափառ թագաւորին կենացը համար:  
Պաշտօնեան, պատկերը յանձնեց զինուորի մը,

որ զայն անմիջապէս հասցնէ կառավարչին, իբրև  
նոր ապացոյց մը Տէրեանի դաւաղրական ընթաց-  
քին : Չորս զինուուրներու ալ հրամայեց, որ Տէր-  
եանը բռնեն, տանին :

Երբ այս կարգադրութիւնները լմցան, պաշտօնեան և տասնապետը դէպի կիները քալեցին, յայրատ նայուածքներ ձգելով անոնց վրայ. Տասնապետը հիւանդ երեխային մօրը մօտեցաւ: Մնացեալ թուրքերն ալ հետեւցան իրենց գլխաւորներուն: Բայց երիտասարդ Հայուհիները, անմիջապէս գուրս թռան սրահին, և սանդուղներէն վարվազելով, փողոց նետուեցան: Պաշտօնեան և տասնապետը, յանձնարարեցին իրենցմէ մէկ քանիներուն, որ հետեւին փախչող կանանց, և զանոնքը բռնելով իրենց բերեն: Մինչ Տէրեան, նոյն միջուռնելով իրենց բերեն:

Տիկին Տէրեան, երբ տեսաւ պատուհանէն, որ  
իր աղջիկներն ու պաշտպանեալ երիտասարդուհին  
փողոց ելան, և ուղղութիւն մը բռնելով սկսան  
արագաբար վազել, մօտեցաւ երեխաներուն, որոնք  
կուլային, և իրենց յայրիկները կը կանչէին աղէկ-  
տուր ձայներով, Պաշտօնեան և տասնապետը, ծե-  
րունի կնոջ գիրկը գտնուող երկու երեխաներուն  
շատ հաւնեցան, և պահանջեցին անկէ որ զանոնք  
յանձնէ իրենց: Մեծ յայրիկն իր թոռնիկները,  
պինդ գրկելով, պաշտպանեց: Բայց, վորքիկները,  
բռնի ուժով յափշտակուեցան հուսկ յետոյ: Ու  
մինչ անոնք, ահագին ճիշեր կ'արձակէին, դրկուե-  
ցան մեծաւորներուն տները:

Ծերունի կինը, զրեթէ խելայեղ, մեծ ճիգ մը դործեց, գէթ հիւանդ երեխան պահպանելու: Սակայն տասնապետը, որ այդ փոքրիկին դէմ առանձին ատելութիւն մը կը տածէր, ուզեց որ զայն խէ, և անկէ վրէժ լուծէ: Տղեկը, տկար ձայնով մը կը յազկատար, անզօր ձեռքերով զինք պաշտպանողը կը բանէր, և փոսն ինկած աչքերովը զարդուագին կը դիտէր իր յափշտակիչը: Թուրքը, մէկ ոտքը դրաւ ծեր կնոջ զրկին, ու երեխան քաշեց, առաւ: Ապա անոր ոտիկներէն բռնած, զայն օդին մէջ դարձուց անզամ մը, և անոր գլուխը զարկաւ գետնին: Սեաբախտ հիւանդիկը, անմիջապէս մեռաւ,

Սադայէլական անգթութեան այս տեսարանին հանդէպ, Տիկին Տէրեան ընդվկեցաւ բոլորովին: Անիկա, մանկասպանին առջև կանգնեցաւ, և եղերական ձայնով մը գոչեց.

— Գիտցիր, անսաստուած Տաճիկ, որ քու գործած ճիւաղային ոճրիդ պատիժը պիտի գտնես:

Տաննապետն ու միւս բոլոր թուրքերը ինդաներունի Հայուհին, անոնց ետևէն զնաց: Անիկա զայրագին բողոքներ կը բառնար, և անէծքներ կը

— Ուր կ'երթաք այդպէս, սրտահատորներս

խլած, Բոլորն ալ տուէ՛ք, վերադառնուցէ՛ք ինձի:

Դրան առջև կը դանուէր Տէր մն, զինքը տատիկ խոշտանգւած, չէր կրնար քալել: Բայց զինուորները կը ծեծէրն զայն որ քալէ, և իրենց նե-

զութիւն չի պատճառէ: Երբ որ Տիկին Տէրեան իր ամուսինը նկատեց այն տեղ, վազեց անոր քովը: Անոր գլուխը հանգչեցուց իր կրծքին վրայ: Շոյեց անոր ճակատը, և գուրգուրոտ խօսքեր ըրաւ: Երկուքն ալ լոիկ արտասուեցին, ու երկինք նայեցան: Պաշտօնեան հրամայեց զինուորներուն, որ կալանաւորը հասցնեն կառավարչատուն: Տաննապետն ու մնացեալք, ճամբու դրին պաշտօնեան, և իրենք վերստին մտան Տէրեանի տունը:

Զինուորները հրմշտկեցին, ոտնահարեցին դարձեալ, ու հայհոյանքներով յառաջ քշեցին Տէրեանը: Սակայն, Տիկին Տէրեան չի թողուց, որ տանին զայն: Հէք կնոջ այնպէս կուզար, թէ իր մուսինը կ'առաջնորդէին զէպի կորուստ, զէպի մասն Արաւորներուն վրայ բարկութիւն եկաւ: Ամահ: Արաւորներուն վրայ բարկութիւն եկաւ: Անոնք սպառնացին այդ կնոջը, թէ զինքը կը փոնոնք սպառնացին այդ կնոջը, թէ զինքը կը դորձին: Ղոտեն, եթէ դեռ արգելք ըլլար իրենց գործին: Կալանաւորն ևս իր ամուսնոյն խորհուրդ տուաւ, կալանաւորն ևս իր ամուսնոյն խորհուրդ տուաւ, որ զգոյն ըլլար այդ չար մարդկանց բարկութիւնը զգոյն ըլլար այդ չար մարդկանց բարկութիւնը, և տուն վերադառնալով, աղօթէր բոլոր հանէն, և տուն վերադառնալով, աղօթէր բոլոր հանէն: Լածեալ Հայերուն ու իրենց սիրելիներուն համար: Ծեր կինը, ոչինչ կրցաւ լսել:

Վրայ հասաւ տասնապետը, թևին տակ ծրար մը բռնած: Հասկցաւ եղելութիւնը: Մրարը զրաւ մէկ դի, և սուրբ քաշեց, որ հարուածէ ծեր կինը: Տէրեան, ունեցած ամբողջ ուժովը, սստում մը Տէրեան, ունեցած ամբողջ ուժովը, Տինուորները Տէրեանը բռնած, և բռնեց անոր թեր: Զինուորները Տէրեանը անոր թեր: Զինուորները Տէրեանը անոր թեր: Մարդը փաթթուեցաւ զին սուրբ բարձրացնողը:

իր կնոջը, որպէսզի պաշտպանէ զայն, Բայց չի թողոցին։ Զայն անդին հրեցին, Եւ մահու գործիքն իջաւ Տիկին Տէրեանի գանկին։ Խեղճ կինը, արիւններու մէջ, տարածուեցաւ գեանին վրայ։ Անոր մահը վայրկենսական եղաւ, Իր կեանքի ընկերուհին կորսնցնող ծերը, ինկաւ անոր վրայ։

— Հիմա ա՛լ արգելք մը չունիք, ըսաւ զինուորներուն ճիւաղը, և ծրարն առնելով, զնաց։

Տասնապետն երթալուն, զինուորները զարձան Տէրեանին, և ծաղրեցին զայն։

— Ալ մի՛ սիրաբաներ այդ պառաւին հետ, ծերուկի Քեզի աղուոր կնիկներ պիտի տան . . .

Խօսելով հանգերձ, անոնք սպանեալին ու անոր վրայ խափանուողին զրպանները պրպտեցին, և առին, ինչ որ գտան։ Ապա ցնցեցին ու կանգնեցնել ուղեցին Տէրեանը։ Այդ միջոցին, փողոցէն անցնող Հայ կին մը և պատանի մը, իրենց առջե պարզուող տեսարանէն սարսափած, փախան, ու ստուերներու պէս անհետացան։

Քաշկոտելով, կառավարչատուն տարին Տէրեանը, վերջապէս։ Անոր մասին լուր արուեցաւ կառավարչին, որ հրաման ըրաւ բանտ առաջնորդել զայն։ Առաջին անգամն էր, որ Տէրեան, այդպէս անարդանքներու տակ ներս կը մտնէր այդ դռնէն։ Այդ բաւական չէր։ իրբե չարագործ ալ բանտ կը դրուէր։ Ու երբ որ անիկա, իր մութ խցիկին մէջ, լերկ ու խոնաւ սալայստակին վրայ, ինքզինք առանձին գտաւ, փղձկելով, երեսք ի վար ինկաւ զետին։ Ու լացաւ հեղձամղձօրէն, դառնապէս ու անզուսպ կերպով։ Անոր աչքին առ

ջե էր պատահած բոլոր ողբալի ու սոսկալի անցադէպերու կենդանի պատկերը։

Կրած նախատինքները, ծեծն ու տանջանքները չէր մտարերեր բնաւ։ Ճեսած էր որ իր աղջիկներն ու պաշտպաննեալուհին փախած էին։ Բայց արդեօք ուր։ Ազատ ու ապահով էին, թէ չարչարանքներու մէջ։ Գառնանման թռոնիկները, գալիքէ խրլւած, տարուած էին։ Հիւանդ տղեկի ճակատացին ալ իրեն սե կ'երեւար։ Ինքը չէր յաջողած պատանել անոնցմէ և ո՛չ մէկը։ Անկարող եղած էր սմանապէս փրկել կեանքը իր ամուսնոյն։ Զէին թողած նոյն իսկ, որ իր սիրուի, բազմամեայ լնկերուհուն քով կենար քիչ երկար, վերջին անգամ բուհուուոյն միանկէ բաժնուելէ տուած։ Ու նահատակուհին մնացած էր փողոցին մէջ, իրբե ան տէր մեռեալ մը ցած էր փողոցին մէջ, իրբե ան տէր մեռեալ մը։

Ուրեմն, այսպէս, իր բոյնը քանզուեցաւ, իւրելիներէն ոմանք թիր ու ցան եղան, սլյօյս վեշտեկուեցան, և մնացեալներն ալ մարտիրոսական վախճան մը ունեցան։ Բոլորը բռնապետութեան մը անզօր ու անպաշտպան զոհերը։ Այսպէս մտածելէ ետք, սկսաւ աւաղել, որ Հայերը, մեծաւ մասամբ, խիստ զիւրաբեկ ու զիւրալնին հետաւ մասամբ, իւսունական անոնք, ընդհանրապէս, և եղած էին շարունակ։ Անոնք, ընդհանրապէս, քրիստոնէական անընդումաղիր ոգւով մը միայն գրիստոնէական անընդումաղիր էին։ Հէնք կրելու զալափառողորուած մնացեր էին։ Հէնք կրելու զալափառողորուած մնացեր էին։ Հայ անիկա, միշտ միամիւտ ապրած էին։

Աւետարանը, սակայն, կը պատուիրէր, թէ

աղաւնիի միամտութեան հետ ունենալու է նաև օձի խորադիտութիւն: Անիկա զգուշութեան, արթ-նութեան խրատներ ալ կուտար: Բովանդակ Սուրբ Գրոց նուիրական էջերուն մէջ, սեպհական անձի և ընկերոջ պաշտպանութեան դեռ ուրիշ շատ հրա-հանգներ կային: Յիսուս Տէրը, ինքը, համրերու-թեան և ներողամտութեան Աստուածը, անիրաւո-րէն իրեն ապտակողին դէյ կանգնած էր: Հեզ, բարի ու մարդասէր Փրկիչը, հարկ եղած ժամանակ, խարազան ալ առած էր ձեռքը: Իսկ Աստուածաւ-շունչի մէջ ո՛րքան բազմաթիւ, դասական օրինակ-ներ արձանագրուած էին:

Եօթն զլիսեան հրէշներ ելած էին մէջտեղ, որք ամենուրեք մարդ արարածներու վրայ յարձակելով, կը փարատէին ու կը լափէին զանոնք: Ո՞ր մարդ-կային սիրաը կրնար այդ քստմնեցուցիչ տեսարա-նին հանգէպ ըլլալ անտարբեր, ինայող, ներոյ, Միթէ ամեն մէկ անձ պարտական չէ՞ր հրէշներուն գլուխները ջախջախելու, և ինքինք ու անմեղ տկարները պաշտպանելու: Գաղանը, երբ և իցէ, կրնայ մարդկային զգացումներ կրել, որ անոր վստահութիւն՝ ընծայուի: Ու Թուրքը, բիւրից ա-իրեն դիմադրող մը, կամ զինքը սանձահարող մը ու պատժող մը չունի:

Հապա ինչու Հայերը աստուածավախ, բարի քրիստոնեաներ մնալով հանդերձ, իրենց մարդկա-յին բն ան և օրինական աւանդներուն աէր չէին կանգնած ազգովին: Ինչու ինքնապաշտպանութեան մասին Սուրբ Գրոց տուած պատգամներուն չէին

հետեած, երբ աշխարհի վրայ իրաւունքը զօրաւո-րին ձեռքը կը մնայ տակաւին: Թուրք մը կ'ելլէ քու պատիւդ, կեանքդ ու ինչքդ բռնախլելու, և կամ նոյնը կ'ընէ ազգակցիդ: Պէտք է որ գլուխ ծուխ ու կորնչիս, և կամ թոյլ տաս որ ազգակցից զոհ երթայ: Միթէ ատիկա աստուածատուր իրա-ւանցդ ունակոխում, պարտազանցութիւն, և շա-րիքն ու ոճրագործը քաջալերել չի նշանակեր:

Կոռուիլը, պատերազմիլը արդար և նուիրական է հետեաբար անոնց համար, որոնք կ'անիրաւուին, յարձակման կ'ենթարկուին: Եթէ Վարդանանց մար-տը ըլլար, Հայերը, իրեւ քրիստոնեայ ազգ, կոր-սուած էին: Դեռնդէն եաք Աշտարակեցին ներսէս, մէկ ձեռքը խաչ, միւսը սուր մը, պայքարեցաւ Հայերը, հաւատոյ յաղթութեան նշանին հետ, դո-յութեան պահպանումն ապահովող զէնքն ալ ձեռ-քէ ձգելու չէին երբեք: Ինքնապաշտպանութեան համար ոյժ ունենալու, և հարուածելու էին վատ թշնամին: Եթէ ազգն ամբողջ այս կերպ վարուէր դարերէ ի վեր, անցեալ ու ներկայ զառնաղէտ, սև օրերը չէր տեսներ:

Այս խորհրդածութիւնն ընելէ ետք, Տէրեան, արդէն դադրած լալէ, մեծ յանցագործի մը հման, խղճահարական ծանր տագնապէ մը բռնուեցաւ: Հուջական բուռն զգացուց մը, անոր ամբողջ էու-ջուջման բուռն զգացուց մը, անոր ամբողջ էու-թիւնը պստեց: Ելաւ, քսուելով զնաց պատին ապահովութիւնը պստեց: Հապա ծակատն առաւ ձեռացը մէջ, և բով: Հրավառ ծակատն զառնաղէտ մը մը մնջեց. Զաւագին շնչառով մը մը մնջեց.

— Ի՞նչ օգուտ, ալ ի՞նչ օգուտ: Ինձի պէս հաղարաւոր Հայեր, այս պահուս ինքինքնին կը

Դ-սոսպարտնեն։ Բայց այլևս ո՞ւշ է։ Ապարդիւն  
ստրջանք։ Այո՛, ազգովին գործած մեր ծանր յան-  
ցանքին պատիժն է, զոր կը կրենք ամենքս ալ՝  
Մենք արժանի՛ ենք այդ արդար պատիժին։

իբրև մարդ, սակայն, միսիթարութեան կարօտեցաւ, Փափազեցաւ իր վիշտերուն սահման մը գծել, և անձնատուր չըլլալ յուսահասութեան՝ Հարկ՝ զգաց ու պարաք համարեցաւ մանաւանդ, որ անձին տէր կանգնի, դիմանայ, չի տկարանար, Ու այդ վիճակին մէջ դիմեց օգնութեանը Աւտուծոյն Ծունկի վրայ եկաւ, ձեռքելը տարածեց, և ի խորոց սրաէ աղօթես իսկն, ու ես առունք համար,

— Ներէ՛, Տէր, ըստ ան, որ մենք անհեռութեան ու յիմար կուսանց նման անպատճաստ զտնիւթեանք, որ լուսոյ որդիներ չեղանք, և խաւար մտքով ապրեցանք: Գթա՛, և առեր ոյժ ու պատեհութիւն, որ այսուհետեւ մենք գմեղ սրբագրենք:

Աղօթքը հազիւ լրացած էր, երբ որ խցիկին  
գուռը բացուեցաւ, Ներս մտան կառավարիչը և  
ուրիշ քանի մը մարդիկ: Եկողներուն մէջ էին ծա-  
նօթ կառավարական բարձրաստիճան պաշտօնեան  
և տասնապետ ոստիկան զինուորը: Զեռքը քարիւ-  
ղէ լամփար բռնող մարդը, յառաջացաւ: Տէրեսն,  
անմիջապէս ոտքի ելլելով, քաղաք ովարօրէն գլու-  
խը խոնարհեցուց: Կառավարիչը մօտեցաւ Տէրես-  
նին, և խիստ ձայնով մը ոռուի:

— Կեղծապահ չէ ու առաջնական է այս գործությունը:

— ի՞նչ ահա ի ի ամեն ինչ :

=  $b^R t$   $\text{exp}(-t)$

խոստովանիս, քեզ պիտի տանջեմ:

Նշան մը ըրաւ կառավարիչը հետեւողի մը, որ  
յառաջանալով, ձեռքը բռնած աժանին մէջէն, ու-  
նելիով, հաւկիթ մը հանեց, կառավարիչը, ունե-  
լիովը առաւ հաւկիթը, և Տէրեանին աւելի  
մօտենալով բռաւ:

— Եթէ գեռ յամախիս լեզուիդ կապերը քա-  
կելու, այս խաշուած տաք հաւեկիթը անութիգ տակ  
պիտի դնեմ: Խմացա՞՞ը: Օն ուրիմն, շուշ խօսէ:

— Իմ գիտցածս միայն այս է, որ ալզա վիճակ Օսմանեան երկրին պահպանումին համար զոհուեցան, կիս այս տասնապետին ձեռամբ ըստ պահնուեցաւ աչքիս առջև, և ազդիկներս ու թոռներս կողստեան մատնուեցան։

— Արեգակնալիքը սա ի՞ւ պոռաց կառավարիչը:

— Դեռ լուս պիտի մնաս, կը հարցնէր անհկա ջէրեանին։ Տակաւին պիտի չի պատմե՞ս, դաւաճան Հայ. թէ ի՞նչգէս կ'ու զէիր ապստամբական շարժում յառաջ բերել այս բաղաքին մէջ. Քու ընկեր- մը յառաջ բերել այս բաղաքին մէջ.

ներուղ անունները պիտի չի հաղորդե՞ս մեզ։  
Եղած առաջարկին վրայ, միւս թուրքերն ալ  
մասնակցեցան կատարուած անխիղճ ու վայրագ  
գանակոծութեան։ Ուսանք, նոյն իսկ, ակսան Տէր-  
եանին պեխերը, մօրուքն ու գլխուն մազերը քա-  
շել, փետտել։ Սակայն կառավարիչը յուսախար  
մնաց, Այն ատեն, անիկա, դիմեց ուրիշ միջողի  
ըլ, յայտաբարելով Տէրեանին։

— Հայոց վերջապէս, անիծեալ ձերուկ, թէ ո՞ւ պահուած են դաւադիրներու խումբերը :

Այդպէս պղաւեց քաղաքին վարիչը, և բան-  
տարկեալի ձախ ձեռքին երկու մատներուն եղունգ-  
ներն ալ քաշեց արջանով: Բայց մոլեգնած թուր-  
քը, յանկարծ ինքզինք կորսնցուց, և զեանին վրայ  
տանջուող Հայուն քովին իշնալով, սկսաւ իր մար-  
մինը աստ անդ զարնել չարաչար: Կառավարիչը  
լուսնոտ մըն էր: Անոր պատուած գլուխէն արիւն  
կը վազէր: Բերնի ծալրերէն փրփուրներ դուրս

կուգային, իսկ թևերը, ստքերն ու մարմոյն այլ  
և այլ մասերը, կ'ունենային ճմլուածքներ ու կո-  
տըրտութներ։ Ներկաները ջանք մը ըրին լուսնո-  
տը զսպելու։ Կառավարական պաշտօնեան ախտա-  
ւորէն հարուած մը ստացաւ իր աջ աչքին վրայ։

Անգիտակցօրէն տրուած այս հարուածը, սոս  
կալի կերպով ծանր էր: Կառավարութեան բորձ-  
կաստիճան պաշտօնեան, իր զգացած սաւտի ցա-  
ւէն, նախ խելագարի պէս ձայն մը հանեց, և եր-  
կու ձեռքերը տարաւ աչքին: Յետոյ անմիջապէս  
մարեցաւ ու ինկաւ: Անոր աջ աչքը պայթած էր,  
Տակաւ խաղաղող լուսնոտ կտոռավարիչը, և ուշա-  
թափուած պաշտօնեան, բանտախուցէն դուրս տա-  
նիլ տուաւ տասնապետը: Ապա ինքն ալ, իր մոյկին  
կրունկովը քանի մը անգամ, վրէմինդրական սաւտ-  
կութեամբ, ծերունի Հայուն զարնելէ ետք, սեկնե-  
ցաւ ընկերներովը: Տէրեան զգայազիրկ վիճակի մը  
մէջ կը գտնու էր արդէն:

Յաջորդ օրը, մինչև իրիկուն, Տէրեանի քով  
ոչ որ եկաւ: Ոչ իսկ բանտապահը: Անոր խուցին  
գուռաց գոց մնաց: Տէրեան գոն եղաւ այդ պարա-  
գայուած գոց մնաց: Տէրեան գոն եղաւ այդ պարա-  
գայէն, հոգը չնենելով, որ անօթի ու ծարաւ թողած  
էին զինքը: Անիկա, իր չարչարուած մարմնոյն ցա-  
ւերուն կը ջանար յալզել: Ուխտած էր, մինչև  
վերջին շունչը: Հնկճուիլ: Թէս, իր զգեստները  
գերջին շունչը: Հագաւ էր, բայց դարձեալ ցուրտ կը զգար,  
գտած. հագաւ էր, բայց դարձեալ ցուրտ կը զգար,  
խոնաւութեան մէջ ապրելուն պատճառաւ: Նոյն  
օրը հասկցած էր, թէ բանտին մէջ ուրիշ Հայեր ու  
կային, գամնզի լացի ձայներ և կոկծայայտ խու-  
աղալակներ հասած էին իր ականջին: Անոնք աւ,

անշուշտ, իրեն պէս «դաւաճանջներ էին :

Երեկոյեան կողմ, լապտերակրի մը հետ, թուրք կրօնաւոր մը մատւ խցիկէն ներս, Տէրեան պառկած տեղն անշարժ մնաց : Կրօնաւորը, ձեռքին համրիչը բաշելով, ըստ :

— Անշուշտ գիտես, թէ մեր վսեմափայլ կառավարիչը, երէկ իրէկուն, հոս, զետին իյնալով վիրաւորուեր, և կառավարական բարձրաստիճան պաշտօնեան ալ, իր մէկ աչքը կորսնցուցեր է : Այս դժբաղղութեանց պատճառը դուն ես : Բայց մեր տէրը ուզեց, որ շնորհ մը ընէ քեզ : Դուն ամեն պատժէ, բանտէ ու մահէ ազատ պիտի ըլլաս, եթէ մեր ճշմարիտ կրօնքն ընդունիս : Երբ որ թրքանաս, մեզի օգտակար կ'ըլլաս, իրբե կալեոր անձ մը :

Անակնկալ էին Տէրեանի համար, արուած հանելի լուրերը կառավարչի և պաշտօնեայի մասին : Լովիկ, խորհրդածեց, կրօնաւորը զարմացաւ, որ իր խօսքերը մնացին անպատասխան : Կը կարծէր, թէ դէմինը, անմիջապէս, հաճութիւն պիտի յայսնէր : Ուստի դարձեալ խօսեցաւ անրկա .

— Կ'երեւայ թէ ըստած աղէկ չի հասկցար : Դուն պիտի փրկուիս ամեն չարիքէ ու երջանիկ պիտի ապրիս այսունետե, եթէ քու սուտ հաւատքդ փոխես : Պիտի, լաւ պաշտօնի մը հետ, յարմար կնիկ մըն ալ մեռնիս, Ու երբ որ օր մըն ալ, խաղաղութեամբ պիտի տանը : Ու երբ որ օր մըն ալ, խաղաղութեամբ պիտի տանը : Ալ ինչ . զլիսուդ քա՞ր կ'ուզես : Հը :

Տգէտ թուրք կրօնաւորը բանտային խոր լոռութենէն, շուրջը տիրող կիսաստուեր մթութենէն, և

Տէրեանի անշարժ կեցուածքէն ազգուելով, տարած երկիւղ մը զգաց իր մէջու Եւ ուզեց քալել, տարած ելեւ այդ չարաչուք, տիսուր վայրէն : Բայց դուրս ելեւ այդ չարաչուք, տիսուր վայրէն : Բայց իր կատարած առաքելութենէն որոշ լուր մը պիտի մասնէր : Այդ գաղափարը, գայն կասեցուց : Ու չի տանէր : Այդ գաղափարը, անիկա բացաւ բերանը, երբորդ անգամն ըլլալով, անիկա բացաւ բերանը, և հարցուց Տէրեանին շեշտով մը, որ իր ներքին ալլայլումն ու խոռվցը կր մասնէր .

— Դուն մա՞րդ ես, թէ ուրուական և թէ մարդ ես, խօսէ : Ալ բա՛ւ է, որքան լուռ կնցար : Ըրած առաջարկիս համաձայն ես :

Խօսեցաւ Տէրեան, ու բաւ .

— Ես մարդ մրն եմ, բայց թշուառ, վիրաւոր ու սպաւոր մարդ մը :

— Շատ աղէկ : Բայց գիտցիր, թէ այդ բոլորը պիտի անցնին, եթէ ուզես :

— Ես կորսնցուցած սիրելիքս կ'ուզեմ միայն :

— Նոր կեանք, և նոր սիրելիններ պիտի ունենաս : Խելքդ գլուխդ ժողվէ :

— Կը խնդրեմ, մի՛ ընէք այդ տեսակ խօսքեր :

— Ուրեմն մահմետական պիտի չըլլա՞ս :

— Բնա՛ւ, երբե՞ք :

— Եթէ այդպէս է, վա՛յ քեզ, ով խաւարի որդի :

Դուն զատապարտուած ես մահու և դժոխյի :

Երեկար, ու վերարկուին քղանդքներն ամփու-

երկար, և անմիջապէս մեկնեցաւ, յապ-

փեց կրօնաւորը, և անմիջապէս մեկնեցաւ, յապ-

փեց կրօնաւորը, և անմիջապէս մեկնեցաւ, յապ-

փեց կրօնաւորը, և անմիջապէս մեկնեցաւ, յապ-

պէս, թէ ազատման յոյս մը այլևս չէր կրնար ունենալ, և թէ ուեէ կերպով, ու քիչ ժամանակէն, պիտի մեռնէր։ Սակայն, ցանկալով ցանկացաւ, որ նախ քան մեռնիլը արժանավայել, սուրբ գործ մը տեսնէր ու մխիթարուէր։ Եթէ մանանեխի հատիկի մը չափով իսկ այդ մասին յաջողութիւն մը ունենար, անիկա ինքզինք զուր զո՞ն մը պիտի չինկատէր։

Բայթ, իր այդ կալմանաւոր վիճակին մէջ, ի՞նչ  
պիտի կարենար ընել: Երկար մտածեց: Ու երկա-  
կայութեանը ոյժ տոււաւ: Ներս մտաւ անկարելիու-  
թեանց աշխարհներու սահմաններէն: Անգործնական  
ծրագիրներ ուրուագծեց: Օրինակ: Գիտէր, թէ  
բանախն մէջ Հայեր կը տանջուէին: Պարզ էր, թէ  
անոնց վախճանն ալ իրենին նման, անյօյս էր:  
Արդեօք հնար չէ, հարցուց ինքնիրեն, որ իր բան-  
տախուցէն դուրս թռէր, ու երթար զանոնք ևս  
աղատէր: Սակայն իր բանականութիւնը իրեն ըստ,  
թէ անկարելի էր այդ: Նոյնիսկ մեղանչում մը:  
Աստւած չի ներեր հաւատացեալի մը, երբոր անիկա-  
անմտօրէն, կ'ելլէ իր Տէրը փորձելու:

Ուստի, անիկա, ի վերջոյ զրական որոշման  
մը յանդեցաւ Արթուռ ու պատրաստ պիտի գտնը-  
ուէր միշտ։ Միեւնոյն ժամանակ, պիտի ունենար  
քիչ մըն ալ իմաստուն համարձակութիւն։ Նոյն  
իսկ, ներելի չափով մը յանդգնութիւն, կարենալ  
օգտուելու համար բարեպատեհ առիթէ մը։ Իսկ  
եթէ ուէ պատեհութիւն չունենար իր փափաքին  
հասնելու, գէթ խղճովը պիտի չի տանջուէր, զիտ-  
նալով թէ ինք ձգտած էր իր պարտակատարու-  
թեանը, բայց չէր կրցած յաղողիկ։ Այս մտածում-

ներէն տարուած, անցուց զիշերը: Ու հազիւ անգ-  
րադարձաւ սիրելեաց վշտին, մարմնացաւերուն,  
և անօթութեան վրայ:

Հետախոյզ ու երազկոտ մտային վիճակի մը  
մէջ յաբածուփ, օրեր անցուց Տէրեան։ Այլես չէին  
տանջեր զայն։ Ոգեպահ մնալու համար ալ, քիչ մը  
ուտեկու բան կուտային անոր։ Եւ ահա, առող  
մը, քանի մը մարդիկ եկան քովը։ Տէրեան կան-  
թեղին լոյսովը նկատեց, թէ այդ խորշելի այցե-  
լուներն էին իրեն զլիաւոր թշնամի տաօնապետը,  
երկու ոստիկան զինուորներ, և բանտապահ մը։  
Տասնապետը Տէրեանի ձեռքերը ետևը կապեց։ Աւ-  
յալտարարեց անոր։

— բալէ՛, քեզ ուրիշ քաղաքական կունդն քինքը:

SE

104

Stephan

91/100

sup. p. 2

U. S. GPO

δωμάτιο

2086

110

Digitized by Google

*պով,*

ապահով

Lambinus

ԳՐԱԴԱՐԱՆ

ԴԵԿԸ

բազան

160 74

L-8 1.

Քալեց : Բայց ի՞նչպէս կը փոխէր քայլերը :  
Քանի մը օրուան մէջ ո՞րքան տկարացած ու մաշ-  
ուած էր : Գերեզմանէ ելլողի մը կը ուղին ունիէ :  
Բանտի բակին մէջ հանդիպեցաւ շղթայակապ հինգ  
Հայերու : Բոլորն ալ իրեն ծանօթ : Անոնք ևս  
մորթ ու սսկոր մնացած էին : Ճշեան կասկած  
չունեցաւ թէ այդ խեղճ Հայերն ալ, իրեն պէս,  
առանց դատի ու դատաստանի, և սուտ զրպար-  
տութիւններով ամբաստանուած, նոյն աքսորի ճամ-  
բուն մէջ կը գտնուէին : Վիճակակից ընկերներու  
հետ էր, ուր որ ալ տանէին զինքը : Կը կարծէր,  
որ թերես, բանտարկեալ ուրիշ Հայեր ալ միանա-  
յին իրենց : Կալանաւորները զուրս հանւեցան :

Ամրան առաւօտեան մը արեուն չերմիկ ճառագայթներէն հաճոյք զգաց Տէրեան, Սրտաբուղին աղօթք մըն ալ մրմնջեց: Օրերէ ի վեր Աստուծոյ բարի լոյսէն զրկուած էր, Այժմ կը վայելէր զայն: Բախտ մըն էր այդ, երկնային բարիք մը: Այլ աւազ, ի՞նչ ողբալի պարագաներու տակ կ'ողջունէր լոյսը: Յուզուեցաւ Անոր սիրտը փլաւ: Սրտասուաց Կաթիլները գլորուեցան այտերն ի վար: Սա կայն, անոր յուզումը տակաւ սոսկումի վերածուեցաւ, երբ որ անիկա կ'անցնէր քաղաքին փողոցներէն, և կը դիմէր իր շուրջը: Այն ատեն, Տէրեան, հազար երանի տուաւ բանտի խաւարին, և չուզեց տեսնել ո՛չ լոյսը, ո՛չ ալ առջեր տեսարանները:

Ի՞նչ տեսարաններ էին ատոնք, որոնց հանդեպ սոսկում զգաց Տէրեան։ Այդ տեսարանները, արդարեւ, ստուեր կը ձգէին 1896 ին նոյն քաղաքի փողոցներուն մէջ պարզուող ահաւոր անցաղէպերու մշտայուշ, և մշտակենդան պատիերներուն

վրայի Դիմակներ ամեն կողմէ Հայ մարդոց, կանանց  
ու երեխնայոց յօշոտուած, այլանդակուած ու ան-  
դամաճատուած մարդիններ ինկած էին՝ ասդին ան-  
դին։ Արեամբ ոռոգուած էին փողոցները։ Գեհե-  
նական սպանդ մը։ Աւելի զարհութելին ոյն էր, որ  
բոլոր Հայոց տներուն դռները բաց կը մնային։  
Ուրեմն, այլևս անոնց մէջը կենդանի յունչ գոյու-  
թէւն յունէր։ Մահ՝ դուրսը։ Մահ՝ ներսը։

Կոտորածը նոր, օր մը առաջ տեղի ունեցած  
ըլլալու էր, խորհեցաւ Տէրեան, զի արթւնները  
բոլորովին թարմ էին: Ի՞նչպէս եղած էր, որ քաղա-  
քին ամբողջ Հայութիւնը այդպէս ոչնչացուած էր:  
Տէրեան չի կրցաւ պատասխանը գտնել, իր ալ իւնը  
իր երակներուն մէջ սառեցնող այդ հարցումին:  
Անոր սրունքները կթուտեցան: Աշքերը մութ խա-  
ւար պատեցին: Ա'լ բան մը չի զգաց անիկա: Սա-  
կայն վայրկեան մը միայն: Խարազաններու հար-  
ուածներ, զինքն իր գիտակցութեանը բերին: Ե-  
ւաւ ինկած տեղէն, ու քալեց վերստին: Անգամ մը  
տեսաւ, թէ ոստիկան զինուոր մը ութուրք մը ին-  
կած էին դիտապասու: Ու գոհունակօրէն հառաչեց:

Կը նշանակէր, թէ ընդդիմութիւն եղած էր:  
Խեղճ գառնուկներու ու անմիտ ոչխալներու պէս  
չէին մորթուած բուլով Հայերը: Անշուշա, այդ երկու-  
քէն զատ, ուրիշ թշնամիներ ալ կային ճողած Հայ-  
քէն զատ, ուրիշ փառուած այլ և այլ կողմեր: Սյօ մը-  
գնդակէն, ու փառուած այլ և այլ կողմեր: Սյօ մը-  
գնդակէն, հետզինետէ, պարզ գոհունակութենէ ա-  
տսծումը, հետզինետէ, պարզ գոհունակութենէ ա-  
տսծումը, հոգեկան մեծ հրճուանք մը պատճառեց Տէր-  
ելի հոգեկան մեծ հրճուանք մը պատճառեց Տէր-  
եանին: Նոր ոյժով մը տոգորուեցաւ անիկա: Եւ  
այդ ոյժին տակաւ աւելի զօրանալը զգաց իր մէջ,

քանի ականատես եղաւ սպաննուած ուրիշ թուրով գիտակներուն Նոյն իսկ այնքան սրտապնդեաւ, որ անիկա, գաղտնի, ճիգ մը գործեց իր կապանքներէն ազատուելու: Բայց ի զուր:

Համբերեց: Ճար չունէր: Երիտասարդ Հայուհիի մը դիակին քովէն անցաւ: Հերոսական ողորումէ մը ետք նահատակուած ըլլայու երևոյթ մը ունէր անիկա: Մազերը ցան ու թիր, թերը տարածուն, հագուստը պատուաւած: Պարանոցին և իրանին վրայ հարուածներ ստացած էր: Այդ Հայուհին, հեռուէն, առաջին անդամ, իր մեծ աղջիկը կարծած էր Տէրեան: Բայց, անոր մօտէն անցած ժամանակ նկատած էր, թէ ան չէր: Ի՞նչ եղած էին իր աղջիկներն ու պաշտպանեալուհին, Ո՞ղջ էին, թէ սպաննուած: Ու անիկա սրտապին կերպով տենչաց տեսնել անոնց դիակները, քան թէ գիտնալ, թէ անոնք կը գտնուէին թուրքերու քով:

Քաղաքին սահմաններէն դուրս ելան վեց կալանաւորները: Անոնց քովէն կը քալէին տասր սոստիկան զինուորներ, որոնց մէջ էր նաև զւան տասնապետը: Հայերը չէին կրնար իրարու հետ խօսիլ: Անոնք, հարկադրւած, երեմն փոխադրձ նայուածքով մը միայն կը շատանալին: Ի՞նչ նայուածք, սակայն: Աշխարհի ամենապերճախօս լեզուն և կենդանի բարբառը կը ներկայացնէր այդ ակնարկը: Անոնք գիտէին, թէ իրենք քաղաքին Հայութեան ազգեցիկ և աչքառու անդամոց կարգին պատկանելու անմեղ յանցանքն ունէին, և որուն համար, տարապարտութ, կը պատճուէին: Անչափ չարչարուելէ ետք, ահաւոր ճամբէ մը կը քալէին:

Ամայի տեղ մը հասան, վերջապէս: Հոն կանգառին սոտիկան զինուորները: Հետեաբար, կալանաւորներն ալ կեցան: Այդ վայրին շուրջը, դաշտեր, թլուրներ և լերան մը բարձունքները կային: Տասնապետը, հետը սոտիկան զինուորը մը առնելով զնաց, և քիչ մը անդին գտնուող նոր փորուած հողերու քանի մը կոյտերու քովէն երեք քան ու երեք բրիչ բերել տուաւ: Հայերը, անլուծելի առեղծուածի մը առջե էին: Բահերն ու բրիչները, ի՞նչպէս հոն կը գտնուէին և ի՞նչու բերուեցան: Այդ գործիքներուն վրայ, արեան նշաններ ալ կային: Գերեալներն աւելի շուրջեցան, երբ որ զիւնք ազատ ըրին իրենց կապանքներէն:

Շղթաները մէկ կողմ դրուելէ ետք, տասնապետը, սուտն ի սուտը և տիրականօրէն հազաց, ու իր մէջքին սուրի պատեանին ծայրովը, գետնին վրայ երկու գծեր խազեց: Այդ գծերը մարդահասակի չափ երկայնք, ու մարմնի մը լայնքն ունէին: Ճիշտ գերեզմանի յատակագծեր: Անոնք իրարմէ միքանի քայլ հեռաւորութիւն ունէին: Հայերը, ապշահար ու սոսկահար կանզնած, այդ նշանները կը դիտէին անքթիթ աչքերով: Եւ ահա, տասնապետը հրաման ըրաւ անոնց, որ բրիչներն ու բահերը առնեն ձեռքերնին: Հրամանը կատարուեցաւ Տասնապետը յարեց.

— Հիմա, այս նշան եղած տեղերը փորեցէք:

Գերեզման պիտի փորէին: Որո՞ւ համար: Ո՞ւ էին մեռեալները: Բրչաւորներն ու բահաւորները կուզէին հարցում մը ուղղել այդ մասին սոտիկան զինուորներուն: Բայց կրնային համամարձակիլ:

Միենոյն ժամանակ, սակայն, առանց հսրցւմ մը  
իսկ ուղղելու ակամայ, տակաւ կուգային այն մըտ-  
քին, թէ այդ բացուելիք փոսերը իրենց համար  
միայն կրնային ըլլալ: Այսինքն իրենք իրենց  
ձեռքով պիտի փորէին գերեզմաննին: Այս մտա-  
ծումը զանոնք զարհուրեցուց ու սարսեցուց: Ա-  
նոնց մարմինները պաղ բրտինք մը պատեց, թէ և  
վերէն միջօրէական արեուն կիզիչ ճառագայթները  
կ'իջնէին վար, շեշտակի: Սկսեցին պեղումը:

Իրիչները կը բարձրանային, կ'իջնէին: Բահերը  
կը չարժուէին, փորուած հողը մէկ կողմ նետելով:  
Զիրենք բոլորովին անօրինակ մահուան մը սոսկու-  
մով լեցնող այդ պեղումը կատարողները, բռնի ջանք  
մը ի գործ կը գնէին իրենք իրենց վրայ: Անոնք  
թոյլ ու տկար էին: Ասկէ զատ, բոլորն ալ դժուա-  
րաւ կրնային բռնել բահը կամ բրիչը: Ոմանց ձեռ-  
քերը վիրաւորուած, այլոց մարմիններուն ունէ  
կողմը ճմուած կամ վնասուած էին: Արդիւնք ա-  
նոնց կրած գանակոծութեանց: Խոկ ոստիկանները՝  
քիչ մը անդին, վայրի ծառի մը չուքին տակ նըս-  
տած, իրենց գերիները կը դիտէին: Ու առջենին  
մէյ մէկ շիշ օղի դրած, կը խմէին, կը հրճուէին:

Օղին, տակաւ, անոնց զլուխները բռնելով:  
Լեզունուն կապերը քանդած էր, ինչ խժդութիւնն-  
ներ որ տեղի ունեցած էին բաղաքին սէջ, կենդա-  
նի գոյներով կը նկարագրէին իրագոււ: Մասնաւո՞  
հաճոյքով մը կը յիշատակէր իրաքանչիւրը իր  
կստարած սանձարձակ ոճագործութիւնները: Ա-  
նոնց ըրած պատմութիւնը, իր լնդհանուր գծերուն  
մէջ, այս էր: Թուրքերը, Հայ երիտասարդներն ու

մարդիկը կոտորած էին: Անոնք, միենոյն ժամանակ,  
հարստացած էին, տիրանալով Հայոց բոլոր ինչքե-  
րուն: Գեղեցիկ կիները, աղջիկներն ու առողջ ե-  
րեխաներն ալ բաժնած էին մէջերնին: Խոկ մնա-  
ցած անպէտաները, քշած էին դէպի հեռու վայրեր:

Ուրախ և զուարթ էին խմողները, զինովցած  
օղիէն: և իրենց արիւնուշատ արարաներու վերյու-  
շումներէն: կառավարութեան և իրենց ներքին  
զգացումներուն գոհունակութիւն պատճառած ըլ-  
լալու հրճուանքովը կը փայլատակէին: Ա՛լ երջա-  
նիկ պիտի ապրէին այսուհետեւ, քանի որ Հայերը  
չի կային, և անոնց բոլոր լաւ բաները իրենց սեպ-  
հականութիւն դարձած էին: Միայն, անախորժու-  
թեամբ մը յիշատակեցին, թէ ջարդի տաեն բաւա-  
կան թուով թուրքեր սպաննուած կամ վիրաւոր-  
ուած էին: Բացի այդ, իրենց դիմադրողներէն բա-  
ւական թուով Հայ երիտասարդներ փսխած էին:  
Ու իրենք կորոնցուցած էին անոնց հետքը:

Անձնական անհաճոյ պարագայ մը ի վեր  
հանեց, մասնաւորապէս, տասնապետը: Անիկա  
յայտնեց, որ թէև գեղեցիկ կին մը ու աղջիկ մը  
ձեռք ձգած էր, բայց իր ուզած ուրիշ մէկ Հայ  
երիտասարդութիւն չէր կրցած տիրանալ: Եւ անի-  
կա, ակռաները կրծտեցուց, զլուխն սպասնակօք  
կա, ակռաները կրծտեցուց, զլուխն սպասնակօք  
կա, ակռաները կրծտեցուց, զլուխն սպասնակօք

— Ու այդ սիրուն որսը կորսնցնելուս պատճա-  
ռը սա թունաւոր օճն է: Բայց դուք հիմա ձեր  
աչքովը պիտի տեսնէք, թէ ի՞նչպէս վրէժս պիտի  
առնեմ այդ անիծեալէն:

Եւ օղիին գաւաթը տարաւ չըթներուն :

Նոր կոնծումները, սակայն, անոնց անախորժ տպաւորութիւնները փարատեցին : Ու անոնք վերական իրենց դիւային պատմութիւնները, վայրենի քրքիջներն ու լպիրչ ծաղրն ու ծանակը : Մէջընդ մէջ, անոնք չէին մոռնար նաև փոսափորներուն խիստ հրամաններ տալը, որ չուտ աշխատին : Իսկ ասդին, ամեն մէկ բաւ ու բրիչ բարձրանալուն, կարծէք պեղիչներուն արիւնը կը նուազէր, կը ըսպաէր այլես : Անոնք, ինքնին, մահուան կը մերձնային արդէն : Կը թուէր, թէ անոնք, սպանդանոցի մը մէջ ինկած, և աչքերնին բաց, սպանդագործներու դանակներուն առջև կը տարուէին, բանաբարչօրէն :

Մարդկային այդ սպանդանոցին մէջ բաշկութւողներէն մէկը, սակայն, ուզեց իրենց վիճակն ուրոշող յանդուզն հարցում մը, վերջապէս, ուզզել սպանդագործներուն : Անիկա, անոնց ուրախ տրամադրութենէն օգտուիլ ճգնեցաւ : Խորհած էր, թէ փորուող փոսերը, անշուշտ, իրենց համար էին : Բայց գուցէ, թերեւս, կրնար ըլլալ, տրամաբանեց, որ իրենց համար չէին անոնք : Ո՞վ զիտէ : Ուստի իր մահադրոշ դէմքին վրայ բոնի, և ընդհուպ մարող ժպիտ մը զրաւ, ու տասնապետին հարցուց .

— Ո՞վ մեր տէրը, չնորհ ըրէ յայտնելու մեզ, թէ ո՞ր մեռեալներուն համար են այս գերեզմանները, զորս կը բանանք մենք :

Ոտքի կանգնեցաւ տասնապետը, զայրացած այս անսպասելի հարցումէն : Ո՞վ էր այդ Հայր, որ

կը համարձակէր այդպիսի խօսքեր ընել, զիւենք անհանգստացնել : Եւ մէջքին ոուրը քաշած, յառաջ քալել սկսաւ, մոնչելով .

— Զի՞ս գիտեր որ ձեզի համար են այդ գերեզմանները, անհաւատ շուն : Դուն մեր զուարձութիւնը կը խանգարես, հա՞ : Շատ աղէկ : Սպանէ՛ ուրեմն, որ գամ և ամենուդ ալ աչքերը փորեսուրովս, նախ բան ձեզ սատկենելս ու փոսերուն մէջ ձգելու Ապօտամբ իժեր, գաւաճան խոզերուն մէջ ձգելու : Ապօտամբ իժեր, իսկոյն Հայերուն քով համիլ, բայց չէր կրնար : Դլուխը կը դառնար .

Անիկա, թէև կը ջանար, իսկոյն Հայերուն քով համիլ, բայց չէր կրնար :

Տէրեանի մէջ փոթորիկ մը բարձրացած էր արգէն : Անոր կուրծքն ուսուցած էր իր ընկերներու և իր գոյութեան պահպանամար ու քաջակորով զգացմանը : Այդ գերեզմաններն իրենց համար էին : Ազատում չունէին այլես : Մարդասպաններն իրենց նոր եղեռնադութեանը ձեռնարկելէ առաջ, ուրախութիւն ու խնճոյք կը կատարէին : Այդ անօրէնները, անմեղ զոհերը խոչտանգամահ ընելու համար, գայլին ու գառնուելին սուակը շեշտող յիշատակութիւններ ընելով, հուր ու շանթ կ'արձակէին իրենց լեզուաւ : Երբեմն ալ անոնք, Հայերը ոչխարամիտ, վախկոտ յրթրիչեւրիք, կը ծաղրէին :

Մեռնելու էին տանջուելով, անարգուելով ու ծաղրուելով : Եւ իրենց այդ սոսկալի վախճանին մէջ նպատակ մըն ալ չի կար : Ուրիշներ պիտի չի մէջ նպատակ մըն ալ չի կար : Ուրիշներ պիտի չի կառակը, արիական ջանք մը լնելով, յոյս մը պիտի կարենային ունենալ : Ամեն պարագայի մէջ, տի կարենային ունենալ :

Կը տրամախոհէր Տէրեան, մարդկարէն ողջս մի տզգացումներէ վեր էր անտաքբեր մնալն այլես այդ տեսակ խեղճ ու կրակ, անմիտ, ու մինչեւ անգամ ստորնացուցիչ մահուան մը հանդէպ: Եթէ իրենք չազատուէին, ու ուեէ արդիւնք ձեռք չի բերէին իսկ, գէթ անսատուած թշնամիներուն դսս մը տուած պիտի ըլլային:

Ինքնապաշտպանութեան ամենանուիրական պարտականութիւննին պիսի կատարէն այլես Ու ատով պիտի քաւէին մեզք մը, որ վազուց իրենց վրայ կը ծանրանար, իսկ Աստուած, յայտնապէս, իրենց հետ էր: Զեռքերնին ու ռտքերնին ազատ կրնային շարժել, Արգելք մը չունէին: Եթէ գեռ թերանային, գանդաղէին, տկարանային, վա՛յ իրենց ղիտուն ու յիշատակին: Տէրեան, իր այս մտքերը կամաց ձայնով, ու հակիրճօրէն հասկեուց ընկերներուն: Մինչ արիւնկզակ տասնապեսը վրոյ կը հասնէր արդէն: Միւս զինուորներնալ, կատղած, ու սուրերնին մերկացուցած, բայց զլառը մլառը, իրենց զլիսաւորին կը հետեւէին: Ահե՛ղ բոպէ:

Կեանքին մէջ մը իրւն մը իսկ չի սպաննող Տէրեանը, այն ատեն, էութեամբը համրունեռուն ու կայծկլտուն, արիական շեշտով մը, ահսդնաձայն հրահանգ մը տուաւ իր ընկերներուն.

— Բա՛երնիդ ու բրիչնիդ բարձրացուցած, յառա՛ջ քալեցէք անվախ, ու զարկէ՛ք:

Եւ ինքը, իրբւ շարժման զեկավար, առաջ անցաւ Ու երկու ձեռքերով բոնած բրիչը դսրձուց ողին մէջ, և ուժզին թափով մը, իջեցուց սրդէն իրենց մօտեցող տասնապետի ճակտին, ուր խոռոչ

մը բացուեցաւ, Հարուածեալը, արիւնաներկ դէմբով, ինկաւ վար, մորթուող զոմէչի նման ձայն ո՛ը արձակելով: Խաւար աչքերով, սկսաւ գուարուիւ:

— Յառա՛ջ, բարեկամներս, վերս զոչեց Տէրեան, և իր խմբով վազեց դէպի ոստիկան դինուրները:

Թուրքերը, տեսնելով իրենց տասնապեսին վիճակը, և Հայերուն աներկիւղ խոյանքը, յանկարծակիր եկան: Սարսափով պաշարուած, իրենց գինովութենէն կէս մը սթափեցան: Ու ո՛չ միայն չի կրցան դէպի Հայերը քալել, այլ նաև, ետե դարձան, և դիւնար վազքով մը, սկսան փախչիւ դէպի քաղաք, Հայերն անոնց ետեէն ինկան, քիչ մը տեղ: Ու երբ որ նկատեցին, թէ թշնամիներն անհետացան, ա՛լ չի հալածեցին զանոնք: Իրենց վերադարձին տեսան, թէ տասնապետը ճողս ծ էր:

Երիտասարդացած էր Տէրեան բոլորովին: Բնկերներն ալ մեծ կրօվ մը ստացած էին այլես: Անոնց ոգեսրութիւնը ուհիման չունէր: Խմբի պետին, Տէրեանի առաջարկութեամբ, ծունկի եկան բոլորն ալ, կիսափոր փոսերուն քով, որոնք իրենց զերեզմանները պիտի ըլլային: Եւ աղօթեցին: Տէրեան չնորհակալ եղաւ Աստուածէ, որ իրենց մտքի աչքերը բացած էր, որով իրենք, ինքնապաշտառ նութեան դիմելով. փրկուած էին: Անիկա աղաչեց Տէրեան օժտէ ինքնապաշտառ նութեան զօրաւոր գաղափարով, որպէսզի անոնք ալ ազատուէին: Ապա, հետաքրքրութեամբ, քիչ անդին ազատուէին: Ապա հողերուն քով գնացին: Ու ի՞նչ տեսնեն:

Խողխողուած Հայերու դիակներով լեցուն քանի  
մը փոսեր կային այն տեղ : Ազատեալները, սոսկու-  
մի ու կոկիծի զգացումներնին զսպելով, հեռացան  
հեք զոհերուն քովէն : Երկար կանգնելու ժամանակ  
չունէին : Տէրեան մօտեցաւ տասնապետին, Ու վայր  
կեան մը, լուս և ուշադիր, դիտեց իր արեան ճա-  
պազիքներուն մէջ հողի քաղելով մահացած թշնա-  
միին կծկուած դիակը : Յետոյ, ծռելով, առաւ անոր  
մէջքէն կախուած ատրճանակը, և գետինը ձգու  
սուրը : Ու իր ընկերներուն դառնալով, ըստւ .

— Երթանք այլես Բայց պէտք է որ մեր բա-  
հերն ու բրիչները, իբրև գէնք, մեզի հետ առնենք,  
Այդպէս ալ ըրին : Ու ճամբայ ինկան :

Ազատուած էին : Բայց ո՞ւր պիտի երթային  
ի՞նչ պիտի ընէին : Քիչուոր էին, և ռազմական ու  
մնդական պաշար չունէին, որ ամուր տեղ մը առ  
պաստանելով, հարկը գոյանալուն, ինքզինքնին  
պաշտպանէին : Խիստ հեռաւոր վայրեր երթալն ալ  
խոհեմութիւն չէին համարեր : Ոստիկաններու պատ-  
մածներէն գիտէին, թէ իել մը Հայ երիտասարդներ  
կոտորածէն զերծած էին, Անոնք, հաւանօրէն, քիւ  
մը հեռուն երկցող մեծ լեռն ապաստանած ըլլալու  
էին : Ուստի, դէպի լեռն ուղղուեցան, զանոնք գտնե-  
լու յոյսով : Երբ որ կիրճէ մը կ'անցնէին, չայն մը  
առին : Պատասխանեցին : Ճանչցուեցան, և զնացին  
մտան Հայ երիտասարդաց խմբին մէջ :



## ԴԱՏԱՊԱՐՏԵԱԼԻ ՄԸ ՎԱԽՃԱՆԸ

Ա.

Բանտի խաւարչտին, անօդ ու լերկ խցիկի  
յատակին վրայ, Ծնդհանրապէս փոռուած կը մնար  
Միհրդատ : Գետնի խոնաւութենէն ինքզինք գէթ  
մասամբ ազատ պահելու ուեէ միջոցէ զուրկ էր :  
Մաշուած ու պատուած էին անոր հագուստներն  
ու կօհիկները : Անիկա թէւ հասարակ բանտարկ-  
եալ մը չէր, բայց տանելի վիճակ մը չունէր ըը-  
նաւ : Անոր ստացած սնունդն ալ իր որակով թէ  
քանակով, շատ հեռու էր ուեէ բաւականութիւն  
պատճառելէ : Եւ այսպէս, անիկա, կարճ ժամա-  
պատճառելէ :

Զայն յանկարծակի կերպով ձերբակալած, և  
առանց ուեէ հարցաքննութեան, հեռացուցած էին  
Պոլսէն, ուր հաստատուած էր անիկա, երկար տա-  
րիներէ ի վեր : Դժուլըմբեր պայմաններու մէջ,  
վիճակակից խել մը ընկերներու հետ . շարունակ  
քալելով, շարաթներ վերջը, հասած էր իրեն համար  
բոլորովին անծանօթ քողաք մը, Եւ ուղղակի բանտ  
առաջնորդուելով, այդ խցիկին մէջ զրուած էր :

Քանի մը շաբաթ ետք, առտու մը, զայն  
բանտէն հանելով, տարած էին Պատերազմական  
Ատեանին առջև : Անոր սիրտը դողացած էր, գիտ-  
նալով թէ արդարութիւն չէր կրնար յուսաւ այդ

Ատեանէն : Ու «դատած» էին զայն, իրենց ու զած եղանակով : Անոր դէմ եղած ամբաստանութիւնն այն էր, որ իրրե թէ անիկա յեղափոխական մըն է, ապօտամբ մը, պիտութեան ու երկրին շահերուն դէմ դարան լարող մը :

Արդէն թուրքիոյ ամեն կողմերէն, Միհրդստի նման աչքի իյնող զիտակից և զարգացած բազմաթիւ Հայեր, այդ կարգի անհիմն մեղադրանքներով ու սուտ զրպարտութիւններով կալանաւորուած ու աբսորուած էին : Հայոց ազգային մարմնի ուղեղին այս հարուածը արուեցաւ այն ժամանակ, երբ որ Հայաստանի նորագոյն մեծ աղէտները յառաջ եկան, Հայկական տարեզրութեանց մէջ յստէտ անմոռաց պիտի մնայ այդ արհաւրալի թուաշկանը :

Թուրք կառավարութիւնը, ի հարկէ, շատ գոհ մնացած էր կեդրոնական երկու կայսրութեանց հասասան մեծ պայքարէն, նախ որ ինքն ալ, իր կարգին, հաճուքն ունեցած էր բախտախնդրական կոռուի մը դիմելու : Եւ յետոյ, այդ առթիւ, անիւ հսկողութենէ, Այլևս ազատ էր բոլորովին, ուզած չարիքը հասցնելու : Հայ թեղին, զոր մահու չափ կ'ատէր, կուրացած իր հախանձէն ու մոլեսանդութենէն :

Ինչպէս յայտնի է, թուրքերը այդ մասին քաջալերանքներ ալ ստացած էին իրենց զինակից գերման կայսրական կառավարութենէն : Լաւ էր, և հարկ անհրաժեշտ, որ երկրին ամենայառաջադէմ ասրը վերնար հրապարակէն, որպէսզի իրենք անոր տեղը բռնէին : Ու թուրք իշխանութիւնն երբ

ձեռնարկած էին Հայերը բնաջին ջ ընելու գործին, սկսելով նախ անոնց ազգային, կրթական ու կրօնական կազմակերպութեանց գլխաւոր ներկայուցուցիչներէն ու դեկավարներէն:

Բ.

Եիհրդատ հեղինակաւոր ազգային գործիչ մէն էր : Անիկա, մօտ յիսունամեայ անձ մը, նրիտառ սարդ հասակէն ի վեր, բաւական ուշագրաւ դէր կատարած էր Հայ յողովրդի ընդհանուր գարգաց ժան գործին մէջ, Այդ պատուսկան Հայը, ի նայելով որ թուրքերը չէր սիրեր բնաւ, քանի որ անոնք զինքը ատեն մը սաստիկ հայածած, և իր վրայ վրայ ալ յիշտ անգթութիւններ ի գուծ աղզին վրայ ալ յիշտ անգթութիւններ ի գուծ գրած էին, սյոնու ամենայինիւ, սնոնց հատուն ցուծ չարաբերութեանցը մէջ շատ զգործ էր :

Անիկա, սակայն, չէր կեղծեր, չէր շողորդութեր, Օրինասէր հպատակի մը վայել լնթացք մը կառավարութեան հանդէպ : Նոյն իսկ, երկունէր կառավարութեան օրէնքը հրատարակուելէն ըին Սահմանադրական օրէնքը կառավարական կարեւր ետք, իրեն լնծայուած կառավարական կարեւր մէկ պաշտօնն սկսած էր կատարել ամենայն հաւասարմութեամբ : Անիկա, իր պաշտօնին մէջ, սիշտ տարմութեամբ : Անիկա, իր պաշտօնին մէջ, սիշտ ալ, իսկն մտօրէն աշխատած էր պետութեան օգտին ու բարգաւաճման համար :

Կատարած այդ ջանքին մէջ, Միհրդստ դադարած չէր բնաւ, իր ովսանն Հայ ազգին արդար և որինաւոր իրաւունքները հետապնդելէ : Զէ՞ որ օրինաւոր իրաւունքները հետապնդելէ : Սահմանադրական օրէնքն արդին արդսրութիւն և Սահմանադրական օրէնքն արդին բոլոր ժոհաւասարութիւն հոչակած էր երկրին բոլոր զոլորդոց համար : Սակայն, Միհրդստ և թիւրքիոյ զոլորդոց համար :

ամբողջ Հայերը, ի զուր իրենց անցեալ դառնութիւնները մոռցած, սրտազին եռանդով Սահմանադրութեան վրայ գուրգուրացած էին: Այդ Սահմանադրութիւնը, հրէշաբար ի զլուխ բերած էր նաև կիլիկիոյ Հայոց կոտորածը:

Ուրիշ մեծ յուսախաբութիւն մըն ալ պատճառած էր Եւրոպեան պետութեանց ստիպմամբ Բ. Դրան կողմէ ընդունուած Հայկական Բարենորոգմանց ծրագիրը: Վերջապէս, ամեն պարագայի մէջ, ուեէ կերպով, անկարելի եղած էր երկիրը մշակով շենցնող ու յառաջ տանող Հայ հասարակութեան կեանքը պահպանել: Մինչ դեռ, Հայուն պահպանմամբը, պիտի ապահովուէր նաև Օսմանեան պետութեան գոյութիւնն իսկ:

Բնաւ նկատի առնուած չէին Միհրդատի մատուցած կառավարական ազնիւ ծառայութիւնները: Ու գոեհիկ ապերախտութեամբ մը, եղեսնագործմահպարտի մը պէս բռնած, քշած էին մայրաքարէն գաւառներու խորը: Իր կնոջմէն, զաւկներէն ու բարեկամներէն հեռանալէ ետք, մինչև անգայ անոնց հետ թղթակցելու միմիթարութենքն, և առհասարակ արտաքին ամեն հաղորդակցութենէ գրկուած էր:

Զինքը տանջող ուրիշ զօրաւոր պարագայ մըն ալ, անստուգութեան սարսափիք: Զէր գիտեր, թէ աքտորուելէ ու Պատերազմական Ատեանէն անցնելէ ետք. իրեն ինչ վախճան վերապահուած էր: Իր հագեկան այս անըմբերելի մորմոքներուն վրայ, տակաւ, աւելցած էին նաև տկարացած մարմնոյն տառապանքները: Սուր ոսկրացաւ մը, մասնաւոր սկէս, սկսած էր զինքը չարչարել անողոքաբարբար:

Փափկորէն մեծցած, և ճոխ կենցաղ մը ունեցած էր Միհրդատ, Անիկա բարձր ուսման ու ապագիտութեան հետևելէ ետք, ընկերական վայելուչ դիրք մըն ալ ապահոված էր իրեն համար: Հեռաւոր ու մօտակայ անհամար բարեկամներու սիրովը լրջապատռելէ զատ, ազգին միահամուռ յարգանքին ալթանացած էր: Իր ազգային ու պետական կրկին պաշտօններուն բերմամբ, վերջին ժամանակներ, ազգօգուտ ու երկրաշէն քանի մը մասնաւոր առաքելութիւններ ևս կատարած էր յաջողապէս:

Երջանիկ էր անիկա, որովհետև այլեւ չէր հալածուեր, և մահկանացուի մը ցանկալի շատ մը առաւելութիւնները կը վայելէր: Այսինքն, բանի պակասութիւն չունէր, հանգիստ էր, իր պարստականութիւնները կը կատարէր ազատօրէն, ունաւ կը գնահատուէր: Դիւրին էր մակաբերելը, զաւկանիմ, թէ այդպիսի փայլուն կեանքէ մը յեղաուրեմ, թէ այդպիսի փայլուն կեանքէ մը յեղաուրէն ինալը, և տարապարտուց այդ բռնական, կարծօրէն ինալը, ու տարապարտուց այդ բռնական, արգելափակ, լքուած ու անողորմ կացութեան անթարկուիլ ո՛րքան աւելի ծանր կրնար ճնշել անոր վրայ:

Ու վերջապէս օր մըն ալ, աւելի մըրկայոյզ հոգեկան տաղնապի մը մատնուեցաւ Միհրդատուանտապահէն լսեց, թէ աքսորուած Հայերէն շաբանտապահէն մահու վծիու տրուած է Պատերազմական աերուն մահու վծիու տրուած է Պատերազմական Ատեանին կողմէ: Ապագայ ակնկալութիւններով Ատեանին հետ բարեկայացած բանտապահին քիչ մը աւելի հարցումներ ուղղելով, իմացաւ անկէ նոյն թէ արդէն իր ընկերներէն մէկ քանին, վերիսկ, թէ արդէն իր ընկերներէն մէկ քանին, վեր-

Ջին գիշերը, կախաղանուած էին :

Դնաց բանտապահը անոր քովէն, Եւ անիկաւ կայծակնահարի ցնցում մը ունեցաւ : Բնաւրբութեամբ վերին աստիճանի զգայնու և փոթորկութուոն յուզումով ու սոսկումով սկսաւ տանջուիլ ջլաձգօրէն գալարուիլ : Անիկա ողեկոչեց իր սիրելիները : Հառաչեց ի խորոց : Դառնապէս արտասուեցի Բարձրաձայն հեծեծանքներ արձակեց : Բայթ ուղխօրէն թափուած արցունքներն ալ չի կըցան անոր սիրտը գէթ քիչ մը խաղաղեցնել ու սփոփել :

Այլև չէր կրնար յոյս տածել, թէ իր անմեղութիւնը զինք պիտի փրկէր : Զէ՞ որ իր աքսորա կից ու բանտակից արդար Հայերն ալ անիրաւ դատաւորներու ու անօրէն դատաւտաննել ու զուհերն եղած էին, ինքը կրնա՞ր բացառութիւն կազմել : Այս յուսահատ, ու մտածումներով առ ցուն, անիկա օրն անօթի անցուց : Մերժեց ուտել իրեն մատուցուած կտոր մը ու հացը : Գիշերն ալ անոր աչքերուն կոպէրը, փայտ կտրած, անշու՞յ ու բաց մնացին :

Անտեղիտալի նախազգացում մը, շարունակի իր մէջ կը գոռար զարհուրասաստ ձայնով, թէ քիչ ժամանակէն պիտի գան, զինքն ալ տանելու գէպի կախաղան : Ու այդ նախազգացումը, տակաւ կատարեալ, հաստատուն համոզման մը վերածուեցաւ անոր մէջ : Նոյն իսկ անոր բորբոքած երեակայութեանը առջեցուեցաւ մահուան զործիքին չառ պաշուք պատկերը :

Դ.

Կախաղան պիտի տանէին զինքը, բայթ ի՞նչ պիտի ըլլար վիճակը իր կնոջ ու զաւակներուն :

Անոնք սիայնակ, անապահով ու անօդնական մնաւ լով, ի՞չպէս պիտի ապրէին : Իսկ ինքը, գիւրաւ պիտի կրնա՞ր բաժնուիլ անոնց սէրէն : Գոնէ, վերջին անգամ, անոնց պաշտելի դէմքերը տեսնէր, զանոնք համբուրէր : Ու այնպէս յանձնուէր իր բոնական վախճանին : Ի՞նչ մեծ բախտաւրութիւն մը պիտի ըլլար ատիկա իրեն համար :

Իր ընտանիքի աննախանձելի դրութեանը հետաշչքի առջեւ ունէր նաև ազգին գէրախտ կացութիւնը : Արդեօք պիտի արժանանա՞ր հանդիսատես ըլլալու անոր հալածանացը վերջ տւող փրկարար օրուան արշալոյսին : Պիտի կրնա՞ր ալ դարութեան որուան արշալոյսին, իր աշքերն ընդմիշտ փայլթանակը ողջունել, իր աշքերն ընդմիշտ փակելէ առաջ : Այդ պարագային, կ'ըսէր անիկա իւկելէ առաջ :

Մերթ լքուած ու ընկճուած, և մերթ յուզումներու ու գրգռումներու լեռնակուտափ ալիքը պիտի ատատանուտ, տուայտեցաւ Միհրդատ այսներէն : Պահ մը, անիկա, մտաւոր զօրեղ պէս, երկարօրէն : Պահ, անիկա, մտաւոր զօրեղ պէս, գուրս ոլացաւ բանտէն : Հայսատան թռիչքով մը, գուրս ոլացաւ բանտէն : Ամենուրեք ողբ ու կոծ աշխարհին մէջէն անցաւ : Ամենուրեք ողբ ու կոծ աշխարհին մէջէն անցաւ : Հասաւ Պուլեց, և աւեր ու ընաջնջուտ տեսաւ : Հասաւ Պուլեց, և կանդ առաւ իրենց տան դրանը առջեւ : Իիս, և կանդ առաւ իրենց տան դրանը առջեւ : Զանգակը հնչեցուց սրտատրոփի Եկան բացին զուուը : Ու անիկա ինքզինք գտաւ իր տանը մէջ :

Բայց իր տանու մէջ ինչ տեսաւ : Իր սրտահատայց իր տանու մէջ ինչ տեսաւ : Իր սրտահատայց իր տանու մէջ ինչ տեսաւ : Ամուսինը, յուսահատ բաժեշտը տալու իրենց : Ամուսինը, յուսահատ բաժեշտը տալու իրենց :

կրնար ապրիլ այլես, քանի որ իր սիրելին դատապարտուած է տանջանաց և մահու: Խոկ զաւակները, աղիողորդ ճիշեր կ'արձակեն, ու չեն թողուր զինքը, որ իրենց քովէն հեռանար:

Հոգեխոռվ այդ տեսարանները զիտելէ ետք,  
անիկա ինքնիրմէ ելաւ բոլորովին։ Իր համբերու-  
թիւնը կորսնցուց։ Սիրաբ դանկտուղի մը նման,  
աղաղակ մը հանեղ կոկորդէն դուքս։ Արագ շար-  
ժումով մը կայնեցաւ իր փոռւած տեղէն։ Մութ  
բանտախցիկին մէջ խօլական շրջան մը ըրաւ։ Ա-  
պա, իր գլուխը տարաւ, պատին զարկաւ ուժգին  
թափով մը։ Ու ինկաւ գետին։

Այն ատեն, անիկա յիշեց Անտրէ Շէնիէն; իրեն պէս անմեղ զոհ մը, որ երբ կախաղան կ'առաջնորդուէր, իր ճակատը զարկած էր մահակոտայլակին, գոչելով. «Այնուամենայնիւ բան մը ունէի հոնուա ինքն ալ ազնիւ ու բարի գաղափարներ ունեցած էր: Ջանացած էր, միշտ խաղաղօրէն, որ անգութ թշնամին ուղղուի: Ի զուր: Ու հիմա կը զջլաոր, այդ անուղղայ թշնամիին տապալմանը գործին դրականօրէն նպաստող զօրաւոր յեղափոխական մը, իրական ապստամբ յոր էլու կոած:

6

Ո՞րքան ժամանակ անցած էր այդպէս, չէր գիտեր, երբ որ յանկարծ, իր խցիկին դուռը բացուեցաւ։ Միհրզատի կուրծքը, պայթելու աստիճան սաստկօրէն, բարախեցի իր զէմք զատւ երեք անձանօթներ։ Անոնցմէ մէկը, լապտեր մը ունէր ձեռքը։ Մինչ, այդ չարատեսիլ մարդիկը կը յառաջանային, անիկա զնաց իր պարթե հասակը կոթն-

պատին : Եւ թևերը կրծքին վրայ դրած ,  
պաշտպանողական դիրք մը ստացաւ ,  
Ներս մանողները , սակայն , քիչ մը նեղացած  
եղանակով ըսին Միհրդատին , թէ անիկա իրենցմէ  
կասկածելու ու քաշուելու պատճառ . մը չունէր :  
Իրենք , անոր գէշութիւն մը ընելու համար եկած  
չէին : Պաշտօն մը պիտի կատարէին : Ու անոնք ,  
յայտաբարեցին սառնօրէն , թէ պէտք է որ անիկա  
պատրաստուի , անմիջապէս կախաղան երթալու :  
Այդ էր Պատերազմական Ատեանի անոր մասին  
արձակած վճիռը :

Պարզ էր, թէ ուսէ միջոց ու հնար չը կար  
այդ սե ճակատագրէն խուսափելու. Ու բոլորովին  
համակերպեցաւ, հաշտուեցաւ վճռուած վախճանին։  
Պատէն ասդին եկաւ։ Մօտեցաւ իր մահը ազդա-  
րարողներուն, Եւ առնական խոռիս ձեռվ մը ու  
կորովի շեշտով մը յայտնեց անոնց, թէ վճիռը  
զոր տուած էին իրեն համար, անարդար էր թէն,  
ինքը անմեղ է, բայց պատրաստ էր իրենց հետևե-  
լու, երթաւ մեռնելու։

Ըստ, մրժալ անունը  
Թանձր մթութիւն մը կը տիրէր ամենուրեք,  
երբ որ Միհրդատ դուրս ելաւ բանտէն։ Անոր ձեռ-  
քերն ու ոտքերը ազատ էին։ Սակայն անիկա շըր-

Ղաղատուած էր կառավարական պաշտօնեաներով՝  
ոստիկաններով ու զինուորներով։ Անիկա մաքուր,  
ազատ ոդը շնչելով, աւելի արիացաւ։ Ու աշխա-  
տեցաւ, հետզհետէ աւելի անթերի կերպով, Հայու-  
քաջարի ոգին ցուցադրել անողում դահիճներու աչ-  
քերուն առջև։

Գիտէր, թէ ինք միակ Հայը չէր, որ մեղքը  
յանցանք մը չունեցած տեղը, այդպէս կը տար-  
ուէր դէպի կախաղան, Մտաբերեց ազգային երգի  
մը այն տունը, ուր կ'ըսուէր թէ ամեն տեղ ալ  
մահը մէկ է, բայց երանի անոր, որ իր ազգին ա-  
զատութեանը կը զոհուի եւ ինքը, իրօք, իր ազ-  
գին համար կը մեռնէր։ Իր այդ մահը, միթէ յեր-  
կիր ինկած ցորենի հատիկի մը պէս բեղմնաբեր ու  
բազմարդիւն պիտի չըլլա՞ր։

Զ.

Ճակատը միշտ բարձր բռնած, և համարձակ  
ու աներկիւղ, քալեց։ Հասաւ մինչև կախաղանին  
ոտքը, Ու այն տեղ, ձողաջաներուն արձակած ա-  
զօտ լոյսովը նկատեց, թէ քիչ մը անդին կանգ-  
նուած էին նաև ուրիշ կախաղաններ։ Ասենն ալ  
գործի վրայ։ Անոնց իւրաքանչիւրին առջև կային  
հաւաքուած դիւատեսիլ մարդիկ։ Զայն ձուն չի  
կար։ Ու տիրող ընդհանուր խոր լոռութեան մէջ  
էրէշային արարք մը տեղի կ'ունենար։ Կը թուէր՝  
թէ զիշատիչ ճիւաղներ, իրենց որսերուն վրայ յար-  
ձակած, զանոնք կը փարատէին։

Մահապարտ մըն էր։ Գիտէր այդ, Բայց չէր  
ըմբռներ, թէ ո՞րքան մեծ եղեռնագործ մըն էր, որ  
զինքը զրկած էին կրօնական վերջին միթերու-

թենէ ալ։ Անիկա, սակայն, այդ պահուն, միակ  
ցաւագին ու գերագոյն մտածումով մը պաշարուե-  
ցաւ։ Այն էր, որ Հայոց փրկութիւնը չի տեսած  
կը մեռնէր։ Յուզուեցաւ։ Փղձկեցաւ։ Լացաւ լորի,  
առանց արտօսրի։ Ու իր կտակն ըրաւ Աստուծոյ։  
Անիկա խնդրեց Երկնաւոր ծիրոջմէն։ որ պաշտպան  
կանգնի անմեղ Հայուն, ու ազատէ զայն ոճրա-  
գործ Թուրքի ձեռքէն։

Կտակին աւանդումէն յետոյ, անիկա, զինքը  
կախողներու գործն ինք անձամբ դիւրացուց, ա-  
նոնց օգնելով։ Մահէ իրեն կուգար։ ուզեց որ ին-  
քը փութայ անոր ընդառաջ։ Վայրկեան մը ետք,  
ամեն տանջանք լմնցած պիտի ըլլար։ Անոր այդ  
անսպասելի վարժունքը, շուրջը գտնուողներուն  
ապշանք ազդեց։ Անոնց աչքերը տեսակ մը կու-  
ապչանք ազդեց։ Անոնց աչքերը տեսակ մը կու-  
րութիւն պատեց, զոհին վսեմ կերպարանքէն ըըզ-  
խոզ լուսոյ ակնախտիդ ճաճանչներէն։

Ահաւոր զործողութիւնն սկսաւ։ Միհրդատ,  
յիշատակներով օրօրուն, երազի նման անգամ մըն  
յիշատակներով օրօրուն, երազի նման անգամ մըն  
ալ տեսաւ ցեղին տառապանքները, սիրելեաց ու-  
ալ գատիսուր վիճակը, ու իր բովանդակ կեանքին  
պատկերը։ Ոտքերը կտրեցան գետնէն։ Հառաչանք  
մը խեղդուեցաւ անոր կոկորդին մէջ։ Պարանոցի  
մը խեղդուեցաւ անոր սեղմուեցաւ։ Ու անոր  
լարին հանգոյցն աւելի սեղմուեցաւ։ Ու անոր  
աչքերը ընդմիշտ զարձան զառնութիւններով և  
սոսկումներով լի աշխարհէն։

Սակայն, անոր առջև պարզուեցաւ ուրիշ աշ-  
խարհ մը։ Նոր, գեղեցիկ աշխարհ մը, վերականգ-  
խարհ մը։ Հայոց աշխարհն էր այդ։ Անոր պայծառ երկ-  
նած Հայոց պայծառ միակամարին վրայ կը փայլի Փրկութեան Արեգա-  
նակամարին վրայ կը փայլի Փրկութեան Արեգա-  
նակամարին, գոհութեան աղօթքներ կը վերառաքէ  
միաձայն, գոհութեան աղօթքներ կը վերառաքէ

Արդարութեան Աստուծոյն, և օրէներգութիւններ  
կը կարդայ իրեն համար ինկող նահատակներուն  
նուիրական յիշատակին: Հրճուալից ոգեորութիւ-  
նը, շարժումն ու կենդանութիւնը ամենուրեք:

Ահա! և իր կինն ու զաւակունքը, որոնք, ու-  
րախ դէմքերով, զինքը կը բոլորեն: Անոնք երախ-  
տագիտութիւն կը յայտնեն իրեն, որովհետեւ ի՞  
փառքովը իրենք ալ փառաւորուած են: Արդարեւ,  
անիկա կը տեսնէ, թէ ինքը կանգնած է փառաց  
գագաթնակէտին վրայ: Եւ սպիտակազգեստ բազ-  
մաթիւ հայ կոյսեր, ազգին կողմէ զալով, կը խո-  
նարհին, ծաղիկներ կը սփռեն իր առջև, ու զինքը  
կը պանծացնեն իրրեւ ազգապաշտպան դիւցազն  
մը: Երջանի'կ է այլևս անիկա, անսահման ու  
անպարազրելի կերպով երջանիկ:



## Ա, Բ Մ Ի Կ

Աւ ծովի եղերաց վրայ գտնուող իր ծննդա-  
վայր քաղաքի Հայուհիներուն զարդն էր Արմիկ:  
Գեղեցիկ էր անիկա, վայելուչ ամեն կերպով: Որ-  
քան մտքով, նոյնքան զգացումներով զարգացած:  
Ազնիւ, բարի և քաջ սիրտ մը կը էր: Հասարա-  
կական օգտակար գործերու մէջ նախաձեռնարկ:  
Ամենուն սիրելի և յարգելի:

Նոր ամուսնացած էր դեռ անիկա: Հազիւ վեց  
ամիս կար, որ իր հայրենական տունը թողած, և  
ամուսնական յարկը մտած էր: Պարոն տատն ու  
կեսուրը, աննման խանդաղատանքով կը սիրէին  
երենց չնաշխարհիկ հարսը: Իսկ եղեկ, Արմիկի  
երենց չնաշխարհիկ հարսը: Իսկ եղեկ, Արմիկի  
դոց լ'ն բաղդաւորը:

Երիտասարդ զոյգը, Արմիկ և Եղեկ, զիրաբ  
ճանչցած ու սիրած էին հասարակական գործունէու-  
թեան ասպարէզին մէջ: Ամուսնանալէ ետք, եր-  
թեան ասպարէզին մէջ: Ամուսնանալէ ետք, եր-

Երջանկութեան բոյնն ալ, ուր կ'ապրէին ա-  
նոնք, պակասութիւն մը չունէր: Բարեկեցիկ էր

Արմիկենց վիճակը : Եղեկ, առևարտկան օտար ընկերութեան մը գործակատարն էր : Արդիւնաւոր պաշտօն մը, զոր քանի մը տարիէ ի վեր կը վարէր անիկա : Այդ գործը հօրն էր : Եւ ինը, այլևս հանգիստ ընող իր հօր տեղը բռնած էր :

Սպառնալից, մթագին ամպեր կուտակուեցան քաղաքին Հայ կեանքի հորիզոնին վրայ, Ռուսթրական նոր մեծ պատերազմը հրատայակուելին ետք : Ահազդու շշուկներ շրջեցան հետզհետք : Սնուղղակի կերպով լուրեր կը հատնէին, թէ ուրիշ տեղեր Հայոց մասնական ու ընդհանրական կոտորածներ կ'ըլլային :

Կարգն իրենց քաղաքին պիտի գար, կը խորհէին, այլոց նման, Արմիկ և Եղեկ : Եւ սակայն, անոնք կը դիտէին, թէ ժողովուրդն ինքնապատապանութեան գաղափարին համամիտ չէր : Տեղոյն հայերը կ'ըսէին, թէ բան մը չըլլար : Միւս կողմէ արդէն սկսուած էին մասնաւոր կողոպտումները, առևանգումներն ու սպաննութիւնները :

Մինչդեռ, շրջակայ Հայ գիւղերուն մէջ արիասիրտ ժողովուրդ մը կ'ապրէր : Այդ գիւղացիք, իւրենց նպատաւոր դիրքեր ալ ունէին : Անառիկ կատելով վերահաս վտանգը, լուր տուին քսդսքի ոտքի տակ չերթահ :

Հեռատես և կանոնաւոր ծրագիր մըն էր ներկայացուածը : Ծովեցերեայ այդ քաղաքին կառավարութիւնը, զինուրական կարկոր ոյժ մը չու-

նէր : Յայները մուլքերու կողմը պիտի չի բռնէին : Դարնանավերջն էր : Օդը նպաստաւոր : Պաշար աւկար : Ամեն պարագայի մէջ, կարելի էր յաջողութիւն մը ձեռք բերել :

Երբ որ յոյսերնին բոլորովին կտրեցին Արմիկ ու Եղեկ, ընդհանուր փրկութեան ջանք մը կատարուելու մասին, շա'տ տիրեցան : Իրենց հետ կարուելու մասին, որոնք իային միայն քանի մը երիտասարդներ, որոնք համակիր էին ինքնապաշտպանութեան մտքին : Համակիր էին ինքնապաշտպանով ի՞նչ կարելի էր հայց բուռ մը երիտասարդներով ի՞նչ կարելի էր ընել մերձեցող մեծ չարիքին դէմ :

Այդ երիտասարդները, անկախ վիճակ ունենաւով, ի վերջոյ գնացին, միացան գիւղի քաջերուն, լով, ի վերջոյ գնացին, միացան գիւղին լուր զրկեցին քառուց նպատակաւ մը : Եւ գիւղէն լուր զրկեցին քառուց նպատակաւ մը : Եւ գաղմակերպուած է : Ղարի Հայոց, թէ գործը լաւ կազմակերպուած է : Ղարի Հայոց, թէ գործը լասող չեղաւ : Արմիկ ու Եղեկ Սակայն, դարձեալ լսող չեղաւ : Արմիկ ու Եղեկ Սակայն, դարձեալ լսող չեղաւ : Արմիկ ու Եղեկ կարօտէին անոնց ներկայութեանը :

Ազատ մնալու համար զինուրագրութեան անխուսափելի կապանքէն, Եղեկ, սովորականէն շատ մեծ գումար մը վճարած էր : Քանի մը ընկերներու մեծ գումար մը վճարած էր : Քանի մը ընկերներու մեծ գումար մը վճարած էր : Արագէսզի անոնք ալ զերծ ալ օգնած էր դրամապէս, որպէսզի անոնք ալ զերծ մնային զինուրագրութենէ : Եղեկենց վրայ ծանրացած էին նաև խեղճ ու անմիխթար վիճակի մատնուող կարգ մը ազգականներ :

Իրենց այս դրութեան մէջ էին երբ օր մը եղեկ ակալեցին Եղեկը : Այդ գծբաղդութիւնը կան, ձերբակալեցին Եղեկը : Այդ գծբաղդութիւնը կան, անականկալ մը չէր Եղեկի և Արմիկի համար : Անոնք կառավարութիւնը, զինուրական կարկոր ոյժ մը չու-

կայն, չեզոք պետութեան մը հպատակ էր Եղեկի գործատէրը: Այս պարագան օգտակար հանդիսացաւ ձերբակալեալին:

Թէև, իր գործութիրոջ երաշխաւորութեամբ, բանտէն ազատ արձակուեցաւ Եղեկ, բայց չի կրտցաւ գործի երթալ: Վայրենօրէն ծեծած էին զինքը բանտին մէջ: Անիկա, իր մարմոյն այլ և այլ կողմերը, սուր ցաւեր կը զգար: Արմիկ, կանոնաւոր դարմանումով, քանի մը օրուան մէջ, զայն առողջացուց կատարելապէս:

Առաջին օրը, սակայն, երբ որ Եղեկ գուրս ելաւ տնէն, գրասենեակ երթալու, սարսափելի փորձանքի մը պատահեցաւ: Առետրի, գործի վայրերուն մէջ, անխնայ կոտորած մը սկսած էր զօրքերուն, ոստիկանաց ու խուժանին ձեռամբ: Տեղական իշխանութիւնը, Հայ կեանքերու խոշոր հունձք մը կը քաղէր այդ օրը...:

Կերպով մը ինքինք իր գործատեղին ձգելով, ազատեցաւ Եղեկ: Անոր հետ ուրիշ քանի մը Հայերու կեանքեր ալ փրկուեցան, ապաստանուած վրայ ծածանող օտար դրօշակին շնորհիւ: Եղեկ, թէև արտաքուստ խաղաղ, ներքուստ անհանգիստ էր: Չէր գիտեր, թէ անեցիք ինչ վիճակի մէջ կը գտնուին:

Լուր մը զրկելու և տեղեկութիւն մը ստասնալու մասին միջոց մը խորհած էր, և պիտի գործադրէր զայն, երբ տեսաւ յանկարծ, որ Արմիկ գրասենեակ եկաւ: Ներկաները բոլորն ալ զարմացան, դիտելով այդ Հայուհին համարձակութիւնը: Ու

ամենը միաբերան բացագանչեցին, թէ ո՞րքան քաջ և անվախ էր ան:

Կոտորածի հոսանքը դադրելուն, Արմիկ, Եղեկի հետ, վերադարձաւ տուն: Անոնք նոյն երեկուին իսկ իմացան, թէ բանտին մէջ գտնուող Հայերը նահատակուած էին: Երկուքին ալ հոգիները փոթորկած ու կարեվէր խոցուած էին: Անոնք կը Յանջուէին, առանց կարենալ դարման մը տանելու հասած չարիքին:

Սարսափները, սակայն, մէկզէկու ետևէ, արագաբար, սկսան վրայ հասնի: Սպանուածներուն ըրացարի, սկսանակ չի մնաց: Յաջորդ առվրայ ողբալու ժամանակ չի մնաց: Յաջորդ առտուն իսկ, առհասարակ աչքի իյնող այն բոլոր Հայերը, որոնք կոտրածէն ազատուած էին, սկըսան փնտուիլ ամենուրեք, փութոյ պնդութեամբ:

Զինուորներէ ու ոստիկաններէ բաղկացած խմբեր, ինկան անէ տուն: Ամեն ծակ ու ծուկ խուզարկեցին: Երբեմն, գաղտնի թաքստոցներու մէջ ալ մտնել յաջողեցան: Գտածնին բոնեցին, տարին: Մնացողներն ա'լ յոյս չունէին վերադառնաւարին: Մնացողներն ալ յոյս չունէին վերադառնաւարին: Կոտորածէն ետք, այսպէս, շատ տներ կործու: Կոտորածէն ետք, այսպէս, շատ տներ կործանեցան:

Եկան, մտան Եղեկենց տունն ալ: Արմիկ, ամեն կերպով աշխատեցաւ, Եղեկն ազատելու վըտանգէն: Չյաջողեցաւ: Խուզարկիչները, վերջապէս գտան զայն: Բայց տեսան, թէ մինչեւ որ կինը սանձահարէին ամուսինը պիտի չի կրնային դիւչի սանձահարէին:

բութեամբ տանիլ։ Արմիկ, իսկ որ վախնալով ետք աշուելու բնոյթ չունէր։ Ուստի կապեցին գայն։

Ծովեզրեայ մեծ տուն մը տարուեցաւ Եղեկ,  
ձեռքերը շղթայուած: Եւ զայն զրին սենեակի մը  
մէջ, ուր կային ուրիշ վեց Հայեր: Ամենն ալ, իրենց  
ահաւոր նախազգացումէն ու յուսահատութենէն  
խուրուրած, դալկացած, չքացած: Մա՞ն կար:  
Բայց, ի՞նչ տեսակ մահ: Կտանքներով հոգե-  
աւանդում, թունաւորում, թէ կախաղան:

Մահասարսուռ խոկումներով հիւծուող իր ըն-  
կերներուն մէջ քիչ մը կորով դնել յանաց Եզեկի,  
որ հետզհետէ աւելի զօրացած էր, աչքին առջև  
ունենալով Սրբիկի քաջարի ողին: Անիկա իր վի-  
ճակակիցներուն հասկցուց, թէ ընկճուելէն օգուտ  
չի կայ: Պատրաստուած չէին աղէտին զէմ դը-  
նելու, գէթ տղամարդու պէս մեռնելու էին:

Երեկոյեան կողմ, հինգ սստիկաններ եկան  
արգելափակեալ Հայերուն քով։ Դաժան այցելու  
ներուն լեզուները սրուած էին թունաւոր խայ-  
թոցներով։ Անոնց աչքերուն մէջ մահացու ատե-  
լութեան հուրը կը բորբոքէր։ Անոնք կը նմանէին  
կատաղի ճիւաղներու, ճանկերնին երկարած, պատ-  
րաստ իրենց գերիները փարատեյու:

Հորձունք ու փրփուր կը ժայթքէր դուրս ա-  
նոնց բերաններէն։ Նախատանաց ու լուսանքնե-  
րու բուռն հեղեղով մը Հայերը ողողելէ ետք, ոս-  
տի կաններն անոնց գլխուն սկսան կարդալ վայրե-  
նական ճառ մը։ Բոլոր հայերը, ուստածանօթէն, մու-

սին դաշնակից, ինքնօրէն ու ինքնիշխան Հայաստան մը ստեղծելու համար, Թուրքիոյ դէմ ելած են :

Եւ ապստամբութեան պարագլուխներէն էլն  
այդ տան մէջ բանտարկուած հարիւրաւոր Հայերը ։  
Ասոնք, վան քաղաքի խազմարաներուն հետ յա-  
րաբերութեան մէջ են եղեր, և այլն։ Եզեկ մտա-  
ծեց, որ երանի թէ իրօք ապստամբած, ու արդիւ-  
նաւէտ շարժում մը յառաջ բերած ըլլային, վաս-  
պուրականցոց պէս։

Ճառին վերջաբանը խիստ սրտառուչ էր: Բա-  
րեխնամ ու բարեգութ Թուրք կառավարութիւնը,  
այնուամենայնիւ, դարձեալ անսահման սէր ու կա-  
րեկցութիւն կը տածէ չար ու վատողի Հայ ազգին  
հանդէպ: Եւ այդ եօթը հեստերն ալ, փոխանակ  
պատժելու, ուրիշ շատերուն նման, այլ քաղաք  
մը կը դրկէ նաւակով:

Նաւակով այլ բաղաք մը զրկուելու յայտա-  
բարաբութիւնը, գէթ Եզեկի համար, հասկնալի ե-  
ղաւ։ Անիկա գիտէր արդէն, որ այլևս պրծում  
չունէին։ Ու, ինքնամփոփի, խորհեցաւ իր ընտա-  
չունէին։ Սակայն միամտեցաւ։  
Նիքի դրութեանը վրայ։ Սակայն միամտեցաւ։  
Արմիկի տոկուն և ջանաղիր բնաւորութեանը վը-  
րայ բացարձակ հաւատք ունէր։

Ոստիկաններէն մէկը, ատրճանակը ձեռքը, կանգնեցաւ զրան մէջտեղը։ Միւս չորսն ալ, եօթը Հայերէն, մէջքերէն, իրարու կապեցին չուանով մըրը, Մէկ ծայրը, Եգեկը, Սրաւորները, այն ատեն, անու, խօսքերով, բախն Հայերուն, թէ զիրենք կա-

պելնին պարզ ձևակերպութիւն մըն էր. Պէտք չէր  
որ վախճախին :

Կալանաւորներն առաջնորդուեցան վոքրիկ  
նաւակ մը : Եզեկի, սակայն, հանգիստ չունչ մը  
քաշեց, նկատելով թէ նաւակը վարող թուրքը,  
իրեն լաւ բարեկամ մըն էր : Տեսակ մը յոյս ու վըս-  
տահութիւն ներշնչեց իրեն այդ բարեդէպ պարա-  
գան : Քաջալերեցաւ : Թերևս, ըսաւ իւրովի, ի-  
րեն հետ իր ընկերներն ալ փրկուէին :

Բարեկամ եղած էր այդ թուրքը Եզեկին, վասնզի անկէ լաւութիւն տեսած էր։ Ամեն անգամ որ շոգենաւ ապրանք փոխադրէր Եզեկ, այդ թուրքը կը կանչէր գործի, անոր խնդրանաց համաձայն Եզեկի շնորհիւ, այդ խեղճ մարդը առւնի, տեղի տէր եղած էր։ Եւ իր երախտապարտ Ըլլալը, շատ հեղ յեղեղած էր Եզեկին։

Ա. սիթը ներկայացած էր վերջապէս, որ այդ  
թուրքը, բազմիցս արտայայտած իր երախտագի-  
տական զգացումները, գործնականապէս, ապացու-  
ցանէր։ Ատոր կը սպասէր, և պէտք ունէր Եզնիկօ-  
նաւակը, ջրերուն վրայէն կը սահէր արագօրէն,  
այս ու այն կողմ տատանելով։ Եւ Եզնիկ, նաւա-  
կավարին քովը կը գանուէր։

Մաներմարէն, հարցական նայուածք մը ուղղեց  
Եզեկ իր թուրք բարեկամին, իրեն յասին անոր  
ունեցած տրամադրութիւնը հասկնալու մտքով՝  
Նաւակ վարողը, սակայն, պատասխան չի տուաւ  
Եւ թշնամալից արտայայտանքով մը, դէպի իր ե-

բախտաւորը հակեցաւ: Յիշոցներ ուղղեց անոր՝  
Ապա ձեռքի թին թողելով, ապակեց զայն:

Մանր, բոլորովին անսպասելի էր տրուած հարուածը: Խիստ դառն էր ապերախտութեան պտուղը զոր ճաշակեց եղեկ: Իր սխալը հասկցաւ անիկա: Այս ատեն, ինքզինք կշտամբեց, որ պահ մը, իբրև մարդ, արդար ու արժանավայել ակնկալութիւն մը ունեցած էր: Ու խորհրդածեց: Թո՞ւքը ի՞ւժ մը: Խժէն բարի վա՞րը:

Յանդած իր այս եզրակացութեան մէջ, աւելի  
հաստատուեցաւ Եղեկ, երբ որ Թուրքը, զինքը  
ապտակելէ ետք, թիովն ալ հարուած մը իջեցուց  
իրեն: Ասկէ զատ, նաւակատէրը ոստիկաններէն  
խնդրեց, որ այդ անհաւատ Հայուն գործը ինք  
նաև կը փափաքէր: Ի՞նչ հոգ, թէ ա-  
տեսնէր...: Շատ կը փափաքէր: Ի՞նչ հոգ, թէ  
նիկա իր բարերարն է: Վարձք էր:

Արտասանուած այդ խօսքերը Եզեկի սիրու  
պրկեցին ու ջղերը Ցնցեցին։ Ապիդատութեան պա-  
տիքը տարապայմանօրէն չափազանց էր։ Տանին  
անկարելի։ Անոր գգացումներն Ենդվեցան։ Արիւ-  
նը գլուխը ցատքեց։ Աչքերը զարձան։ Ուզեց ան-  
միջապէս ոստնուլ, և վատազգի հակառակորդը  
խեղդել։ Կաշկանդուած էր։

Բաւական յառաջացան նաւահանգիստէն: Քա-  
ղաքն այլևս հեռապատկերի մը երևոյթն ստացաւ:  
Ոստիկանք, իրարու նայելով, գլուխնին խորհրդա-  
ւոր կերպով օրորեցին, և շարաշուք նշան մը ըրին  
իւրաքանչիւրը, բառով մը հասկցուց, թէ որոշուած  
գործին ձեռնարկելու ժամանակը հասած էր: Եւ  
նաւակը կեցաւ:

Սկսեցին գործի: Ոստիկանաց ամեն մէկը պաշտօն մը ունէր: Այսպէս, անոնցմէ էն տարբեցը, մէկ ծայրի Հայուն մէջքի չուանը քակեց: Երկրորդը՝ այդ Հայուն ձեռքերը հային տարաւ ու կապեց իրարու: Երբորդն իր սուրով հարուած մը իջեցուց անոր Գլխուն: Եւ նրկուքն ալ, վիրաւորը բռնելով, նետեցին ծովը:

Հեք Հայերը, այսպէս, մէկիկ, մէկիկ, զար-  
հուրելի գործողութենէ մը անցնելով, խեղդամահ  
կ'ըլլային: Բայց անոնց մահացումը կը սկսէր ար-  
դէն ճիշտ այն վայրկեանէն, երբ որ սպաննիշնե-  
րու ձեռքերը կը մօտենային առաջին անգամ, մէջ-  
քերուն կապը քանդելու: Անմեղ, տկար, լուս  
զոհեր:

Ծաղրանքներ ալ կ'ընէին դահիճները։ Անոնք  
կը խնդային, եպերելի քրքանքներ կը բարձրացը-  
նէին։ Հրհուալով կը սրաբանէին, թէ ձուկերուն  
տօնական օր մըն էր։ Զուկերը, այդ օր, բազմա-  
թիւ Հայերու միսեն ուտելով, պիտի սնանէին։  
Իսկ իրենք, թուրքերն ալ, յաջորդ օրը, այդ ձու-  
կերը ճաշակելով, պիտի պարարտանալին։

Վերջապէս կարգն եկաւ Եղեկին։ Ոստիկանները, նաւակին մէկ կողմը քաշուեցան։ Եւ ոստիկանգնած, դիտեցին նաւակին վարիչը, որուն թռղած էին մարդախողխողման ասպարէզը, ըստ իր խնդրանքին։ Հայէն երախտաւորեալ թուրքը, հրճուանքով, սոթեց թերը։ Իր ձեռքով պիտի ոչնչացնէր իրեն հաղ տուողը։

Գիտակցութեանը տէրն էու կռեկտ հաստանեամ -

պէս : Իր միւս սեբախտ ազգակիցներուն պէս զը-  
լուկուը կորսնցուցած , չքացած չէր : Տեսաւ թէ կա-  
պանքէ ազատ էր , կրնար շարժիլ : Բայց ծովը նետ-  
ուիլն ու լողալով խոյս տալը գործնական չի հա-  
մարեցաւ : Իսկ եղած տեղը մնալով ինչ պիտի ը-  
նէր : Միայնակ էր վեցի դէմ : Ու անոնք զինուած :

Ուղեղէն յախուռն գաղափար մը անցաւ, այն  
ատեն: Բնական զէնք մը դատաւ, Դժուար միջոց մը  
ազատման: Ճիզ մը պիտի փորձէր: Ապաէնք իր  
ջղերունութեք: Վստահ չէր թէ պիտի յաջողէր:  
Քայլ ամեն պարագայի մէջ, պիտի փորձէր մտադ-  
բայց ամեն պարագայի մէջ, պիտի փորձէր: Թե-  
րածը: Քաղդին: Մահէն անդին բան մը կա՞ր: Թե-  
րևս հաւանէր նպատակին:

Սուր մը առնելու հայար, երախտուրաց թուր-  
քը մօտեցած էր ոստիկաններուն: Նաւակը, այդ  
պահուն, բոլորովին ծոռւած էր մէկ կողմի վրայո  
Եզեկ զատկեց նաւակի ծոռւած դին, անոր միւս  
կողերէն բռնելով, դէպ իրեն քաշեց ամբողջ ու-  
ժովը: Ի քթթել ական, վեց թուրքերն իրարու-  
վրայ դարձան, ծովը թափուեցան:

Թիերն իսկոյն առաւ իր ձեռքը, Եղեկ, ու  
սկսաւ վերուզղուած նաւակը վարել։ Եւ ահա՛, նա-  
ւակին տէր թուրքը, ծովի մարդ, ճարպիկ լուզորդ,  
մօտեցաւ։ Սակայն Եղեկ, թիովը զարկաւ անոր,  
և յաջողեցաւ յառաջանալ։ Մինչ ոստիկանք, քիչ  
անդին, քանիցս անհետանալէ և վերերեւելէ ետք,  
խեղզուեցան։

Հինգ արիւնոռւշտները սատակեցան այսպէս  
թայց միւսը կը մարտնչէր տակաւին։ Անիկա, թիթ

նոր հարուածներէ դերծ լլլալու համար, պայքարի տարբեր միջոցի մը դիմեց : Նաւակի տակի կողմէն սկսաւ կուիլ : Եւ, միշտ յառաջացող նաւակը, իրօթ, մէկ կողին վրայ այնքան ծոհցաւ, որ քիչ մնաց դառնար :

Տագնապալից կացութիւնս Եղեկ, թիերը ներս առած, նետուեցաւ իր շարժուն ապաստանարանին վեր բարձրացած կողմը, հաւասարակշռութիւն պահելու համար : Թուրքը, տեսնելով թէ չի յաջողիք յալթանակելու, զարձեալ երևան ելաւ, Ու այս անգամ, անիկա, անվախօրէն, ձեռքերն երկնցնելով, բռնեց Եղեկի վերարկուին ծայրը :

Թոյլ ու սխալ ընթացք մը եթէ ունենար Եղեկ, ջուրը պիտի երթար : Այնքան ուժզին թափով մը կը քաշէին զինքը գուրս, իր զգեստին կպած ձեռքերը : Այն ատեն, Եղեկ, երեսքիվար երկնցաւ նաւակին մէջ : Յետոյ, տակաւ, իր զլուխը բարձրաւ թընելով, ակուաները մօտեցուց թշնամիի ձեռքերուն : Ու ամուր մը խածաւ զանոնք :

Պոռոչիւնով մը, վերարկուին ձայրը թողուց թուրքը, և անյայտացաւ : Եղեկ, արագաբար թիերը տեղերն անցուց, և յառաջ վարեց նաւակը : Սակայն, ընդդիմադիրը վերստին հասաւ, և թիերէն մէկը բռնեց : Եւ մինչ թշնամին, նաւակին վրայ կը յարձակէր, Եղեկ, միւս թին խլելով, ուժգնօւն իջեցուց անոր լերկ զանկին :

Տրուած ծանր հարուածը, վերջնականը Եղաւ Գլուխը ճեղքուած թուրքը, ջրին մէջ, մէկ երկու անգօր շարժումներ ըրաւ, ու խեղդուեցաւ : Բա-

ըերարեալը, որ իր բարեբարը պիտի սպաննէր : Մահացաւ անոր ձեռքովը : Եղեկ, հիմա ազատ էր : Թիավարելով, ծովուն աւելի բացերը գնաց : Եւ հոն, դադար առնելով, սկսաւ խորհիլ, թէ ի՞նչ պիտի լնէր :

Մութը վրայ համնելուն, Եղեկ նաւակն ուղղեց դէպի քաղաք : Կը թուէր, թէ այն տեղ ըլնակչութիւն չի կար այլևս : Տիրող խոր մթութեան մէջ, հազիւ երբեմն կը նշամարուէր դողդովուն լոյս մը : Գերեզմանի պէս լուռ վայր մը : Եղեկ, Եղերը մը : Գերեզմանի պէս լուռ վայր մը : Եղեկ, Եղերը մը : Մատենալով, դուրս ելաւ նաւակէն, Եւ, կողմանակի ճամբաներէ, քալեց դէպի տուն :

Տան մէջ, տրտութիւնը կը թագաւորէր : Եղեկի ծնողը կը հառաչէին, կուլային շարունակ : Եղեկի ծնողը կը հառարէին թէ իրենց զաւակը կորսուած, մեռկը համարէին թէ իրենց զաւակը կորսուած, մեռկը մը : Մրմիկ, իր բուռն վիշտը զսպելով կը մըսած է : Մրմիկ, իր բուռն վիշտը զսպելով կը մըսած է : Մրմիկ, իր բուռն վիշտը զսպելով կը մըսած է : Մրմիկ, իր բուռն վիշտը զսպելով կը մըսած է : Մրմիկ, իր բուռն վիշտը զսպելով կը մըսած է : Մրմիկ, իր բուռն վիշտը զսպելով կը մըսած է : Մրմիկ, իր բուռն վիշտը զսպելով կը մըսած է :

Թիերէս բարեկամ մը, նեղութիւն ունեցող դրացի մըն է եկողը, խորհեցան : Ուրիշ ենթագը-դրացի մըն է եկողը, խորհեցան :

Լոյս իջաւ այնուն վրայ, Եղեկի երեմամբ : Անոր բարի ծնողը, իրենց անսահման հրմուանքէն, անզուսպ ոգեսորութեամբ մը լեցուած, յառաջ նետացան : Անոնք, իրենց զաւակը քանիցս, արտասեցան :

ուագին, ողջագուրելէ ետք, ծունկի եկան, և փառք  
տուին Աստուծոյ: Եզեկ պատմեց իր Ողիսականը  
Ապա մտահոգիչ հարց մը դրաւ մէջտեղու

Քաղաքին մէջ չէր կրնար մնալ Եզեկ: Այդ էր  
խնդիրը: Վասնգաւոր էր: Եթէ ունէ կերպով մը  
ձեռք իշնար անիկա, երևան պիտի ելլէր ոստի-  
կաններն ու նաւակավարը անոր կողմէ կորստեսն  
մատնուելու պարագան: Հետեւանքը բնականաբար,  
սարսափելի էր ո՛չ միայն իրեն ու իր ընտանիքին,  
այլ նաև քաղաքի բոլոր Հայոց համար:

Ուր պիտի երթար ուրեմն իր հետքն անյայտ ընելու համար, Արմիկ, առաջարկեց Եղեկին, «Ի երթայ, միանայ շրջակայ քաջ Հայ դիւլաթիներուն։ Այդպէս անոր կեանքն աւելի ապահով և արդիւնաւոր պիտի ըլլար։ Լաւագոյն և միակ միջոցն էր այդ։ Ու ամենուն հաւանութեամբ, որուշում տրուեցաւ, որ Եղեկ մեկնի անմիջապէս։

Գիւղին շիտակ ճամբան աներկիւղ ու վստահելի չէր, սակայն: Աւելի վտանգաւոր քաղաքին փողոցները: Կերպով մը տուն եկած էր Եղեկ. հիմա ի՞նչպէս պիտի երթար: Հապա, եթէ ելլէր փորձանքի մը հանդիպէր: Արմիկ նկատի ունենալով այս պարագան, խորհուրդ տուաւ Եղեկին, որ ծպտի, ծերունիի մը կերպարանք ստանալ:

Ծպտեցաւ Եզեկ, Արմիկ, ապահով ըլլալու  
համար, զայն պիտի առաջնորդէլ մինչև քաղաքին  
ծայրը, իր գիտցած յարմար սէկ ճամբէն: Այնպէս  
կը հաւատար, որ եթէ ինք, իր ամուսնոյն հետ

Ըլլար, վտանգի մը պարագային անոր ազատմանը պիտի կարենար օգնելու Արմիկ համոզեց բոլորը այդ սասին և ինք ալ ծպտեցաւ:

Հրաժեշտի տխուր տեսարան մը տեղի ունեցաւ, Եւ ապա, Եզեկ ու Արմիկ, ծերունի մարդ մը ու կին մը դարձած, գուրս ելան տնէն։ Եզեկ իր պահած մէկ ատրճանակը վրան առած էր։ Անոնք, կիսամութ փողոցներէն սկսան քալել, մեծ զգուշութեամբ Մարդ չի կար մէջտեղը։ Յաճախ, դի-ակներ կը նշարուելին գետինները։

Քիչ ետք, փողոցի մը սիւս ծայրը, երևացին  
երկու մարդիկ: Ոստիկանի կը նմանէին, Արմիկ ու  
Եղեկ, որոշած էին, որ եթէ ոստիկանի հանդիպին,  
պիտի ըսէին թէ, իրենց տղան կը փնտռեն ին-  
կած զիակներուն մէջ: Բայց Արմիկ, աւելի լաւ  
համարեցաւ հարցաքննութեան տեղի չի տալը, Ու  
հնար մը փնտռեց:

Գտաւ այդ հնարք սրամիտն Արմիկ։ Յայտնեց  
Եզեկին, թէ պէտք է, որ իսկոյն պառկին գետնին  
Վրայ, և Քիչ մը տեղ, դէպի ետ քսուելէ ետք, հոն  
մնան անշարժ, մեռեալ ձեանալով։ Այդպէս ալ ը-  
րին։ Մարդիկը կը մօտենային տակաւ։ Իրօք ոս-  
տիկաններ էին։ Անոնք, շուրջերնին նայելով, կը  
քալէին։ Բարձրաձայն կը խօսակցէին։

Խօսակցութիւննին ալ, հեռուէն իրենց նշանած երկու մարդոց շուրջ կը զառնար։ Ոստիւ կանները հասան Արմիկի ու Եղեկի քով։ Այն առեն, անոնցմէ յէկը կանգնեցաւ, ու ըստ իր

Ընկերոջ, թէ ճիշդ այդ տեղն էր, որ երկու մարտիկն երևած ու յանկարծ, զարմանալի կերպով անյայտացած էին:

Ուրուականներ կրնային ըլլալ անոնք, կարծիք յայտնեց միւսը, Ընկերը քիչ մը խորհեցաւ իր լսածին վրայ, ու զայն անհաւանական չի գտաւ: Ի վերջոյ, երկուքն ալ, այն վճռական համոզման յանգեցան, թէ իրենք այնքան շայեր սպաննս էին, որ իրենց աչքին այլևս անոնց ուրուականները կ'երևային:

Վախի զգացումով մը պաշարուած էին անոնք: Այնուամենայնիւ, չուզեցին անցնիլ անջան: Ու որոշեցին, որ իրարու մօտ ինկած երկու ծերունիներու դիակները չի կողոպտած չի հեռանան անկէ: Իրենց գիշերայածութեան նպատակն այդ էր: Բայց անոնք չէին կրցած չատ բան ձեռք բերել, դիակներն արդէն կողոպտուած ըլլալով:

Մէկը ծունկ չոքեցաւ Արմիկի առջեւ: Միւսն ալ Եզեկի քով: Դիակապուտները կը դողային: Սարսափազդու նախազգացումէ մը բոնուողներու խօսքեր կ'ընէին երեմն իրարու: Ու կաւելցնէին, թէ ա'լ հերիք է, որբան գործ որ տեսան այդ իրիկուն: Բացառիկ աւար մըն էր ըրածնին: Լաւ է որ գոհանան եղածովը, և երթան տուն:

Չեռքերնին երկնցուցին անոնք դէպի զրպանները գետնատարածներուն, իրարու հետ այս խօսքերը փոխանակելով հանդերձ: Արմիկ ու Եզեկ, շունչերնին քոնած, մեծ անձկութեան մէջ էին:

Անոնք կասկած ունէին, թէ իրենց ընդհանուր երկոյթն ու մարմնի ջերմութիւնը զիրենք պիտի մատնեն:

Հանճարեղ միջոցի մը դիմեց այն ժամանակ Արմիկ, վստահ թէ պիտի յաջողէր: Անիկա նկատի ունենալով զիրենք կողոպտողներու վախկոտ ու նախապաշարեալ տրամադրութիւնը, յանկած բացաւ իր գոց աչքերը: Ապա, խարհրդաւոր ձեռվ մը թերերը տարածեց ընդ առաջ, և գլուխը վերցուց գետնէն ծանրօրէն:

Կողոպտիչը, ելեքտրական զսպանակէ մը մըղուածի պէս, իր ձեռքերը ետ քաշեց: Նոյն ատեն, ահոեկի ձայն մը հանեց կոկորդէն: Եւ դարձաւ մէջքին վրայ, ինկաւ վար ու մեռաւ բոպէապէս: Միւսը, իր ընկերոջ պատահած փորձանքը տեսնելով, թողուց գործը և ցցուեցաւ վեր, սոսկահար: Անոր ակնակապիճները դուրս ինկած էին:

Փախչիլ փորձեց, ողջ մնացող ոստիկանը: Բայց անոր սրունդները կթուաեցան: Անիկա ոյժ չունեաւ յառաջ երթալու: Արմիկ ու Եզեկ, արդէն ոտքի ելած էին: Մարդը նկատեց անոնց իր վրայ քալելը: Զարհուրանքէն շանթահար, ծպտուն մը իսկ չի կրցաւ հանել անիկա: Եւ, ընկերոջը պէս լեղապատառ, հոգին փչելով կործեցաւ գետին:

Փորձը յաղթական հանդիսացած էր: Յախուռն, վտանգաւոր ջանքը արդիւնաւորած: Նեղիչները կորնչած էին յաւիտեան: Աստուծոյ արդարութիւնն էր, որ հարուածեց այդ չարագործները, խորհեցան

ազատեալները։ Զէ՞ որ այդ թուրքերը այնքան  
Հայերու արիւն մտած էին, ինչպէս իրենք կ'ը-  
սէին։

Եզեկ և Արմիկ պատահած բարերախտ դիպ-  
ուածէն ուրախացած, հասան քաղաքին ծայրը։  
Ու որոշեցին, թէ ո՞ր կողմէն պիտի երթար Եզեկ,  
նպատակակէտ համելու համար։ Անոնք, իրենց  
կատարած ամառնային զիւղագնահութիւններուն  
շնորհւ սորված էին խել մը անուղղակի ճամբա-  
ներ, որոնք կարճ և ապահով էին։

Համբուրուեցան, երկարօրէն համբուրուեցան  
անոնք, Բուռն սիրով բարախող երկու սրտերը,  
բռնադատուած, կը բաժնուէին իրարմէ։ Եզեկ  
հարց տուաւ Արմիկին, թէ մէյ մըն ալ ե՞րբ զի-  
րար պիտի գտնէին, և ո՞ւր։ Ու տկարացաւ վայր-  
կեան մը։ Բայց Արմիկ, սրտապնդեց ու յուսադ-  
րեց իր ամուսինը։

Կեանքը պիտի փոխուէր, իրեն այսպէս պիտի  
չի մնային, և իրենք, թերեւս շատ շուտով, զիրար  
պիտի վերագտնէին։ Ահա՝ այն քաջալերական խօս-  
քերը, զորս ըսաւ Արմիկ Եզեկին։ Անիկա յարեց  
ներէր, գային քաղաք, և մնացած Հայերը փրկէին։  
Վերջին համբոյրով մը, զատուեցան իրարմէ։

Սրտով հանգիստ էր Արմիկ, Եզեկ ազատուած  
էր այլևս։ Հոգին իր սիրելի Եզեկին հետ էր։ Աշ-  
քերուն առջև ունէր անոր պաշտելի պատկերը։ Ու  
միւնոյն ժամանակ, իր քայլերը, բնազդորէն, դէպ

յառաջ կը շարժէին արագաբար, Փողոցները մարդ-  
մարդասան չի կար։ Քիչ ետքը տուն հասաւ  
անիկա։

Գեղեցիկ երազ մը տեսաւ Արմիկ այդ գիշեր։  
Իր տածած յոյսերն իրականացած էին։ Եզեկ և  
ինքը խաւարտչին, և վտանգներով լեցուն խոր  
անդունդներէ անցած, ու լուսաշող, ազատ եր-  
կնքին տակ զիրար վերագտած էին։ Փրկուած էր  
նաև Հայ ազգը։ Ու շուրջերնին կը տիրէր խաղաղ  
կեանք ու կենդանութիւն։

Զարթնումը, սակայն, շատ տիսուր եղաւ։  
Արմիկ, մատածմանց մէջ սուզեցաւ։ Ոչ եզեկ կար,  
ոչ ընդհանուր ապահովութիւն կարեւած ական-  
ներով շրջապատուած էին։ Կ'երեւար թէ աննախըն-  
թաց, մեծ փորձանք մը պիտի գար իրենց զլիսուն։  
Զերծում չի կար։ Ի՞նչ պիտի պատահէր։ Ահա այդ  
էր գիտեր որոշ։

Այս տրտմաթախիծ մտածումներու ագրեցու-  
թեան տակ տուայտող սրտին մը մուռը, անիկա  
ջանաց, ըստ սովորականին, սքօղել իր մէջ։ Ու  
տնէն գուրս ելաւ իրեն սպասող անմիթարներուն  
սփոփանք ու ժպիտ տանելու։ Միայն թէ այդ ա-  
ռաւօտ, անիկա չի կրցաւ ամբողջացնել իր այցե-  
լութիւնները։ Փութաց տուն։

Տեղահանութեան, բռնագաղթի փոթորիկը  
պայթած էր քաղաքին մէջ։ Վերապրող Հայերը ի-  
րենց անէն, տեղէն գուրս հանելու և հայրենա-  
զուրկ ընելու հրամանը կը գործադրուէր։ Ոչ մէկ  
զուրկ ընելու հրամանը կը գործադրուէր։ Ոչ մէկ

զիջում։ Բնա՛ւ բացառութիւն։ Հայ մը պիտի չի մնար։ Բոլորը պիտի դրկուէին ուրիշ տեղ։ Ու անոնց երթաւիք այդ տեղը շատ հեռու չէր։

Անունն ալ տուին նոյնիսկ այդ քաղաքի Հայոց տարագրուելիք տեղին, Բայց Հայերը բնաւ վատահութիւն չունէին թուրքերուն վրայ։ Մանաւանդ վերջին քանի մը օրերու փորձառութիւնը, զիրենք սոսկալի կասկածներու կ'առաջնորդէր։ Զէ՞ որ ատէկ առաջ, իրենց տներէն դուրս ելլողներն ու տարրուածները բնաջինջ եղան։

Կորստեան կարգն իրենցն էր, ուրեմն, կըսէին անոնք։ Զիրենք իրենց տներէն դուրս կ'որսային, գիւային նպատակով։ Բնակարաննին թողելով, իրենց ստացուածքէն, ապաւէնէն ու ապրուստի բոլոր միջոցներէն պիտի դրկուէին ընդմիշտ։ Ա՛ւ մնան բարեաւ հայրենական տուն, ամեն մխիթարանք, և անդորր կեանք։

Հայրենական տունն երբէք երեցած չէր այնքան քաղցր, վարելի, պաշտելի։ Անոր երդիքը, պահապան հրեշտակ մը, Բոլոր անկիւնները առինք նող յիշատակներով լի։ Ամեն մէկ սիւնն ու սիւնակը ոյժ մը, զօրութիւն մը։ Եւ Հայերը, չէին կրնար բաժնուիլ այդ անքոյթ ապաստանարանէն։ Ո՞վ իր գոյութենէն կը հրաժարի դիւրաւ։

Բոնակալութեան երկաթեայ թաթը իջած էր, սակայն։ Աղաչանք, պաղատանք անօդուտ էին։ Երբեմն, ոգի ի բոխն թափուած ջանքերն ալ անզրու։ Բալում հալածեալներ, քիչ թէ շատ ձեռքեր-

նին ու ոտքերնին բոնող մարդիկ, խորհեցան, թէ աշխատելու էին այդ օրւան չի համնելու։ Բայց աւուշ էր։ Մետասաներորդ ժամը հնչած։

Վանիչները Արմիկենց տան մէջ ալ զժուարութեան հանդիպեցան։ Արմիկ գիտէր, թէ անիմաստ ու ապարդիւն էր ընդդիմանալը այդ պարսպարին։ Անոր կեսուրն ալ, հալածիչներէն սարսափած, համակերպեցաւ։ Արտաքսումի զաղափարին չի հաշտուողը Եզեկի հայրն էր միայն, ընտանիքին աւելարդ պետը։

Մերունին ինք կառուցած էր իր տունը։ Մեծ ու գեղեցիկ բնակարան մը, ի՞նչպէս ձեռքէ հաշնէր զայն։ Անիկա փարեցաւ պատուհաններու փեղկերուն, սենեակներու դուներուն, դրանդիչներուն, շեմերուն, և սանդուղներու ճաղերուն ու աստիշմերուն։ Մէկ խօսքով, քայլ առ քայլ, իր երկաններուն։ Մէկ խօսքով, զայլ առ զայլ, իր երկանք կը պաշտպանէր։ Զեռք չէր քաշեր անկէ։

Անհաւասար կոիւ։ Հակառակորդները, զայն իրենց ոտքերով կը հարուածէին, կը հրէին և գետիններուն վրայ կը քաշկոտէին։ Մերունին քանի կը մօտենար տան դրսի դրան, կարծէք թէ իր հոգին ալ կը նուազէր հետզհետէ։ Արմիկ յառաջ նետուեցաւ, պահելու իր պարոն տատը։ Անոր ուղղուան հարուածներուն դէմ կեցաւ։

Անյաջող եղան սակայն Արմիկի բոլոր ջանահընարութիւնները։ Հէք ծերունին չարչարողները ետ չի կեցան իրենց ընթացքէն։ Եւ որպէսզի իրենց գործին արգելք եղող մը չունենային, երբենց գործին արգելք եղող մը չունենային,

կու հոգու հետ առաջ անցուցին Արմիկն ու անոր կեսուրը: Անկէ ետք, ծերունին աւելի դիւրաւ հասցուցին մինչեւ տան դրսի զուռը:

Դրան սեմը, ամբութեան ամենայետին ծայրասահմանն էր: Եւ իր տունէն քշուող անպարտ տէրը, որ ոգորման ընթացքին չէր նկատած կնոյն ու հարսին հեռացուիլը, ինքն իրմէ ելած, սկսաւ բռունցքովը հարուածել ու ցաւցնել բռնաւորներուն սրունգները: Կատղեցան թուրքերը, և ուզեցին պատժել զայն:

Պիտի պատժէին այդ ծերունի Հայը մէկէ աւելի պատճառներով: Անոնք, յանձին անոր գտած էին ոչ միայն յամառ ապստամբ մը, այլ նաև իրենց վնաս հասցնող թշնամի մը, Ուստի, թուրքերը, մէկզմէկու միաք հասկցող ակնարկ մը փոխակեցին իրենք իրենց մէջ: Եւ ապա, անոնք ծռեցան դէպի Հայը:

Միայն երկու հոգի էին անոնք: Բայց թիկնեղ հսկաներ: Անոնց համար շատ զժուար չեղաւ ծերունին վիզը ուժեղ թափով մը ու զմելը: Խեղեցին զայն: Ու յաղթական, փառաւոր գործ մը տեսնողներու պէս, անոնք յառաջ քալեցին: Եղերաբախտ տանուաէրը, վերջին շունչն արձակեց իր տանը դրան մէջ: Գոհ եղաւ:

Հարս ու կեսուր, քալած տեղերնին, ետեղառնալով, նշարեցին խեղճ նահատակին մարմիմինը, որ տան դրան ներսի կողմը փռուած էր անշարժ: Լաեցին նաև իրենց մօտեցող մարդասպաններուն պարծանքները, թէ ինչպէս խեղճած էին

ծերունին: Արմիկի կեսուրը ի տես և ի լուր իր ամուսնոյն սոսկալի վախճանին, նուաղեցաւ:

Դետին չինկաւ սակայն նուաղեալը: Հարսը ամուր մը բռնեց զայն: Եւ դեռ իր կեսուրը ուշքի բերելու զբաղմանը մէջն էր անիկա, երբ տեսաւ, որ իրենց մօտ հասած էին քշուող դրացիներ: Կեչ նաև անկարելի էր: Սպառնական ձայներուն հետ խարազաններն ու սուսերները կը բարձրանային: Արմիկ, կեսուրը բռնած, քալեց:

Հալածեալներու խումբը, փողոցներու մէջ քանի յառաջ գնաց, այնքան աւելի ստուարացաւ: Բոնութեան տարաբախտ զոհերը, ընդհանրապէն, իրենց ահէն, մեռելատիպ գոյն մը ստացած էին: Կառափետղ տարուող դատապարտեալներու երեսյթըն ունէին անոնք: Եթէ անշարժ կանգնէին, դիտակներու կը նսանէին:

Տարագրութեան ճամբան բռնողներուն թոյլ տրուած չէր հետերնին ունէ բան առնել: Անկէ տարամայուած էր անոնց, որ իրենց տան դըռզատ բաց թողուն: Աւարառութիւններն արգէն սկսած էին: Թուրքերը Հայերու աչքերուն առջե իսկ, անոնց տուններուն ու տեղերուն ալ տէր կը դառնային:

Իր ծնողաց, կեսրոջը, և այլոց հետ խօսակցելով կը քալէր Արմիկ: Անիկա խիստ հանդարտ, պաղարիւն ու անխոռվ երկոյթ մը ունէր: Բոլոր իր շուրջը գտնուողներուն մէջ բացառութիւն կը կազմէր ան: Իր Գողգոթան կ'ելէր անայլալ, Աչէն

ալ բոլորաիքը շարունակ։ Պատրաստ հասնելու  
տկարին։

Քալած միջոցին, կնոջ մը կողմէ արձակուած,  
արտակարդ սուր ճիշեր լսեց։ Չայնը ետեի դիէն  
էր։ Դարձաւ ետ։ Ճեղքեց բազմութիւնը։ Գտաւ  
ճշող կինը։ Յղի մը, երկունքի ցաւերէ բռնուած։  
Անոր ամուսինը նոր սպաննուած էր։ Անիկա, ոտքի  
վրայ մնալու իսկ անկարող էր։ Բայց, բռնի կը  
քշուէր, կ'երթար։

Առանց կարեորութիւն տալու ոստիկաններու  
բռնագատումին ու սպաննալիքին, Արմիկ բազ-  
մութեան սէջէն մէկ կողմ տարաւ ցաւ քաշող կի-  
նը։ Ու հոն, անմիջապէս տեղի ունեցաւ ծննդա-  
բերութիւնը։ Արմիկ, հանելով իր վտաւակը,  
փաթթեց նորածին մանկիկը, որ կը մղկտար ան-  
դադար, առանց բանալ կարենալու իր աչուկները։

Տղաբերքի ցնցումներէն բոլորովին տկարացած  
կինը, փողոցին եղերքը, խնամուելու վրայ էր  
Արմիկէն, Եւ ահա, բռնաւորները, իրենց սուրերը  
քաշելով, հարկաղըբեցին զայն, որ քալէ դարձեալ։  
Արմիկ, ինչ որ ըրաւ, չի կրցաւ կակղեցնել սիր-  
տը անգութերուն, և քիչ մը հանգիստ առնել  
տալ թշուառին։

Սահպուած, անիկա վերցուց գետնէն ծննդա-  
բերը, մանկիկը մէկուն յանձնելով, Արմիկ, մարդ  
մըն ալ կանչեց իրեն օգնութեան։ Եւ երկուքը,  
իրենց թեւերուն վրայ կոթնցնելով հէք կինը,  
զգուշութեամբ, սկսան յառաջ տանիլ զայն։ Սա-

կայն, հիւանդը, յոյժ սրբնթաց արիւնահուսութենէ  
մը բռնուած, միշտ կը քամուէր։

Քամուեցաւ, քամուեցաւ, այնքան քամուեցաւ  
դժբախտ արարածը, որ բոլորովին անարիւն մնա-  
լով սկսաւ մարմրիլ։ Տակաւ անոր չնչառութիւնը  
դժուարացաւ։ Աչքերը կիսախուփ մնացին։ Դէմքը  
կապուտցաւ։ Իր այդ հոդեվարք վիճակին մէջ,  
սակայն, աչքերը բացաւ յանկարծ, և որոշ նայ-  
ուածքով, բան մը փնտոեց։

Նորածին մանկիկը կը փնտոէր, մտածեց Ար-  
միկ։ Եւ փոքրիկը անոր քով բերել տուաւ։ Ար-  
դարև, անբախտ մայրը, մեծ ցաւի ճամբուն մէջ  
եր ծնած զաւակը կ'ուզէր։ Ու անիկա, երբ որ իր  
սրտանատորիկը տեսաւ կրծքին վրայ, հառաչեց։  
Ժպտեցաւ։ Արտասուեց։ Երկինք նայեցաւ։ Եւ ե-  
րախտագէտ ակնարկը Արմիկի վրայ, մեռաւ։

Այեն կողմէ բռնավարուող Հայերը, քաղաքին  
մէկ ծայրէն դուրս հանուեցան, հաւաքարար։ Այն  
տեղ, զինուորական փող մը հնչեց։ Ու նշան տըր-  
ուեցաւ Հայերուն, որ այլևս չի քալեն։ Ընդար-  
ձակ, հարթայտակ վայր մըն էր, ուր կանգ առին  
անոնք։ Եւ ըստ եղած հրամանին, ահագին բաղ-  
մութիւնը ամփոփուեցաւ, խտացաւ, սեղմուեցաւ։

Օրն երեկոյ եղած էր արդէն։ Արեւ, մարը  
մանելու վրայ։ Հորիզոնը յինչ էր։ Փոքրիկ երե-  
ւաները յոգնած, անօթի, ծարաւ կը մաղկտային,  
կը ճըւճըւային։ Մեծերէ շատեր կոկծալից, սար-  
սակահար, կը հառաչէին։ Ոմանց, կուլային լոիկ։

Այլք, անկարող իրենք զիրենք զսպելու, կը հեկե-  
կային սաստկաթափ, բարձրածայն :

Փող մը ևս հնչեց : Ու այս անգամ հրամայուե-  
ցաւ, որ բազմութիւնը իր խտացած տեղէն ցրուուի,  
ցանցառնայ և տարածուի գծուած սահմանին մէջ :  
Այդ սահմանը կը շրջանակէին զօրքեր, ոստիկան-  
ներ և ոստիկան զինուորներ : Խոկ ասոնց բոլոր-  
տիքն ալ խոնուած էին բազմաթիւ թուրքեր, քա-  
ղաքացի և գիւղացի:

Հրացաններու ու սուրերու ձեռք առնուիլը,  
զինուորներու և ոստիկաններու կողմէ, ընդհանուր  
ահաբեկեալ վիճակը ծանրացուց կատարելապէս:  
Մթնոլորտը արիւն կը հօտէր: Շրջապատողները  
հրէշային կերպարանքներ ունէին : Խեղճ Հայերը  
չէին կրնար չնչել: Կը թուէր, թէ հեղձամահ պիտի  
ըլային, Եւ կ'ուզէին ըլլալ :

Անկարելի էր սակայն այդ: Անոնք չէին կարող  
քաղըր մահուան գիրկն իյնալ, յանկարծ: Եւ յե-  
տոյ ո՛չ կրնային գետնին ներքեա անցնիլ, և ո՛չ ալ  
ողին մէջ բարձրանալ, հեռանալ այդ մահարոյր  
վայրէն: Այդ միջոցին տիրեց անբանական ու անօ-  
րինակ լուսթիւն մը Հայոց մէջ: Անօթի փոքրիկ-  
ներն իսկ ձայներնին կտբեցին :

Վայրկեանէ վայրկեան, կը սպասէին ահեղ փո-  
թորիկի մը պայթումին, կամ կործանարար երկ-  
րաշարժի մը թնգումներուն: Ուր էր թէ իրօք,  
բնութենէն գար այդ օրհնեալ, փրկագործ չարիքը:  
Դէթ դահիճներն ալ իրենց հետ կը կորնչէին իս-

պառսպուռ Բայց, բնութիւնը բարի կը գտնուէր:  
Մարդն էր գազանը,

Իրենց կրած բուռն տագնապին չի ղիմացող-  
ներ եղան, սակայն: Յանի մը կիներ ու մարդիկ,  
որոնք հետերնին մահագեղ առած էին, իրենց յու-  
սահատութեան վերջին վայրկեանին գործածելու  
համար, խորհեցան, թէ ատենն էր նպատակնուն  
համելու Եւ խմեցին աղուն, ազատարար մահը  
գտնելու դառն փափաքով մը:

Թունաւորեալները, մերձիմահ, կը գալարուէլն  
գետնին վրայ: Թուրքերը, ի տես անոնց, կը ծի-  
ծաղէին կոկորդալիր: Կը զուարճանային: Եւ ահա-  
ւասիկ Հայ մը, այդ միջոցին, խելագարեցաւ իր  
սարսափէն: Անիկա, արձակ համարձակ, մէջտեղ  
նետուեցաւ, և թուրքերէն լեզուաւ, թուրքերուն  
վախճանը մօտ է, երգելով, սկսաւ պարել, ծափել

Խելագարուած Հայը, անմիջապէս, սրահար  
եղաւ զինուորականէ մը: Եւ անիկա, ինկաւ վար,  
մինչև իր յետին շունչը երգելով, թէ թուրքերուն  
վախճանը մօտ է: Այնուհետև, թուրք ամբոխնե-  
րուն ազդանշան մը տրուեցաւ: Եւ ահա անոնց  
գիխաւորները, զօրաց ու ոստիկանաց պետերուն  
հետ միացան, շարժեցան գէպ յառաջ:

Թուրքերը, սակայն, երթ որ խուժեցին Հայե-  
րու շրջանակէն ներս, յայտարարեցին, թէ իրենք  
մարդասիրական գործ մը պիտի կատարեն: Եւ  
սկսան այդ գործին, Գեղեցիկ կիներն ու աղջիկ-  
ները, և առոլգ երեխաները կը զատէին: Ոմանք

մէկէ աւելի ընտրութիւն կ'ընէին։ Ինչպէս ու-  
զէին։ Ազատ էին։

Կը ճշէին, իրենց ծնողներուն զրկէն խլուղ  
երեխաները։ Անոնք, փոքրիկ թաթիկներնին, պա-  
զատագին, կ'երկարէին դէպի իրենց պաշտպան-  
ները, որ զիրեն չի թողուն տանելու։ Բռնուած  
կիներն ու աղջիկներն ալ կուլային, ձերբազամ-  
ուիլ կ'աշխատէին։ Իսկ ընտրուղներու ետին մը-  
նացողները ողբ ու կոծ կ'ընէին։

Լացն ու կոծը նշանակութիւն չունէին բնաւ։  
Թափշտակումի, բռնի գրաւումի գործողութիւնը,  
արագարար յառաջ կ'երթար։ Սաստիկ դիմադրող-  
ները կը սպաննուէին։ Ու թուրքերը, սիլտ բարձ-  
րածայն կը յայտարարէին, թէ իրենք մեծ բարիք  
մը կը գործեն, իրենց ընտրութիւններով։ Զի, կը  
յարէին, հանուղը կը փրկուի։

Յայտարարուած բարիքը, մահէն ո՞րքան աւելի  
մեծ չարիք էր, և փրկութիւնը՝ ի՞նչ անդառնալի  
կորուստ, զոհերը շատ լաւ զիտէին։ Եւ անոնք,  
իրենց հոգին չի սեցուցած, սիրտն անդարտ պա-  
հած, և ազգն ու կրօնքը չանարգած, նահատակ-  
ուիլ կը ցանկանային էութեամբ համբուն։ Բնդու-  
նայն ցանկութիւն։

Շէրիֆ, քաղաքացի թուրք մը, մօտեցած էր  
Արմիկին։ Անիկա, կառավարական պաշտօնեայ մըն  
էր, հանրածանօթ իր սրիկայ բարքով։ Մասնաւոր  
հակում մը ունէր, չարունակ, Հայուհիները հետ-  
ապանդելու։ Անիկա, որ մը սպաննած էր նաև

Հայ մը, որ իր դէմ ելած էր, Հայուհիի մը վը-  
տանգուած պատիւն ազատելու։

Կատարած մարդասպանութեանը, և բազում  
սրիկայութիւններուն համար, երբէք պատժուած  
չէր սակայն, Շէրիֆ։ Հետեւաբար, անիկա երես  
առած, քաջալերուած էը։ Իսկ այս անգամ, դիւ-  
րին և մեծ առիթ մը ներկայացած էր անոր առջեւ։  
Ալ կը կենա՞ր։ Ու ասպարէզ նետուած էր, ան-  
յագ կլափը բացած։

Կանխապէս, մտադրած էր, քանի մը գեղեց-  
կուհիներու աէր զառնալ։ Ի՞նչ հոգը, թէ յետոյ  
անոնց բոլորը պիտի չի կրնար պահել, քանի որ  
արդէն երկու կին ունէր։ Սակայն, երբ որ առա-  
ջին պատնհութեամբ, Արմիկը տեսաւ, մոոցաւ իր  
այդ ծրագիրը։ Արմիկ, միայն Արմիկ, հազար գե-  
ղեցիկ արժեց անոր աչքին։

Անգիւտ գանձ մը գտնելէն ուրախ, և հաճոյ-  
քի զգացումէն զգլխած, իբր իր սեպհականութիւնը,  
Արմիկին վրայ նետուեցաւ։ Ուզեց իր կրից գոհա-  
ցույ տալ առաջին առթիւ իսկ, այլոց աչքին հան-  
դէպ։ Արմիկ խուսափեցաւ։ Անդին քաջուեցաւ։  
Բայց, Շէրիֆ, անոր հետեւեցաւ։ Եւ մոլեզին թա-  
փուլ, վչուական յարձակում մը գործեց։

Ուժգնօրէն անդին հրեց Արմիկ, անասնացած  
թուրքը, և ծնողացն ու կեսրոյը մօտեցաւ, զա-  
նոնք հանգստացնելու համար։ Շէրիֆ, մազ մնաց,  
գետին պիտի իրնար։ Բայց ինքզինք բռնեց։ Այն  
ատեն, անիկա, որոշեց, կիրքը յետոյ յագեցնել,  
և նախ Արմիկը ձեռք ձգել։ Եւ որովհետեւ մինակ

էր, ոստիկան մը կանչեց իր քով:

Քաջ Հայուհին ընկրկիլ չի կարենալուն համար, սրիկայ թուրքը, այսպէս, ոստիկանի մը օգնութեանը դիմեց: Իսկ ոստիկանը, պատրաստ իր ժողովուրդին ծառայելու, և արդէն բարեկայ մը Շէրիֆին, փութաց այս վերջնոյն քով: Հիմա երկու մարդ կար կնոջ մը դէմ: Շէրիֆ ձեռքն ունէր ատրճանակ մը, իսկ ընկերը իր սուրը:

Նանթարձակ խօսքերով, ու ահազդու ձեերով, բռնաւորները մերձեցան Արմիկին: Շէրիֆ Արմիկի թեր ձեռք ձգեց, քաշեց: Ոստիկանն ալ, իր սուրը աջ և անեակ շարժելով, Հայուհիին սիրելիները հեռացուց անկէ: Շէրիֆ ու ոստիկանը, այս կերպով, յաջողեցան բռնել Արմիկը: Եւ, քաշկոտելով, սկսան անիլ զայն:

Հուրին ու սուրին, և չարագործներուն մէջ մնացող Արմիկին, կը մնար երկու ելք: Կամ հետեւիլ զինք գերեվարողներուն, և կամ, յս խուռոն, զանոնք կատղեցնող միջոցի մը դիմել, ու սպաննուի: Բռնօրին, ընդքարշ, յառաջ երթալով հանգերձ, մտածեց անիկա, թէ ատոնցմէ ո՞ր մէկն ընտրէ արդեօք:

Նախ, իբրեւ պատուապաշտ կին, լաւագոյն համարեցաւ, հակառակ ընթացքով մը, անմիջապէս ոչնչանալ: Բայց, ապա, խորհեցաւ, թէ զուցէ ազատման հնար մը գտնէր, անընդղիմօրէն հետեւելով թուրքին: Իսկ եթէ յաջող առիթ մը չի գըտնէր, վերջին ըովէին կը հակամարտէր. և կը մեռնէր, իր անարատ պատուով:

Անիկա, այսպէս, յուսաց, որ թերես բախտը բաղձակի անակնկալ մը կը պատճառէր իրեն: Ուստի, առաջարկեց իր թեւերը բանողներուն, որ զինք թողուն հանդիսա քալելու, չի քաշկոտեն: Աւելցուց, թէ ինք պիտի երթայիրենց հետ: Ուր որ կ'ուզեն, թող տանին: Ու եթէ շեղում մը ունենայ, առանց այլեայլի, զինքը թող մահացնեն:

Ընտրութիւնները, որ Հայոց մէջ կը կատարուէին սրաւոր ու ոչսրաւոր թուրքերու կողմէ, լրացան: Պրատուած բազմութեան մէջ, չի մնացին աչքի իյնող կիներ, աղջիկներ ու երեխաներ: Մարդագայլերու կողմէ ճանկուած որսերը, հետզհետէ, տարուեցան անդին, հեռացուեցան: Եւ սկսաւ շարդը, ասդին մնացող հայոց:

Սպասուած միւս ահեղ աղէտն էր ատիկա, որ պայթեցաւ: Անզէն, անտէր, բիւրիցս թշուառ Հայուրը, մեծ ու պզտիկ, սկսան անխնայօրէն հնձուիլ, անագորոյն մահու մանդաղէն: Այդ նոր Վայոց Զորին մէջ, չէն քաղաքի մը վերապրող ամբողջ Հայութիւնն էր որ կը կոտորուէր, բնաջինջ կըւլար:

Ծրջապատող զինուորական շղթան բոլորովին սեղմուած էր, որպէսզի փախոււաներ տեղի չունենան: Զինուորները, ջարդատեղւոյն բոլորտիքը կանգնած, և հրացաննին երկնցուցած, կազմ ու պատրաստ, կը սպասէին, փախչողները գնդակահարելու, Զարդի ծրագիրը, ի կատար կ'ածուէր, այսպէս կանոնաւորութեամբ:

Արիւնը, անարդ բռնութեան անմեղ զոհերուն

սուրբ արիւնը, կը վազէր ուղխօբէն ամեն զի՝ Աբելները Կայեններէն կը խողխողուէին։ Գաղանացած զօրաւորները, որոնք հէք անպաշտպան տը՝ Կարներուն վրայ ի գործ կը դնէին այս անանուն եղեռնը, Աստուծոյ ցասումէն զերծ էին։ Անոնք անպատուհաս կը մնային։

Երկինք ու երկիր կը թնդային, եղերաբախտ Հայերու հանած ընդհանուր զարհուրահար աղաղակներէն։ Քարերը կուլային։ Մօտակայ վայրերու թուզունները, հեծեծանքներ արձակելով, կը ճախրէին գէպի հեռունները։ Բնութիւնն ամբողջ կը սասանէր, ի գութ կը շարժէր, բայց անկարող էր օճան մը ընծայելու իր անտէր զաւկաց։

Մայրեր, իրենց թողուած մանկանց կոտորումը չի տեսնելու համար, զանոնք գրկերնին առած, երեսքիվար, կը խափանուէին գետին, վզերնին երկարելով մահացու գործիքներուն առջև Բայց, Դահիճները, առաջ մանուկները խլելով, կը զլիատէին։ Եւ ապա, սարսափէն ու վշտէն կիսամեռինկած անոնց մայրերը կը փողոտէին։

Զարդարար սրաւորները, որոնց կ'ընկերանային նաև շատ մը քաղաքացի ու զիւղացի թուրքեր, դաշոյններով ու կացիններով, որոշ սկզբունքով մը շարժէին։ Նախ նորածիններն ու պղտիկները կը սպաննէին։ Յետոյ, կարգաւ, նուազ ու բէցներէն կը համանէին։ Հայտ և հաճոյք Ահամ արիւնեղաց իրազործածը։

Մակայն, մերթ, զարմանալի երևոյթ մը ի յայտ կուգար այդ բռչոպ, արիւնազանգ համայնա-

պատկերին վրայ, Քաջասիրտ խոյանքներ կ'ըլլային, մորթոտուելու դատակնիքը կրողներէն։ Իրենց սև վախճանին առջև գտնուողներէն ոմանք կ'ընդվըզէին։ Կատարուող հրէշային սպանդագործութեան դէմ կը ծառանային անոնք։

Դէպի կեանք ոստում մը ընելու հակամէտները, բոցավառ աչքեր ունէին։ կ'երևար, թէ գէթ հեռաւոր յոյսը մեռած չէր անոնց մէջ։ Սուրերէ, դանակներէ, կացիններէ ու հրազէններէ շրջապատուած էին։ Թոչունն իսկ, դժուարաւ կրնար գերծանիր անոնց մէջէն։ Բայց անոնք, այնուամենայնիւ, կը խիզախէին։

Գերմարդկային էր անոնց ըրած ճիգը։ Զախողանքի ահաւոր ուրուականները, սպանագին շարժումներով, անոնց վրայ գրոհ կուտային։ Ստոյգ մահը, անոնց կը քսուէր։ Անոնք, արդարեւ, իրենց փաթթուած քաղմագլխեան օձին օդակներուն մէջէն էր որ կ'աշխատէին, ոզի ի բոին, զուրս սպըրդելով, ճողովրիլ։

Գիշախսնձ անգղներու վոհմակներուն մէջէն արփաթևող այս հոյլ մը աղաւնեկաց յանդգնալից փորձը, հրաշահանգոյն դիւցազներգութիւնն մըն էր։ Անոնց ինքնապաշտպան ման քայլն առնել տուողը, ներքին զօրեղ դրդումը, կամքի ոյժը։ Անոնք ժընիսքի գեհենէն դուրս կը ցատքէին։ Բայց իրենց առջև ունէին նաև մազէ կամուրջ մը։

Աղէտէն վերապրելու ձգտողները, կը նկատէին այդ ակներև արհաւիրքն ալ։ Մահացանթէն դուրս, մարդորսներու կուռ շղթան կար։ Մակայն, անկէց

անդին ալ, կը փոռւէին ազատ հորիզոնները: Եւ անոնք, կայծակի արագութեամբ, կը նետուէին դէպ յառաջ, ամեն ինչ յանձն առած: Կրակ կտրած էին: Յատքուող մճիրներ:

Անակնկալ այս անվկանդ արտախուժումներուն առջևէն, ո՞վ բախտ, երեմն ջարդարարները, ապշահար, յետս կ'ընկրկէին: Շատեր, ուժգնօրէն հրուելով, երեսի, կամ մէջքի վրայ, կ'իյնային գետին: Ու մինչեւ որ անոնք կը կանգնէին, իրենց ոյժը կը վերստանային, զիրենք զգեանող Հայերը չէին գտներ: Ալ ո՞րչափ կը կատղէին անոնք:

Կատաղած վագրերու նման, այդ թուրքերը, այս անգամ, աւելի վայրագ թափով մը կը կոտորէին անձար զոհերը: Իսկ սուրէն, կացինէն ու դաշոյնէն պրծող Հայերը, անդին, հրացաններու կրակներուն կը մատնուէին: Ումանք կ'իյնային զընդակահար, վիրաւոր կամ սպանուած: Ուրիշներ ալ, սակայն, ողջ առողջ, կը փախչէին հեռու:

Յառաջ երթալով հանդերձ, Արմիկ, միշտ դէպ ետեւը կը դառնար: Զէր կրնար առանց ետին նայելու քայել: Սիրելիներու և հայրենակիցներու համայնական խողխողմանց տեսարաններն անոր առ զիքները կը գալարէին: Կ'ուզէր շանթ մը ըլլալր և արագ հարուածով մը, մէկ անգամէն, ոչնչացընել բոլոր արիւնկզակ բորենիները:

Կոկիծին համազօր էր, սակայն, անոր զգացած հոգեկան բերկրանքը, ի տես այն Հայրենակիցներուն, որոնք զահիճներու ցանցագծերէն դուրս կը սուրային, անակնունելի թոփչքով մը: Երանի թէ,

մտածեց անիկա, հառաչելով, նոյն երկնային զօրութեան սրբազն հուրով բորբոքէին, արիանային տկարներն ալ, և փորձէին զերծանիլ:

Արցունք չէր հաներ աչքերէն: Արտաքին պաղարիւն երեսով կը պահէր, Արմիկ, Բայց, անոր ներքնաշխարհը, հետզհետէ աւելի կը խճողուէր բազմապիսի բուռան յուզումներով ու հնհնուքներով: Ինչեր տեղի ունեցան: Ի՞նչ կը տեսնէ: Ուր կ'երթայ: Ո՞րքան հեռու էր Եզեկ: Ու կը պատահէր, որ յերթ, անոր ուղեղը կը մառախէր, կը մթագնէր:

Այնուամենայնիւ, Արմիկ, գիտէր ինքզինք միշտ դեկավարել: Զայն պահող, շարժող ներքին հրաշալի ոյժը, ամեն պարագայի տակ, իսպառ տեղի չէր տար: Այդ աղջիկը, յուսահատ տկարութեան մը չէր մատնուեր երրէք: Փոթորկայոյզ ծովու մը մէջ ինկած էր թէւ, և երբեմն հակայ ալեաց տակ կ'երթար, բայց նորէն երեան կ'ելլէր:

Նկատողութիւններ ըրին անոր, քովէն քաւողները, կեղծ սրտացաւութեամբ մը: Ըսին Արմիկին, թէ ինչո՞ւ անիկա յահախակի ետև կը դառնար, անդին կատարուածները կը դիտէր: Մեղքը չէր: Ինչո՞ւ սիրտը մաշեցնէր, հոգին հատցնէր: Ո՛չ, այլևս պէտք չէր, որ անիկա զրազէր այս ու այն տեղ անցնող, գարձող դէպերով:

Շողոմ խօսքերով, նոյն իսկ անոնք գովեցին Արմիկը, որ համաձայնած էր, վերջապէս, ինքնահանորէն, իրենց հետեւու, յարեցին, թէ ո՞րքան անմիտ պիտի ըլլար անիկա, եթէ առաջին անգամ իր ցոյց տուած հակառակութիւնը շարունակէր յա-

մառօրէն։ Եւ եզրակացուցին, թէ անկարելի էր, որ  
այդպէս գեղեցիկ մը իմաստուն չըլլար։

Առևանգիչները շողոքորթութիւններէն ետք,  
բարոյական պարտականութեան ճանաչման դասեր  
ալ տուին առևանգեալին։ Անոնք յայտնեցին, թէ  
անիկա ո՛չ միայն չնորհակալ, այլ նաև յաւլտեանս  
երախտագէտ ըլլալու էր իրենց, որ զինքն սզա-  
տած էին բռնամահէ։ Եւ աւելցուցին, թէ արժէքը  
գիտնալու էր իր վիճակին։

Քաղցր քաղցր խօսքիր ուղղելով Արմիկին,  
յափշտակիչները, այսպէս, անոր հետ բաւական  
հեռացան եղերավայրէն։ Ա՛լ չերեաց զժոխային  
տեսարանը։ Մարդակսոշոշներու հայհուչներուն, ու  
մարտիրոսացողներու վայնասուններու արձագանգ-  
ներն ալ բոլորովին նուաղեցան, մարեցան, տա-  
կաւ առ տակաւ։

Մտան քաղաք։ Ոստիկանը հրաժեշտ առաւ,  
բացատրելով, թէ շատ գործ ունէր։ Անիկա ուղ-  
ղուեցաւ դէպի ջարդատեղին։ Շէրիֆ և Արմիկ,  
սկսան յառաջանալ, քաղաքին փողոցներուն մէ-  
ջէն։ Արմիկ իր շուրջը տիրող անշարժութենէն ու  
լութենէն խորապէս ազդուած, կարծեց, թէ մա-  
հաստանի մը շրջանը կ'ընէր։

Արդէն մութը վրայ առած էր։ Փողոցներուն  
մէջ գտնուող լապտերները վառող չէր եղած։ Այ-  
նուամենայնիւ, մարդ զմարդ, և գետինները պառ-  
կած զիակները, կրնար նշմարել։ Շէրիֆ, ուղղակի  
կերպով հասկցուց Արմիկին, որ խոստումին հա-  
ւատարիմ մնայ, որպէսզի ինք չի ստիպուի զէնքի  
դիմելու։

Պանդոկի մը առջեն էր, ուր կանգ առին ա-  
նոնք, հուսկ ապա։ Շէրիֆ Արմիկին յայտնեց, թէ  
կը ցանկար, որ այդ գիշեր, պանդոկին մէջ, եր-  
կուքը միասին, ուրախ ժամանակ անցընէին։ Եւ  
իսկոյն շարայարեց, թէ երբ որ առաջ ըլլար, ի-  
րենց սիրոյ երախայրիքը վայլած, պիտի երթային  
տուն։

Հայու մը կը պատկանէր այդ պանդոկը, չէն-  
քով ու պարունակութեամբ։ Թուրք մը, նոյն օրը,  
գրաւած էր զայն, ամենայն դիրութեամբ։ Ա՛լ  
անոր տէրն էր։ Ուստի, ուզածին պէս, կը կար-  
գարէր ամեն բան, պանդոկին մէջ։ Իսկ Շէրիֆ  
անոր առաջին յաճախորդն էր, որ ներս կը մտնէր-  
Հայ կնոջ մը հետ։

Հարկ եղած յանձնարարութիւնները ըրաւ Շէ-  
րիֆ, իրենց ուտելիք ու խմելիք հայթայթելու և  
լաւ սենեակ մը տրամադրելու մասին։ Մասան, իր  
տիրոջ պէս աղտոտ թուրք մը, յաճախորդներուն  
առջեն անցաւ, և զանոնք տարաւ վերի յարկը։  
Շէրիֆ չէր ուզած պանդոկի ճաշարանին մէջ ընթ-  
բել։

Շէնքը բաղկացած էր երկու յարկերէ։ Եւ սեն-  
եակը, ուր առաջնորդուեցան Շէրիֆ և Արմիկ, ըն-  
դարձակ էր, լաւ կահաւորուած, և օղաւէտ։ Սեն-  
եակին մեծ լամբարը վառելէն ետք, ծառան խեղ-  
եակատակ ձեւեր մը ըրաւ, յաճախորդները ինդացնե-  
աւու, ու անոնցմէ նուեր ստանալու համար։ Ապա  
գնաց գուրս, իր գործին։

Առանձին մնացին Շէրիֆ և Արմիկ։ Առաջինը՝

մտերիմ խօսքերով ու ձևերով, սօտեցաւ վերջինին, որ կեցած էր անկիւն մը, ճակատը ձեռքերուն մէջ առած, Թուրքը Հայուհիին ձեռքերը բռնեց, ու զանոնք վար առնել ուզեց կը ցանկար, որ անոր չքնաղ դէքը պիտիր. Նպատակն էր, ապա, զայն գուշել, համբուրել:

Զի յաջողեցաւ, սակայն, Թուրքը, ինչ որ ալ ըրաւ: Ու անիկա, Արմիկին հարցուց, թէ ինչ էր իր միտքը: Ինչու այդպէս կ'ընէր անիկա: Եւ Արմիկ անոր պատասխանեց, թէ իր զլուխն այնքան սաստիկ կը թաւէր, որ չէր կրնար զայն բարձր բռնել, առանց նեցուկի: Անիկս, ինչրեց նոյն ատեն իր թշնամին, որ հանգիստ ձգէ զինքը:

Եղած խնդիրքին կարեւութիւն չընծայեթ Շէրիփ: Գործին չէր ի գար, Եւ ընդունայն սահած վայրկեանները կ'ափսոսար անիկա: Ուստի խորհեցաւ, պարագային ու իր նպատակին յարմար միջոցի մը դիմել: Անիկա առաջարկեց Արմիկին, որ պառկի անկողնին մէջ: Լաւ է, բացարեց, որ անքիչ մը հանգստանար:

Մահմակալին քով փութաց Շէրիփ: Անկողնին թեթև վերմակը մէկ կողմ ըրաւ: Եւ տեսնելով որ Արմիկ չի մօտենար անկողնին, ինք գնաց անոր մօտ: Զայն իր թևերուն մէջ առաւ: Ժպտեցաւ: Փաղաքշական ու վաւաշոտ խօսքեր արտասանեց: Ու անզգալի ընելու ջանքով մը, զայն ուժով քաշեց դէպի անկողին:

Պատրաստուած ծուղակին մէջ չինկաւ Արմիկ: Խորամանկ թշնամոյն ամէն մէկ խօսքն ու շար-

ժումը, պարզ էր իրեն համար: Ինքզինք ազատէց դարանագործի թևերէն: Գնաց անկիւն մը: Պատին կոթնեցաւ: Եւ մնաց, դարձեալ ճակատը ձեռացը մէջ: Հոգեկրդով, ջղացունց, մտածեց կանգնած տեղը: Մանը ճգնաժամ:

Յախուռն դիմաղրութեան շարժում մը ընելէն զգուշացաւ: Բարկութիւն ու ատելութիւն զրգող բառ մըն ալ չըսաւ: Խորհեցաւ, թէ հրէշ մըն էր գէմինը: Անխոհնմութիւն զայն կատաղեցնելը: Հարկ էր որ անոր դէմ պատշաճ վարմունք մը ու նենար, մինչև տեսնէր, թէ իրերը ուր պիտի յանցէին:

Տեսնելով, թէ անպատճառ քիչ մը սպասել պէտք է, իր ցանկութեանը հարկ եղածին պէս բաւականութիւն տալու համար, Շէրիփ կեցաւ: Այլևս Արմիկի վրայ չի գնաց: Վառուած լամբարը առանելով, դրաւ սենեակին մէջ տեղի սեղանին վրայ: Երկու աթոռներ ալ զետեղեց քով քովի: Եւ հրաւիրեց Արմիկը որ նստի:

Նեղուեցաւ Թուրքը, օդի տաքութենէն, և իր ունեցած հրաբորոք կիրքէն: Վրայէն հանեց վերարկուն, որուն գրպանին մէջը կը գտնուէր լեցուած ատրճանակը: Կարմիր գտակն ալ նետեց մէկ կողմ: Ապա, գնաց, բացաւ, դեռ գոյց մնացող միւս պատուհանի փեղկերն ալ: Ու իր դէմքէն վազող քրտինքի առուակները որբեց:

Սենեակի միւս պատուհանի փեղկերուն բացուելովը, ազատ օդի հոսանք մը, և զով սիւք մը սկսան ներս գալ դրսէն: Մեծ ծառ մը կար նոր

բացուող պատուհանին առջև, փողոցին եղերքէն  
բարձրացած դէպի վեր։ Այդ ծասին ճիւղերու կա-  
տարները, մեղմիւ կ'օրօրուէին և կը քսուէին պա-  
տուհանի եղերաց։

Սեղանին առջև նստելու մասին, Շէրիֆի ըրած  
կրկին հրաւերը, անկարող եղաւ մերժել, Արմիկ:  
Միայն թէ զինքը բռնավարողին քով չի նստաւ:  
Աթոռն առաւ, ու անոր դէմն անցաւ: Թուրքը մա-  
սամբ գոհ մնաց, Արմիկի այդ ընթացքէն: Գէթ իր  
կամքը, որոշ չափով մը, կը կատարուէր հլուօրէն,  
անոր կողմէ:

Առատ ուտելիքներ ու խմելիքներ բերաւ ծառան, և տեղաւորեց սեղանին վրայ։ Շէրիֆ, անոր պատուիրեց, որ այլևս չի գայ զիրենք խանգարելու. եթէ երբէք պէտք ունենան իրեն, կը կանչեն։ Մասան, այս անգամ ալ, միմոսական ձեւեր մը ըրաւ, ու գնաց։ Շէրիֆ ելաւ նստած աեղէն, և սենեակին դուռը կղպեց ներսէն։

Ուտել, խմել սկսաւ անիկա, անյագօրէն, վա-  
սընզի սաստիկ անօթութիւն կը զգար : Բայց նկա-  
տելով, որ Արմիկ բերանը բան մը չէր դներ, պատ-  
ճառն հարցուց : Արմիկ պատասխանեց, թէ բնաւ  
ախորժակ չունէր: Շէրիք խորհուրդ տուաւ, որ  
իրմէ օրինակ առնէ: Փաստաբանեց թէ լաւ բան է  
ուտելն ու խմելը:

Զուարճախօսելու փափաք մը ունեցաւ, Եէրիք Եւ իր ուրախութեանը մէջ միայնակ ըլլալը, հոգ չըրաւ։ Կատակեց, ըսելով Արմիկին, թէ քանի որ ան չէր ուտեկը ու խմեկը, ինքն անոր բաժինը կը

ճաշակէր փառաւորապէս։ Յետոյ, իր կեանքի ընթացքին, Հայ շրջանակաց մէջ կատարած չարագործութիւնները պատմեց, ինդալով։

Անպատկառ, լիբր խօսքերէ ետք, կոկորդալիբր  
ծիծաղով; Հայոց վիճակը ծաղրեց: Ու գոհաբանեց,  
թէ ինչ լաւ, որ Հայերը կոտորուեցան, և անընթեց  
ընչից ու գեղուհեաց տիրացան թուրքերը: Յարեց  
թէ շնորհիւ Գերմանաց եղբայրակցութեան, թուր-  
քերը բոլոր աշխարհի ալ տէր պիտի ըլլան: Եւ  
սկսաւ պագչոտ, խենէլ զիմածումանց:

Դիմածութիւնները չի կրցաւ նշմարել տալ  
Արմիկին, հակառակ իր ջանքերուն։ Պատճառն այն  
էր, որ Արմիկ, արմուկները սեղանին յեցած, և  
ճակատը ձեռացը մէջ առած կը մնար միշտ։ Այն  
ատեն, որիկան, դարձեալ, իր լեզուագարութեանց  
ոյժ տուաւ։ Ակսաւ նաև լպիրչ խաղ մը կանչել, և  
ձեռքերն ու ոտքերը շարժել։

Շոյել ու սեղմել փորձեց անիկա, Արմիկի բա-  
զուկները : Արմիկ, սակայն, որպէս թէ կարիծի մը  
ու քարբի մը հպումը զգար, սարսոնցաւ, և ետ  
քաշուեցաւ սեղանէն: Շէրիֆ, ոտքերն երկնցուց  
սեղանին տակէն: Արմիկ իր ոտքերը տարիաւ հե-  
ռուն, Այս փորձն ալ անյաջող անցնելուն, թուրքը  
կերպարանափոխուեցաւ: Ելաւ ոտքի:

Դէմքը սպառնական երկոյթ մը ունէր։ Բարկացած էր անիկա։ Կծու շեշտով մը սկսաւ դիտողութիւններ ընել Արսիկին, անոր բռնած սառն, անտարբեր ու խուսափողական ընթացքին նկատմամբ։ Հարցապնդեց զայն, թէ ի՞նչ էր անոր վերջ-

նական նպատակը, և թէ դեռ պիտի շարունակէ՞ր  
ան այդ աչքապուկը:

Պայմանաժամ մը որոշեց, վերջնականօրէն և  
վճռականապէս, որ ատեն Արմիկ, այլես, առանց  
այլեալի, պիտի յանձնուէր իրեն: Կամ կը յանձ-  
նուէր, կամ կորստեան կը մատնուէր: Երկուքն  
մէկը: Միջին ճամբայ չի կար: Ու որոշուած ժա-  
մանակը, պիտի լրանար ճաշին աւարտումովը: Իսկ  
ճա:ը վերջանալու մօտ էր:

Որպէսզի իր վճռական որոշումն աւելի հաս-  
տատէր, անիկա ձեռքը կտոր մը հաց առաւ, և  
վրան երգում ըրաւ: Զարհուրելի երդում մը: Ըլ-  
ւալի՞քը: Եթէ Արմիկ, կամաւ ու սիրով անձնա-  
տուր չըլլար: Երդմնադիր զազանը, զայն սպան-  
չելով: անոր դիակը պիտի լլկէր, և այդպէս հաս-  
նէր իր նպատակին:

Նստելէ առաջ, Շէրիֆ, իր վերարկուն առաւ,  
և աւելի մօտը, քովը գտնուող բազմոցին ծայրը,  
դրաւ: Վերարկուին զետեղումը, այս անգամ այն-  
պիսի կերպով մը կատարեց, որ ուզած պահուն,  
անմիջապէս կարենար առնել զրպանին մէջ պահ-  
ուած հրազէնը: Ատիկա նաև գործնական ցոյց մըն  
էր, դէմինը ա:աբեկելու:

Լեզուն ու երեոյթը վերստին հաճելի ընծայե-  
լու աշխատեցաւ Շէրիֆ, սպառնալիքն ետք: Բայց  
յայտնապէս, բռնազրօսիկ դիրք մըն էր ստացածը:  
Անիկա շարունակեց իր կեր ու խումը, շաղակրա-  
տումը, և ծիծաղաշարժ, այլանդակ խօսքերն ու

ձևերը: Միշտ զուր յոգնութիւն, Արմիկը խնդացը-  
նելու:

Վաղորդեան և ապագայ կեանքի փայլուն հե-  
ռազատկերներ գծել սկսաւ այլես: Վստահ էր, թէ  
այդ կերպով Արմիկի տիսուր ու տրսում տրսմա-  
դրութիւնը պիտի փարատէր, անոր սիրտը շահէր:  
Իր հեշտական վայելքը անարգելօրէն, և կստա-  
րելապէս ըմբոչինելու համար, պէտք կը զգար  
Արմիկի հաճութեանը:

Առաւոտուն, պանդոկէն պիտի երթային տուն:  
Իր միւս կնիկները, երկուքն ալ, ինչպէս զեղեւիկ,  
նոյնպէս խելօթ էին: Բնաւ նախանձուտ: Անոնք լաւ  
ընդունելութիւն մը պիտի ընէին իրենց նոր ըն-  
կերուհոյ: Արմիկ, ինքն ալ, անոնցմէ շատ գոհ  
պիտի մնար: Եւ այսպէս, ամենն ալ, զիրար սի-  
րելով, երջանիկ պիտի ըլլային:

Ապրուստի մասին ալ խօսեցաւ: Բացայայտեց,  
թէ խիստ ճոխ, շտայլ ու փառաւոր կեանք մը պի-  
տի ունենային: Նի, թական յորդառատ աղրիւր մը  
տի արդէն: Հայոց ինչքերէն իրեն մեծ բա-  
գտած էր արդէն: Հայոց ինչքան իրեն մեծ բա-  
գտած էր ինկած: Ասկէ զատ, իր վարձած փոք-  
րիկ բնակարանը թողելով, Հայու մեծ տուն մը  
պիտի փոխադրուէին և տէր դառնային անոր:

Արդեօք, իր հին, Հայ ամուսնոյն տունը,  
մեծ և աղուո՞ր էր, Շէրիֆ հարցուց Արմիկին, Եթէ  
այս ատեն, անպատճառ, այդ տունը պիտի  
ընտրէին, իրենց բնակութեանը համար: Հիանալի՝  
գաղափար, բացառանչեց անիկա: Զի արամարա-  
գաղափար, բացառանչեց անիկա: Զի արամարա-

Վարժուած տան մէջ բնակելով, նոր ամուսնոյն հետ:

Պատասխան մը չառնելուն պատճառաւ, նորէն սրտնեղեցաւ թուրքը: Եւ այս անգամ, անիկա ինքն իր մէջ եղրակացուց, թէ կ'երևար, որ այդ Հայուհին վայելելու համար անպայման, և ստիպուած, բռնութեան պիտի զիմէր: Բայց, որովհետեւ գիտէր, թէ առանց զէնք գործածելու պիտի չի յաղթէր, կորսուած նկատեց զայն:

Զզջաց, ուստի: Ու ինքզինք կշտամբեց Շէրփ, որ առաջին անգամ Արմիկը տեսնելուն, անզ միայն գրաւուած ու գոհացած էր: Մինչդեռ, վստահ էր թէ քանի մը գեղեցիկ կիներով ու աղջեկներով շրջապատուած պիտի ըլլար հիմա: Ու անոնք, թերեւս, զինքն այսպէս պիտի չի նեղէին: Ինչ մեծ սխալ ու ապուշութիւն:

Ճաշին լմնալը ազդարարեց անիկա, այնուամենայիւ, պաղարեամբ: Ու աւելիցուց, թէ քիչ մը պտուղ պիտի ուտէր: Իսկ երբ որ պտուղն ալ ուտէր, այն ատեն տուած պայմանաժամը լրացած պիտի ըլլար: Անիկա ենթագրեց, թէ լրած այդ ազդարարութիւնը կը ցնցէ Արմիկը և կը հնազանդեցնէ:

Օղին, մինչեւ այդ ժամանակ, հաճոյքի համար կը խմէր Շէրփի: Այժմ զայն գործածելու եր քաջութիւն ստանալու նպատակաւ: Արդէն առաջնէն բերել տուած էր անկէ: Շատը տեղն էր զեռ: Քիչ քիչ կ'ըմպէր, և չէր գինովնար: Խնձոր մը առաւ ձեռքը: Սկսաւ կեղուել զայն, և ուտել: Աչքը, գրեթէ միշտ, Արմիկի վրայ:

Շուտով պիտի հնչէր ժամը, երբ որ անխուսափելի ողբերգութիւնը տեղի պիտի ունենար, խորհեցաւ Արմիկ. տագնապագին: Անոր աչքին առջև աւելի ահարկու երեսոյթ մը ստացաւ եպերելի, հրէշանման թշնամոյն կերպարանքը: Զինք պարփակող մանրահիւս երկաթացանցն աւելի սեղյուած համարեցաւ: Ի՞նչ պիտի ընէր:

Ճնշուած ծանրապէս, այս մահու և կենաց մտածումէն, Արմիկ, վստահելի ելք մը կ'որոնէր, բաւական ատենէ ի վեր: Քանի մը ծրագիրներ գծած էր, ու անոնց և ո'չ մէկը նկատած գործնական: Ամեն պարագայի մէջ, սակայն, զիտէր, թէ բան մը ընելու էր: Ազատման փորձ մը, շարժուած մը կատարելու էր, անօգուտ մահէն առաջ:

Մտքին մէջ լոյս մը ծագեցաւ, յանկարծ Գաղափար մը յլացաւ: Միջոց մը պիտի գործադրէր: Եւ այդ միջոցը, իր նախնական ընթացքին մէջ անվստահութեան տեղիք պիտի չի տար: Ընդհակառակը, անիկա ժամանակ ալ պիտի շահեցնէր: Նոյնիսկ, այլես խզման մերձեցող ձգտեալ զրութիւնը պիտի թուլացնէր:

Հուսկ ապա, կարգը պիտի գար գլխաւոր, և բուն գործողութեան: Եթէ անվրէպ կերպով յառաջէր, փրկութեան լոյսը ողջունելու յօյսը պիտի կարենար ունենալ: Անյաջողութեան պարագային ալ, սակայն, աններելի վարմունք մը ցոյց տուած պիտի ըլլար, Ընելիքը, ուղղակի, պարզ կատակ մը, ուրիշ ոչինչ:

Անշարժ նստած տեղէն յառաջ եկաւ Արմիկ: Մօտեցաւ սեղանին: Ի զարմանն թուրքին, իր զէմ-

Քին վրայ թեթև ժպիտ մըն ալ դրաւ։ Ու ըսաւ Շէրիֆին, թէ պիտի ջանար այլես վերջ մը դնել իր զլխացաւին, որմէ այնքան սաստիկ կը տառապի, և որուն պատճառաւ աչքին բան մը չերեար, Մանօթ դարձան մը, յանկած ինկած էր միտքը։

Մոայլ խորհուրդներէն, իսկոյն և եթ ձերբազամուելով, երկար ու հանգիստ չունչ մը քաշ չեց Շէրիֆ։ Հաճոյքի ազատ, ու անխոռվ վայելման երեսակայութենէն, զգլխեցաւ։ Նստած տեղը, սկսաւ վեր վեր ցատքուտել։ Զեռքերը զարկաւ սեղանին։ Ոտքերն ալ գետնին։ Լկտի դիմախաղեր ըրաւ։ Սուլեց, Խոզի նման սուր ձայներ հանեց։

Դարմանը, ինչ որ էր, թող ընէր չոււա մը, լաւանար, ու զար իրեն քով, Արմիկին առաջարշկեց անհամբերօրէն, բոլորովին քաղցրախօսիկ դարձած ցոփը։ Ու մեղմեխանքով յիշեցուց նորէն Արմիկին, թէ յաջորդ օրուընէ իսկ սկսած, հիանալի կենցաղ մը պիտի վարէին։ Ամենուն աչքին պիտի երևային։ Շատեր պիտի նախանձէին իրենց։

Արմիկ, թեթև ժպիտը միշա դէմքին վրայ, Շէրիֆէն խնդրեց, որ օղիին շիշը իրեն տայ։ Շէրիֆ, կարծելով, թէ Արմիկ օղի պիտի խմէր, և թէ այդ էր դարմանը անոր զլխացաւին, իննծութիւն մէծ անակընկալ իրեն համար, անոր օղի խմելը։ Եւ շիշին հետ դաւաթ մըն ալ կարկառեց անոր։

Կարծուածին պէս չեղաւ, սակայն։ Արմիկ, իրը որ ոգելից հեղուկի շիշն առաւ, անոր պարունակութենէն, բաւականաչափ, լեցուց առջևը

գտնուող խոր պնակի մը մէջ։ Ապա, իր քովէն թաշկինակ մը հանելով, ձգեց օղիին մէջը, և լաւ մը թրջեց, թուրքը աչքերը չուած, զարմանքով, կը դիտէր Արմիկի ըրածը։

Թաշկինակն այսպէս թաթախելէ ետք, Արմիկ զայն տարաւ, և զրաւ ճակտին վրայ։ Արմիկ, իմացուց թուրքին, թէ ատիկա զօրաւոր գարման մըն էր զլխու ցաւի համար։ Հետեաբար, կը յուսար, թէ պիտի օգտուէր անոր գործադրութենէն։ Միայն թէ, յարակեցեց, քիչ մը ատեն շարունակելու էր զայն, անպայման, անընդհատ։

Երանի թէ վաղուց յիշէր, ու ընէր այդ բուժիչ ճարը, միտք յայտնեց Շէրիֆ։ Նոյն ատեն, մասմբ դժգոհ կերպարանք մը զգեցաւ, տեսնելով, թէ զեռ սպասել հարկ էր։ Ո՞րքան ժամանակի Յայտնի չէր։ Բայց, գէթ բոլորովին պարապ չի մնալու համար, իր սրունդներն երկնցուց սեղանի տակէն։ Ու անիկա, փնտուց Արմիկին ոտքերը։

Փնտուածը չի դտաւ։ Արմիկ իր ոտքերը, ըստ առաջնոյն, դուրս քաշած էր սեղանին ներքեւէն։ Շէրիֆ, անզբաղ ու անծոյժ, սկսաւ նստած տեղն Շէրիֆի կորսնցներ չէր ուզեր։ Եւ Արմիկին ժանոյց, որ ածապարէ։ Ա՛լ հերիք էր։ Հարկաւ լաւացաւ։ Պայմանաժամն արդէն հասած էր։

Քանի մը հեղ, Արմիկ, թաշկինակը թրջելով, զետեղած էր ճակտին վրայ, երբ նշմարեց, որ Շէրիֆ իր ատրճանակը վերարկուին զրպանէն առաւ։ Ու թուրքը, հրազէնն իր տափատի զրպանին մէջ

տեղաւորելէ ետք, ելաւ նստած աթոռէն։ Հափա-  
փիչը, յառաջացաւ դէպի իր կողմը։ Իսկ ինք, դեռ  
կատարած չէր որոշածը։

ինդրանք մը, անծխտելի ու անզիմադրելի աղաշանք մը ըրաւ այն ատեն Արմիկ, իր վրայ քալողին։ Պաղատական ամենաընտիր բառերով, ու ազդու շեշտերով զգացուց թուրքին, որ եթէ քիչ ալ հանգիստ ձգէր զինքը, շատ գոհ և լաւ տրամադիր պիտի ըլլար, եւ խնձոր մը ուզեց անկէ։ Բայց խնդրեց, որ դէմք նստի, և կեղուէ զայն։

Գահ մը, երկու մտքի մէջ, տատանեցաւ Շէ-  
րիֆ: Մէկ կամեցաւ, շիտակ երթալ Արմիկի վրայ:  
Սակայն միւս կողմէն ալ, խորհեցաւ, թէ զժուա-  
րութիւններու հանդիպէր թերևս, և յառաջ զային  
ձախորդ, տիսուր պարագաներ: Ուստի, յարմար  
դատեց, այս անգամ ալ զիջանիլ: Ցենչն եր, որ  
հաճելի կերպով վերջանար գործը:

Դարձաւ ևտ անիկա, զլուխը ցնցելով։ Նստաւ  
իր տեղը։ Դրպանին ժամացոյցը հանեց։ Դիտեց  
զայն, և յայտարարեց Արմիկին։ թէ քառորդ ժամ  
իրեն միջոց կուտար, իբրև վերջին չնորհ։ Արմիկ,  
հաւանութեան նշան մը ըրաւ։ Եկրիֆ։ ինձոր  
մը առաւ ձեռքը, ստկելով Արմիկին տալու համար,  
ըստ անոր ըրած խնդրանքին։

Հազիւթէ սակայն, Թուրքը սկսած էր պը-  
տուղը կեղևել, երբ որ Արմիկ, իր առջեկի պնա-  
կին մէջ գտնուող ամբողջ օդին նետեց անոր դէմ-  
քին: Եւ ծիծաղ մը բարձրացուց: Շէրիֆ, այնպէս  
զգաց, թէ յանկարծ իր աչքերուն մէջ կրակներ

թափուեցան։ Այդ տեսակ կատակ կ'ըլլայ։ պոռաց  
անիկա, և ձեռքերը տարաւ աչքերուն։

Ռումբ մըն էր, գողցես, որ պայթեցաւ սեն-  
եակին յէջ։ Շէրքի, հայոյելով, առ խարխափ,  
խելագարի նման, այս ու այն կողմ կ'իյնար։ Բը-  
նաւ չէր կրնար աչքերը բանալ։ Եւ քանի խառնէր  
զանոնք, այնքան աւելի կը սաստիանար անոնց  
հրաբորքումը։ Հակեցաւ դէպի սեղան, որպէսզի  
ջրամանը առնէր։

Լամբարը կործանեց, սակայն, փոխան ջրա-  
մանը գտնելու: Եւ լամբարէն հոսած հեղուկ վա-  
ռելանիթը, իսկոյն բոց առաւ: Շէրիֆի զէմքը  
այրեցաւ, Բոնկեցան նաև անոր օղեօծ գլխուն  
մազերը, և հագուստին վերի մասերը: Վերաւոր  
յովազի մը պէտ մանչելով, անիկաւ ինկաւ գետին:  
Սեղանը տապակեց, Փնտաեց Արմիկը:

Թեթևուն եղնիկի մը նման, Արմիկ արգէն  
ցատքած էր պատռւանին մէջ։ Դրսի ծառին ճիւ-  
զերու տերեները, անոր թշնամթոր դէմքը կը շո-  
յէին։ Անիկա տեսաւ, ներսը, հետզհատէ աւելի  
ծաւալող կրակին մէջ, թշնամւոյն ունեցած օր-  
հասական գալարումները։ Այլև յաղթական, ոս-  
տում մը ըրաւ գէպի ծառը։ Եւ իշաւ վար։

Երագասուր ընթացքով, անիկա անցաւ մեռ-  
եալ քաղաքին մէջէն։ Դուրս ելլելուն, ազատ  
չունէ մը առաւ, և քայլերն ուղղեց դէպի այն  
անքոյթ կայանը, ուր կը գտնուէր Եզեկի։ Ու սկը-  
սաւ վերլուծել բոլոր տեսածները, և ոգեկոչել  
Նահատակները։ Վերջապէս, Արմիկ, անվտանգ  
հասաւ չուկէտ, և ինկաւ Եզեկի գերկը։

## ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

«... Արիւնս կոտրածներուն յացորդող անարիւն կոտրածներուն այնքան բազմաթիւ Հայեր զոհ զնացին, որ անոնց իւրաքանչյուրին մարտիրոսազրութիւնն ալիւս դարձաւ պարզ որ անշան դեսք մը, սովորական պատմութիւն».

Թիթեռնիկը ճրագին շուրջը կը դառնայ: Ծերունի գաղթականն ալ, իր զաւակը պատսպարող հիւանդանոցին բոլորտիքը կը գեղեցէր շարունակ: Անոր լոյսն էր, յոյսը, կեանքը այդ օրհնեալ շէնքին մէջ պառկողը: Անիկա կը կարծէր, որ եթէ այդ շրջանակէն հեռանար, այլևս պիտի չի կրնար ապրիլ: Գիշերն ի բուն, գթութեան յարկի պատապիրը գետնամած մնալով, կ'ազօթէր ոտ Աստակները գետնամած մնալով, կ'ազօթէր ոտ Աստած, որ բժշկութիւն պարզեցէր իր մենուճարին: Իսկ երբ լոյսը ծագէր, կը սպասէր, որ հիւանդանոցի դռները բացուէին, ընդունելութեան ժամը գոցի դռները բացուէին, կ'երթար տեսնելու իր սրտահասնէր: Այն ատեն, կ'երթար տեսնելու իր սրտահատը: Ու ամեն անգամ, որ քովէն ստիպուած կը հեռանար, ջանք կ'ընէր նոր նոր գեղեցիկ բառեր գտնել, իր երախտագիտական զգացմունքներն յայտնելու բժիշկներուն, և մանաւանդ հսկիչ գըթութեան ըրոջ:

Ահաւոր անցեալ մը ունէր այդ էք ծերունին : Քանդուած մեծ տան մը աւերակներուն տակէն , քաշկոտուելով , գուրս եկած էր անիկա : Քանի մը ժամուան մէջ , իր բոլոր ինչքերուն ոչնչանալը տեսած էր : Բայց անիկա վայրկեան մը իսկ , այդ նիւթական կորուստներուն վրայ անդրադարձած չէր : Իր տան առջեկ հրապարակին մէկ անկիւնը կապած էին զինքը , անօրէն թուրբերն ու Քիւրտերը : Գանակոծում , գելում , բազմատեսակ չարչարանքներ կրած էր անիկա : Եւ իր մրմուռը կուլ տալով ու համբերելով , սիրելիներուն փրկութիւնը միայն հայցած էր երկնաւոր թագաւորէն : Սակայն , վայրագ խուժանը ուղած էր այդ անմեղ ծերունին հոգեպէս ալ տանջել : Անոր ընտանիքին բոլոր անդամները , բռնուելով , բերուած էին Նախ , անոր երեք մեծ որդիները . մարդկային երեակայութեան մէջ չի պարփակուող զիւային խժդժութիւն . ներու ենթարկուելով , սպաննուած էին : Կրտսեր զաւակը , հազիւ տասներկու տարեկան կրակ ու բոց պատանի մը , իր մեծ եղբայրներուն պէս , կրցածին չափ գիմազրելէ ետք , քանից սրահար , ինկած էր : Ապա , ոճրագործները , ծերունիին ձեռքը դաշոյն մը տալով , բռնադատած էին զայն , որ իր քով տարուած ամուսինը ինք մորթէ : Ու անոնք , տեսնելով , թէ անիկա իրեն եղած էրամանը չի կատարեր , միջոց մը գտան իրենց նպատակին հասնելու : Անոնցմէ մէկը , դաշոյնը բռնող անոր ձեռքը , ամուր մը սեղմելով , բարձրացուց : Ուրիշներ , խեղճ ալեհեր կոսջ վիզը մօտեցուցին , Եւ բարձրացած դաշոյնը իջաւ : Փողոտուած կինը , ինկաւ գետին : Անիկա , իր ամուսնոյն ոտքերուն քով , քանի մը անգամ ցնցուեցաւ , և հոգին ա-

ւանդեց : Այնուհետեւ ծերունի մարդուն թոռնեց , մէկիկ մէկիկ , սրէ անցուցին : Ու փոքրիկներու արիւնէն , իրենց ափերուն մէջ առնելով , բռնի խըմցուցին անոնց մայրերուն ու մեծ հօրը : Երբ որ կարգը եկաւ երեք երիտասարդ հարսներուն ու երկու գեռատի աղջիկներուն , լեռնական վայրենիներուն նողկանքն ու ցասումը գրգող տեսարան մը տեղի ունեցաւ . . . : Հուսկ ետքը , լկուած հարսներն ու աղջիկները , արդէն կիսամեռ վիճակի մը հասած , կտրտուեցան : Ու դահճապետները , հածոյքի համար , անոնց մարմիններէն զանազան մասեր կտրելով , ծախու հանեցին : Մասկտորներուն սակագին իսկ որոշեցին մարդակերները : Մարդկային մսի այս վաճառքը , իրօք , խիստ մեծ զւարճութիւն առթեց ամբողջ խուժանին : Եւ ամեն կողմէ , ճրւաղային ինդուլքներ բարձրացան : Անպատուուած ու կտորուուած ընտանիքի պետին համար , որքան երանելի էր մահը : Բայց ինչ որ ըրաւ , զինքը չի մահացուցին : Անիկա , նոյն իսկ , ամենուն գլխուն անէծքներ թափեց , որպէսզի անոնք բարկանան ու հարուածեն զինքը : Այլ անոնք , դա՛ռն հեղնութիւն , խնայեցին անոր : Եւ ալ ուրիշ բան մը չըրին , հեռացան : Անիկա , մնաց իր կապուած տեղը , որպէս հոգիչ պահապան իր սիրելեաց դիակներուն վրայ :

Գիշերը վրայ հասաւ : Մթութեան վարագոյրը չի կրցաւ ծածկել թշուառ ծերունիի աչքերէն սահմըուկեցուցիչ տեսարանը : Զարհուրելի իրականութիւնը , մերկապարանոց , միշտ յայտ յանդիման , Զոհերուն արձակած վերջին խեղդուկ աղաղակներն ու ճշուըութեներն ալ , յաւէտ անոր լսելեաց մէջ : Երազ մը , ցնորք մը , մղձաւանջ

մը չէր, ինչ որ տեսաւ ու կը տեսնէ։ Ու այնքան յուսահատելէ, վշտաչարչար գալարուելէ ետք, ի՞նչպէս ապրեցաւ ու դեռ կ'ապրի։ Ատիկա անլուծելի առեղծուած մը մնաց, ցնորման աստիճանին մօտեցած անոր մտքին մէջ։ Եւ մինչ, սակայն, կապուած տեղէն, դիակնային անշարժութեամբ, ու պշուցեալ նայուածքով, առջևը պարզուող եղերական պստիերը կը դիտէր, տեսիլք մը նշարեց յանկարծ։ Մեռելոց մէջ, կենդանութեան նշան մը երեաց, երկնային անակնկալ։ Արդեօք յարութեան սքանչելի յայտնութիւն մը։ Հրաշչք մը։ Արդարեւ, անկենդան մարմիններու շեղակոյտին մէջէն, խորաբուղիս հառաչանք մը բարձրացաւ։ Դիակներուն մէջ շարժում մը նկատելի եղաւ, բացայայտ կերպով։ Վերապրող ծերունիին ուղեղին մէջ արեալոյս մը ճառագայթեց։ Անոր բազմախոց, արիւնաքամ սիրտը, ուժգին բարախում մը ունեցաւ, կենդանի նահատակը թնցուեցաւ։ Զինք կաշկանդող կապերէն ազատուելու ահագին ճիգ մը գործեց, անսովոր ոյժ մը ստացած։ Յաշողեցաւ։ Ու, անարգել նետուեցաւ յառաջ։

Այն ատեն, մօտէն տեսաւ, թէ սիրելինները բոլոր, քնացած էին յալիտենապէս։ Բայց, իր կրտսեր զաւակը, փոքրիկն Բենիամին, ողջ էր։ Անիկա գրկեց զայն։ Կննեց անոր վէրքերը։ Հարուածնեները, բազմաթիւ էին, սակայն ո՛չ խոր, ո՛չ անյօյս, ո՛չ մահացու։ Արարին Աստեած, ուրեմն, իրեն գթացած, ու գերագոյն մխիթարութիւն մը չնորհած էր, խորհեցաւ անիկա։ Կը մնար միայն, ազատեալին կեանքն իսպառ զերծ կացուցանել վտանգէ, փրկել զայն, պահպանել։ Եւ ահա, երիտասարդական զօրեղ կորով մը, անիկա, իր Բենիա-

մինը թևերուն վրայ առաւ, կանգնեցաւ։ Մտածումը, վայրիեան առաջ, ապահով վայր մը գտնելը։ Ճիշտ այդ պահուն, աւարէ ետք հրդեհի մատնըւած իր խոշոր տան դեռ կանգուն մնացող քանի մը սիւներն ու պատերն ալ, շառաչելով, փլան։ Եւ կրակներու ու աւերակներու կոյտերը հասան մինչև անոր մօտ։ Աճապարեց հեռանալ անիկա, արիւն արցունքոտ վերջին նայուածք մը ձգելով գետինը պառկող իր հոգեկատորներուն վրայ։ Անոր ուղին կը լուսաւորէին այրուող տներէն բարձրացող բոցերու շարժուն, կարմրերանգ ցոլքերը։

Մարդագաններու ջոլիքները, ցորեկուան լոյսով, ամենուրեք նախմիրներ սփռելէ ետք, գիշերուան մութին քաշուած էին իրենց որջերը։ Ուստի, ալէտէն ուեէ կերպով վրիպողները, կամ ինքնապաշտանական միջոցներով զերծանողները, այս ու այն կողմէն, ելան մէջտեղ։ Խորհուրդ ըրին։ Ու որոշեցին, որ փախչին, առանց ժամանակ կորսնցնելու, գիշերով։ Արեածագին վտանգն անխուսափելի էր։ Ազատման ուրիշ միջոց չունէին։ Ուստի ճամբար ինկան բոլորն ի միասին, մեծխումբ մը կազմած։ Անոնք պիտի երթային, մըտնէին Խուս պետութեան հովանոյն ներքեւ, և իյնային կովկասահյ եղբարց բաց զիրկը։ Հայաստանի ճնշուած, շիւայր և արտահալած Հայուն միակ զօրեղ ապաւէնը եղած է միշտ կովկասը, արդարեւ։ Դէպի այդ ապահով ապաստանարանը գիմած է Հայ երկրին զաւակը, ամեն անգամ, երբ որ ջարդող, բանդող թուրքն ու Քիւրտը ոտքի ելեր, և իր խաղաղ, աշխարհաշէն կեանքի վրայ են յարձակեր։ Փախստականները յառաջ գնացին շարունակ, իրենց մէջ գտնուող ուղեցանաչներու

առաջնորդութեամբը։ Տեղ տեղ, լուրջ վտանգներ անցուցին։ Երբեմն, անդո՞ներով լի, տարտարոսանման վայրերու մէջէն քալեցին։ Իրենց պատկերը կրող ցիներու հաւանական մերձեցման սարսափներուն ենթարկուեցան, մասնաւորապէս լեռնային անցքերու մէջ։ Բայց անոնք, իրենց պաշարիւնութիւնն ու քաջութիւնը չի կորսնցուցին։ Եւ արագօրէն ու իմաստնօրէն, անգաղար խոյս տուին իրենց գոյութեան շուրջ յածող նոր աղէտներու առջևէն։ Յանպատրաստից ու անընտել ճամբորդութեան մը առթած նեղութիւններն արդէն կային միշտ ու կը մնային։ Ասոնց վրայ կ'աւելուային նօթութեան ու պատուքի տանջանքներն ալ իսկ ճանապարհորդները կը քաջալերուէին, իրենց աչքին առջև բերելով անքոյթ կովկասի հեռապատկեր։ Միայն թէ վիրաւոր հենիսամինի համար չատծանը էին շրջապատող դժնդակ պայմանները։ Եւ այդ պատճառով, անոր առողջական վիճակը երթալով։ հետզհետէ, կը վատթարանար։ Անոր հայրը, այնուամենայնիւ, չէր տնտնջար։ Իր զաւակին ողջութիւնը բաւական կը համարէր ներկային համար։ Անիկա կատարելապէս վստահ էր, թէ կովկաս հասնելուն, անմիջապէս, և ամենայն դիւրութեամբ, միջոցը պիտի գտնէր զայն շուտով առողջացնելու։ Այս հաստատուն յոյսն ու հաւատքը, անոր ոյժի աղքիւրները երբէք չէին ցամքեցներ։ Եւ ի զարմանս ու հիացումս իր ընկերներուն, անիկա, դիւցազնական քաջութեամբ մը, իր զաւակը։ աշխարհի վրայ մնացած միակ անգին գանձը, շարունակ կը տանէր շալկած։ Իր քաղցր ու փոքրոգի բեռը մէջքին վրայ, անիկա, քալած տեղը, փարաւազիչ այլ դաղափարներ ալ կ'ունենար։ Զա-

ւակը պիտի առողջանար։ Հայաստան աշխարհի առատութեան արեգակը պիտի ցաթէր։ Այն ատենիրենք, հայր ու որդի, բոլոր տարաբնակ Հայերուն պէս, պիտի վերադառնային հայրենիք։ Եւ իրենց սիրելիներու արեամբը ոռոգւած ինկելի վայրերը համբուրելով, անոնց մէջ բնակութիւն պիտի հաստատէին։ Իսկ անկէ ետք, իրենց, և վերադառնող ընդհանուր Հայոց, կեանքը պիտի ըւլար աղօթք մը, նուիրուած նահատակներու անման յիշատակին, և մինչեւ ի մահ անդուլ աշխատութիւն մը, ընծայուած աւերեալ հայրենի երկրին վերաշնմանը։ Այս կրկին պարտականութեանց կատարումը, իրենց դառնացած հոգիները պիտի ամոքէր։ Կովկաս ժամանեցին վերջապէս։ Ու յառաջացան ուղղակի էջմիածին։ Հանուր Հայոց Մայր Տաճարին նուիրական զօրութիւնը դէպ իրեն քաշած էր զանոնք։ Հայրապետական աթոռին առջև անոնք ուղած էին թափել իրենց բիւրաւոր ցաւերը, անպատճմ կոկիծներն ու ծովացած դառնութիւնները։ Սակայն, երբ որ էջմիածին հասան, յուսիսիաբութիւն մը կրեցին անոնք, մնծ բազմութեամբ այստեղ իւնուած իրենց վիճակակիցներուն նման։ Ընդհանուր փախստական գաղթականները, Ռուսահայ եղբայրներէն ու քոյրերէն առհանարակ յոյժ սիրալիր ընդունելութիւն մը գտած էին։ Այդ մասին, տարաշխարհիկ Հայերը, բնականարար, ուեւ դժգոհութիւն ու գանդատ չունէին տեղացի իրենց ազգակիցներուն դէմ։ Ընդհակառակը, շատ չնորհակալ էին անոնցմէ։ Միայն թէ այդ երկրին մէջ իրենց գոյութիւնը պահպանելու համար եղած միջոցները խիստ անբաւարար գտած էին։ Բայց

անշուշտ անքնական ու անսպասելի չէր այդ պարագան։ Բուռն կերպով շարունակուող աշխարհաւեր նոր պատերազմին բերմամբ, արիւններու մէջ լողացող Հայաստանէն յանկարծուստ, հարիւր հազարներով թշուառ, կարօտեալ Հայեր թափուած էին Կովկասի ամեն կողմը։ Մինչդեռ, կովկասահայերն ալ, տեսակ տեսակ սաստիկ նեղութիւններու մէջ կը գտնուէին, ճիշտ այդ միջոցներուն։ Երկրին մէջ տիրող պատերազմական դրութեան հետևանքով, իրենց աշխատող ձեռքերու մէկ կարեոր մասէն զրկուած, զործի ու վաստակի նուազութենէ ճնշուած, և ազգային ու պետական պարտականութիւններու, նիւթական մեծամեծ զոհուգութիւններու բեռան տակ կըած էին արդէն։

Ուրեմն, անոնք ի՞նչպէս լի ու լի կերպով պիտի կարենային հոգալ այդքան ահագին թիւ մը ներկայացնող իրենց տարահալած եղբարց ու քոյլերու ամեն կարգի և անհամար կարիքները։ Եւ ահա, այսպէս, կեղրոնական մեծ քաղաքներէ հեռու գտնուող խել մը վայրերու մէջ մանաւանդ, ուր խըս ճողուած էին փախստականները, աներևակայելի թշուառութիւն կը տիրէր։ Խեղճերն անօթի էին, և հարկ եղածին չափ հաց ու այլ մննդելէնները չի կային։ Վշտէ, յոգնութենէ, սարսափէ և անսուազութենէ տկարացածներն ու հիւանդացածները թափուած մէջ տեղը, մինչդեռ բժշկական ու առողջապահական կանոնաւոր կազմակերպութիւններ գոյութիւն չունէին։ Բացօթեայ ու գետիններուն վրայ կը մնային ընդհանրապէս բոլոր գաղթականք, վասնզի պատսպարուելիք տեղեր, հագուստներ, ու անկողիններ կը պակսէին։ Եւ այս աննպաստ հանգամանքները, շատ չուտով յառաջ բերին ուրիշ

նոր չարիք մը, որ իսկոյն ճշմարիտ աղէտի մը կերպարանքն ստացաւ։ Զանազան տեսակ վարակիչ հիւանդութիւններ, զոր օրինակ ժանտատենդ, թանչք, ժանտախտ և այլն, ճարակ գտան, և մեծ համեմատութիւններով տարածուեցան տարաբախտ հայրենազուրկներուն մէջ։ Այս ատեն, այդ համաճարակ հիւանդութիւններով ու ախտերով վարակեալներուն մէջ երեան եկաւ ու անարգել չըջեցաւ անխնայօրէն հնձող մահուան մանգաղը։ Ու եղաւ ժամանակ, որ միայն կըմիածնի շրջանակին մէջ, օրական մեռնող հէք փախստականաց թիւը յանգեցաւ քանի մը հարիւրի։ Կոտորած մըն ալ այս Այնքան տառապանքներ քաշելէ վերջ Կովկասի հողին վրայ ոտք դնող, և քաղաքական նպաստաւոր պայմաններու բերմամբ, կարճ ժամանակէ մը ետք, երկիր վերագառնալու յօյսովը միայն ոգեորուող ու ագրող Հայաստանցի ժողովուրդին համար, ո՞րքան կսկծաղղու ու սահմակեցուցիչ էր այդ համասկիւռ, նորօրինակ աղէտը։ Դիւրին է մակաբերելը։

Բոլոր ապաստանեալներուն պէս, դժուարին պայմաններու մէջ կը գտնուէին նաև Բենիամին ու անոր հայրը։ Այս վերջինը, ցաւ ի սիրտ նկատելով, թէ իր խորհածին ու ակնկալածին պէս չէին զիրենք զիմաւորող պարագաները, ճար մը փնտուած էր։ Բայց իր կատարած բոլոր դիմումներն ապարդիւն եղած էին։ Ու անիկա չուարած, մնացած էր։ Ինչ ընելը չէր գիտեր։ Հերոսական ճիգերով, իր զաւակը ողջ հասցուցած էր Կովկաս։ Հարկ չէր գաւակը ողջ հասցուցած էր Կովկաս։ Հարկ կը արցնէր անիկա ինքնիրեն, որ վիրաւորը լաւ սննդառաւութիւն ունենար, և ամեն կերպ հանգստութիւն ու բժշկական խնամքներ վայելէր,

որպէս զի առողջանար, և ոտքի ելլէր օր առաջ՝ Ալէկոծեալ ծովէն ազատուած էին, միթէ խաղաղ, հեղասահ ձորակի մը մէջը պիտի խեղգուէին։ Այսպէս շաբաթներ անցան, Բենիամին միշտ զուրկ մնաց, զինքը դէպի առողջութիւն առաջնորդող միջոցներէ։ Անոր հայրը, սակայն, վերջապէս օր մը իմացաւ թէ մեծ ու պզտիկ հիւանդ փախստականներու յատուկ, և քանի մը բաժանմունքներ ունեցող խոչոր հիւանդանոց մը բացուած է։ Անմիջապէս վազեց, գնաց, գտաւ հիւանդանոցի ղեկավար մարմոյն անդամները։ Իր խնդիրքը ներկայացուց անոնց։ Աղաչեց, պաղատեցաւ։ Եւ Բենիամին ընդունուեցաւ հիւանդանոցին մէջ։ Ասիկա բարեբախտութիւն մըն էր Բենիամինի համար, թէ քիչ մը ուշ հասած։ Բարեբախտութեան ալ մեծը։ Որովհետեւ գուրսը, հինաւուրց մայրավանքին ամեն կողմը, անխնամ վիճակի մէջ, թափուած կը մնային, ամեն հասակէ ու սեռէ հազարաւոր հիւանդներ։ Զանոնք բոլորը հիւանդանոցէն ներս ընդունելու հնարաւորութիւն չի կար բնաւ։ Ո՞ր մէկը։

Տարագիր պատանին, կարճ ժամանակի մը լնթացքին, հիւանդանոցին մէջ, իր բաժանմունքի բժիշկներուն մասնաւոր համակրութեանը արժանացած էր։ Միայն անոր զժբաղդ անցեալն ու քաջբնաւորութիւնը չէին շարժառիթը այդ համակրանքին։ Անիկա ունէր նաև նշանակելի կերպով բարեկիրթ վարմունք, և քաղաքավար ու խելացի խօսակցութիւն։ Սակայն բժիշկներէն աւելի ջերմ զգացումով զայն շրջապատող մը կար։ Այդ անձը, անոր վրայ հսկող, զայն պահպանող զթութեան քոյրն էր։ Կովկասահայ երիտասարդ աղջիկ մը Անունը Սաթօ։ Սա իրօք, աւելի քան քրոջական

սիրով մը կը խնամէր Բենիամինը։ Իսկ Բենիամին, այդքան գուրգուրոտ նոգատարութեան առարկայ ըլլալով հանդերձ, չէր առողջանար։ Անոր վէրքերը բաւական դարմանուած էին։ Միայն թէ կազմը, երթալով կը նիհարն ար։ Անիկա կմախը կը դառնար։ Արագընթաց ծիւրում մը յառաջ եկած էր անոր մէջ, Ներքին այս աւերումը հետեւանքն եր անոր չատ արիւն կորսնցնելուն, և երկար ատեն քժշկական խնամքէ, անհրաժեշտ սնունդէ ու հանդիսատէ զուրկի մնալուն։ Եթէ Կովկաս ժամանած միջոցին, անմիջապէս, հարկ եղած օգնութիւնը գտնէր, տնչուշտ այդ գրութեանը չէր մատնուեր։ Ու վերջապէս, օր մըն ալ, հէք տղան, ծանր ամտիճան մտահոգիչ ճգնաժամի մը մէջ ինկաւ։ Պէտք չէր որ անիկա այլես խօսէր ու շարժէր։ Ամենափոքր յուզումէ մը իսկ, հեռու մնալու էր։ Այդ պարագային, անյարմար էր թոյլ տալ անոր հօրը, որ իր հանապազօրեայ այցելութիւնը կատարէր։ Ուստի, որոշուեցաւ զայն ետ կեցնել իր զաւակը տեսնելու ցանկութենէն, առժամանակեայ կերպով։ Բնականաբար, իրերն այդ վիճակին մէջ չէին կըրնար մնալ, ընդերկար։

Արդ, այդ որոշումը արուած օրուան յաջորդաւուն; Երբ ըստ սովորականին, Բենիամինի հայրը հիւանդանոցի գոնէն ներս կը մտնէր, անոր դէմն ելաւ քոյր Սաթօ։ Բարի քոյրը նկատի ունենալով գաղթականին հոգեկան ցաւագին կացութիւնը, յուզուեցաւ։ Բայց զսպելով իր յուզումը, պաղարիւնութեամբ և պատշաճօրէն, անոր պարզեց խընդիրը։ Այս անգամ, անիկա այցելելու չէր իր զաւակին։ Ետ դառնալու էր։ Վասնզի, յարած էր Սաթօ, Բենիամին այդ օրը բացարձակ առանձնութեան ու

հանգիստի պէտք ունէր։ Լաւ չէր որ անիկա երթար անոր քով։ Հայրը որ արդէն սկսած էր օրէ օր աւելի սաստիկ տագնապներ ունենալ իր զաւկին նըկատմամբ, այդ խօսքերը լսելով, դողաթ։ Եւ ուզեց անպատճառ երթալ ներս, տեսնել զայն։ Բայց ապա, շուտով համակերպեցաւ իրեն տրուած խորհուրդին։ Զի կրցաւ չի հնազանդիլ քոյր Սաթօին, զոր կը սիրէր իբրև իր աղջիկը։ Հայրական սէրէ զատ, խորին յարգանք մըն ալ կը տածէր անոր նըկատմամբ։ Զայն կը համարէր բարերարուէի մը։ Ամեն կերպով և լիակատարօրէն վատահելի բարեկամուհի մը։ Ոյո, այդ օրը պիտի չերթար իր զաւկին քով։ Այս անգամ հրաժարելու էր իր կեանքին ջերմութիւն տուող լոյսին երեսը մօտէն, մարմարական աչօք տեսնելու հոգեպահ հաճոյքէն, իր զաւկի բարիքին համար, յանձն առնելու էր այդ զրկանքը, զոհողութիւնը։ Այսպէս խորհեցաւ, ու ետքարձաւ։

Օրն իբրկուն եղած էր։ Վառուած էին հիւանդանոցին լոյսերը։ Բժիշկները, արդէն, իրենց յոյսը բոլորովին կտրած էին թենիամինէն։ Բայց, քոյր Սաթօ, չէր հեռացած անոր քովէն։ Անիկա գիտէր թէ թշուառ պատանին գերեզմանին մօտեցած էր։ Ինքն ալ յոյս մը չունէր այլևս անոր վերակենդանացումի մասին։ Այնու ամենայնիւ, որոշած էր խնամել զայն, մինչև այն ատեն, երբ որ անոր մահը վրայ կը հասնէր։ Ինչպէս իր հսկողութեանը ներքեւ գտնուող միւս բոլոր փոքրիկները, նոյնպէս թենիամինը, «փոքրիկ եղբայր» կ'անուանէր Սաթօ։ Հետեաբար, իբրև քոյր, չէր կրնար բաժնուիլ մել ձի մահ վիճակ մը ունեցող իր եղբօրմէն։ Այդ անգամ, կամաւոր հիւանդապահուհին, ո՛րքան գթա-

սիրտ, նոյնքան ալ բուռն կերպով հայրենս սէր աղջիկ մըն էր։ Անիկա ապագայ Հայութեան, ու Հայաստանի յոյսերն իրականացնող նոր սերունդի լաւագոյն ներկայացուցիչներէն մէկն ալ կը համարէր թենիամինը։ Ահա թէ ինչու կը գուրզուրար, ու կը դողար անոր վրայ, Հասաւ սակայն վախճանը այդ հալածական փոքրիկի կեանքին, վերջին վայրկեանը խորշակահար ինկած բուրումնաւէտ ծաղիկի մը իսպառ թոշնումին, Գիշերուան խաղաղութեան մէջ, քոյր Սաթօ նկատեց, թէ թենիամին դժուարաւ կը չնչէր։ Անիկա, հիւանդին գլուխն աւելի հանգիստ դիրքի մը մէջ զրաւ։ Անօգուտ, թենիամին, աչքերը գոց, և գիտակցութիւնը կորսնցուցած, պառկած էր անշարժ։ Երեսով, ընդհուպ մարելու վրայ եղող հոգեվարք մը։ Բայց քիչ մը ետք, յանկարծ ու յանակնկալս, թենիամին բացաւ իր աչքերն յուշիկ։ Եւ տկարձայնով, դողդոջուն շրմներով, քանի մը անորոյ ու անկապ բառեր արտաբերեց։ Մահուան հրեշտակին հետ կը խօսի, մտածեց քոյր Սաթօ։ Ու սրաի սաստիկ ճնշում մը զգաց, արտասուեց լուիկ, և իրարու միացուցած ձեռքերը ճմռեց վհատօրէն։ Այդ միջոցին, մահամերձին վրայ ուրիշ երեսոյթ մը ի յայտ եկաւ։ Անոր տարտամ նայուածքը օրոշ արտայայտութիւն մը ստացաւ։ Ուշքն իրեն վերադարձաւ։ Անիկա, այս անգամ կարօտալիթ մրմունջով մը, իր հայրը հարցուց։ Յետոյ, քաղցրօրէն, քոյր Սաթօի անունը յորջորջեց։ Թենիամին, նոյն քսկ թեն երկնցնելով, Սաթօի ձեռքը բռնեց, տարիս իր շրթունքներուն։ Ու անիկա, իր բարի բաւ իր շրթունքներուն։ Անիկա, իր բարի քրոջ ձեռքը կամբուրեց երկարօրէն, երախտայայտայուածք մը ուղղեց անոր, և մեռաւ։

Աշխարհի մէջ կանթեղ մը շիջաւ։ Երկնքին  
վրայ ալ ասալ մը թռաւ։ Բենիամինի հայրը, տես-  
սաւ այդ թոշող ասաղը։ Անիկա, այդ պահուն,  
արտասուաթոր աչքերը գէպի երկինք ուղղած, կող-  
կողագին կը հայցէր իր զաւկին փրկութիւնը։ Հէք  
մարդը չի գիտցաւ, բնականաբար։ թէ այդ աստ-  
ղին հետ իր զաւկին հոգին ալ այս աշխարհէն թը-  
ռած, և ինքը միայնակ մնացած էր այլես։ Ու  
երբ որ առաւօտեան բարի լոյսը ողջունեց, նա-  
խորդ օրուընէ աւելի տրտում էր անիկա, առանց  
գիտնալու թէ ինչո՞ւ։ Յաւիտենականութեան չսփ  
երկար տեսող օր մը ու գիշեր մը անցուցած էր,  
անձկագին սպասելով այդ առաւօտեան։ Սակայն,  
առաւօտուն, ուզած էր որ դեռ գիշերը շարունակ-  
ւի։ Տարօրինակ, անբացատրելի ցանկութիւն մը  
ունեցած էր, հոգեմաշ անհամբերութեամբ մը գի-  
շերուան մթութեանը մէջ մնալ աւելի երկար, քան  
թէ արեածազը տեսնել։ Անոր այնպէս երկցած էր,  
թէ այդ օրուան արեւուն ճառագայթները տմոյն  
էին, ցուրտ ու անկենդան։ Խաւարման օրի մը նը-  
ման, բնութիւնն ամբողջ տխուր ու լքուած տեսք  
մը ունէր։ Կը խորշէր այդ երեսոյթէն, վասնզի ա-  
նիկա իրեն տարտամ երկիւզ մը կազդէր։ Բայց և  
այնպէս անտուն մարդը ելաւ, շարժեցաւ, հեռա-  
ցաւ անքուն գիշերած անկիւնէն։ Սիրան ու հոգին  
լեցուն, յոգնախուռն մտածումներով։ Վստահու-  
թիւն ու տարակուսանք, յոյս ու վհատութիւն,  
իրարու խառնուած։ Անակնկալ, ահագին, մահու  
և կենաց խնդիր լուծող լուր մը ստանալու նա-  
խազգացումովը պաշարուած էր։ Կը քալէր, առանց  
գիտնալու, թէ ուր կը կոխէր։ Աշքերը բաց, չէին  
տեսներ։ Բնազդաբար, յառաջանալով, զնաթ կանդ-

նեցաւ հիւանդանոցի դրան առջեւ։ Ու չի համար-  
ձակեցաւ ներս մանել։ Յաշուեցաւ մէկ զիւ կոթ-  
նեցաւ պատին։ Գլուխը կախած, կեցաւ։ Խուսա-  
փեցաւ մեծ լուրը յանկարծ իմանալու գաղափարէն։  
Սպասեց, որ այդ նորութիւնը քիչ մը աւելի ուշ  
գայ, ու յայտնուի։ Եւ մինչ այդ, ինքն ալ պատ-  
գայ, ու տրամադիր ըլլայ զայն լսելու։ Անիկա,  
այս ճնշող վտքերու ազդեցութեանը ներքև կքած  
ու խուրուրած մնաց։

Եւ անոր յիշողութիւնը անդայտացաւ պահ  
մը։ Անիկա մոռցաւ անմռանալին։ Ծեսակ մը ե-  
րազական դրութեան մէջ ինկաւ։ Առջեւն անց-  
նողներն ու գարձողները, անոր տեսողութեան  
հանդէպ ստուերներու նմանութիւնը առին։ Դէմը  
կատարուող բոլոր շարժումները խարբուսիկ, երե-  
ւակայական, մտացածին պատկերներու խառնուրդ  
մը կազմեցին։ Ականջին հասած ձայները, խորա-  
խոր անդունդներէ բարձրացող խուլ խժողուկներ  
թուեցան։ Եղաւ վայրկեան մը մինչև իսկ, որ  
թուեցան։ Եղաւ վայրկեան մը մինչև իսկ, որ  
մը մէջ ծրարուեցան։ Բոլոր շնորհները գաղրեցան։  
Ու անիկա, ինքզինք գտաւ լոին ու խաւարտչին  
լարիւրինթոսի մը մէջ։

Անրջական իր այդ վիճակէն, սթափեցաւ սա-  
կայն, ընդուստ, ձեռքի մեղս հպում մը զգալով իր  
ուսին վրայ։ Անիկա, իր դէմը կանգնած տեսաւ  
քոյր Սաթօն։ Իրեն դէմ յանդիման գտնելով սըր-  
տահատորիկի խնամիչն ու պահպանիչը, անիկա,  
մէկէն ի մէկ շուարեցաւ, Զի գիտցաւ, ինչ ըսելն  
ու ինչ ընելը։ Բայց շուտով ինքզինք գտաւ ինո-  
րունկ հառաջանք մը արձակեց։ Յետոյ, պերճիմաստ  
նայուածք մը ուղղեց անոր։ Ու, պաշտումի ձեռվ

մըն ալ, թեսերն երկնցուց դէպի զայն։ Այդ աղջիկն իրեն համար եղած էր բացարձակօրէն բարի, երախտաւոր, երկնառաք հրեշտակ մը, միխթարութեան նշմարիտ ոգի մը։ Ուստի, ակնկալեց անկէ լսել օրհնեալ, կենսապարզե աւետիս մը։ Միակ սպասածը, իսկ Սաթօ, որ հարկադրուած, կուզար գոյժ մը հաղորդելու տիսուր պարտականութիւնը կատարելու, նենիամինի հօր ներկայացուցած երւոյթէն տագնապեցաւ, և լոեց։ Անիկա դժուարին կացութեան մը մէջ ինկաւ։ Թէ եւ գիտէր թէ ճշշմարտութիւնը ծածկելն անօգուտ էր, այդու հանդերձ չի կրցաւ մէկէն իսկոյն ու բացարձակ կերպով յայտնել զայն։ Հարկ տեսաւ զգուշաւոր ձեւով, և աստիճանաբար, ընտելացնել եղկելի մարդը, իր զաւկի կորստեան սև գաղափարին։ Ու, գթութեան առաքելուհին, տիսուր ժպիտ մը դրաւ իր դէմքին վրայ։ Այս ժպիտը, դէմինին համար, երկինքին վրայ փայլող ծիածանի գօտի մը թուեցաւ։ Նախախնամութիւնը հաշտ էր, ուրեմն, իրեն հետ, մտածեց բախտահալածը։ Միթէ ուրիշ կերպ կրնա՞ր ըլլալ։ Եւ անբաւ գոնունակութեան բացագնչութիւն մը թռաւ անոր բերնէն դուրս։ Սաթօ, բոնեց անոր թեսէն, և յառաջ քալեց։ Ծերունին կը կարծէր, թէ անիկա իր զաւկին քով պիտի առաջնորդէր զինքը։ Բայց Սաթօ զայն ուղղակի տարաւ առանձնասենեակ մը։ Ու հոն նստեցուց, զարմացած իրեն նայող, և իրսէ խօսք ու պատասխան սպասող իր «հայրիկը»։ Ինքն ալ անոր քովը նստաւ։ Եւ սկսաւ անոր խօսիլ Աստուածաշունչէն ու Աւետարանէն։ Ապա կեանքի ցաւերը, գառնութիւնները, հեծութիւններն ու ունայնութիւնները թուեց։ Ճշմարիտ քրիստոնէի մը համար,

Հանդերձեալին մէջ վերապահուած յաւիտենական  
երջանկութեանց հեռապատկերները ներկայացրւց,  
կենդանի գոյներով։ Ըստ, թէ Հայոց հայրենեաց  
մէջ ինկող բոլոր անմեղ, սուրբ նահատակները,  
այժմ կը հրճուին ու կը փառապահուին երկնից  
արքայութեան մէջ։ Յետոյ, իսկոյն յարեց, թէ  
փոքրիկ թենիսամինն ալ, անօրէն բռնակալութեան  
մէկ զոհը, ճշմարիտ մարտիրոս մը, այս դժնդակ  
աշխարհը թողած, գնացած էր երկինք, իր հարա-  
զատ սիրելիներուն միանալու։ Բացատրեց, թէ այդ  
բարի ու ամբիծ հոգին, չատ կը տանջուէր տարա-  
պարտուց, անյոյս կեանքի մը մէջ քաշկուելով։  
Բայց այլևս հանգստացաւ։ Ու եզրակացուց վեր-  
ջապէս, թէ այս խորհուրդներով ու հաւատքով  
տոգորուած, համբերելու է, հետևելու համար օրի-  
նակին Քրիստոսի, որ անտրտունջ ըսպեց, խաչին  
վրայ մեռնելու դառն բաժակը։

Բիւրիցս թշուառ գաղթականը, լսեց մեծ  
լուրը, առանց խլանալու, իմացաւ պատահածը,  
առանց շանթահարուելու Մինչդեռ, ինքզինք եր-  
ջանիկ պիտի համարէր, եթէ խլանար ու շանթա-  
հարուէր, իրականութիւնը բացայացա էր. Զեկու-  
ցանողը սրտակից մը: Իր կոկիծին մասնակից մը:  
Ո և է տարակոյսի տեղիք չի կար, Անկարելի էր  
եղածը չեղած սեպելո, ինքնախարէութեան մտա-  
ծումներով օրօրուիլն անհնար: Բանականութեան  
գէյ էր, յիմարութիւն, այլևս յուսալը: Բայց, իր  
յուսոյ մակոյքին խորտակմանը հանդէպ, անիկա-  
հանդիսաւոր, և միանգամայն ծանր ու ճնշող  
լուրթիւն մը պահեց: Ծպտուն մը իսկ չի հանեց:  
Ահեղագին վիշտը, ո՛չ միայն անոր բերանը կը դ-  
պած, այլ նաև աչքերը պաղեցուցած, և դէմքի

մկանունքները ընդարձացուցած էր: Այդպէս բանի մը վայրկեաններ անցան, Ու դարձեալ լսեց, երկնային երաժշտութեան մը պէս հնչող քոյր Սաթօի ձայնը: Այս անգամ, անիկա շարժեցաւ նստած տեղէն: Ելաւ ոտքի: Եւ առանց բառ մը արտասանելու, յամբ քայլերով, ուղղուեցաւ դէպի դուռ: Սաթօ, փութաց անոր քով: Անսահման տպապատանքով մը շրջապատեց զայն: Յայտնեց թէ ինքը թոյլ չի տար, որ անիկա իր այդ ընկճուած ու տկար վիճակովն երթայ դուրս: Պէտք է, որ քանի մը օր մնայ հիւանդանոցին մէջ, խնամուի, հանգիստ ընէ: Բայց բարի քոյրը, ունէ կերպով, չի յաջողեցաւ զայն պահել: Դուրս ելելու միջոցին, միայն խօսք մը ըրաւ ծերունին: Թախանձագին խնդրեց Սաթօէն, որ ըսէ իրեն, թէ ուր կը գտնուի Բենիամինի մարմինը: Սաթօ, ակամաւ ստիպուեցաւ պատասխանել սգաւորին, և գոհացնել զայն:

Անագորոյն ճակատագրի մը խաղալիք դարձած մարդը, հիւանդանոցէն հեռացաւ: Ու շունչն առաւ շիտակ հոն, ուր իր զաւակը կը թաղէին այդ միջոցին: Գաղթականը մեկնելուն, Սաթօ անհոգ չի կրցաւ մնալ իր տեղը: Անիկա իր ներկայութեանը կարօտող հիւանդները պահ մը թողուց, ու գնաց ուրիշ պարտականութիւն մը կատարել: Հետևեցաւ Բենիամինի հօր, վասն զի գիտէր թէ ներկայ պարագային զայն առանձին ձգելը լաւ չէր: Հասաւ մեռելոց վայրը Կանգ առաւ հասարակաց մեծ փոսի մը առջեւ: Փոսին մէջ, քանի մը տասնեակ, մեծ ու փոքր դիակներ տեղաւորած էին: Օրուան մէջ այնքան փախստական գաղթականներ կը մեռնէին, որ հնարաւորութիւն չի կար անոնց ամեն

մէկուն համար առանձին գերեզման փորելու: Ու Սաթօ, Բենիամինի հայրը տեսաւ այդ փոսին մէջ: վշտահար ծնողը, իր զաւկի դիակին վրայ խափանուած էր: Մինչդեռ դիակաթաղները, այն տեղ զըտնուող պաշտօնակատար վարդապետին ու քանի մը մեռելատէրներուն նման, այդ անսովոր տեսարանին հանդէպ, ապշահար ու անճրկած, կեցած էին: Ամենուն հաւասարապէս յարգելի քոյրը, իր ազդուխոսքերով, ցնցեց շուարման մատնուած փոսափորները: Հարկադրեց զանոնք, որ շարժին իսկոյն, ու ճիգ մը ընեն ողջը մեռեալներու շարքէն դուրս բերելու: Այն ատեն, անոնցմէ երկուքն իշան փոսին մէջ Անզօր ալեւորը, մեռեալին փաթթուած էր, ջղային տարօրինակ ուժով մը: Զեր բաժնուեր անկէ: Անիկա կ'աղաչէր մօտեցողներուն, որ եր վրայ խղճան, զինքը չի հեռացնեն իր զաւկին քովէն: Կը յանձնարարէր, որ հողը վրայ տան և զինքն ալ թաղեն, Բաւական մեծ դժուարութիւն կրեցին մեռելաստանի բոյոր աշխատաւորները, մինչն որ վերջապէս, կարողացան թաղուի լցանկացող գաղթականը փոսին դուրս ըաշել: Եւ սինչ փոսին հողը կը սկսէին վրայ տալ, քոյր Սաթօ, արցունքոտ աչքերով, անմիխթար ազգակցին թշուառ զլուխը հանգչեցուց իր ծնկան վրայ: Ու անիկա աշխատեալ կարելոյն, խաղաղեցնել զայն, այնպիսի խօսքերով, որոնք յատուկ էին մեծ ճարտասանի մը:

Պահ մը ետք փոսը զոցուած և անոր վրայ մեծ հողակոյտ մը գոյացած էր: Թաղման կարգ կատարող վեղարաւորն ու մեռելատէր գաղթականները, զիսիկոր, արտում հեռացած էին: Այլես ուրիշ ոչ ոք չէր մնացած, քիչ առաջ շատ յոյսեր տուրի ոչ ոք չէր մնացած, քիչ առաջ շատ յոյսեր տուրի այդ սկատսխուր վայրին մէջ, բայց միկուլ տուրող այդ սկատսխուր վայրին մէջ, բայց մի-

այն Սաթօ, իր խեղճ արիւնակցին հետ։ Մարմնացած գթութիւնը ներկայացնող այդ աղջիկը, դարձեալ սկսած էր ջանալ համոզել իր առջև գըտնուող անտիրական, թոյլ ու խնամակարօտ ծերունին, որ երթայ, հիւանդանոց մտնէ, ու հոն ժամանակ մը մնալով, ինքզէնք գտնէ։ Բայց անիշկա ըմբռնեց վերջապէս, թէ անկարելի էր այդ։ Զայն իր որդւոյն գերեզմանին քովէն պիտի չի կրնար հեռացնել։ Ու ոսկերերան աղջիկը, դեռ իր խաղաղութեան ու համբերութեան երկնաշունչ պատգամներով ողողելու վրայ էր անսփոփ էակի վշտակոծ հոգին, երբ որ հիւանդանոցէն ծառայ մը եկաւ զինքը կանչելու։ Մեռնելու վրայ եղող գաղթական փոքրիկ որբ աղջնակ մը, իր ասիրելի Սաթօ քուրիկը» կուզէր անպատճառ տիսնել, վերջին անգամ։ Սաթօ փութաց հիւանդանոց։

Որդեկորոյսը այն ատեն մօտեցաւ նորագոյ փոքրիկ հողաթմբին։ Եւ ինկաւ անոր վրայ, դառնակսկիծ հեկեկանք մը փրթնելով։ Անոր արցունքի աղբերակները, արգէն վաղուց ցամքած էին։ Չոր կողկողանք մըն էր միայն, որ դուրս կ'ելլէր անոր կոկորդէն։ Անրիկա ձեռքերը դէմքին զրած, բերանը հողին մօտեցուցած, եղերաձայն ողբեր կ'ըսէր։ Ու կը կանչէր իր թենիամինը, որ զինքը թողած գնացած էր։ Օրն երեկոյ եղած էր արդէն։ Դիշերուան մութը տիրած ամենուրեք։ Մինչ ծերունին, շարունակ կուչ եկած, կ'եղերերգէր առանց երբեք դլուխը վեր առնելու, Ա՛լ արտաքին աշխարհը, իսպառ գոյութիւն չունէր անոր համար։ Զայն կենդանի աշխարհին հետ հաղորդակցութեան դնող միակ կապ մը կար, և այն ալ խզուած էր։ Անոր կեանք տուող արել խաւարած, իջած էր

գերեզման։ Եւ հիմա անհուն տարածութիւն ու նեցող մեռելաստան մը կը պարզուի անոր աշքերուն առջև։ Անարե երկինքով ցուրտ մահերկիր մը։ Սև գերեզմաններով խճողուած ամեն կողմօ Անիկա միայնակ է այդ տեղ։ Սոսկումով պաշարուած։ Եւ այնպէս կը զգայ, թէ պտուտկաւոր սաստիկ մրրիկ մը, զինքը մարդարնակ վայրի մը գետնէն խլելով, օդէն ու մթնոլորտէն ալ վեր բարձրացուցած, և ձգած է հոդ։ Ի՞նչպէս հեղձաման ու աճաղկոտոր չէր եղած։ Ու դեռ չարժուելու ոյժ ալ ունի։ Ուստի, կը սկսի բալել, թափառական ու բարբարական։ Անզեկ նաւու մը կը նմանի։ Զի գիտեր, թէ ո՞ր կողմէ երթայ, որպէսզի հեռանայ համասփիւռ գերեզմաններու շրջանակներէն։ Ի՞նչ ուղղութեան հետեւի, ժամանելու համար կայան մը որ օտուուած ըլլար արեւալոյսով, ջերմութեամբ ու անդորրութեամբ։ Այդպէս երկար, աստանդական, գեգերելէ ետք, մէկ ալ յանկարծ, ինքզինք կը գեգերելէ ետք, մէկ ալ յանկարծ, ինքզինք կը գտնէ իրեն ծանօթ վայրի մը մէջ։ Ատիկա. իր աւեր ու աւերակ գարձած, բնագաւառն է։ Ու ո՞րքան աւելի մասյլ ու տիսուր անոր ներկայացուցած համայնապատկերը։ Ամենուրեք կը տեսնուին, անթաղ մնացած, անհամար դիակներ։ Ընդհանրական հրէշային եղեռնագործութեան մը նախճիրները։ Շատեր այլանդակուած, մաս մաս եղած։ Որպէս բու աւերակաց և մեռելոց, վայելով, կը լրջի։ Կը հասնի ապա, իր քանդուած տանը առջև։ Ահա՝ գետնին վրայ, իրարու քով տարածուած են իր խողխողուած ընտանիաց անդամները, իրենց արիւնաներկ զգեստներուն մէջը պարուրուած։ Անոնց շարքին մէջ կերևայ նաև ჩենիամինը։ Ամենուն դակատիկ դէմքերը, յոյժ տրտմագին ար-

տայայտութիւն մը կը կրեն։ Ու մինչ, անիկա, կանգնած իր կսկծոտ ցաւէն աղեգալար, կը տանջուէր, հանդիսատես կը լլայ այլագունակ և սեծախորհուրդ երևոյթի մը։ Ինչպէս ամեն կողմ ինկած մեռեալներուն, նոյնպէս իր հարազատներուն վրայ, երկինքէն լոյսեր կը ճառագայթեն։ Անոնց դէմքերը, անանց ժպիտ մը զգեցած, լուսաշող կը փողփողին։ Իսկ գլուխներուն շուրջ, կը գծութին ճաճանչագեղ բոլորակներ։ Ու անոնք, իրենց պառկած տեղերէն կ'ելլեն, կը կանգնին, թե եր կառնեն, կը բարձրանան դէպի վեր։ Անիկա, շուրջը դիտելով, կը տեսնէ, թէ մեռելոց դաշտին վրայ, այլես մարսմին մը չէ մնացած։ Բոլորն ամողաթիո, կը վերամբառնան։ Ու այդ երկնաշուներուն ինքն ալ ընկերակցելու համար, կը սկսի բուռն ջանքեր թափել, տքնի։ Արիւն քրտինքներու մէջ կը մտնէ, հայր, ինչ որ ալ կ'ընէ, չի յաջողիր, չի կրնար բարձրանալ գետնէն։ Յուսահատ իր զուր ճիգերէն, կը գիմէ պաղատագին ամբողջ ննջեցեալներն արթնինող, զանոնք լուսաւորող ու երկինք կանչող Սստուծոյն։ Ու կը հայտէ Անկէ, որ իրեն ալ ողորմի և ազատէ զինքը հողեղէն ծանր, երկրաքարչ կապսնքներէն, որպէսզի միանայ ընդփոյթ իր սիրելեաց։

Յաջորդ առտուն, քոյր Սաթօ եկաւ միսիթարական այցելութեան։ Անիկա, իր հետ բերած էր նաև ուտեստ, գաղթականին համար։ Այդ ճաշը, յետոյ, երկնից թոչուններուն կեր եղաւ։ Հոգատարն Սաթօ, նոյն օրուան երեկոյին ալ այցելեթ իր հայրիկին։ Զէր մոռցած իր հետն առնելուն անոր սնունդը։ Անիկա չէր գիտեր, ի հարկէ, թէ այդ ընծայաբերումն իր նպատակին չէր ծառայեր ընաւ։ Սակայն Սաթօ, այնուհետեւ անգամ մըն ալ

չերեաց։ Անոր յանձնարարութեամբ, հիւանդանոցի ծառաներէն մէկը, սկսաւ գաղթականին պարէնը բերել կանոնաւորաբար։ Անձնազոհ Հայուհին, մինչ համաճարակ հիւանդութիւններէ տառապողները կը խնայէր, ինքն ալ անոնցմէ սաստկապէս վարակուելով, ինկած էր անկողին։ Թերեւ զօրեղ առողջութիւն մը ունեցող մէկը, կարենար զերծանիւ մահացու ախտի ճիրաններէն։ Սակայն, Սաթօ, իր նժաններու ցաւերովն այնքան մաշուած, շատ շուտընկճուեցաւ։ Սրագարար մզուեցաւ դէպի վախճան։ Ու մեռաւ, որը թողելով իր խնամած եղբայրներն ու քոյրերը, Այսպէս, իննիսամինի հօք քովէն պակսնցաւ գուրգուրոս մերձաւոր մը, տէր մը ու պաշտպան մը։ Բայց այդ պաշտպանեալն արդէն, ինքնին, ամեն բանէ ձեռք քաշած էր։ Կեանքէ երաժարած, և ինքինը նետած էր գերեզմանի ճամբուն մէջ։

Սգաւոր գաղթականը, իր որդւոյն մարմինը պարունակող հողակոյտին վրայ մնաց շարունակ, զիշեր և ցորեկ։ Ո՛չ կերաւ, ո՛չ խմեց, ո՛չ քնահաւ զիշեր և ցորեկ։ Ո՛չ կերաւ, ո՛չ խմեց, ո՛չ քնահաւ զիշեր և ցորեկ։ Հանգիստ ունեցաւ վայրկեան մը։ Հոգեկան տառապանքներն ու մարմնական ակարութիւնները սրբնթաց մաշոնք մը յառաջ բերին անոր մէջ։ Անիկա խիստ կարծ ժամանակուան մը մէջ, անճանաչելի ըլլալու աստիճան փոխուեցաւ։ Այնքան հալեցաւ, որ ստուերի մը երկոյթն ստացաւ այլեւ։ Եւ, հոգեվարքի կիկիսուքներով քաշաւաւ այդ յուսահատ էակը, իր զաւկի թաղման կը ուտուղ այդ յուսահատ էակը, իր զաւկի թաղման երրորդ օրուան առտուն, անգամ մըն ալ չի շարժեցաւ ինկած տեղէն։ Մարմնացած ու թշուառութիւնը, իր հանգիստը գտաւ մահուան զրկին մէջ։

Ու երբ որ տարագիր ծերունիին մարմինը ի-

Չեցուցին երկրին արգանդը, երկնից անհունութիւնը արցունք թափեց անոր վրայ։ Ասիկա էնքնին, հաստատութիւն մըն էր ժողովուրդի այն հաւատքին, թէ անձրեսով թալուողը արդար կըւլայ։ Իսկապէս արդար մը, նահատակ մըն էր այդ մարդը։ Նահատակներ էին նաև անոր նման այն բոլոր հէք հալածականները, որոնք անպատում վշտերու, անտանելի ցաւերու, օտար երկինքներու և ճնշող պայմաններու ներքեւ, հիւծելով ու հեծելով, մտան գերեզման։ Անոնք, այդպէս, նահատակութեան ահաւոր բաժակն ըմպեցին, և սակայն մասնաւոր ուշադրութեան մը ու յականէ յանուանէ յիշատակութեան մըն ալ չարժանացան։ Ինչո՞ւ Պատճառը բացայայտ է։ Արիւնոտ կռտորածներուն յաջորդող անարիւն կռտորածներուն այնքան բազմաթիւ Հայեր զոհ գնացին, որ անոնց իւրաքանչիւրին մարտիրոսագրութիւնն այլես դարձաւ պարզ ու աննշան դէպք մը, սովորական պատմութիւն։



## ԹՈՒԻՐՔԵՐԸ ԿԸ ԶՈՒՄՐՃԱՆԱՆ

Եղաւ ատեն մը ուր ըսին, թէ ամեն բռնութենէ ու հալածանքէ, տեղահանութենէ ու ջարդէ ազատ պիտի մնային այն Հայերը, որոնք իւրենց կրօնքը կը փոխէին։ Թուրքերը, ջանացին օգտուիլ վերջին աշխարհասասան պատերազմին առթիւ յառաջ եկած ընդհանուր խառնաշփոթվիճակն։ Եւ սկսան Հայերը մահմետականացնելու իրենց վաղեմի ցանկութեան իրականացնելու մանը աշխատիլ, մեծ մղում տալ, երկրին շատ մը կողմերը։

Եւ այսպէս, անոնք նախ առաջարկներ, և ապա սպառնալիքներ ըրին Հայոց այդ մասին։ Հայը պիտի թողուր իր Քրիստոսը, հեզ, մարդասէր Փրկիչը, և հետեւը Մուհամմէտին, սուրն ու բռնութիւնը փառաբանողին։ Ատելի հաւատքին հետ կապուած էին նաև սոսկալի ու զզուելի կանոններ։ Սիրելեաց իսպառ լրում, խառն բազմամուսութեան լպրութիւններ, ընտանեկան ու հայրենական սրբութեանց ոտնակոխում և ազգութացութիւն։

Նկատեցաւ նաև, ի վերջոյ, թէ Թուրքերն այլես ամեն Հայ չէին իսլամացներ։ Մերուկները, տէելներն ու տկարները մէջ տեղէն կը վերցնէին։

Ու կ'աշխատէին իրենց հետ ձուլել միայն գեղեցիկ կիներն ու աղջիկները։ Առոյգ երեխաներն ու երիտասարդները, և ունէ կերպով աչքի իյնող անձեր։ Սակայն, միթէ Հայը կրնա՞ր անկեղծ Թուրք դառնալ։ Երբե՞ք Յւ ո՞րքան լատ շատեր, անհատաբար թէ խմբովին, ընդդիմացան ու մարտրոսացան։

Կիլիկիոյ մէկ մեծ գիւղին մղկիթին մէջ, Հայեր լեցուած էին։ Տեղւոյն Հայութեան լնորեալներն էին ատոնք, զորս դաւանափոխ պիտի ընէին Թուրքերը։ Այս վերջինք, իրենց Հայ դրացիներուն ինչքերը կողոպտած, եւ արիւնը թափած էին արդէն, նոյն օրը։ Միայն կարգ մը քաջակորով Հայեր, շնորհիւ իրենց զէնքերուն, մօտափայ սարերը քաջուած էին։ Գիւղին ծեր քահանան ալ, մզկիթ տանիլ ուզած էին Թուրքերը։ Բայց անիկա ընդդիմացած էր սաստիկ։

Հալածուած, սարսափահար եղած թոչուններու երաժակի նման, մզկիթին մէկ անկիւնը կըծկըտած էին Հայերը։ Մեծ մասամբ կիներ, աղջիկներ ու երեխաներ։ Անոնք կը յիշեցնէին Հռոմի առաջին քրիստոնեաները, որոնք, բանտին մէջ, կը սպասէին իրենց տանջալից մահուան։ Հայերը Թուրքացնելու հանդէսը պիտի կատարուէր այն ատեն, երբ որ քահանան ալ մզկիթ բերէին։ Բայց կուշանային բերելու, եւ Թուրք կրօնապետին համբերութիւնը կը հատնէր այլես։

Մզկիթին դրան առջև մեծ աղմուկներ բարձրացան, յանկարծ Քահանան, Տէր Ղեռնդը, կը բերէին։ Տասնեակ մը Թուրքեր ու ոստիկան զին-

ուորներ, զայն գետիններուն վրայ քաշկատելով, հասցուցած էին մինչև այդ տեղ։ Ու Տէր հայրը աւելի մեծ ճիգեր կը թափէր, ներս չի մտնելու համար։ Բայց, ուժն սպառած էր այլես։ Վերջապէս, ներս Քաշեցին զայն։ Անոր սքեմն աղտոտուած ու պատսպոտուած էր։ Դէմքն ալ արիւնաշաղախ։

Քահանան, երբ որ ինքզինք գտաւ մղկիթին մէջ, ու Հայերը տեսաւ այն տեղ, անմիջապէս ոտքի ելաւ։ Անիկա վաղեց, զնաց իր դժբոխտ հոգեւորդիներուն քով։ Ու իր թեսերը տարածեց, զանոնք պաշտպանելու ձեռվ մը։ Ներկայ Թուրք բազմութիւնը, որ գիւղին մէջ թալան ու կոտորած կատարող եղեռնագործ խուժանն էր իր գըլխաւորներով, կատաղութեան ձայներ հանեց։ Կըրոնապետն ալ պոռաց, որ քահանան իսկոյն տանին իր առջև։

Երբ որ քահանան Թուրք կրօնաւորին առջև տարին, ընդհանուր լսութիւն տիրեց։ Այսուժանին առաջնորդն ալ հանդարտեցաւ։ Ու անիկա, հանդիսաւոր կերպով մը ըստ Հայ երէցին։

— Ո՞վ սկեր հագնող սատանայի ծառայ, եկո՛ւր, ամենէն առաջ զուն ուրացիր սուտ հաւատաքը, բոլորիս ներկայութեանը։ Հա՞րկ է արդեօք քացարել, թէ դուն մեր սուրբ կրօնըն ընդունելով, փրկած պիտի ըլլաս թէ՛ հոգիդ, և թէ՛ մարմինդ։

Քրիստոսի ծառան, այսպէս պատասխանեց։

— Իմ կրօնքս ճշմարիտ, և հաւատքս սուրբ է։

Մերն ալ է այն Աստուածը, զոր դուք ևս կը  
պաշտէք: Ինչո՞ւ կը բռնանաք մեր վրայ: Զեզի  
չարիք մը ըբա՞ծ ենք: Դուք մեր բարի դրացնու-  
թիւնը առաթուր կոխոտելով, մեր վրայ յարձաւ-  
կեցաք: Ու մեր սիրելիները կոտորեցիք: Մեր բո-  
լոր ունեցածները իւրացուցիք: Մեզ կործանեցիք:  
Ինչո՞ւ գոնէ ազատ չեք թողուր իմ անմեղ հօտիս  
մնացորդները և զիս:

Բարկացաւ վերստին թուրք կրօնապետը: Իր  
մօրուքը բռնեց ջղ սպնջօրէն: Յօնքերը պոստեց:  
Աչընքը դսրձուց դաշտանօրէն: Եւ գոռաց ահագ-  
նաձայն:

— Ի՞նչ իրաւունք ունիս խօսելու ձեր ինչքե-  
րու և կեանքերու մասին, որոնք մերն են, քանի  
որ դուք մեր անհաւատ հպատակներն էք, ու մեր  
գերիները: Եւ յետոյ, ինչո՞ւ Աստուծոյ սուրբ  
անունը պիղծ բերանդ կ'առնես, վատ հեթանոս:

Ու անիկս քահանային ապտակ մը իջնցուց:

— Երկինք, բացագանցեց անիրաւուածը, իր  
արցունքու աչքերը դէպի վեր բարձրացուցած:

— Ի՞նչ, կը հայնոյե՞ս մեզ:

— Ոչ: Աստուծոյ արդարութիւնը կը հայցեմ:

— Դա՞րձեալ սրբապղծութիւն:

— Եւ անիկա պիտի գայ շուտով, ու ձեզ դա-  
տէ, ձեր ըրած անօրէն գործերուն համար:

— Վերջին անգամ կըսեմ. դարձի՛ եկուր:

— Ես հաւատով քրիստոնեայ եմ, և քրիս-  
տոնեայ ալ պիտի մեռնիմ:

— Տանջելով սատկեցուցէք անհաւատներուն

այս գլխաւորը, որպէսզի միւսները իրատուին, և  
գիտնան ինչ ընկելնին:

Այսպէս հրամայեց կարդացողը: Ապա անիկա  
յայտնեց իր մարդոց, որ ինքն ըսելու էր իրենց,  
թէ ի՞նչպէս տանջաման պիտի ընէին քահանան:  
Յատկապէս կստուիրեց անոնց, որ զգուշանան ա-  
րիւն հանելէ, որպէսզի մզկիթը չի պղծուի: Անկէ  
ետք նշան մը ու քանի մը խօսքեր ըրաւ: Եւ երեք  
հոգի զրկեց Հայերուն քով:

Իր սորբ հաւատըին համար, տանջուելով,  
մեռիլ յանձն առնող քահանային տասնեւկիցամեայ  
աղջիկը, Շողիկ, կը գտնուէր մզկիթին մէջ: Հօրը  
հետ այդ ալջիկն ալ, չէին սպաննած ջարդի միջո-  
ցին: Իսկ անոնց ընտանեկան միւս անդամները,  
բոլոր, նահաւատակած էին: Երեք թուրքերը, դե-  
ղեցիկ Շողիկը բերին իր հօր քով: Եւ թուրք կը-  
րօնապետն անմիջապէս պահանջեց քահանայէն,  
որ մահանալէ առաջ, իր զաւակը յանձնէ իրեն,  
իբր կնացու:

Հայր ու աղջիկ, երբ որ իրարու մօտ եկան,  
գրկախանուեցան: Ու արտասուելով, մնացին պահ  
մը այդպէս: Բայց զանոնք այդ դիրքին մէջ չի  
թողին երկար: Բաժնեցին իրարմէ: Եւ վերստին  
ստիպում եղաւ, որ հայրն իր աղջիկը, ձեռքովը,  
ընծայէ Մուհամմէտի ձեր պաշտօնատարին: Հայ  
երէցն ու Հայ կոյսը մերժեցին իրենց եղած պատ-  
ուէրը: Բոնագատին այն ատեն ծանոյց քահա-  
նային, թէ Շողիկը իր կինը պիտի ընէր յետոյ:  
Ու այս անգամ, ուրիշ նշան մը ըրաւ իր մտլդոց:

Տրուած նշանին համաձայն, ոստիկան զինուուրներ ու փաթթոցաւորներ, բռնեցին քահանան, պառկեցուցին: Երկուական հոգի անոր ոտքերուն, թևերուն ու փորին վրայ չոփեցան: Ուրիշ մը անոր գլուխը բռնեց: Եւ երկու թուրք երկու կողմէն, սկսան Տէր Ղեռոդի մօրուքը փետտել: Շողիկ, իր ձեռները կը ճռէք: Վշտէն ու յուսահատութենէն կը խելայեղէր: Ֆէր հայրը, սակայն, ցաւի ունե աղաղակ չէր հաներ: Աշքերը մերթ կը բանար, ու կը դոցէր: Եւ աղօթք մը կ'արտասանէր:

Գործը չեր'նցնելու համար, աւելի սոսկալի նշան մը ըրաւ կրօնաւորը: Եւ ահա, հուժկու թուրք մը, ծունկի գալով, իր ձեռքերուն մէջ առաւ քահանային վիզը: Հէք զոն սկսաւ դժուարաւ շունչ քաշել: Շողիկ յառաջ նետուեցաւ, և ինքն ալ դաշիճն կոկորդէն բռնեց: Թուրքը թողուց քահանային պարանոցը, և սկսաւ աղջկան հետ մարտնչիլ: Անիկա, Շողիկը գետին գլորեց, և աշխատեցաւ խեղել զայն: Բայց չարագործին պետը, իր մատը շարժեց: Աղջիկն աղատեցաւ:

Շողիկ, գէմքը բոսորագոյն, աչքերն երացայտ, ամբողջ մարմնով թնդուն, դարձեալ փութաց իր հօր քով: Ծնողասէր զաւակը, սակայն, ի զուր ջանաց իր հայրը փրկել: Դահիճը, երկրորդ անգամ իր զոհին վիզը ձեռք առած էր: Եւ այս անգամ զայն խեղդած, մեռցուցած: Այն ատեն Շողիկի աշքին մթնցաւ բոլոր աշխարհը: Անիկա, առջեւ տեսաւ միայն եղեռնագործ թուրքը, որ դեռ ծուած մեար իր խեղդուած հօրը մարմնոյն վրայ: Եւ կը մեար իր խեղդուած հօրը մարմնոյն վրայ:

Արագ շարժումով մը, գրպանէն հանեց իր գիւղական խոշոր զմելին: Բացաւ շեղփը, և զայն ամենաուժգին թափով մը, ու վրիժառական երկար ձայնարկութեամբ մը, մինչև կոթը, իրեց իր հօր սպանիչին ծոծրակը: Հարուածեալը, քասքնելի աղաղակ մը արձակեց, և ինկաւ անշնչացած, գետնատարած քահանային քսվ: Պետը իսկոյն, զմելին դուրս քաշեց ճողած թուրքի ծոծրակէն: Եւ թաշկինակովն անոր վերքը փաթթեց, որպէսզի արիւն չի կաթէր մզկիթի գետնին վրայ:

Կրօնապետը, այն ժամանակ, դարձաւ զէպի Շողիկը: Մինչ այս վերջինը, բազմաթիւ թուրքերէ և ոստիկան զինուորներէ զրջապատուած, կը բըզքատուէր: Ամենն ալ, կ'ուզէին պատճռ պատառ ընել, հում հում ուտել զայն: Մեծաւորը, դարձեալ, իր մատն երերցուց: Բոլորը մէկ կողմ քաշուեցան: Հայուհին, իր կրած խոշտանգումներու բռուն ցաւէն կը տանջուէր, կը գալարուէր գետնին վրայ, առանձին: Կարդացողը արագօրէն անոր ժօտեցաւ:

Կատաղութենէն կը փրփրէր ծերը: Հազիւ կը զսպէր ինքզինք: Անոր աչքերը սարսափելի արտայայտութիւն մը ունէին: Անիկա, Շողիկին քով կանգնած, հետեւեալ վրիժախանձ խօսքերն ըրաւ իր ժողովուրդին:

— Հաւատացեալ մը սպաննող անհաւանը, իսկոյն զժոխք զրկելու է: Այս աղուոր աղջիկը իմ կինս պիտի ընէի: Բայց, որովհետեւ, անիկա այս մեծ ոճիրը գործեց, հարկ է որ ես, իմ ձեռքովս իսկ, անոր դատաստանն ընեմ ընդփոյթ:

Սպատակ մօրուքը, երիու ձնոքովը չոյեց անիկա, հանդիսաւորապէսու Աղօթք մը մրթմրթաց։ Աստուծոյ անունը յիշեց։ Թևերը սոթաեց։ Շողիկը պառկեցնել տուաւ երեսիվեր։ Անոր թեւերն ու ոտքերը բանել հրամայեց։ Իսկ ինքը նուիրական գործ մը կատարելու պէս, ծունդ իջաւ։ Ծոեցաւ։ Զեռքերն երկնցուց, ու իր ջոռւաւ, ոսկրուտ մատներովը բանեց հէք տղջկան կոկորդը։ Եւ ունեցած ուժովը, սեղմեց զայն։ Շողիկ, խըզգուկ հառաջ մը արձակեց, և անշարժացաւ։

Մեռաւ Շողիկ։ Բայց անոր աչքերը, իրենց կապիճներէն քիչ մը դուրս ելած, բաց մնացին։ Անոր տամկացած նայուածքն ուղղուած էր զինք խեղդողի գէմքին։ Իսկ խեղդիչը տարօրինակ շարժում մը ըրաւ այդ միջոցին։ Ճգունեցաւ, այլայլեցու։ Սուկումի ձայն մը բարձրացուց։ Զեռքերովն իր դէմքը ծածկեց։ Ծունկի վրայ, ետես գնաց։ Հուսկ ապա, դարձաւ իր մէջքին վըրայ։ Ինկաւ վար։ Եւ փռուեցաւ գետինը մեռելի պէս։

պէս։

Ուշաթափուած էր Հայուհին խեղամահ ընողը։ Եւ անա իրարանցում մը տիրեց Թուրքերուն մէջ։ Բոլորը խռուեցան ուշակորոյսին շուրջը։ Անդին մնացին միայն մզկիթին դուռն սպասող զինեալ պահապանները։ Պաղ ջուր բերին, և զարկին իր նոց մեծ ուսորի երեսին։ Շփեցին անոր քունքերն ու բազկերակները։ Վերջապէս, յաջողեղան սթափեցնել զայն։ Եւ անիկա ելաւ ինկ սծ տնլէն։ Նստաւ, ու շուրջը դիտեց ապանքով։

Յետոյ, ոտքի կանգնեցաւ, այլոց օգնութեամբ։ Դէռ կը դողդղար։ Նայուածքն ուղղեց գէպի վեր։ Եւ փորձանքէ մը ազատուողի աւիւնով, գոչեց։

— Փա՛ռք քեզ, մեծդ Աստուած։

Ապա, դարձաւ իր շուրջը գտնուողներուն, որոնք տակաւին զինքը կը դիտէին զարմացած նայուածքներով, և յարեց։

— Գէշութիւն մը եկաւ վրաս . . . Հիմա լաւ եմ։ Սյդանհաւատներուն անիծեալ դիակները շուտ դուրս տարէք, և շներուն առջև նետեցէք։

Նահատակ հօր ու աղջկան մարմինները գետնին վրայ քաշկոտելով, տարիին դուրս մզկիթէն։ Իսկ թուրքին դիակն ալ, աղօթքներ արտասանելով, մզկիթին մէկ անկիւնը տեղաւորեցին։ Կրօնապետն ինքզինք գտաւ բոլորովին, հանգստացաւ։ Տրամադրուեցաւ ըրշուած զործը յասաջտանելու։ Անիկա, ներկայ գտնուող Հայերն ամբողջ, բերել տուաւ իր առջեւ։ Եւ ազգարարեց անոնց, թէ հարկ է որ ճշմարիտ կրօնքը, կամաւ ու աիրով ընդունէին այլեւ։

Անկէ ետք, որոշակի հարցուց անոնց։

— Արդ, ըսէ՞ք, ով յաւիտենական գեհենի զատապարտուած անհաւատներ, համաձա՞ն էք տատղարկիս։ Կը փափաքի՞ք արդեօք, որ մեր լոյս հաւատքին դառնաք, և ձեր հոգիները արքայութեան ժառանգորդ ընէք։ Անշուշտ, լաւ է, «ր հածոյքով, ուրախութեամբ փրկուիք, և մեզ յի ստիպէք բանութեան գիմելու։ Դիտնալու էք, թէ կամ ըստանիս կընէք, կամ կ'ոչնչանաք դուք ալ, ձեր միւս ազգակցաց նման։

Լուս ու գլխիկոր մնացին Հայերը։ Կարդասովք քիչ մը սպասելէ ետք, աւելցուց։

— Ես ձեր լռութիւնը, հաւանութեան նշան կը համարիմ։ Առաջարկս ընդունած էք, ուրիմն։ Եւ խօսքն ուղղեց իր մարդոց։

— Մեծ տղայոց ու մարդոց գլուխները փաթթոց կապեցէք։ Անոնց թլփատութեան հանդէնը պիտի կատարենք վաղը, իսկ կանանց ու չափահաս աղջկանց երեսները ծածկեցէք մէյ մէկ քօղով։ Կը կարծեմ թէ եղած փաթթոցներն ու քօղերը կը բաւեն։

Հրամանը կատարուեցաւ։ Քիչ ետքը, բոլոր Հայ պատանեաց ու մարդոց կարմիր գտակներուն վրայ փաթթոց կապուած էր։ Հայուհիներուն դէմքերն ալ սքօղուած։ Հանդիսապետը գոհունակ արտայայտութիւն մը ունեցաւ։ Դարձաւ դէպի բեմը։ Գոհարանական աղօթք մը կարդաց, Յետոյ, ծունկի եկաւ աղօթելու։ Հայերուն ծանուցուեցաւ, որ ցոյց տրուած եղանակով աղօթեն։ Բայց անոնք, հակառակ այդ հրահանդին, չի ծնրադրեցին։

Աղօթքը լրանալուն, Թուրք ժողովրդապետը Հայերուն յայտարարեց պաշտօնապէս։

— Դուք, այլևս իբրև Թուրք, պէտք է որ մեզի խառնուիք։ Այսօրուընէ սկսած աղջիկ տալու էք։ Նաև հարս առնելու էք։ Կարգուածներդ ամուսնալուծուելու, և կին ու մարդ, հին հաւատացեալներու հետ ամուսնանալու էք։ Ասոնց մասին թուղթ մը պիտի ստորագրէք վաղը։ Անունիդ և լեզունիդ փոխելու էք։ Զեր պղտիկները մեզի յանձնելու էք։ Ահա՝ ձեր պարտականութիւնները։

Պարտականութեանց մասին խօսելէ ետք, անոնց իրաւանց յիշատակումն ալ ըրաւ ան։

— Զեր ինչքնը, զորս զրաւեցինք, բարեսրաօրէն կը կամինք ձեզ վերադարձնել։ Այլևս կ'ընդունինք, թէ անոնք ձեր իրաւունքն են։ Բայց ի հարկէ, անոնց ամենուն պէտք չունիք։ Որքան որ յարմար, ու անհրաժեշտ տեսնենք, այնքան կուանք ձեզ։ Արդէն տղամարդերը պիտի զրկենք ուրիշ գիւղ մը, ուր անոնք պիտի կարգուին։ Ուստի աղօթքը ըրէք մեր թագաւորին կենացը։

Մաղթանքի սովորական բանաձեն արտասանեց անիկա։ Թուրքերը, բոլոր, «Ա.մէն» գոչեցին։ Բռնաւորները համարեցին, թէ այլևս մեծ գործը տեսան։ Ամեն բան լմնցաւ։ Դիւղին մէջ Հայ չի մնաց։ Իրենց նպատակին հասան։ Եւ շատ ուրախ էին։ Բայց ուղեցին, որ շուտ մը՝ գործնակ սնագէս ալ ուրան ան օյին։ Ուստի, անոնց բոլոր գլխաւորները, և սստիկան զինուորները, լըպիրշ ժպիտներով, ու անհամբեր շարժումներով, մտան Հայուհեաց շարքին մէջ։

Ակսեցին ընտրութիւն ընել անոնք։ Անոնց հոգեոր պետը, ընտրելիներուն քողերը վար առնել տուած էր այդ պահուն։ Անիկա, ամենէն առաջ, երկու աղջիկ զառեց, իրեն կին ընելու համար։ Միւսներն ևս, իրենց առաջնորդին հետևեցան, կարգաւ։ Հաւածներնին առին։ Ընտրական այդ գործը, խիստ շուտ կատարուեցաւ։ Այնպէս որ, քիչ ետքը, այլևս աղատ կիներ ու չափահաս աղջիկներ բնաւ չի մնացին Հայերու խմբին մէջ։

Հայ կիներն ու աղջիները, դարձեալ քօղաս-  
որուած, զիրենք ընտրողներուն հետ, մէկ կողմ  
քաշուեցան։ Անոնք, քանի՞մը քայլ ենացան ի-  
րենց ամուսիններէն, նշանածներէն կամ ծնողնե-  
րէն։ Եւ, թէ՛ կիներն ու աղջիկները, թէ՛ գլուխ-  
նին փաթթած Հայ մարդիկը, մացին լուռ ու  
մունջ՝ Հայուհիները, քայլերնին այնպէս փոխե-  
ցին, որպէս թէ իրենց վզին լուծ կամ շղթայ  
անցուած ըլլարու Բոլոր Հայերը, կին, աղջիկ թէ  
մարդ, կը նյանէին շարժուն առարկաներու։

Բայց այդ ընկճուած, ու լքուած երեսյթով  
և անխօսուկ էակներու հոգեկան աշխարհներուն  
մէջ, մեծ ողբերգութիւն մը տեղի կ'ունենար։ Բու-  
լորն ալ տժգունած էին։ Իրենց սպաննուած սի-  
րելիներու սրտամաշ կոկիծին վրայ կ'աւելնար նոր,  
հոգետանջ վիշտ մը։ Անոնք, իրենց անսահման  
թախիծին մէջ, մեծապէս պիտի մխիթարուէին,  
եթէ իսկոյն ժահանային։ Եւ սակայն, ամենն ալ,  
արդէն յանձն առած էին սպաննուիլ ի վերջոյ, եթէ  
չի կ արենային փրկուիլ ու է կերպով։

Երեխաներու բաշխումը, բաւական դժուար ե-  
ղաւ։ Մեծ աղմուկ բարձրացաւ։ Սրտայոյզ տեսա-  
րաններ տեղի ունեցան։ Հայիկները կուլային։  
Մէյ մը իրենց մօր, և մէյ մըն ալ հօր քով կը  
վազէին։ Զէին զատուիր անոնցմէ։ Մինչդեռ, կին  
ու աղջիկ չառնող Թուրքերն ալ, իրրե իրենց բա-  
ժինը, զանոնք կոպտօրէն կը բռնէին, կը խլէին,  
անդին կը տանէին։ Հէք մանկիկները, կարծես կը  
զգային, թէ ընդմիշտ կը բաժնէին զիրենք իրենց  
ծնողներէն։ Ու կ'ընդդիմանային։

Վեց տարեկան տղեկ մը կար, որ ամենէն ըմ-  
բռուոն ու ընդվզողը հանդիսացաւ կատարուած յա-  
փշտակութեան դէմ։ Ուշիմ, ճարպիկ և ուժեղ  
Հայորդնակ մը։ Անբկա, նաև իր հօրը դիտողու-  
թիւն ըր ու, մէ ինչո՞ւ զոււիը փաթթած էր Տաճկի  
պէս։ Նոյնը յորը, թէ ինչո՞ւ երեսը ծածկած էր։  
Այդ դիտողութիւնը, արդէն, քանիցս ըրած էր։ Բայց  
տեսնելով, որ ծնողքը լուռ են գարձեալ, հօրմէն  
խնդրեց որ ծափ։ Եւ անոր փաթթացը խլեց, նետեց։  
Մօրը քողն ալ պստուեց։ Թուրքերը մոլտացին։

Քաջ տղեկին ծերուկ բռնատէրը, չէր յաջողեր  
իր նպատակին հասնելու։ Հետեարար, պղտիկը  
սիրաշահելու դրամական հնար մը խորհնցաւ։ Քը-  
սակէն արծաթ դահեկանոց մը հանելով, տուաւ  
անոր։ Եւ պատուիրեց, որ խելօք մնայ, ու իրեն  
քով երթայ, վերջապէս։ Փաքը կը, դրամը նե-  
տեց գետինը։ Մօրմէն չի բաժնուեցաւ։ Թուրքը  
նետուած դրամը չի կրցաւ գտնել։ Բարկացաւ։  
Ապտակ մը տուաւ տղուն։ Փաքը կին մէջ, վրի-  
ժառումի կրակ մը ինկաւ։

Ուստի, իր ամբողջ ուժն ամփոփելով, բռնեց  
զինք ապտակողին ձեռքը։ Եւ բերանը տանելով։  
անոր մատները ամուր մը խածաւ, իր սուր ակ-  
ուաներովը։ Թուրքը ցաւի աղաղակ մը հանեց,  
կանգնած տեղով վեր ցատքելով։ Եւ, աւելի կատա-  
զած, բռնեց պղտիկը, որ գետինը զարնէ, և ոտ-  
քերովը ւաւ ու դփէ։ Բայց, այս անդամ ալ, քա-  
ջորդակը, բռննցք մը իջեցուց անոր աչքին։ Խըռ-  
ֆած բռնաւորը, տղան թողուց և ձնորը տարաւ  
աչքին, որ իսկոյն ուռած էր։

Դայթակղութիւն մեծ: Ամեն կողմ կը բարձը-  
րանային անախորժ ու յուզու մնալից տպսւրու-  
թիւններ յայտնող շշուկներ, և բուռն գանգստ-  
ներ: Միթէ այդ տեսակ խայտառակ ու անհան-  
դուրժելի տեսարաններու ներկայ ըլլալու համար  
կը գտնուեին այդ տեղ, կը պոռոչէին: Իսկ հար-  
ուածն ընդունողը, շրջապատուած էր արդէն զին-  
քը միթարողներով: Բայց ան չի կրցաւ մարսել  
իրեն հասած վիրաւորանքը: Այքը կապեց և վա-  
զեց տղուն վրայ:

Մայրը, սրտահատորիկը պաշտպանեց այդ յար-  
ձակման գէմ: Յափշտակիչը, տղուն մէջքէն բըռ-  
նեց, ու սկսաւ քաշել: Կ'ուզէր մօրմէն զատել  
զայն, և իր ուզածն ընել անոր: Մինչ տղեկը շատ  
պինդ կպած էր մօրը: Այս վերջինն ալ, ամեն բան  
մոռցած, ոգի ի բոին կը ջանար, իր զաւակը չի  
յանձնել թուրքին: Ու անոնք, այսպէս, զիրար  
հրեկով ու քաշքելով, ինկան վար: Եւ գեանին  
վրայ սկսան պայթարի: Հայունիին ամուսնացու  
թուրքը չէզոք, ձեռնպահ էը մնար:

— Ա՛լ բաւական է. պոռաց կրօնապետը տի-  
րականօքն, մարտնչողներուն քով փութւով, և  
զանոնք իրարմէ բաժնելով: Հաւատացեալներուն  
բնաւ չի վայլեր, որ իրարու հետ գզութաին: Դար-  
շելի բան է այդ: Զգուշանալու էք: Ո՞վ դու, կի՞ն,  
մեր սուրբ մարդարէին նոր հարսը, պէտք է որ  
այս անառակ, չար խլէզը յանձնես այս մարդուն:  
Տղան անոր կը պատկանի: Այլևս քու զաւակի  
չէ: Անոր այժմու հայրը, ազատ է իր իրաւանց  
մէջ:

Վայրկեան մը, ապա, իր մօրուքը շոյելով, խոր-  
հեցաւ մահմետականաց գլխաւորը: Եւ շարունակեց.

— Ամենուդ ալ բան մը ըսեմ: ասանկ չըլ-  
ւար: Մեր այս աննման կերպով գեղեցիկ օրուան  
ուրախութիւնը պէտք չէ՝ որ թունաւորուի: Ալ  
վերջ, այս տեսակ խայտառակութիւններուն: Արդէն  
հերիք է, որքան որ տիրեցանք քիչ մը առաջ, մեր  
պատուական և անձնուէր մէկ գործիչին նահատա-  
կութեամբը: Չէ՞ որ մեր հանդէսը դեռ լրացած չէ: Եւ  
անոր էն անուշ մասը ետքն է: Ուստի մտիկ ըրէք:

Միաբերան ձայնեցին խել մը թուրքեր:

— Հոգեոր տէր, հրամանը քուկդ է: Քու  
կամքդ մէր օրէնքն է: Պատրաստ ենք քեզի լսելու,  
ըսածդ կատարելու:

— Լաւ ուրեմն, իմ սիրելի զաւակներս, մեզ  
նեղացնող սա պղտիկները, առայժմ թողէք աղատ,  
որպէսզի անխառն հաճոյքով աւարտենք այս տօ-  
նակատարութիւնը: Ու երբ որ ամեն ինչ լմնայ,  
ես իմ ձեռքովս, զանոնք ձեզ պիտի յանձնեմ: Ես  
գիտեմ այլես, թէ անոնց ո՞րը որուդ կը պատկանի:

Հնաղանդեցան բոլորն ալ, արուած պատուե-  
րին: Լառւթիւն ու խաղաղութիւն տիրեց մզկի-  
թին մէջ: Այն ժամանակ, արունաէրներուն պա-  
րագուիսը պարզեց հանդէսի մնացեալ մասին ծը-  
րագիրը: Այն էր, որ մեծ խումբ կազմած, պիտի  
երթային նոյն գիւղի Հայոց եկեղեցին: Քրիստո-  
նէական ալզօթատունը, մզկիթի պիտի վերածէին:  
Եւ այն տեղ, առիթ պիտի ունենային դեռ ուրիշ  
նոր զուարծութիւններ կատարելու, ուրախու-  
թիւններ ընելու:

Նոր զուարճութիւններն ի՞նչ էին: Ատոնք չի բացառեց հանդէսին ղեկավարը: Այլ սիայն, խործ հրդաւոր կերպով, ժպտեցաւ: Եւ Թուրքերը, ունեւեայն, մօտաւորապէս հասկցան, թէ ինչ էր անոր միտքը...: Իրենց ալ արդէն խորհածն ու փափառքածը: Ուստի, այլևս առանց ժամանակ կորսնցը նելու, բոլորը դուրս ելան մզկիթէն: Եւ ուղղուեցան գէպի եկեղեցի: Եղած կարգադրութեան համաձայն, Հայերը Թուրքերու մէջտեղէն կը քաւէին:

Հասան եկեղեցին առջեւ: Դուռը գոց էր: Ոստիկան զինուորները, իրենց ատրճանակները հանեցին, և թիչ մը հեռուն կանգնելով, նշան սովոր գրան կղպակին: Գնդակներն արձակուեցան: Փականքին տեղը ծակծկուեցաւ: Մօտեցան անոնք, այն ատեն, և ոտքի հարուածներ տուին զրան: Հինաւուրց տաճարին հաստատուն դուռը, սակայն տակաւին կը մնար անսասան: Կ'ընդդիմանար: Ու երբեք չէր ուզեր բացուիլ այդ յելուզակներուն առջեւ:

Հաստ գերաններ ու զօրաւոր աղջակներ բերին: Եւ բաւական քրտինք թափեցին, մինչև որ յաջողեցան: Դուռը բռնի, վայրենական զօրութեան առջեւ տեղի տուաւ վերջապէս, և մեծ շառաչյւնով մը ինկաւ վար: Վայրի կենդանիներուն ման, ներս խուժեցին Թուրքերը, իրենց հետ յառաջ քշելով նաև Հայերը: Կրօնապետը շիտակ զնաց, ելաւ բեմ: Ու խորանին շուրջը դառնալէ ետք, անոր առջեւ կանգ առաւ: Ապա նշան ըրաւ ամենուն, որ լուս մնան:

Ամեն ոք լոեց: Եղած տեղը հանդարատ կանգնեցաւ: Պետը բարբառեցաւ, և քիչ մը աւելի որոշ բաներ ըստ իրենց զուարճութեան էու թեան մասին.

— Այս պիզի կոտառունը, մեր միակ Աստուծոյ նուիրական տունն ընելէ առաջ, աղուոր ժամանց մը պիտի ունենանք: Մեր ամուսնացուներուն հետ պիտի փոխանակենք սիրոյ առաջին համբոյրը, հանդիսաւորապէս: Եւ որպէսզի այս տօնը աւելի փառաշուք ըլլայ: Վառելու էք մոմերն ու ջաները:

Վառեցին ամբողջ կանթեղները, և մոմելը աշտանակներուն ու ջաներուն: Թուրքերը անյազ, հրարորբոք ցանկութեամբ լի, ուղղուեցան ղեպի իրենց կնացուները: Աւ թեկրնին երկնցութին, զանոնք զրկելու ու համբուրելու համար: Հայուհիները հեռու քաշուեցան, զզուանքով ու սոսկումով: Երեխաները ճշեցին: Հայ տղամարդիկ մեռելի գոյն ստացան: Դողդղացին: Տառանեցան: Թուրքերը, վերայարձակուելու վրայ էին: Եւ ահա անոնց հոգեւորականը վերածայնեց:

Դարձան ղեպի բեմ բոլորն ալ, լսելու համար իրենց պատգամախոսը, որ կը գոչէր.

— Դեռ սպասեցէք, իմ աչաց լոյս տղաքներս: Այզքան անհամբեր մի՛ ըլլաք: Ճեսէ ք. թէ ես ի՞նչպէս ինքզինքս կը զսպէմ: Ինձմէ օրինակ առէքք: Այդ սիրուն աղջիկներն ու կնիկները մերն են արդէն: Եւ անոնց սիրոյ համբոյրները, իբրև երախայրիք: Պիտի ճաշակենք յատկապէս այս տեղ: Միայն թէ գետ քիչ մը ետքը: Նախ քան այդ, Հայերուն կրօնքը ծաղրելու փափաքնիս ալ իրականացնելու ենք,

Անդիմադրելիօրէն հրապուրիչ զուարճութիւն

մըն ալ այդ: Ուստի, միւս հաճոյթը յետաձգեցին պահ մը: Եկեղեցւոյ կոչնակն սկսեցին հնչենել: Անոր ողբահանգոյն զօղանջը, բարձրացաւ հորիզոնին մէջ: Արձագանգը տարածւեցաւ, ու հասաւ մինչև շրջակայ վայրերն ու սարերը: Ոստիկան զինուորներն ինկան ասդին անդին, տաճարին մէջ: Պահարանները կոտրտեցին: Զեռք բերին պատարագւորի թանկագին զգեստ, խաչ, մասունք, փիլոն, շապիկ:

Մինչ ծաղրական արարողութեանց պատրաստութեւնները կը տեսնուեին, մեծաւորը նոր ծանուցում մը ըրաւ ներկաներուն.

— Այս բազում թանկարժէք իրերը, յետոյ մեր մէջ պիտի բաժնենք: Իսկ ծաղրը զոր պիտի ընենք հիմա, առիթ մըն է նաև հասկնալու, թէ մեր նորահաւատները անկեղծ են: Եթէ պղտիկ դժունութիւն մը ցոյց տան, կը նշանակէ, թէ անոնք չեն ընդունիր, որ միայն մեր Աստուածն է ճշմարիտ, և Մուհամմէտ անոր առաքեալը: Այն ատեն, վայ իրենց:

Պատրաստութիւնները լրացան: Ոստիկան զինուուրներէ մէկը, պատարագւոր քահանայի պէս զգեստաւորուած էր: Ուրիշ ոստիկան զինուորներ, և քանի մը գլխաւոր Թուրքեր, վրաներնին փիլոն առած էին, և շապիկ հագած: Անոնք ձեռքերնին կը կրէին նաև խաչ, աւետարան, մասունք, ձնծզայ, բուրվառ, քշոց և եկեղեցական այլ ամեն առաջակ առարկաներ: Եւ սպասեցին զիրենք առաջնորդողի հրամանին, որպէսզի ծիսակատարութիւնը սկսին:

Առաջին անգամ, Թուրք կարգացողը, ձեռքը դաշոյն մը առած, խորանի աստիճաններուն վրայ

բարձրացաւ: Անիկա Աստուածածնայ պատկերին դէմքը, բոլորովին այլանդակեց գաշոյնով: Իր մօք գիրկը գտնուող Յիսուս մանուկի գլուխն ևս գիրեց, հանեց պատկերին վրայէն: Յետոյ, վարիջնելով, նշան ըրաւ, որ սկսին արարողութիւնը: Զգեստաւորուածն ու փիլոնաւորները բեմին վրայ, իսկ շապիկ կրողները դասին մէջ էին: Ու սկսան երգել, պոռչառակ:

Եղանակները, Հայոց եկեղեցական երգեզողութեանց նմանեցնել կ'աշխատէին: Անոնց գործածած բառերն ամբողջ հայոյութիւն, ուղղուած Հայ ազգին ու եկեղեցին: Վերը, աւագ խորանին առջև կանգնող զգեստաւորուած ոստիկան զինուուրը, պատարագը կը ձեացնէր իր շարժումներով: Եւ անա, երգեցողութեանց ու ծնծղաներու հնչմանց աւելի ուժ առավ, ձեռնարկեցին վերաբերումի կատարման, քչոցով ու բուվառով: Գիշէին ամեն բան:

Ներկայ Թուրքերը, իրենց զգացած ծայրայեղուրախութենէն կը ծափէին, կը գոփէին, կը պոռապոային: Խնդալէն կը մարէին: Իսկ Հայութը, գլուխնին կախած, անթարթ աչքերով, առցննին կը նայէին շարունակ: Անոնց դանակ զարնուէր, պուտ մը արիւն չեր եկեր դուրս երակներու մէջն: Անոնք կը զգային, թէ ալլես վերջին զնուական վայրկեանը կը հասնի: Իրենց բարոյական կեանքը պիտի պաշտպանէին: Եւ գիտէին, թէ պիտի մեռնէին, քանի որ անզօր էին:

Վերաբերումը կատարելով, սկիհը խոռանին առջև բերուեցաւ: Սրբապիղ ծաղրանքներուն առախագահող Մուհամմէտի փոխանորդը, առաւ

սկիհը։ Անոր վրայի քողը մէկուն տոււաւ Եւ  
յանձնարարեց, որ անիկա երթայ, դրսէն քիչ մը  
աղը բերէ։ Քանի մը վայրկեան ետք բերուեցաւ  
ուզուածը։ Հանդիսացդիրը աղբը լեցուց սկիհին  
մէջ։ Զեռնախաչով մը խառնեց գայն։ Յետոյ, աղ-  
բոտած սկիհը, խաչն ալ մէջը, զետեղեց սեղանի  
աւետարանին վրայ։

Ստորին անարդանաց գործադրիչը, այն ատեն  
ցնծալից եղանակով մը ազդարարեց。

— Մեր նորադարձներն անլույտ վստահ եղան այլես, որ սուտ են եղեր իրենց բոլոր պաշտածներն ու հաւատալիքները։ Եթէ այդ բաներն իրաւ եղած ըլլային, այսքան նախատինքներէ ետք, տարակոյս չի կայ, թէ մեր գլխուն փորձանք մը եկած էր։ Մինչդեռ, ամենքս ալ, ողջ և առողջ ենք։ Հիմա, ալ ժամանակն է, որ մեր կնազուները բանենք, համբուրենք։

Ծնաբարոյ վոհմակները, ոստում մը գործեցին  
դէպի Հայուհիները, ծրոնք բոլորովին քաշուեցան  
պատին ներքև, և հաստատուն գիրը մը տաին։  
Հայ տղամարդիկ, կանանց քով վազեցին, զանոնք  
պաշտպանելու համար։ Բայց այդ բոպէին, յան-  
կարծ, եկեղեցին մէջ փրթաւ ուրիշ փոթորիկ մը։  
Հրազդէններու պայթյան ձայներ և խառնաչփոթ  
աղաղակներ բարձրացան։ Ահաւոր իրարանցում  
մը տիրեց։ Թուրքերը, դեռ Հայուհեաց քով չի  
հասած, սոսկահար, խուճապի մատնուեցան։

Քանի մը տառնեակ Հայ կտրիճներ, զինուած,  
կրակ ու բոց համակ, մտած էին եկեղեցի: Օրհ-  
նեալ Կոչնակն Հայոց եկեղեցւոյ, զանոնք սարե-  
րէն հրաւիրած էր: Անոնք արգեն պատրաստուած

Էին յարձակելու գիւղին վրայ, պաշտպանելու  
համար իրենց ազգակիցները Ներս մտնելնուն, մէկ  
ակնթարթով, առն ինչ հասկցած էին։ Ու կրակ  
բացած։ Գնդակներն ուղղուած էին, մասնաւորա-  
պէս սրբապիղծ ծաղրածուներուն, և Հայուհեաց  
կողմը գիմող բորենիներուն։

Թշնամիները, բոլոր, զիրար հրելով ու ձեռ-  
լով, խուժեցին դէպի պատուհանները, գուրս ցատ-  
քելու համար։ Փախուստի ուրիշ ճամբայ չունէին։  
Ոստիկան զինուորք, իրենց կրած եկեղեցական  
զգեստները մէկ կողմ նետած, փորձեցին փոխա-  
դարձ կրակ բանալ Զաջողեցան։ Ու անոնք ալ,  
դիւահարներու պէս, միւս արտախուժողներուն  
հետեւցան։ Բանահալած Հայուհիներն ու Հայերը,  
մեծ ու պատիկ, իրենց ուրախութենէն, ինչ ընել-  
նին չի դիտցան։

իել մը Թուրք վերաւորներուն մէջ, բազմա-  
թիւ սպանուածներ նկատուեցան : Կրօնապետին  
հետ, նաև ոստիկան գինուորներէն ու գլխաւոր  
Թուրքերէն շատերուն դիակները փառած էին,  
եկեղեցոյ յատակին վրայ: Այսպէս, Հայուն ան-  
մեղ արիւնը մտնող բան եղեանագործները, բոլոր  
Հայուն գնդակէն ալ ինկան: Եւ իրական, ան-  
խուսափելի կորստեան մը յատնուած հէք թըշ-  
ուառներն ալ ազատուեցան, չնորիւ իրենց քաջա-  
զուն եղբարց:



ՀՀ Ազգային գրադարան



NL0345324

35248

## ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

ՎԵՀ. ՀՅՅՐԻԿԸ ԲԱԴՈՒ (սպառած)	
ՏԱՐԱԾՈՒԱԾ ԱԽՖԸ (սպառած)	
ԱՅՅ ՄԸ ԱՆԻ ՔԱՂԱՔԻՆ	25 սէնթ
ԱՐԹՆՈՒԹԻՒՆ	50 "
ԴԵՊԻ ՓՐԿՈՒԹԻՒՆ	25 "

